

Սիրութ

ԱՐԴՅՈՒՆ

Թիւ 3-4

Սիոն

ԽԶ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

1972

Մարտ - Ապրիլ

Թիւ 3 - 4

1972

March - April

No. 3 - 4



S I O N

VOL. 46

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem

Editor-in-chief: Bp. Shahe Ajamian Editor: Ara Kalaydjian



St. James Press
Jerusalem

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ



Այս էջերուն մէջ մանաւանի, բազում առիթներով գրուած է Հայ Երուսաղէմի մասին և այն դերին՝ որ Հայ Պատորիարքութեանն է, միջազգային Աըման սրբավայրի մը մէց: Սակայն աւելի քան պատեհ է որ դարձեալ անդրաւուանանք Ս. Աթոռոյն դերին ու հշանակութեան, մասնաւորաբար այս օրերուն՝ երբ Երուսաղէմ որեւէ ժամանակէ աւելի դարձած է մարդկութեան ուշադրութեան առարկավ:

Սուրբ այս քաղաքը փոխորկայի պատմութիւն մը ունեցած է իր կեանչի առաջին օրերէն իսկ. անոր քաղաքական անցեալը երկար և գրեթէ անընդմէջ շարք մըն է արտաքին արշաւանքներու, ներքին երկպառակութիւններու, սուրի ու կրակի աւերտուններու: Բայց, միաժամանակ, Երուսաղէմը այն քաղաքն է, փոքր՝ այլ կարեւոր, ուր զարգացած է հրեական կրօնքը, մին՝ աշխարհի հնագոյն և խոր վարդապետութիւններէն: Միւս կողմէ, հո՞ս է որ ծնունդ առա և զարգացա Քրիստոսի վարդապետութիւնը՝ քրիստոնէութիւնը. այստեղ՝ ն է որ աշխարհի սփոռուցա այն լոյս՝ որով մարդկային պատմութեան ամբողջ ընթացքը հիմնովին պիտի յեղաշրջուէր, և որուն շնորհիւ մարդկային քաղաքակրթութիւնն ու մտածողութիւնը շերեսակայուած բարձրութիւններու պիտի երթարին: Ապա, աւելի ոչ, Երուսաղէմ դարձաւ հոգեւոր կեդրոնը հայամութեան, դարերով անթիւ միլիոններ իր վարդապետութեան շունչովը հրավառող այդ կրօներին:

Եւ այսպէս, պատուուած եւ յարգուած մէծագոյն երեք վարդապետութիւններու հաւատացեալներէն, կոռուպանոր՝ աշխարհակալ բռնաւորներու կամ երրեմն ալ ճնջիմ իշխանապետներու միջէն, Երուսաղէմ միշտ աւերտեցաւ բայց նորոգուեցաւ, միշտ զգեստնուեցաւ այլ կրկին ուրիշ ելաւ, շարունակել կարենալու համար իր առաքելութիւնը:

Եւ իրապէս, եթէ անշունչ իրերու տրուած է որոշ դեր ու հշանակութիւն ունենալ, ապա Երուսաղէմ քաղաքը իրեւ սրբավայրերու զանցուած ամենէն բախտորշ դեր մը ունեցած է մարդկային պատմութեան մէջ որպէս հոգեւոր կեդրոն՝ որո՛ւն յստած են բազմամիլիոն հոգիներ իրենց տիրութեան թէ ուրախութեան, շինոթի թէ բարօր կեանքի օրերուն: Հո՞ս, ամէն քայլափոխի, որրավայրերու հնարյոր պատերէն կամ կամարներէն կը թիֆ այն անտեսանեցի և անբացատրեցի ինչը, մեր զգայարաններու հաստղութենէն դորս գտնուող, որով, երկվայրկեանի մը ընթացքին իմացական ու հոգեկան մեր բոլոր պըրկուած բարդոյթները կը քակուին վերածուելով լոյժ ու անմարմին տարրի, որմէ կը ծնի վերանորոգուած հաւատքի ծաղիկը:

Կննաստու այդ հաւատքին, կեանքն ու ապրիլը իմաստաւորող այդ

ինչին ի խնդիր է որ Հայն ալ, Քրիստոնեութեան արջալոյսին, դիմեց դէպի Երուսաղէմ՝ յափտենական այս քաղաքը. Եկեղեցի կազմաւորման առաջին շրջանին իսկ, Հայ կրօնականներ հաստատուած են Երուսաղէմի մէջ, անոր շրջակալը կամ Մուրր Երկրի զանազան շրջանները, գնուրժեան և հաւատքի կեանք մը վարեկու: Այսպէս, Հայաստանի մէջ Քրիստոնեութեան մուտքեն թիւ վերջ, հետզհետէ սկսական կազմաւորուիլ այն մարմինը, որ դարերուն հետ պիտի վերածուէր Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան, իր լայն իրաւասութիւններով և հայ թէ օտար Եկեղեցիներու մէջ վայելած դիրքով ու յարգանքով: Ան հաստատուած է քրիստոնեայ Եկեղեցի Երուսաղէմի առաջին Եպիսկոպոսի՝ Յակոբոս Տեատունքոր Աթոռին հոգեկան թէ հիրքական շենքին վրայ, պատմական Արոնի քարձունքին, ամենէն գեղեցիկ դիրքով և ընդարձակ տարածութեամբ: Պատրիարքութեան Մուրր Յակոբեանց Մայրավանքը, իր նոյնանուն սրբնչեի Տաճարով և Մուրր Գիշատիր սրբավայրով, դարերով եղած է եւ է հայ բազմութիւններու ոխանի խորան՝ որուն դիմած են անոնք հազարումէկ դժուարութիւններու կամ խոչներուն յալքահարելով, իրենց պրտերուն իղձը եւ հոգիներուն տագնապը բերելու իրաշագործ եւ ամենարուծ Գիշատիրն: Այսպէս, Ս. Յակոբեանց Տաճարը, հաւատքի լոյս Մուրր Էջմիածնն յետոյ դարձած է համայն հայութեան ամենէն սրտամօս ոխատառելին:

Սակայն, Մուրր Երկրին ներս Քրիստոնեութեան վաղ օրերէն իր ըստացած ու վայելած քացարիկ ու բազմաթիւ իրաւունքները, Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան տուած են այնպիսի՝ առանձնաշնորհեալ դիրք մը՝ որ գրեթէ քացարիկ և Հայաստանաց Եկեղեցի նոյնապեսութեան մէջ: Ճ՛ն, Մուրր այս Երկրին մէջ է որ, միջազգային յարաքերութիւններու կարեւրագոյն պայմաններուն տակ, Հայ Եկեղեցին իր արժանաւորագոյն ներկայացուցիչը ունեցած է. ներկայացուցիչ՝ որ, Ցոյն և Լատին Եկեղեցիներու հետ իր հաւատար իրաւունքներով, առանձնաշնորհեալով ու ներկայութեամբ, և իրեւ դարաւոր պահապան Միքատեղիներուն, մեր ժողովորդին և Եկեղեցին մատուցած է այնպիսի՝ ծառայութիւն, որուն գնահատանքը, կը խորհինք, տակաւին արդար չափերով չ’ կատարուած: Երուսաղէմի մէջ է մանաւանդ, որ օտար բազմութիւններ իրենց առաջին ծանօթութիւնը կ’ունեան հայ անունին հետ այնպիսի պայմաններու տակ՝ որ միայն հիացուն կրնայ առթել ենթակային. այդ հիացունը կու գայ ամենէն առաջ ամրող Քրիստոնեութեան հաւատքի կեղունին մէջ Հայ Պատրիարքութեան ունեցած իրավէ՛ս հախանձելի դիրքէն, անոր դարաւոր պատմութեան, Երուսաղէմի մէկ-հինգերորդ տարածութեան վրայ հանգչող հայ թաղամաշէն, հնչպէս նաև հայ հոգեւոր թէ աշխարհիկ մշակոյթէն՝ որուն լայագոյն նմուշները կը պահուին եւ կը պահպանուին Ս. Յակոբեանց Վանքի զանազան հաստատութիւններուն մէջ:

Դժուար եղած է Հայ Պատրիարքութեան կեանքը դարերու ընթացքին: Շատ հապենակ ակնարկ մը իսկ անոր պատմութեան վրայ պիտի քանէ յուսակօրէն պատկերացնելու Ս. Յակոբեանց Միքատեղիներու պահապաննան եւ հայ իրաւունքներու պատմութեան: Այդ հնընազրկանքը կատարուած է կամաւոր մասուցմաք մը, հաւատաւոր կամրով և միշտ ապագան նկատի ունեցող հեռահայեաց ծրագրումով: Ս. Աթոռի երախտաւորներէն մին, յաւէտ յիշա-

տակելի Գրիգոր Պարոնտէր Պատրիարք, իր վախճանումէն առաջ երկու մեծ կարասներով դրամ պիտի պամէ գաղտնածածով վայր մը և պիտի արձանագրէ հաշուեսումարներուն մէջ՝ թէ երկու կարաս դեղին եւ ճերմակ մոմ կը գրտնուին Վաճին մէջ, ապագայի գործածութեան համար.... Յետագալին, Եղիազար Այնթապցի Պատրիարքի օրով, այդ դեղին եւ ճերմակ մոմն է որ դիզուած պարտքերը պիտի հաւորուանէ: Վիշտի եւ թշուա կենցաղի օրերը անհամեմատորէն աւելի եղած են բան խաղաղութեան եւ աղօթքի նույրուած պահերը Սուրբ Երկրին մէջ: Պատմիչին կողմէ լիշուած հայապատկան եօթանասունի մօտեցող վաճերերուն եւ եկեղեցիներուն մեծամասնութեան հետքն անգամ չի գտնուիր ներկային, սուրբ, բան ու բրիչը դարերու ընթացքին շատ բանդած են Խաղաղութեան Քահարքին մէջ, եւ ինչ որ այսօր ունինք իր վաճք, եկեղեցի, մատուռ, շենք կամ ստացուածք՝ կառուցուած է -տառացիօրէն- Երուսաղէմի Միաբանութեան անդամներուն ձեռքերով եւ քրտինքով. այդ բազմահազար եկեղեցականները, պատրիարք կամ եպիսկոպոս, վարդապետ կամ պարզ ծառապող միաբան, կը պատուենք «զինուորեալ» կոչումով. պատի՝ գնուած իրենց արինով, իրենց անդարբում աշխատանքով, իրենց կեանքով:

Բոլորը՝ ինչ որ աւանդած են մեզի այնքան գուրգուրանքով եւ տքրնաշանութեամբ, այսօր կան եւ կը մնան, կը կազմեն Հայութեան շրե փառքը Երուսաղէմի և Սուրբ Երկրին մէջ, մանաւանդ ներկայ օրերուն՝ երբ ժողովորդներու բարձրութեան արծէշափն ու ապրելու իրաւունքը կը հաշուուին անոնց մշակոյթով, բաղաբակրութեամբ, մարդկութեան ուղելին եւ հոգիին թերուած անոնց ընծաներով:

Երբ ամբողջ աշխարհ կը նետաքրքրուի Երուսաղէմով, պատեհ է եւ արդար անդրադանալ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան ու Ս. Յակոբի Միաբանութեան անցեալին ու ներկայ կեանքին. այն Հաստատութեան, որուն զաւակները, բարձրագոյն իշխանաւորէն մինչեւ յետինը միաբաններուն, կը շարունակեն արթուն պահանջները ըլլաւ Հայ Եկեղեցի շահերուն, պահպանողները՝ Քրիստոնէութեան Միաբանութեան եւ հաւատարիմ սպասարկող-ները զիրենք ծնող Մօր:

ԽՄԲ.

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ

Նորին Ամենապատութիւն
Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեան
Պատրիարքին Հայոց Երուազգէմի
Երուազգէմի

Սիրելի Սրբազն Եղբայր,

Այսօր երբ համայն աշխարհին, վերստին կ'աւետուի բարի լուրը Քրիստոսի յարութեան, ամենայն հայոց անմար հաւատքի վկա Սուրբ Էջմիածնէն, Մեմք յուսացեալ սրոռվ կազօթենք որ լոյս Յարութեան շնորհները բաշխուին համայն մեր ժողովուրդին որ ի Հայաստան եւ որ ի սփիւս աշխարհի, յառաւել ճառագայթում Հայոց Քրիստոնէական հաւատքի և յառաւել շինութիւն ու պայծառութիւն մեր Եկեղեցական ու ազգային կեանքի:

Մեր սրտազին մաղթանքն է նաեւ որ նոյն շնորհներով լուսաւորուած ու գօրացած, ձեր պատմական Սուրբ Արոռը եւ ուխտանուէր ձեր միաբանութիւնը շարունակեն իրենց հոգեշէն առաքելութիւնը մեր Մայր Եկեղեցւոյ միութեան և մեր հաւատաւոր ժողովուրդի միանութեան ոգիով, ի միիթարութիւն մեզ բոլորիս եւ համայն հայութեան:

Ձեզի, սիրեցեալ Եղբայր, սիրոյ ոգջոյն և ամէն բարի մաղթանք, Երկնային ողորմութեամբ եւ օգնականութեամբ:

«Քրիստոս յարեալ ի մեռելոց»

Վ. Ա. Զ. Գ. Է. Ա.

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ

Ս. Էջմիածնին,
Ապրիլ 1972

**ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՎԱԿԱՆ ԺՈՂՈՎ,**

Ամեն. Տ. Եղիշէ Արք. Տէրտէրեան

Պատրիարք Հայոց Երուսաղէմի

Ա. Ք ա ղ ա ֆ

Ամեն. Սրբազն Հայր

Տիար Ա. Մանուկեան նախ քան քաղաքէս մեկնիլը փափա-
թեցաւ որ հրաշափառ Ս. Յարութեան տօնին առթիւ յանուն Հ. Բ.
Ը. Միութեան Կեդրոնական Վարչական Ժողովի, աշխարհացրիւ
անդամակցութեան, Տիկին Մանուկեանի եւ իր որդիական սրտա-
բուխ շնորհաւորութիւնները և քարեմադրութիւնները փոխանցեմ
Զերդ Սրբազնութեան արեւշտութեան ու Հայց. Առաքելական
Ուղղափառ Եկեղեցւոյ պայծառութեան համար:

Քրիստոնեայ աշխարհին այս մեծագոյն տօնը յաւիտենա-
կան կեանքի Մեծ Խոստումին խորհուրդն է որ ուսուցեր է մեզի
Հայց. Առաք. Մայր Եկեղեցին: Թող սիրոյ ու խաղաղութեան
լոյսը ծազի Փրկչի գերեզմանէն:

Կը միանանք քարի կամեցողութեան տէր բոլոր մարդոց
մաղքելու որ Ս. Զատկի հոգեւոր ցնծութիւնը Հայ Ազգին պար-
գևել տեւական, խաղաղ ու լաւառատ օրեր:

Հայցելով ձեր օրհնութիւնները՝ կը մատչեմք ի համբոյք
ձերդ Սրբազնութեան Ս. Աջոյն,

Մնամ խորին յարգանքներով

Զ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

**Մարտ 25, 1972
Տիքրոյք, Միշիկան**

ՆԱՄԱԿՆԵՐ

Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Ընդհանուր Քարտուզար Տէր. Խ. Թիմի Քարտը Պլէյֆ Մարտի առաջին կեսին անպաշտօն այցելութիւն մը տուած Երաւաղէմ, եւ առիրէն օգտուելով հանդիպամ մը ունեցաւ Ս. Արքույս Ամեն. Պատրիարք Ս. Հօր հետ : Ժընէ վերադարձին, Տէր. Պլէյֆ հետեւ համակը յղեց Ն. Ամենապատուութեան :

WORLD COUNCIL OF CHURCHES

General Secretariat

150, Route de Ferney
1211 Geneva 20

13th March 1972

His Beatitude Derderian
Armenian Patriarchate
Jerusalem

My dear Friend,

It was good to see you last Friday in Jerusalem. I was very glad to be able to call upon you.

Since returning, I was somewhat upset by the publicity given out by "foreign ministry sources" after my visit to His Excellency Abba Eban on Sunday evening.

I want to assure you and through you your church members that anything said about peace making and living together was in most general terms and should not be interpreted by anyone as an effort to insert myself or the World Council of Churches into the very delicate religio-political situation in the Middle East and in Jerusalem.

Respectfully and sincerely yours,

Eugene C. Blake
General Secretary

Ա. ԳՐԱԿԱՆ

ՀԵԹԱՆՈՍԱՑ ԱՌԱՔԵԱԼԸ

Հակառակ Մովուսական Օրէնքին գէմ Պօղոսի արտայայտութիւններուն, ներքին ապրումներով ան օրինապահ Հրեայ մըն էր: Կորնթոսի համայնքը իր խաղաղութիւնը զատնելէն յետոյ, Առաքեալը որոշեց Երուսաղէմ երթալ. տարիներէ ի վեր մտադրած իր մեղաց թողութեան ուժամբ կատարելու տաճարին մէջ: Իրեն ընկերացան մինչեւ Եփեսոս, Ակիւզաս, Պրիսկիդան, Տիմոթէոս եւ Եփզան: Կանզրայի մէջ կտրէլ տուաւ իր ուժաբն համար մեծցուցած մազերը, տակալին Երուսաղէմ շհասած, համաձայն Օրէնքի պատուէրին: Անկէ նաւեցին Եփեսոս: Պօղոս միշտ իտուսափած էր այ քաղաքէն, ներքին ճայն մը արդիւած էր իրեն կարծես այցելելու այ վայրը, ուր Հնկէն և Ասիական կուպաշտութիւնը իր խոր արժամաները արձակած էր:

Իրմէ առաջ Յոնիականի ափերուն նստած այս ոստանի փողոցներէն անցած էին Հին զարերու մեծ երգիչ Հոմերոսը, «մթին» կոչուող Ներակիլաւը, որ մտածեր էր հոս ափեզերի մշտական լինելութեան սկզբունքներու եւ ժայթքերու մասին, նման անհօւն բոցին որ յաջորդաբար կը տաճնար ու կը բարձրանար: Հոս էր որ առաջին անդամ արտարերուեցաւ լոկոս բառը: Այս հինաւուրց քաղաքին մէջ Թաղէս Մէլիսացին, հայրը արեւմտեան իմաստասիրութեան, յայտնած էր թէ ջուրն էր տիեզերական նախանիւթը, որմէ առաջ եկած էին բոլոր ապրող էակները:

Եփեսոս քաղաքը լցուած էր ուխտաւորներով, Ասիոյ եւ Եւրոպայի բոլոր կողմերէն Հոն եկած, խոնարհելու Տիանայի փայտէ արձանին առջեւ, երկնքէն երկիր իջած: Տիանայի մէհեանը աշխարհէի եօթ հրաշալիքներէն մին կը նկատուէր: Տօնական օրէր էին, քաղաքը կարծես պարտէ մը ըլլար, սաղարթի եւ որթատունի հսկայ անտառ մը: Փողոցները կը վիտային ուխտաւորներով: Ինչ-

պէս առուակները դէպի գետը, այնպէս ալ բոլոր փողոցներէն ծպաւալներ խումբ խումբ դէպի մէհեանին հրապարակը կը քալէին: Հեծեալներ, կառքեր, քուրմեր, պաշտօնատարներ, Եփեսոսի ամրողի ընարանին: Հումանի կիներ, խոյեր, մարգարիտներ, ոսկի չպիտեն եւ պատրանջաններ կը շողային լիւալիր լոյսերու մէջ, ինչպէս պասդուն ցօղը գաշտին վրայ: Պատուհաններ, պատշամներ, լցուած էին մարդերով, իսկ օգը՝ բարանով, խունկով ու ծաղկաբոյով ակաղցուն: Անձրեւ մը ծաղիկներու, պառուզներու եւ վարզեղին առարկաներու կը տեղար վէտ ի վէտ բաղմութեան վրայ: Մովուն վրայ ծրաժցող նաւերէն կարձագանդէին ցնծաղին աղաղակներ, կամերուն եւ պարաններուն վրայ բանտուրներ կը շարժէին ոստեր եւ զաւազաններ: Պօղոս զգուաննով կը դիսէր եղած եւ կը զարմանար հեթանուններու անիմաստ նուանդին վրայ: Եփեսոսի մէջ հարուստ և բարդաւած Ներեայ գաղութ մը կար, որուն ներկայացուցիչները եկած էին գիմաւորելու Պօղոսն ու իրեն ընկերացողները:

Շարաթ օրը առաքեալը հրաւիրուեցաւ քարոզելու սինակոլին մէջ: Բազառարար, առանց Հրեաները գրպուղ խօսքերու, խօսեցաւ Մովսէսի մասին, որուն չնորհիւ Մեսիայի հաւատքը սահմանուած էր ծաղկելու: Հրեաները գոհունակութեամբ լոցցին վինքը եւ խնդրեցին որ իրենց հետ մնար շարունակելու իր քարոզները: Պօղոս յայտնեց թէ իր ուխտը կատարելու համար ստիպուած էր Երուաղէմ երթալ, սակայն եթէ Աստուած կամենար, վերապարձին, Եփեսոս պիտի զար, իրենց հետ աւելի երկար մնալու համար: Առաքեալը տափառուած իրեն եղած ընդունելութենէն, սկսաւ մտածել թէ հոս եւս լաւ հունգը մը կար Մեսիային համար: Պրիսկիզան եւ Ակիւզասը մնացին Եփեսոս, զետին

պատրաստելու իր ապագայ դործունէութեան, իսկ ինքը Տիմոթէոսի եւ Եղայի հետ Երուաղէմ մեկնեցաւ:

Երուաղէմի մէջ շատ պաղ ընդունեցին զիւքը: Ամէն ոք խորշանքով խոյս կուտար իրմէ, կարծես նախկին սարսափազդու Սոզուր ըլլար ինքը, Երուաղէմի փողոցներէն անցնող: Կարելի չեղաւ իրեն տեսնել Յակոբուր, որ ամբողջ օրը տաճար կ'երթար աղօթելու: Իսկ Յուղան, կրտսեր եղայրը Տեառնեղօր, Պօղոսը կը նկատէր դաւաճան մը եւ թշնամի Հրէից: Նոյնիսկ Եիղան որ այս միջոցին Բարենաբասի տունը հիւր կը մնար, սկսաւ խուսափիլ իրմէ: Պօղոս երկար չուղեց մնալ Երուաղէմ, Տիմոթէոսին հետ մեկնեցաւ Անտիոք, ուր կը մնար Միմոն Գետրուս:

Անտիոքի համայնքը այդ օրերուն շատ լաւ կազմակերպուած էր եւ իր կարեւորութեամբ երկրորդը կը նկատուէր, Երուաղէմին վերջ: Պօղոս հազիւ Անտիոք հասած իր ետեւէն նամակներ զրկուեցան տեղոյն հասարակութեան մեծերուն, ամբաստանելու զիւքը թէ ամէնուրեք խովութիւններ կ'ըստ աեղծէր քրիստոնեայ համայնքներու մէջ, թէ կ'արհամարէէր Մովսիսական Օրէնքը եւ պատեր կը բարձրացնէր Մեսիայի եւ միակ կենդանի Աստուծոյ միջեւ: Թէ տակաւին ազատութիւն տուած էր ինքզինքին քարոզկու: Հեթանոսներուն թէ անհրաժեշտ չէր Մովսիսական Օրէնքը Մեսիայի հաւատացեալ կարենալ ըլլալու համար: Այս բոլոր գէմ էին Երուաղէմի փողովի որչումներուն, որ ընդհակառակը, կը յայտարարէր թէ հեթանոսներ չէին կրնար փրկուէլ եթէ չընդունէին Հրէից օրէնքը:

Անտիոքի մէջ Պօղոս ուղեց հանդիպիլ Գետրուսին, որ անշուշտ տեղեակ էր իր մասին եղած ամբաստանութիւններուն: Երբ անոնք երես երեսի եկան, Գետրու իբրև առաջն աշակերտ Տիմոթ, որուն խնամքին յանձնուած էր քրիստոնեայ հօտը, իրեն յատուի յանդրդնութեամբ ըսաւ: «Եղայր Պօղոս, ինչե՞ր կը լսեմ քու մասիդ, Մեսիան դրկած է մեզի Աստուծոյ այգիին մէջ անկերու բարի որթը, բայց գուն արմատախիլ կ'ուզեն ընել Խորայէլի ծառը, որուն արմատին վրայ հստատուած ենք բոլորս: Մեսիան մեզի զրկեց ըլլա-

լու լոյսը հեթանոսաց, բայց գուն այդ լոյս սին բոցովը կը փորձես այրել Խորայէլի տունը: Կ'ուսուցանես բաներ, որոնք գժուար է հասկնալ: Կը իսկս Մեսիան Հրեաներէն՝ զայն հեթանոսաց սեփականացնելու համար: Զես անդրադառնար թէ Մեսիան լրումն ու յոյսն է այն խոստումին որ եղած է մեր նախահայր Երբուն: Առանց Խորայէլի չկայ Մեսիան: Մէնք որ տարիներով մեր Տիմոթ ըլլներէն լուցինք աշխարհին տալիք պատզամները, Անցինք իրմէ նախադասութիւն մը բու ըստածներդ արդարացնող»:

— Եղայր Միմոն, յարեց Պօղոսը զապըւած զայրոյթով, գուն Հրեաներուն առաքեալն ես, եւ Հպարտ ես անով: Ես առաքեալըն եմ հեթանոսաց եւ՝ բաւարարուած ու միիթարուած եմ իմ գործովս: Իմ առաքելութիւնն ես ստացած եմ ուղակի Մեսիայէն եւ գիտեմ թէ ինչ կ'ընեմ: Իմ շածս այն է, թէ չկայ զայ Աստուծած մը Հրէից համար եւ ուրիշ մը՝ հեթանոսներու, ինչպէս նաև Մեսիայ մը Հրէից համար եւ Մեսիայ մը հեթանոսաց: Հետեւարար յանուն Մեսիայի եւ Խորայէլի ծշմարին Աստուծոյն չեն կրնար երկու տարբէր համայնքներ գոյութիւն ունենալ, ոչ աւ տարբէր քարոզութիւններ ըլլալ:

Պօղոսի պատասխանը կայծակնահար ըրաւ Գետրուսը. ան այժմ կը յիշէր Երուաղէմին դրկուած ամբաստանագրին բառերը, որոնք կարծես ի զուր չէին ըսուած: Պօղոս, ըստ Գետրուսի, կը քարոզէր Մեսիան համաձայն իր հասկացողութեան, եւ այս պարագան խորունք ճեղք մը բացած էր Հրեայ Մեսիական-ներուն եւ իր միջնեւ:

Մէկն աւելի եղած էին բարեմասնութիւնները որոնցմով զարդարուած էր հեթանոսաց առաքեալը Աւետարանի քարոզութեան իր պաշտօնին մէջ, որպէսզի շիկնումի պատճառ չունենար, երբ լսէր ուրիշներու ըսածը իր մասին, կամ երբ ինքն իսկ անդրադառնար, իր խղճի ասեանին առջեւ կանգնած: Պօղոսին չէր պակսած այն բարեիիղ զդուշաւորութիւնը, զոր ան միշտ ի գործ դրած էր իր առաքելութեան շրջանին: Այսինքն իր հաւատքին և իրացուցած համոզումներուն ճշմարտութիւնը բանիւ եւ գրով: Քրիստոնէութիւնը իրեն համար խօսք ըլլաէ առաջ, կեանք էր, այսինքն ապրուած ճշմարտու-

թիւն որ պիտի կրնար ծաղկեցնել սիրոյ և ովթութեան կեանք մը, թոյլ չսալու որ Հոգիները տառջունէին բնդուայն խոսվինքուի, եւ միտքերը հիւծէին հիւսնդազին հայրք-ներու մէջ: Ան իր անձին վրայ ցոյց տուած էր իր քարոզած հուատքին չնորհները, ինքն իսկ ըլլալով օրինուիլ իր հօտի հողեւոր չենութեան:

Պօղոս զիտէր թէ Պետրոս Անտիոքի մէջ աղատօրէն սեղանակից եղած էր Հեթանոս ծաղումով քրիստոնէից հետ եւ Յակոբոսի պատգամաւորներուն Անտիոք դաէն փերջ միայն, Հրէամիտներու կողմ դարձած էր: Կը դարմանար Պետրոսի այս յեղյեղուկ բնթացքին եւ զգուշաւոր հնարամտութեան վրայ:

Անակոքի մէջ ըուլուը զէմ էին Պօղոսին, ամէնուրեք խորչանք եւ ատենութիւն իրա իր նկամամբ, զինք կը նկատէին զաւածան եւ Հերոզո՞ Հրէէից Օրէնքին: Պօղոս տրոմօրէն կը յիշէր փառաւոր ընդունելութիւնը դոր տարիներ առաջ նոյն Անտիոքացիները ցոյց էին առուեր իր նկամամբ, ծագէնիունինքով եւ փառուած յատերներով դիմաւորելով զինքը երբ կը մէրտպանար Գաղատիոյ իր առաքելութեանէն: Անտիոքի մէջ միայն Տիմոթէոս և Տիոսու իրեն հետ կը մայրին, նոյն իսկ Յոյն հաւատացեալիներ, իր միջոցաւ Քրիստոսի եկած, սորսափոյ եւ թշնամութեամբ կը նայէին իրեն:

Պօղոս կը զիմակալէր այս բոլորը, առանց ընկճուերու: Սակայն մեծ դործի կանչուողին համար չկայ աւելի զմնդակ յան, քան հարկադրուի ամէն օր պայքարելու յարուցուած խոչընդուներու եւ բանաքի բնդդիմութեանց դէմ: Առաքեալը ցուցէ կ'զար թէ մեծ ըլլալը հաւակցուելու հաւատար էր: Հետ մը որքան բարձր րլայ, այնքան առանձին կը մայս: Պօղոս սակայն կը հաւատար իր ճակատագրին եւ իր գործի յազմանակին: Փորձութիւնները մարդը կը մերկացնեն իր փոխառիկ արժէքներէն եւ հաւատքն լոկ, սակայն ոչ իրական և ներքին ըմբոնումէն: Զախորութիւնները կուզան ապացուցանելու միայն մարդոց անշահախնդրութիւնը իրենց ստանձնած դատին նկատմամբ: Պօղոսի անկեղծ եւ անվերապահ նուրիումը իր դատին դիւրին չէր կրնար խորասկուի, զինք զրադեցնող մտածումները այնքան մեծ էին որ

աեզ չէին ճկեր թշնամանքի եւ ոխակալութեան: Անիկա չէր կրնար թոյլ տալ ինքինքին որ իր մասին յերիւրուած չարակամութիւնները արթնցնէին իր մէջ համապատասիան զգացումներ:

Երուաւալիմի վարիները կը թուի թէ Երացիկ չէին Պօղոսի կատարած արդիւնահարաց դործերուն, և, Լուարանի զատին համար անոր կրած շարչարանքներուն: Տեղեակ չէին թէ ան ինչ կոյր գետիններ կը հերկած եւ ցանած Մեսիային համար: Անոնք ամբողջովովին ծանօթ չէին ստեղծուած համայնքներու այն ուկի շղթային որ Գաղատիոյ բարձունքներւ: մինչւել Եղիշական ծովու ատիքը կը տարածուէր: թէ ինքը հողիով կապեար» գերի մը եղած էր, դոր ձմարտութեան յաղթական կատոք բաշած էր իր նետեւն, Հոռոմէական կայսրութեան մէկ ծայրէն միւսը: Մեսիան կ'ապրէր իր մէջ, ան էր աղրիւրը իր գիւցադական առաքելութեան, Ասիոյ եւ Եւրոպա-ի բնդմէջնէն: Իր հաւատոք դդացումէ մը չէր որ կո ունէր, առ որ մէջ ապրող գօրութեան մը դիմակցութեանէն: Այդ գիտակցութիւնն էր որ վկայած էր իրեն թէ Օրէնքը պարտը աւ է եւ այլիւն անդոր՝ փրկութեան համար, թէ աստուածային ընտրութիւնը յանկարծ ի յայտ կուզայ իր ամենակարողութեամբը եւ բացարձակ աղատութեան նկարագրովը: թէ փրկարութեան երկու բեւեններն են Ելուսի մահը եւ յարութիւնը, մին՝ իրեք ջրն-ջուած մարմնեցին կեանը, և միւսը, իրեւ մերանորոյուած հոգեցին կեանը: Երուաւալիմի վարիչներուն դիմացած առաքեալէն դժուն եղողներուն ամբաստանութիւններն ու բողոքներն էին, մարդոց կողմէ՝ որոնք այդ կերպով ի յայտ կը բերէին բարոյական իրենց խեղճութեանը:

Հրէական աւանդութեան եւ հասկացութեան մէջ ամրախարիս նստող Տիրոջ երուսաղէմի աշակերտները կը մտածէին թէ Աստուած պէտք չունէր շատին, այլ ընտըրեալներու, որոնք իրենց անձին սրբութեամբ եւ Մովսէսական Օրէնքի պահպանութեամբ մաքուր վկայութիւնը պիտի բերէին Մեսիային: Անոնք չէին անդրապանար թէ երկնքի թագաւորութեան խորապոյն Հրմէքները զըրուած էին արդէն անոնց սրտին մէկ՝ որոնք իրենց սրբազն պարտքը կը կատարէին, Պօ-

դոսի զիխաւորութեամբ, Նոր Ուրախ որդեգիրութիւնն հոչակելով ամէնուրեք: Տիեղերական այս հրատէրին համաձայն՝ Հարկ էր որ դիտակից զրկանառումով իրարու մօտենային Հրեան եւ Հեթանոսը, զերին եւ աղնուականը, բարրարուսն ու Ակիթացին, վասնդի Յիսուսի քակուած էր բաժանումի միջնորմբ: Մարդկի շատ անգամ իրենց կարճամիտ դատումներով եւ անձնապաշտ յօժարութիւններովը կը չինեն հողի մը իրենց հաշոյն, անով կը շարժին, կը մժուն, կը պարձենան ու կը գործեն, կարծեալ տէր լրայլ ճմարտութեան՝ որ յաճախ ուրացումն իսկ է անոր: Այդպիսիներուն համար ըսուած է. «Ճէք զիտէր թէ ինչ հողիի կը ծառայէք գուք»:

Այս շրջանին Յակոբոս առաքեալը պիտի զի՞ր ամէնուրեք թէ «Հաւատաքը ըստ ինքեան արժէք չունի առանց բարի գործերու: Հաւատաքի կարելի չէ փրկութիւնի թիւ փոյրդ կամ եղարյուր մէրկ են կամ նօթի, ի՞նչ պիտի արժէ անոնց արուելիք խաղաղութեան եւ փրկութեան պատգամը, առանց լցնել կարենալու անհանգ կարելիք: Արբանամ արգարացան իր գործով, ունի սեղանին վրայ բարձրացնելով իր որդին խաչակր: Հետեւաբար հաւատաքը ի գորու է միայն գործով եւ առանց զործի մեռած տառ է ան»:

Պօլոս կը լսէր այս բոլորը, կը դիտէր իր շուրջի անցողութեալը, բայց կը մնար ըստ: Մարդկի տարածած շարութեան մոլոցքն, ոչինչ կը ինայէնին գառնենելու իր սիրած: Շշուկներ կը հսանէնին իրեն թէ Երուսաղէմէն պատգամաւորներ զրկուած էին Գաղատիա եւ շրջակայք, իրենց աեսակէտները պարտադրելու տեղույն համայնքներուն: Առաքեալոր կ'զգար թէ իր ձեռակերտները կը սասանէն, աւադի վրայ շինուած տուներու պէս: Գաղատիայէն եկողները կը պատմէին այս շփոթութեան եւ երկպառակման մասին որ ստեղծուած էր լինային այդ համայնքներու մէջ, Երուսաղէմէն զրկուած պատգամաւորներն միջնցաւ: Անոնք թոյլ տուած էին ինքրինքնւն յայտաբարելու թէ Պօլոս որ ժամանակին հաւածած էր Եկեղեցին, երբէք չը տեսած Մեսիան եւ Հետեւաբար չունէր ունէ իրաւունք եւ հեղինակութիւն խօսելու իր անոնքն: Թէ նոյնիսկ Մեսիան պատգամած

էր թէ Երկինքն ու երկիրը կրնային վերջ դանել, սակայն նշանախեց մը չէր կրնար պակսի Օրէնքուն: Թէ հէթանոսները չէին կրնար փրկութիւ, առանց Մովսէսական Օրէնքի ամբողջական որդեկրումին:

Պօլոս բեկուած իր խղճմանքին մէջ, կայծակնաւոր ծառի մը պէս կը մզկտար ու կ'այրէր: Իրեն կը նայէին կարծեն Գաղատիոյ բարձունքներէն բաղմաթիւ աշքեր, լեցուն արցունքի եւ զայրոյթի կայլակներով: Իրեն համար մահուան չափ ծանր էր ու կորուսկան, հանգուէթել կարենաւու որ մարդկի որոշ ցանէին իր կողմէ սկրածանուած անդաւանին մէջ, իր քրտինքով եւ Մեսիայի արիւուն ջրուած: Երուսաղէմի գունները կրնային զցուուի իր գէմ, բայց ինք աղատ էր այլին բարի լուրբ տանելու բովանդակ մարդկութեան: Կ'զգար թէ ունէր այդ իրաւունքը, իրեւ ընտիր անօթր Մեսիային: Աշմէկ ձեռք կրնար փշել Տիրոջ այդ լուսեղին անօթր:

Այժմ իրեն կը մնար գործի անցնիլ. անմիջապէս թուզթ եւ մերան բերել տուաւ եւ սկսու զրել իր թուզթի առ Գաղատացիս: «Պօլոս, առաքեալ ոչի մարդկանէ եւ ոչի ձեռն մարդոյ, այլ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի եւ Աստուծոյ Հօր որ յարոյց զնա ի մեռելոց...: Ցուցանեմ ձեզ, եղրաքը, զաւետարանն որ աւետարանեցաւ յինէն, զի ոչ է ըստ մարդոյ: քանզի եւ ոչ ես ի մարդոյ առի, եւ ոչ ուսայ յումենքէ, այլ ի յայտնութենէն Յիշուսի Քրիստոսի...: Զայր զիտեմք եթէ ոչ արդարանայ մարդ ի գործոց օրինաց, եթէ ոչ ի Հաւատոցն Յիսուսի Քրիստոսի...: Այլ իրեւ եկն լրում ժամանակին, առաքեաց Աստուծած զիրգին իւր որ եզեւ ի կնոջէ, եւ եմուս ընդ օրինոք, զի զնոսա որ ընդ օրինօքն իցեն՝ զնեսցէ, զի մէք զորդեղորութիւն ընկայրուք...: Պինդ կացէք այսուհետեւ, եւ մէկ միւսանգամ ընդ լծով ժառայութեան մըտանէք...: Զի ի Քրիստոս Յիսուս ոչ թլպատութիւն ինչ կարող է եւ ոչ անթլպատութիւն, այլ՝ Հաւատաք սիրով աջողեալք: Զի ամենայն օրէնք ի մէի բան կատարեն, ի սիրեացն զրնկեր քո իրեւ զանձն քո»:

Թուզթի աւարտումէն յետոյ Պօլոս որոշ մէկնի Եփեսոս ուր իրեն կ'սպամէին, եւ անկէ անցնելու Գաղատիա ուր ունեցած էր

իր առաջին հունձքը, անոնց ըսելու անձամբ ինչ որ դրած էր Թուղթին վրայ, քաջալերելու եւ հաստատելու դիրենք անզամ մը եւս իրենց հաւատքին մէջ:

Ախտիքը ճգելէն առաջ, Պօղոսին ներկայացաւ Բար-Նարասը, իր պատանութեան ընկերը եւ առաջին գործակիցը: Երկու բարեկամները երկար ատեն անփոս իրարու նայեցան: Անցնող ժամանակը շատ բան առած էր անոնցմէ, կեանքն ու վիշտերը ակօսներ ու կնճիռներ աւելցուցած էին անոնց դէմքին: Բար-Նարասի մագիստրուն իշած էր ճիւնը եւ իր գեղեցիկ հասակը ծուած: Ան երկարեց իր ձեռքը Պօղոսին եւ յարեց յուղուած շեշտով. Շեղրայր իմ Պօղոս, ես քեզի հետ եմ, որովհետեւ կը հաւատամ թէ ինչ որ ըրած ես եւ կ'ընես, յանուն Մեսիային է: Մեհակ խնդրանքը է որ դուն չբաժնես ինքնինք քու արենակիցներէդ, որոնք օտար ժողովուրդներու մէջ ցրուած կը տառապին, պահելու հաւատքը իրենց Աստուծոյն եւ յոյսը ազատարար Մեսիային»:

Քանի մը օրեր յետոյ, Պօղոս, Ծիմոթէոս և Տիոսու ճամբար ինկան դէսի Պօղոսի ծընթավալյրը, Տարսոն, անկէ երթալու գաղատիս եւ Եփսոս:

Պօղոս կ'աճապարէր տալու հակահարուածը հակասակորդներուն, Փոքր Ասիոյ ճէջ, պաշտպանելու իր հաստատած համայնքները, Երուսալեմէն զեկայարուող նեղմիտ ու վայրի արշաւին դէմ, եւ հրահանդելու զիրենք իրենց հաւատքին մէջ: Գիտէր թէ բոլոր մէծակործութիւնները ծնունդ են տառապանքի, ի վերջոյ կեանքը հապէս գործ էր, արկում, դիմաւորում իրականութեան, կեանքին իսկ զինով: Որովհետեւ ազնուական հոգիի մը համար ուրիշներու տառապանքը կը բաղմապատկէ իրը, իսկ ուրիշներու երջանկութիւնը ճշմարիտ բարասանը կ'ըլլայ իր շաւերուն:

ապրի, իր ուժը պէտք է առնէ իրմէ վեր բանէ մը, որ սէրն է, որ մարդէն գալիք զոհաբերութիւնը կ'իմաստաւորէ: Հրէական քըրիստոնէութիւնը ի զուր իր ծայրայել մէջ չոցնէրը կը կործածէր իրեն ենթարկելու նորահաւատները Պօղոսի կողմէն շահուած: Այս խաչածեւումը դուրս կը մնար քրիստոնէութեան ոգիէն, յատին գաղանչքը բոլոր արժէներուն, պարտաւորելու գմեզ սիրելու ամէնքը եւ բոլոր արժէքները յԱստուած:

Պօղոս իր այս երրորդ ճամբորդութեամբ նպատակ չունէր նոր համայնքներ հաստատելու, այլ իր ներկայութեամբը ամրապնդելու եղածները իրենց հաւատքին մէջ: Վասահ էր թէ իր ներկայութիւնը իրմով շահուած համայնքներուն մէջ պիտի ջլատէր և անշարժութեան զատապարտէր իր հակառակորդները, որոնք կուգային որոր ցանելու Քրիստոսի սիրով ցանուած արտերուն մէջ: Այդ էր պատճառը որ փոխանակ Եփեսոս տանող կարծ ճամբան բռնելու, Տաւրոսսկան լեռնացքերէն բարձրացան դէպի Գաղատիսա, անհնարին գժուարութիւններու զինով: Այս կերպով անզամ մը եւս առաքեալը կ'անցնէր իրեն ընտանի քաղաքներու եւ համայնքներուն մէջն, առաջին պտուղները իր հունձքին, Մեծ էր իր ուրախութիւնը ըլլալու իրմով Քրիստոսի եկած իր Եղբայրներուն հետ, գորացնելու զիրենք կատաղի այն փոթորիկին դէմ, որ Երուսաղէմէն կուգար: Ուրախութիւնը փոխազարձ էր, բոլոր զինքը կը դիմաւորէին ժպիտներով, երախտագիտութեամբ եւ ուրախութեան արցունքներով:

Իր գործը աւարտելէն յետոյ, ճամբայ երան դէպի Եփեսոս, հոչակաւոր քաղաքը Տիանա աստուածոււհին: Ապականած այս քաղաքին համբաւը երդում ընել տուաւ Պօղոսին գրաւելու զայն եւ իբրեւ ընծայ բերելու իր Տիրոջ Մեսիային:

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

36. ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ ԿԱՄՑՑՈՂՈՒԹԵԱՆ. Վերոյիշեալ բաժանումներուն վրայ հիմնուելով դիմքին է բացատրել Աստուածոյ կամքին վերաբերած խնդիրները, եւ Հաստատել թէ Աստուած ճշմարտապէս կը կամի բոլոր մարդոց փրկութիւնը եւ թէ Քրիստոսի մահը բոլոր մարդոց փրկութեան համար եղաւ: Նորազանդներին ոմանք կ'ուզեն Հաստատել թէ Աստուած նախասահմանեալներուն փրկութիւնը միայն կ'ուզէ և թէ Քրիստոսի մահը նախասահմանեալներուն համար միայն տեղի ունեցաւ, ու այսպէս կը նորոգեն հին նախասահմանականներուն տեսութիւնը: Բայց Սուրբ Գիրքը մեղի յարոնի կերպով ցոյց կու տայ թէ կամեցողութիւնը Աստուածոյ կողմէ կասարեալ աստուածային կամեցողութիւն է բոլոր մարդոց փրկութեան համար, միայն թէ այդ կամքը պատմական է, այսինքն արդար եղաները միայն կը փրկէ, եւ անձործունեայ է, որովհետեւ իր կատարումը կը խափանուի մարդկային ազատութեամբ եւ այդ ազատութեան գործած չարութիւններով:

Աստուածոյ կամքին այդպէս լինիր կը Հաստատովի Ս. Գրոց բացայալ խօսքերովը: Քրիստոս կ'ըսէ Աւետարանին մէջ. «Զի իջեան յերկնից, ոչ զի կամ իմ առարից, այլ որ կամ այսորիկ որ առաքեացն զիս» (Յովէ. Զ 38): Եւ յետոյ կը յարէ. «Այս եւ կամք Հօր իմոյ որ առաքեացն զիս, զի զամենամք զոր ես ցիս Հայր՝ ոչ կորույց ի նմանէ, այլ յարուցից զնս յաւորն յետում» (Յովէ. Զ 39): Արդ, ընտրածներուն մէջ էր նաեւ Յուղա, կորուսի որդին, ըստ ամմ թէ «Ես պահէի զնոսա յանուն քո, որով եսունք ինձ, եւ պահեցի. եւ ոք ոչ նոցանէ կորեաւ, բայց որդին կորսուն» (Յովէ. Ժի 12): Ահա ուրիշ վկայութիւն մը եւս Քրիստոսի խօսքերէն. «Զի այսպէս սիրեաց Աստուած զաշ-

խարհ, մինչեւ զմբգէին իւր միածին ետ, զի ամենայն որ Հաւատայ ի նա՝ մի՛ կորիցէ, այլ ընկալցի զկեանս յալիտենականս» (Յովէ. Գ 16): Այս խօսքերէն կարելի է հետեւցնել թէ ի Քրիստոս Հաւատաքը հանսպարհ է փրկութեան. առաջն կարելի չէ եղրակացնել թէ ամէն Հաւատացեալ կրնայ Հասնիլ փրկութեան, որովհետեւ բոլոր Հաւատացեալներն ալ արդարութիւն չունեին:

37. ՄԱՐԴՈՑ ՓՐԿՈՒԹԻՒՆԻԼ. Բոլոր մարդոց փրկութեան մասին Աստուածոյ կամքին համար ուրիշ վկայութիւններ ալ ունինք Ս. Գրքին մէջ. անոնցմէ մի քանին միայն յառաջ կը բերենք: «Դատ արարէք ընդ իս և ընդ այդի իմ: Զինչ ինչ առնել էր այդուղի իմում, եւ ես ոչ արարի նմա. մնացի զի բերցէ խաղող՝ եւ երեր փուշ» (Եսայի Ե 4): «Կենդանի եմ ես, ասէ Ալոնուայի Տէր, ոչ կամիմ զմահ ամբարշտին, որպէս զդառնալ ամբարշտին ի շար ճանապարհէ իւրմէ եւ կեալ» (Եովէ. Լ 9 11): «Եւ արդ աղաչեմ նախ քան զամենայն առնել աղօթս, խնդրաւածս, պաղաստանս, զուռութիւնս վասն ամենամ մարդկան, ... զի այն է բարի եւ ընդունելի առաջի փրկչին մերոյ Աստուածոյ, որ զամենայն մարդիկ կամի զի կեցցեն եւ ի գիտութիւն ճշմարտութեան եկեցնեցն» (Ա. Տմթ. Բ 1-4): «Ոչ յամեցուաց Տէր զաւետին, որպէս ոմանք յամբ համարին, այլ երկայնամիս լինի առ ձեզ, քանի ոչ կամի եթէ ոք կորիցէ, այլ զամենցուն հասանել յապաշխարութիւն» (Բ. Պետ. Գ 9):

Արդ, այս բոլոր վկայութեանց մէջ չկայ մեկնդակն փաստ մը որ ցոյց տայ թէ մարդոցմէ ոմանց համար է որ կ'ըսուի թէ Աստուած կ'ուզէ փրկել վիրենք. բոլոր փաստերը համազօր են արտայալ տելու համար թէ խօսքը բոլոր մարդոց վրայ է ընդարձակագոյն

առումով, եւ կամքի վրայ՝ ճշմարիտ առումով, միայն բացառութեամբ երթեմն անդրծօն եւ երթեմն պայմանական կամքի:

Անմինք նաեւ ոչ նուաղ յայտնի վկայութիւններ, հաստատող թէ Քրիստոսի մաքը եւ փրկարդութիւնը եղան ամբողջ մարդոց համար ընդարձակապյան առումով։ «Որպէս միոյն յանցանօք յամենայն մարդիկ զատապատութիւն, նոյնպէս եւ միայն արդարութեամբն յամենայն մարդիկ արդարութիւն կենաց» (Հոռմ. Ե 18), ուր կը յայտնուի թէ Քրիստոսի փրկարդութեան ընդարձակութիւնը նոյնքան է, որչափ եղած էր Աղօմայ մեղքին ընդարձակութիւնը։ «Զի եթի մին փոխանակ ամեննեցուն մեռու, ապա ուրեմն ամեննեցին մեռուալ էին. եւ ի վերայ ամենեցուն մեռու» (Բ Կորնթ. Ե 14)։ Նու է քաւութիւն մեղաց մերոց, եւ ոչ թէ մերոց միայն, այլ եւ ամենայն աշխարհի» (Ա Յովհ. Բ 2)։ «Եկեւ որդի մարդոյ կեցուցանել զորուակալուն» (Մատթ. Ժ 11)։

38. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՄԼԱԾԻՆ. Քիչ են այս ճշմարտութեան գէմ յարուցուած առարկութիւնները, Հետեարար ժամանակ շնչար ուղեր տալ յառաջ բերելով Հակառակորդներուն խօսքերը։ Բաւական լինի միայն զիտնալ թէ երբ նախասահմանականները կ'առգին հաստատել թէ Աստուած կ'ուզի եւ կը կատարէ մարդոցմէ ոմանց միայն փրկութիւնը, եւ չուչեր բոլոր մարդոց փրկութիւնը առասարակ, միւս կողմէ ուրիշներ կ'ըսէին։ թէ ամէն մարդ կարող է ուղեր եւ կատարել իր փրկութիւնը, առանց պէտք ունենալու աստուածային չնորհաց՝ բարի դորձեր կատարելով։ Ս. Հայրերը կը պէտք էին այս մոլորութեանց դէմ եւ յառաջ կը բերէին մկայութիւններ Ս. Գիրքն, որոնցմէ կը յայտնուէր թէ առանց աստուածային նորհաց մարդիկ չեն կրնար կատարել իրենց փրկութիւնը եւ անհրաժեշտորին պէտք ունին աստուածային նորհաց։ Շատ կողմերով նախասահմանականներու այս կարծիքին նման է Բողոքականներուն, որոնք ի Քրիստոս հաստարեին մէջ կը ճանշան նախասահմանութեան անմրէս նշանը փրկուելու, եւ կը վարդապետն թէ Հաւատացեանները այլեւս պէտք չունին արդարու-

թեան զործոց եւ օքնչքի պահպանութեան՝ փրկութեան հասնելու համար։ Անոնք իրենց խօսքերուն ի հաստատութիւն յառաջ կը բերն Պօղոսի այս խօսքերը, որոնցմով ան կը պնդէ հին Օրէնքի ծխական պատուիրաններու անօդակարութեան և աւելորդութեան վրայ, եւ այդ խօսքերը շարաչար իմացումով կը հասկան ամէն բարոյական օրէնքներու անպիտանութեան վրայ։

39. ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆ ՆԱԽԱՍԱՀՄԱՆՈՒԹԵԱՆ. Ի լրումն այս խօսքերուն եւ այս ըսուածները լրաւայոյն կերպով հասկնալու համար, հակիրճ տեղեկութիւն մը տանք Աւղագիա նկանցեցոյ ընդունած նախասահմանութեան վրայ։

Նախասահմանութիւն է նախագիտութիւնը եւ նախապատրաստութիւնը Աստուծոյ բարեարութեանց, որոնցմով կը փրկուին անոնք որոնք կը փրկուիի։ Բնչպէս կը յայտնընք այս ամէնանումէն, նախասահմանութիւնը Աստուծոյ միտքին եւ կամքին զործողութիւնն է միանկամայն։ Վատնդի Աստուած նախասահմանութիւննը ոչ միայն առաջուց կը ճանշան անոնք որ փրկութեան պիտի հասնին, այլ նաեւ կը նախակարգի եւ կը նախապատրաստէ իր բարեարութիւնները, այւինքն չնորհները անոնց համար՝ որոնք փրկութեան պիտի հասնին։

Նախասահմանութիւնը կը բաժնուի բաւականի և անբաւականի։ Այդ բաժնուումին արմատը կը գտնուի նախասահմանութեան նըլպատակին մէջ, որ է՝ անմիջաբար՝ ընտրութիւն չնորհաց մէջ, եւ կերպարա՝ ընտրութիւն փառքի մէջ։ Նախասահմանութիւնը բաւական կը կոչուի երբ միանգամայն կը պարունակէ թէ՝ չնորհաց և թէ՝ փառաց ընտրութիւնը. իսկ անբաւական կը սուէ՝ երբ է ընտրութիւն փուաց միաց։ Անբաւական կը կորուի ան ո՛չ թէ որովհետեւ փառքը անբաւական է, այլ որովհետեւ նախասահմանութեան զաղափարը հաստատուած ըլլալով ձրբիարաշն ընտրութեան վրայ, կրնանք ամենայն բաւականութեամբ հաստատել թէ չնորհաց եւ փառաց նախասահմանութիւնը ձրբիար է, մինչ անբաւական ենք հաստատելու թէ փառքի ընտրութիւնը առանձնապէս ձրբատուր է։ Փառքը միշտ կը համեմատուի վարձ-

քի եւ պատկի հետ, ու Պօղոս կ'ըսէ . «Եթէ մարտիկ որ իցէ, ոչ պատկի, եթէ ոչ բաս օրինին մարտիցէ» (Բ. Տմթ. Բ 5): Ասէի կր հետեւի թէ փառքի ընտրութիւնը ինքը մի նակը ձրիարար չէ, այլ կապուած է մարդուն աղատ գործակցութեան հետ:

Հսոս այսմ, նախասահմանութիւնը կր բաժնուի երկուքի, որոնցմէ մին կր կոչուի վերացական, «գիտման», «յառաջին ներգործութեան», «ի սկզբան», «ի պատճառի», եւ արմատական. իսկ երկրորդը՝ թանձրացեալ, «ի կատարման», «յերկրորդ ներգործութեան», «յեզրին», «յինքեան», եւ կերպական: Առաջինն է փրկութեան կոչուիլը, երկրորդն է փրկութեան համելիը, ու հար չէ այս երկրորդը համարել Աստուծոյ մի միակ չնորհաց արդիւնք, առանց ուրանայու մարդուն աղատութիւնը եւ առանց չնջելու զազափարը վարձքի եւ պատկաց, որ ըստ Ս. Գրոց՝ կը տրուի փրկութեան հասնողին:

40. ԿԱԱԱՍԱԾՄԱՆՈՒԹԵԱՆ ՎԱՐԴԱՓԵՏԱԾՈՒԹԻՒՆԸ. Ինչ որ հաւատքի ստուգութեամբ ստորյու է նախասահմանութեան մասին, ոս է թէ կայ Աստուծոյ կողմէ տնօրինուած նախասահմանութիւն մը, թէ հաստատուն եւ ստորյու է ան Աստուծոյ կողմէ, եւ թէ անսույց եւ անհաստատ է ան մարդուն կողմէ :

Այս ճշմարտութիւններուն առաջինը կը յայտնուի Քրիստոսի խօսքերէն. «Ենայք, որ հաւատք Զօր իմոյ, ժառանգեցէք պատրաստեալ ձեզ զարքայութիւնն ի սկզբանէ աշխարհ» (Մատթ. Խ 34): Պօղոսի խօսքերէն. «Չորս յառաջազոյնն հրաւիրեաց . . .» (Հոռմ. Ը 30), «Ուրպէս ընտրեաց զմեղ նովայ յասաջ քան զինելն աշխարհ», լինել մեզ սուրբ անարատս առաջի նորս սիրով» (Եփս. Ա. 4):

Երկրորդը՝ թէ ստորյու եւ հաստատուն է նախասահմանութիւնը Աստուծոյ կողմէ, յայտնի է Քրիստոսի սա խօսքերէն. «Ոչխարք իմ ձայնի իմում լսեն, եւ ես ճանաչեմ զնոսսա, եւ զինի իմ գան. եւ ես տամ նոցա զիեանը յաւիտենականս, եւ մի՛ կորիցեն յաւիտեան, եւ մի՛ որ յավշտակեսցի զնոսս ի ձեռաց իմոց» (Յովէ. Ժ 27-28):

Երրորդը՝ թէ անստոյդ եւ անհաստատ է մարդուն կողմէ՝ կը հասկցուի Պօղոսի խօսքէն. «Հաւատութիվ հաստատեցար, մի՛ հպարտանար՝ այլ երկիր» (Հոռմ. Ժ Ա 20): «Ուր համարդիցի հաստատուն կալ՝ զուշ լիցի, գուցէ անկանցից» (Ա. Կորնթ. Ժ 12): «Ուր եւ թողութեամբ զանձանց փրկութիւն դործեցք» (Փելիպ. Բ 12):

41. ԽՈՏԱԿԱՆՆԵՐՈՒԻՆ ԿԱՐՄԻՒՔԸ. Ս. Գրոց վկայութիւններոյ հաստատեյէ վերջ ինչ որ ուղղափառ վարդապետութիւնը կը սորվեցնէ, կը մնայ մեղի խօսիլ աստուածային նախասահմանութեան կերպին մասին յայտնուած կարծիքներուն վրայ:

Արդ, այս մասին եւս կրին են կարծիքները . ոմանք կ'ըսեն թէ Աստուած յառաջազոյն ընտրեց փառքի նախասահմանուածները, զատելով զանոնք նախամարդուն մեղքով կորսուածներուն հասարակ խումբէն, եւ ձրի, փառքի նախասահմանուածներուն համար կարծերը չնորհներ առաստածենունց: Աւրիշներ կ'ըսեն թէ յառաջազոյն ընտրեց չնորհքի նախասահմանուածները, եւ յետոյ չնորհաց բարի կամ չար կիրառութեան նախագիտացուած արդեանց համեմատ նախասահմանեց եւ փառքի:

Առաջինները կոտականներն են, եւ իրենց ենթագրութիւնը կը կոչուի նախասահմանութիւն յինքեան կամ կերպական: Երկրորդները են Յարմարականները, որոնց ենթագրութիւնը կը կոչուի նախասահմանութիւն ի պատճառի կամ արմատական. այս երկրորդ կարծիքն կը հետեւինք մենք ալ:

Խոտականները ի պաշտպանութիւն իրենց կարծիքն յառաջ կը բերեն Ս. Գրոց կարգ մը խօսքեր: «Չայս լուեալ հեթանոսացն ուրախ լինէին եւ փառաւոր առնէին զրանն Տեառն, եւ հաւատացին որք էին կարգեալ ի կեանսն յաւիտենականս» (Գործք. Ժ Գ 48): «Ոչ եթէ գուք ընտրեցէք զիս, այլ ես ընտրեցի զձեզ, զի գուք երթացցէք եւ պաշտպեք լինիցիք» (Յովէ. Ժ Ա 16): «Ուրպէս ընտրեաց զմեղ նովայ քան զինելն աշխարհ», լինել մեղ սուրբ եւ անարատ առաջի նորս սիրով. յառաջազոյն սահմանեաց զմեղ յորդիգրութիւն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի ի նոյնն ըստ համութեան կամաց իւրոց» (Եփս. Ա. 4-5):

«Զի մինչեւ ծնեալ էին եւ մինչեւ բարի ինչ կամ շար գործեալ էր, զի ըստ ընտրութեանն յառաջադրութիւնն Աստուծոյ հաստատեցի, ոչ ի գործոց, այլ յայնմանէ որ կոչեացն, ասացաւ նմա թէ՝ երէցն կրտսերագոյն ծառայեացէ, որպէս եւ գրեալ է թէ՝ դակոր սիրեցի եւ զնաւաւ առեցի» (Հռոմ. թ 11-13):

Սյս վկայութիւններէն, որոնց մէջ կը հաստատուի թէ նախասահմանութիւնը «ի կեանս յաւիտենական» է, թէ ընտրելիները «ի լինել սուրբ» են, և ոչ թէ սուրբ էին, թէ՝ ոչ «ի գործոց», այլ կոչումէն է փառքը, Խոտականները կ'եղակացնեն թէ նախասահմանութիւնը «յինքեան» է եւ «անմիջական ի փառս»:

42. ՎԿԱՅՈՒԹԵԱՆՑ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆԸ. Սակայն ի դէպ ի ցոյց տալ թէ ոմանք անոնց-մէ որոնք հաւատացին Պօղոսի Պիլոյեան Անտիոքի մէջ երկրորդ քարոզութեան ատեն, նախասահմանուած չէին փրկութեան փառքի, այլ միայն ի Քրիստոս հաւատքի կեանքի, եւ թէ Քրիստոսի ընտրածներէն բոլորն ալ նախասահմանուած չէին փառքի, որովհեաւ անոնց մէջ էր նաև կորստեան որդին, թէ բոլոր Եփստացիները, որոնց կը գրէր Պօղոս, պիտի չանոնէին փրկութեան, եւ թէ այն կոչումը որուն մասին Պօղոս կը խօսի Հռովմայեցիներուն, Աւետարանի հաւատքին կոչումն էր միայն եւ ոչ թէ անխտիր բոլոր Հռովմայեցիներուն համար փառքի կոչում։ Ռւստի եւ յառաջ բերուած այդ վկայութիւնները չեն կրնար ապացուցանել փառքի անմիջական կոչում։ Տարբեր ինդիք՝ եթէ ուղուի ըսել թէ մարդուն պատուի գործողութեան արդինքներուն մէջ ալ կը պարունակուի արդէն աստուածային զօրութեան չնորհ։ Եւ ասիկա ուղիղ շըլլար։

43. ՅԱՐՄԱՐԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԿԱՐՄԻՔԸ. Աւելի բացայայտ են վկայութիւնները, զորս Յարմարականները յառաջ կը բերեն ի պաշտպանութիւն իրենց կարծիքին, որ է նախասահմանութիւն արմատական, «անմիջական ի չնորհ» եւ ի պատճառի ի փառս։ Զիր նախասահմանութեան ձրի աստուածային կարգը բացայայտ խօսքերով կը ներկայացն Պօ-

ղոս, երբ կ'ըսէ. «Բայց գիտեմք եթէ որոց սիրենն զիստուած, յամենայնի զործակից լինի ի բարիս՝ որք հրաւիրանաւն, կոչեցան։ Զի զորս յառաջն ճանաչէր՝ յառաջադպոյն Հըրաւիրեաց կերպարանակից լինել պատկերի Որդւոյն իւրոյ, զի եղիցի նա անդրանիկ ի մէջ եղարց բարգաց։ Եւ զորս յառաջադպոյնն հրաւիրեաց՝ զնոսին եւ կոչեաց։ Եւ զորս կոչեացն՝ զնոսին եւ արդարացոյց։ Եւ զորս արդարացոյցն՝ զնոսին եւ փառաւորս արար» (Հռոմ. թ 28-30)։ Ի դէպ պէտք է աւելցնել նաև նախընթաց խօսքերը. «Եթէ որդիք, ապա եւ ժառանդք, ժառանդք Աստուծոյ եւ ժառանձակիցք Քրիստոսի. Եթէ չարչարանցն կցորդ լինիք, եւ փառացն հաղորդ լինելոց եմք» (Հռոմ. թ 17)։ Սյս խօսքերուն մէջ յայտնի կը անենուի թէ աստուածային ընտրութիւնը փառքն չէ որ կը սկսի, այլ հրաւիրէն եւ որդեգրութենէն, և արդարացումէն եւ չարչարանց կցորդութենէն ետք կոչեցեալը կը համնի փառքի՝ Աստուծոյ յառաջադպոյն ճանչցուելուն համեմատ։

44. ԴԱՐՁՆԱԼ ՅԱՐՄԱՐԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԿԱՐՄԻՔԸ. Սյս միտքով է որ դատաստանի օրուան նկարագրութեան մէջ, «Եկայք օրհնեալք Հօր իմոյ» երանութենէն վերջ ամսի ջապէս կը յարէ դատաւոր Քրիստոս։ «Զի քաղցեայ եւ ետուք ինձ ուսեել» (Մատթ. ի ե 34-35), և «Երթայք յինէն անիծեալք» անէծք խօսքն վերջ կը յարէ։ «Զի քաղցեայ եւ ոչ ետուք ինձ ուսեել» (Մատթ. ի ե 41-42), պարզապէս ըսել ուղելով թէ «պատրաստեալ մեզ արքայութիւն ի սկզբանէ աշխարհի» եւ «Հուրն յաւիտենական պատրաստեալ սատանայի եւ հրեշտակաց նորա» պատրաստը-ած են ապատ գործերուն արդինքներուն նախագիտութեամբ, եւ ոչ թէ որեւէ գործի նախատեսութենէ առաջ։

Նմանապէս Պօղոսի սա խօսքերուն մէջ, «Զոր ակն ոչ ետես եւ ունկն ոչ լուս և ի սիրո մարդոյ ոչ անկառ, պատրաստեաց Աստուծած սիրելեաց իւրոց» (Ա Կորնթ. Բ 9), կամ յայտնագոյն եւս՝ «սիրողաց իւրոց» ըստ այլոց Բարգմանութեանց, յայտնապէս կը տեսնուի թէ պատրաստուած փառքն հիմք հաստատուած է անոնց զիստուած սիրելուն վրայ։ Ռւստի իրաւամբ կ'ըսէր Պետրոս։

«Վասնորոյ եղբարք, առաւել փութասչիք, զի բարեացն գործովք հաստատուն զենք կոչումն եւ զընտրութիւն պահիցիք» (Բ Պետ. Ա 10):

45. ԽԶՆԿԻ ԽՕՍՔԵՐԸ. Ի հաստատութիւն Յարժարական և լիթադրութեան կարծեաց, զոր մենք եւս քան միւսը կը գերադասենք, յառաջ կը բերենք Հոռ մեր Եղնիկին խոսքը. «Կանիաւ դիտաց զՅակորայ՝ թէ առաքինի լինելոց է, եւ զեսաւայ՝ թէ յանպիտանութիւնն կործանելոց է. եւ գասն աշնորիք մինչ չեւ ծնեալ էին, եւ մինչ չեւ մի ինչ բարի կամ չար գործեալ էին, ասէ. «ըդՅակոր սիրեցի եւ զեսաւ ատեցի...»: Դարձեալ եւ զերեմիա յառաջագոյն նկատեալ՝ ասէ. «մինչ չեւ նկարեալ էիր յորովայնի, ծանեայ զքեզ»: Մանեայ զքեզ, ասէ, զի ցուցցէ թէ յառաջագոյն դիտէր թէ որպիսի ոք լինելոց է. եւ դրոշմեաց զնա ընդ սուրբս աշնու՝ զոր ասէ, թէ «մինչ չեւ ելեալ էիր յարդանդէ, սրբեցի զքեզ, եւ մարդարէ պազաց ետու զքեզ»: Նոյնպէս եւ զԱմուէլ և զՑովհաննէս եւ զՊաւղոս. որպէս եւ ասէ իսկ՝ թէ «ընտրեաց զիս յորովայնէ մօր իմոյ աւետարանել զՄրգին իւր ինեւ». Եւ զամենայն իսկ սուրբս, որպէս ասէ առաքեալ՝ թէ «զորս յառաջագոյնն ճանաչէր, յառաջագոյնն առամանեաց կերպարանակից լինել պատկերի Որդուոյն իւրոյ» (Եղծ Աղանդոց, Գիրք Բ, Գլխ. ԺԶ, ԺԷ):

46. ՆԱԽԱՍԽԱՀՄԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՆՔԸ. Նախասահմանութեան մասին ուղղափառ մարդաբառութիւնը աւելի բացայատելու համար կ'աւելցնենք քանի մը խոսք նախասահմանութեան պատճառներուն և արդիւնքներուն քայլ:

Պատճառը չորս տեսակներու կը բաժնուի. արդիւնաբար՝ որ և պատճառական, վախճանական, կերպական՝ որ եւ արտաքին արդիւնական, եւ զօրծնական՝ որ եւ ներքն արդիւնական: Այս վերջինը մարդուն գործերըն են, բայց ոչ բնական կարգի, այլ՝ գերմանական կարգի մէջ արդիւնացած գործեր, և բնական գործն գերբնական կարգ ելլելը կը կատարուի չնորհաց միջոցաւ. իսկ չնորհը Աստուծոյ Ճրիստուր պարզեներն են, և այդ Ճրիստուր չնորհները տրուած ըլլալով Քը-

րիստոսի փրկագործութեան համար, Քիստոսի գերբնական արդիւնքները կ'ըլլան նախասահմանութեան կերպական կամ արտաքին արդիւնական պատճառը: Իսկ արդիւնական արդիւնական պատճառը այն է որ կազմէ գործինը լուսաբար և առաջարկութեան պատճառը: Իսկ արդիւնական պատճառը ըլլալ: Իսկ վախճանական պատճառն է նպաստակը որուն կը դիմէ գործը վերջապէս, եւ այդ՝ Աստուծոյ փառքն է, որուն կը դիմեն եւ զոր կը դիտեն Աստուծոյ որուր գործերը»:

Իսկ նախասահմանութեան արդիւնքը պիտի լինին այնպիսի գործեր, որոնք կարող ըլլան նախասահմանութեան արդիւնաւոր պատճառէն: ծագելով, զիմել դէպի անոր վախճանական պատճառը: Այդ արդիւնքները աշտիճանաբար բաժնուելով, սա շորսն են. հրաւէր, կոչում, արդարացում և փառաւորում, զորս յանուանէ կը յիշատակէ Պօղոս վերեւ յառաջ թերուած խօսքն մէջ. «Եւ զուրս յառաջադրյոնն հրաւիրեաց, զնոսին եւ կոչեաց. Եւ զորս կոչեացն՝ զնոսին եւ արդարացոյց. Եւ դորս արդարացոյցն զնոսին եւ փառաւոր արար» (Հռոմ. լ 30): Հրաւէրը բոլոր արտաքին բարիքներն են, եւ չարիքն յառաջ եկած բարիքները, ինչպէս պաչախութիւնն մեղեքնէ, համբերութիւնն վիշտերէ: Կոչումն է չնորհչքի եւ ուղիղ հաւատքի հասնիլը: Արդարացումն է սրբութեան զալը եւ անոր մէջ զօրանաւլը խորհուրդներու եւ բարի գործերու ազգեցութեամբ. փառաւորումն է հասնիլը վերջնական արդարութեան եւ արգարոց վարքին, որ յաւիտենական փրկութիւնն է:

47. ՆԱԽԱՍԽԱՀՄԱՆՈՒԹԵԱՆ ԽՄԱՍՏԸ. Նախասահմանութիւն բառը միշտ կը կիրարկուի բարի միտքով, իրեւ նախապէս սահմանուած լիիի ի փրկութիւն: Իսկ նախապէս կորուսիտ սահմանուած լինիլը կ'ըսուի նախանարգութիւն կամ պարզապէս անարգութիւն:

Ինչ որ ըսուեցաւ նախասահմանութեան վրայ, նոյնը կ'իմացով նաեւ հմանապէս եւ ընդհանրապէս նախանարգութեան վրայ. սակայն աւելորդ չէ աւելցնել թէ ինչ ինչ մասնաւոր բացարձութիւններ կան:

Երեք են Աստուծոյ կողմէ նախանարգութեան գործողութիւնները. Թոյլատրութիւն յանցանաց, զպացում չնորհաց, վճռ գատապարութեան: Այս երեք գործողութիւնները կը նկատուին իրեւ հեռաւոր և անուղղակի պատճառները նախանարգութեան, իսկ մերձաւոր եւ ուղղակի պատճառը կը մնայ միշտ մարդկային ազատութեան շար զործը, որ մեղքն է: Ուրիշ բացարութեամբ, կարելի չէ ըսել թէ Աստուծոյ է մարդուն անարգութեան գրական պատճառը:

Խնդիր է միայն թէ հնա՞ր է զլիստուած նկատել իրեւ բացասական պատճառ գատապարութեան: Ասոնք որ թէ Աստուծոյ զիտութեան եւ թէ նախասահմանութեան մէջ խոսական զրութեան կը հետեւին, կերպով մը կը թուին յանդի արդ եղբակացութեան եւ ընդունի այդ բանաձեւը: Բայց յարմարական զրութեան աշակերտները, ինչպէս եւ մէնք, որեւէ յարդի չներ տեսներ այդպիսի բացարութեան մը՝ այն համոզումով ի տեսութեամբ թէ ինչպէս նախասահմանութեան, նոյնպէս եւ նախանարգութեան զրուծոց մէջ մարդուն՝ Աստուծմէ նախատեսուած պատ զործերն են միշտ հաստածոյին վիճութեան վրա:

48. ԾՆՈՐՀԱՅ ԶՈՐՈՒԹԻՒՆՆԸ. Ասկայն նկատելի է թէ անհնար չէր որ Աստուծած տար այնպիսի զօրաւոր չնորհներ, որոնցով մարդ մեղքի մէջ չի յնար, կամ այնպիսի շընորհներ՝ որոնցով մարդ կարենար մեղքն ետ զառնալ: Աղդ, եթէ Աստուծոյ համար անկարելի չէ այդպիսի բան մը ընելը, բայց նորէն չըներ այդպէս, եւ այդպէս չընելուն համար այ շատեր կը զատապարուին, պէտք է զտնել թէ ինչ է այդպէս վարուելուն պատճառը:

Աստուծածաններն ոմանք զարդ կը բացարեն սկզբնական մեղքով, ուրիշներ՝ շրնորհաց պակասութեան կամ զլացման վրայ կը ձգեն զայն, իսկ ուրիշներ՝ աստուծային բացարձակ կամքի: Բայտ մեղ, սակայն, ոչ միայն աւելորդ՝ այլ եւ յանդուզն զործ է մտնել ադպիսի զնոնութեանց մէջ, քանզի համանց քննելոյ են զատասատանք նորա, եւ առանց զննելոյ են ճանապարհ նորա, զի ո՞վ զիտաց զմիտո Տեառն, կամ ո՞վ խորհրդակից

եղեւ նմա, կամ ո՞վ ետ նմա փոխ եւ առնուցու փոխարէն ի նմանէ» (Հռոմ. ԺԱ. 33-34): Մենք պէտք է բաւականանանք հաստատելով ուղղափառ վարդապետութիւնը, եւ ցոյց տարով նոյն վարդապետութեան իմաստն ուժեկութիւնը ի մատին նախանարգութեան:

Ուստի բաւական ըլլայ զիտնալ, թէ՛ ընդունի հին նախասահմանականներու եւ թէ նույրուն՝ նողովակներուն, թէ Աստուծածի բացարձակ և վճռողական կամքովը չէ որ մորդերէն ումանք փառքի եւ ուրիշները կորուսակի կը սահմանէ, առանց ազատ մարդուն որեւէ մէկ արժանիքին կամ յանցանքին: այլ Աստուծոյ կամքը հաստատուած է մարդուն նախազիտոցւած զործերուն վրայ:

49. ՎԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆԿ. Այս ձմարտութիւնը հաստատելու համար, Ս. Գիրիքն մէջ պարզ եւ յայտնի կերպով ցոյց տրուած երեք կվայութիւններ կան:

Նախ՝ թէ Աստուծած չըլզեր մարդուն հոգեկան մահը. «Զի Աստուծած զմահ ոչ արար եւ ոչ ինդայ ընդ կորուստ կենդանեաց» (Իմս. Ա. 13): «Զի սիրէ զամենայն ինչ որ է, եւ ոչ զարչի յոմեքէ, յորոց արարեր, զի ոչ եթէ առ ատել հաստատեցեր ինչ» (Իմս. ԺԱ. 25):

Երկրորդ՝ թէ Աստուծած երբեք չուզեց մէցաւորին, կորուստը. «Միթէ կամելով կամցից մզմաւորին տաէ Տէր Տէր՝ որպէս զդառնալ նորա ի չար ճանապարհէ եւ կեալը» (Եղի. ԺԱ. 23): «Ոչ յամեցուցէ Տէր զաւետին որպէս ոմանք յամը համարին, քանդի ոչ կամէ եթէ ոք կորիցէ, այլ զամենցուն հասանել յապաշտարութիւն» (Բ. Պետ. Գ. 9):

Երրորդ՝ թէ մեղքն է միայն պատճառը Աստուծոյ բարկութեան՝ կորստեան որդիին վրայ. «Խոկ որ ի հակառակութենէ անտի են եւ ապստամբը ի ճշմարտութենն եւ զհետ երթեալ զանիքաւութեան՝ բարկութիւն և սրտմարտութիւն, նեղութիւն եւ անկութիւն ի վերայ ամենայն մարդոյ որ զործէ զշար» (Հռոմ. Բ. 8-9): «Երթայք յինչն, անիծեալք, ի հուրն յաւիտենական, որ պատրաստեալ է ստանայի եւ հրեշտակաց նորա, զի բաղդակաց եւ ոչ հստուք ինձ ուտել, ծարաւեցի եւ ոչ արրուցէք զին. որովհետեւ ոչ արարէք

միում ի փոքրկանց յայտանէ եւ ոչ ինձ արարէք» (Մատթ. իջ 41, 42, 45):

Այս պայծառ խօսքերը բաւական են բացարելու համար ի դիմաց Աստուծոյ մարդութիւններէն եւ առաքեայներէն բուռած ինչ ինչ վճռողական խօսքերը, կամ յայտնելու համար աստուածային շնորհաց մնաւթիւնը, եւ կամ իրեւ ահացուցի խրատով ըդգամատացնելու համար ամբարիշտները:

50. ԳԼՈՒԽԻՆ ՓԼԿՈՒՄԸ. Աստուծոյ միուցն եւ Աստուծոյ կամքին վերաբերեալ այս երկու կարեւոր ինդրոց մասին բաւական համարելով այսքանը համառօտարար, իրեւ փոքրիկ ճաշտկ մը աստուածային ոտորողութեանց վրայ եղած ընդարձակ ինդիբներէն, փութանք ինչ ինչ բացատրութիւններ տալ այժմ ամենասուրբ երրորդութեան խորհուրդին վրայ:

ՅԱՂԱԳՍ ԽՈՐՀՈՒՅՅՅ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆ

51. Հայաստանեաց Ռւզղափառ Եկեղեցին երրորդութեան մասին իր գաւանութիւնը՝ կ'արտայայտէ սա օրհնաբնութեամբ. «Երեք անձնին եւ մի բնութիւն, մի Աստուածութիւն, զբէն խօսուովանմէք յաւկա Սուրբ Երրորդութիւն»: Իսկ իր պարզաբանեալ զաւանութեան հանդանակին մէջ նմանապէս, կը խստամանի. «Հաւատամք գերբորդութիւն Սուրբ, մի բնութիւն, մի Աստուածութիւն, ոչ երեք Աստուածք, այս մի Աստուած, մի կամք, մի թագաւորութիւն, մի իշխանութիւն, արարիչ երեւեաց եւ անհեւութիւց»: Այդ գաւանութեան մէջ է որ բացայաց խօսքերու հետ կը գտնուի նաև Երրորդութիւն բարը, որ թէեւ չկայ Նիկիական հանդանակին մէջ, բայց առավ է որ մէր առաջին լուսաւորիչը կնդից հանդանակը՝ բաելով. «Իսկ մէք փառաւորեացուք որ յառաջ քան զալիսանին, երկիրապանելով Սրբոյ Երրորդութեան Հօր եւ Արքոյ եւ Հոգուոյն Սրբոյ»: Լուսաւորիչ նայն բառով է որ կը սկսի Յանձնապատմք. «Մի է բնութիւն եւ զոյութիւն Ամենասուրբ Երրորդութեան եւ մի է ինչ բնութիւն եւ յայլմէ զոյութեանց»:

Արդ, այս Երրորդութիւն բարը, որով մէնք կը բացատրէնք Աստուածութեան մասին զաւանուածք բրիտանիկան խորհուրդը, եւ որ, ինչպէս տեսանք, սկիզբէն՝ Ս. Լուսաւորիչէն նոյնիսկ զործածուած ունինք Եկեղեցւոյ մէջ, ուրիշ լեզուներու մօտ քիչ մը տարրեր ձեւուի կը գտնուի: Մէր բարը կադաւուած է վերացական ածանցումով թուական անունի կարգին, զոր սմանք տառական կը հոչեն, այսինքն երեք, երրորդ գաղափարը, յատկապէս խօսելով նաև երեքին վրայ եւ երեքին անշութիւններուն վրայ: Բայց հընար չէ մտնել այս ցուցմունքներուն եւ բացատրութիւններուն մէջ, առանց նախապէս տեղեկութիւններ տալու այն բառերուն մասն՝ զորս իմաստաէլիներն ու աստուածա-

գր թուական անունի խումբին, ինչպէս եթէ հայերէն բայինք երեք, եռակա, եռեակութիւնն Բայց հսու պէտք չունինք իսկ խօսելու ո՛չ տծանցումներու գորութեան եւ ո՛չ ալ բառակայական ատրբեռութեանց մասին, որովհետեւ մորգապեառութեան իմաստը բոլոր քրիստոնեանները նոյն կերպով է որ կ'արտայայտեն:

52. ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆ ԽՄԱՍՏԸ. Ռւզղափառ եկեղեցին երրորդութեան անունով կը գաւանի թէ Աստուածութիւնը, որուն մէկ մինչեւ ցարդ ցոյց տուինք թէ՝ բնական եւ թէ՝ տեսական աստուածարանութեամբ՝ առանց ոչ մէկ կերպով կորսնցնելու այն ամէնի որուն մասին խօսեցանք եւ զոր ցոյց տուինք վերաբերութեամբ Աստուծոյ գոյութեան, տակաւին իր մէջ ունի այնպիսի ինչ մրժ ա՛ որու երեք է, բայց ո՛չ երեք տարրեր միութիւններ, այլ մէկ մը՝ երեքի մէջ. այնպէս որ ո՛չ միութիւնը կը մերքէ երեքութիւնը եւ ո՛չ երեքութիւնը կը մերքէ միութիւնը, այլ երեք եւ մէկ է միանդամայն, կամ, աւելի յաւ բացատրէլով, մէկ է՝ անբաժանելի եւ միանական միութեամբ երեքի մէջ:

Երկու ընկերիք ունինք այժմ: Նախ Հաստատել բրիտանէական յայտնութենէն այս խորհուրդին կամ զերբնական ճշմարտութեան ճշմարտութիւնը, եւ յետոյ բացատրէլ որւափ հնար է, Երրորդութեան զաղափարը, յատկապէս խօսելով նաև երեքին վրայ եւ երեքին անշութիւններուն վրայ: Բայց հընար չէ մտնել այս ցուցմունքներուն եւ բացատրութիւններուն մէջ, առանց նախապէս տեղեկութիւններ տալու այն բառերուն մասն՝ զորս իմաստաէլիներն ու աստուածա-

բանները կը գործածեն էտրանական գաղա-
փարները բացայացելու համար :

53. ԿԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՆԵՐԻ. Առաջին բան
է եւոքիւն: Հութիւն ըսելով կը հասկցուի
այն ինչը որով ամէն ինչ՝ է ինչ որ է. էու-
թիւնն է նախնական գաղափարը, զոր գրժ-
ուար է կատարելապէս լուսաբանել՝ վասնդի
ամէն ինչ է՝ ինչ որ է: Լուսաբանելու տեղ
կ'աւելցնենք թէ էութիւնը այն է որ առաջին
անգամ կ'ըմբռնուի մաքին մէջ, որ հիմն է
ամէն բանի, որ կայ ինչն մէջ եւ որ մէկ ին-
չը կը տարրուշ ուրիշ ամէիքնին:

Երկրորդ բանն է թնութիւն, որ մեր լեզ-
ուին մէջ յառաջ կու զայ բան արմատէն.
իսկ լատիներէնի մէջ իրը հոմանչական զոր-
ծածուած բառը՝ *natura*, ըստ իր ծագման կը
նշանակէ ծննդքիւն եւ ոչ թէ բնութիւն: Սա-
կայն իմաստի տեսակէտով մեծ տարրերու-
թիւն չկայ, զի բնութիւն ըսելով կը ճանչ-
նանք նաեւ գործելու սկիզբը նկատուած էու-
թիւնը: Կրնանք ըսել նաեւ թէ էութեան մէջ
անձնաւորուած զօրութիւնը կը կոչուի բնու-
թիւն:

Երրորդ բանն է ինքնութիւն, զոր երեմն
կը կոչեն նաեւ գոյացութիւն: Ինքնութիւն
կ'ըսուի այն, որով ինչ մը ուրիշի մը չի կա-
րութիր երրեք, ըլլալու համար ինչ որ է: Ու-
րեմն էութիւնը, իր անկախութեան մէջ նր-
կատուած, կը կոչուի ինքնութիւն:

Չորրորդ բանն է զայութիւն, որով ինչ մը
կայ արենամբք, և լոկ հնարաւոր մը չէ՝ գա-
ղափարներու տրամաբանական աշխարհին
մէջ, այլ իրապէս զոյակ է, կամ ինքնիրմէ
գոյացած, այսինքն ինքնազոյ, եւ կամ՝ ու-
րիշն գոյացութիւն առած, այսինքն եղիւա-
ւոր:

Այս չորս բառերը, կութիւն, թնութիւն,
ինքնութիւն եւ զայութիւն, միշտ կը նշանա-
կն իրենց առումին մէջ բացարձակ ինչ մը:
Այս բառերուն վրայ կրնայինք աւելցնել նաև
իսկութիւն բառը, որ մէր լեզուին յատուկ է
եւ ուրիշ լեզուներու մէջ չունենալով հոմա-
նշանակ՝ մէշտ չի գործածուիր էտրանական
բառերու կարգին մէջ, թէեւ շատ ուժեղ է և
իմաստալիք: Ասկէ վերջ կու զան այն բառե-
րը, որոնք մեր բացարձակ բացարձակ գա-
ղափարներուն կերպաւորութիւնը կը սկսին

արտայայտել՝ այսպէս, էութիւնը կամ բնու-
թիւնը կամ ինքնութիւնը, որ եւ գոյացու-
թիւնը, իր կերպաւորութեանը մէջ կը կոչուի
գոյաւորութիւն, եւ գոյութիւնը՝ իր կերպա-
ւորութեանը մէջ կ'ըսուի ենթակայութիւն,
ու երր ենթակայութիւնը բանական է, կը
կոչուի անձ կամ անձնաւորութիւն:

54. ԳԻՏՈՂԱՌՈՒԹԻՒՆԻՆ ԲԱՆԵՐՈՒԻ ՎՐԱՅ. Հարկ է յիշեցնել հոս թէ այդ բառերուն նր-
շանակութիւնը կը գնենք առ այժմ հսկեւե-
լով արդի սովորական կիրառութեան, ա-
ռանց նայելու այն տարրերութիւններուն՝
զորս կը գտնենք նախնեաց մօտ, թէ զիտա-
կան եւ թէ՛ հասարակ դրուածքներու պարա-
գային: տարրերութիւններ՝ զորս այժմ ալ
ունինք, որովհետեւ տակաւին ո՛չ ուսումնա-
րանները, ո՛չ ուսուցիչները եւ ո՛չ ալ մատե-
նազիրները չեն կազմած միաձեւ զիտական
բառարաններ:

Բառերու այս բացատրութիւնը տալէ
վերջ այլեւս կրնանք ըսել թէ ինչ որ ասու-
ուածարանութեան մէջ միակ է, անոր բա-
ցարձակ էութիւնը ինքնութիւնը և բնու-
թիւնն է: իսկ ինչ որ ասուածարանութեան
մէջ երբեակ է, կերպաւորականն է, այսինքն
գոյաւորութիւնը, ենթակայութիւնը եւ անձ-
նաւորութիւնը: Այս պատճառու եւս մէր
դաւանութեան սովորական ձեւն է «Երեք
անձինք եւ մի բնութիւն», եւ այս է որ մէկ
բառով կ'անուանուի երրորդութիւն:

55. ԱՍՈՒԱԽՆԱՅ. ԱԽՆՉՈՒԹԻՒՆԻՆՔ. Երրորդութեան՝ արինքն մէկ բնութեան մէջ
երեք անձերու վարդապետութիւնը հարկադ-
րաբար իր եսեւէն կը բերէ մէկին միւսէն
զանազանութեան գաղափարները, որոնցով
հնար պիտի ըլլայ երեքութեան իրականացու-
մը զանազանութեան եղելութեանց մէջ: Այդ
զանազանութիւնները երբ իրարու գէմ զըր-
ուին, միանգամայն կ'ըսուին մէկին առ միւ-
սը յարաբերութիւններ, եւ կը կոչուին առըն-
չութիւն, իրեւ առ ինչ յարաբերութիւններ:
ու երր ենթակայութիւնը անշունչ չէ՝ որ ինչ
կոչուի, այլ է բանական ենթակայութիւնը
որ անձ կը կոչուի, այն ատեն առ ինչ յարա-
բերութիւնը աւելի ճշգութեամբ կը կոչուի
ու անձն յարաբերութիւն: Ածանցումի նայ-

կանոնով կը կազմուի առանձնաւրբաթիւն բառով՝ առնչութիւն բառին տեղ: Սակայն սովորութիւնը պահեց առնչութիւն բառը թէ՝ առ ի՞նչ եւ թէ՝ առ անձն յարաքերութեանց համար: Ուստի նաեւ Ասուածութեան երեք անձերուն յարաքերութիւնները կը կոչենք առնչութիւններ:

Առնչութեանց մէջ գլխաւորն է մէկին՝ միւսէն լինիլը, կամ, աւելի ճշգութեամբ՝ իւրաքանչիւրին ինչո՞ւ յարաքերութիւնը. իրի մը մնակալաթեան ինչո՞ւն կը կոչուի բակիոր, և ուրիշ բանի մը լինելաթեան ինչո՞ւն կը կոչուի պատճառ: Սկիզբը ուրիմն ներքին է, եւ պատճառը՝ արտաքին. ու այս է սովորական կիրառութիւնը լատինական լեզուներուն: Սակայն մեր եւ Յունաց մէջ լնդհանրացած չէ նշանակութեանց այս տարրերութիւնը եւ անխափի երկու բառերն ալ կը գործածենք երեք անձերու առնչութիւնը արտայալակելու համար, ու երկուքովն ալ հաւասարապէս կ'իմաստնք ներքին ինչու առնչութիւնը:

Ներքին ինչու առնչութեան, այսինքն ըսկդանաւրութեան կերպերը սովորաբար չորս են. ծագում, ելում, ծնանել, բղխում: Դըժուար է ճշգիւ տարրորոշել այս չորս սկզբնաւրութիւնները, այսինքն ըսել թէ ո՞րն է այն յատկութիւնը՝ որով մին չէ միւսը: Մանաւանդ որ չորս բառերն ալ ստեղծուած են՝ նշանակելու համար արտաճական բնութեան արտաքին սկզբնաւրութիւնները, եւ փոխարերական առումով է մայայն որ ի կիր կ'առնենք զանոնք, արարչական բնութեան ներքին սկզբնաւրութիւնները արտայալելու համար: Սովոր ենք ծագումը տալ լոյս սին, բղխումը՝ ջուրին, ծնունդը՝ կենակին. իսկ ելումը անխափի կը գործածենք ըսկդանաւրութեան տարրեր եղանակներ հասկնալու համար:

56. ԱԲՆՉՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ ԴԻՑՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ. Առնչական բառերը բացատրելէ վերջ կրնանք աւելցնել թէ Ասուածութեան մէջ երեք անձերը կը կոչուին Հայր եւ Որդի եւ Հոգի: Որդին կը կոչուի նաեւ Բան: Հայրը եւ Որդին իւրարու միջեւ ծնունդի ներգոր-

ծական եւ կրաւորական առնչութիւն ունին, իսկ Հայրը եւ Հոդին ունին ներգործական եւ կրաւորական առնչութիւն բղխումի: Բայց որովհետեւ այդ առնչութիւնները գոյացութեան տեսակէտով իւրարմէ տարրեր ինչեր չեն կազմեր, այս պատճառաւ ո՛չ մէկ տարրերութիւն եւ զանազանութիւն այն ամէն բաներուն մէջ՝ որոնք Էութեան կը պատկանին: Ուստի եւ բոլոր աստուածային ստորոշութիւնները մինչենոյն են անձերուն մէջ ես, առանց բաժանումի եւ առանց տարրերութեան: Միւս կողմէ, որովհետեւ ծնունդի եւ բղխումի այդ առնչութիւնները, թէ՝ ներգործական եւ թէ՝ կրաւորական առումով, ենթակայութեան տեսակէտով միայն հակադիր են իւրարու, այս պատճառաւ ամէն տարրերութիւն և զանազանութիւն անձերուն միայն կը պատկանի:

Անձնական առնչութիւնները տարրեր կը տեսնենք երեք անձերուն վրայ, եւ մէկուն վրայ մէր հաստատածը միւսին վրայ կը ժըմենք: Երբ Որդին ծնելաւ կը կոչենք, Հայրը անձին կ'ըսենք. Նոյնպէս եւ միւսներուն մէջ, սակայն ամէն ժիւտողական ասութիւն մէկին շընծայուիր: Երկու կերպ ժիւտողութիւն կայ. բացասական եւ զրկանական: Բացասական է բանէ մը կամ մէկէ մը ի բաց տանիլ, այն որուն ընդունակ չէ անոր կութիւնը եւ բնութիւնը, ինչպէս երբ Աստուծոյ համար կ'ըսենք անեղանելի, անժամանակ, անսահման: Խսկ զրկանակ է, երբ բանէ մը կամ մէկէ մը ի բաց կը տանինք այն որուն ընդունակ է անոր բնութիւնը, ինչպէս երբ մէկու մը համար բանին անմիտ, անկար, անզորդ եւայլն: Ու ինչ որ էութեանց մասին կ'ըսուիք, ենթակայութեանց մասին եւս կ'ըսուիք, երբ մէկ անձին վրայ կը ժիւտենք միւս անձին վրայ մէր հաստատածը:

Այսափար բաւական համարելով քրիստոնէական այս վարդապետութեան իմացածները ճշգելու համար, անցնինք անոր հաստատուածին, որմէ ետք առիթը պիտի ունենանք ուրիշ բացատրութիւններ ևս աւելցնելու: Նաեւ, երբորդութեան մասին եւս խօսելիք, պիտի զրադինք երեք անձերով և անոնց առնչութիւններով:

ԲԱՆԱՀԻՐԱԿԱՆ

ԱԻԵՏԱՐԱՆ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՔՐԻՍՏՈՒ

Ծանօթ է որ ներշնչեալ չորս Աւետարաններէն գատ գանազան անձերու կողմէ գրուած են շատ մը այլ աւետարաններ՝ որոնցմէ ոմանք երբեմն բաւական յարգ վայելած են։ Այդ անիմաւեր աւետարանները զործը կը համարուեին աղանդաւորներու, զրուածէ՝ իրենց հերետիկոսութիւնը հաւատացեալներու մէջ դիւրութեամբ տարածելու նպատակով։

Անվաւեր աւետարաններու կողքին կը յիշուին նաև Քրիստոսի մանկութեան նոուքրուած զիրքերը, որոնց ուսումնասիրութիւնը շատ հետաքրքրական է, քանի որ ընդունուած շորս Աւետարանները շատ բան չեն ըստ մեր Տիրութեանց ։ Զիրքին մէջ, «Գիրք Տղայութեան Քրիստոսի» խորագրով։ Գիրքը ունի Մանկութեան աւետարանի երկու օրինակներ եւ քանի մը հատակոտորներ։

Երուաղէմի Սրբոց Յակոբեանց Վանքի Զեռադրաց Մատենադարանին մէջ գտնուող թիւ 1432 ձեռագիրը Մանկութեան աւետարան մըն է, զրութեան թուականը, վայրը եւ գրիչը անյայա։ Հ. Խայրի Տայեցի 1898ին ի Վենետիկի Մանկութեան աւետարան մը հրատարակած է «Թանգարան Հայկական Հին եւ Նոր Դպրութեանց» ։ Զիրքին մէջ, «Գիրք Տղայութեան Քրիստոսի» խորագրով։ Գիրքը ունի Մանկութեան աւետարանի երկու օրինակներ եւ քանի մը հատակոտորներ։

Բաղդատակով մեր ձեռագիրը տպագրեալին հետ, կը տեսնենք որ մերինը ունի շատ մը առաւելութիւններ։ Մեր ձեռագիրը թէ՛ սկիզբը, թէ՛ զերծաւորութեան և թէ զրգին գանազան մասերուն մէջ ունի յաւելուածական հատուածներ։ Պէտք է ըստ նաև որ տպագրեալին մէջ գտնուող հատուածներ երբեմն կը պակսին եւ կամ աւելի կարծ են մեր ձեռագրին մէջ։ Տպագրին եւ ձեռագրին բաղդատութեան մի քանի օրինակներ գրուած են Սրբոց Յակոբեանց Ձեռագրաց Ցուցակի եւ Հատորին մէջ, էջ 103—107։

Տպագրին եւ ձեռագրին բաղդատութեան մէջ կը հանդիպինք թուականներու եւ ամիսներու տարբերութեանց, ինչպէս նաև զէպքերու ատեն Քրիստոսի տարիքին իշխանակութեան։ Կարդ մը բաղաժներու, վայրերու եւ անձերու անուններն ալ երբեմն փոքր կամ զգալի տարբերութիւններ ունին։ Մեր ձեռագիրը տպագրեալին աւելի ընդարձակ ըլլալով, կ'ենթագրենք թէ մանկութեան միւս աւետարանները օգտուած են նման ընդարձակ բնագրէ մը՝ որ ժամանակի ընթացքն կորսուած ըլլալու է։ Տպագրեալին Ա. և. Բ օրինակներէն պակսող հատուածները երբեմն կը զտնուին հատակոտորներուն մէջ, ինչպէս ցոյ կու տայ մեր կատարած բաղդատութիւնը։

Տպագրին ներկայութիւնը մեղի օգտագործեալ է ձեռագրին կարդ մը տպերուն սիալ ընթերցումը ուղղելու եւ իմաստը յատակացնելու։ Ձեռագրին համառատպարութիւնը սովորականէն աւելի էր, իսկ ուղղադրութիւնը՝ արտառոց։ Տպագրին ուղղադրութիւնը ձեռագրին աւելի կանոնաւոր է, բայց Բ օրինակին ծանօթութիւնը երբեմն կ'իմանանք որ ձեռագրէն թուղթեր ինկած են։ Տպագրին մէջ երբեմն կարգ մը բառեր սրբագրուած են և օրինակին և կամ

Հատակոսորի մը համաժայն, որոնք կը համապատասխանեն մեր ձեռագրին։ Իսկ կան ալ պարագաներ, երբ մեր ձեռագրիրը երեւան կը հանէ կատարուած որբագրութեան անճիշդ ըլլալը։

Օտար լեզուներով եւս կան անվաւեր աւետարաններ, որոնց կարգին նաեւ Մանկութեան գիրքեր՝ բոլորպին տարրեր մեր ձեռագրի օրինակէն եւ յաճախ շատ աւելի հակիրճ։ Հետեւարար կրնանք ըսել թէ մեր ձեռագրիը առաւելութիւններ ունի թէ՛ տպագրեալին և թէ օտար լեզուներով թարգմանուած Մանկութեան աւետարաններու վրայ։

Հոս մեր ձեռագրին հետ դէմ առ դէմ կը ներկայացնենք քանի մը հատուածներ Վենետիկի տպագրութեան Ա. Եւ Բ. օրինակներէն եւ Զ. եւ Ը. հատակուտորներէն, զաղափար մը տալու համար մեր թիւ 1432 ձեռագիր Մանկութեան աւետարանի բովանդակութեան եւ ընծայած նորութիւններուն մասին։ Կը կարծենք թէ քննական հրատարակութիւն մը կազմելու ժամանակ մեր ոոյն ձեռագրիրը կարեւոր նպաստ մը կրնայ ժատուցանել դործին։

Ներկայ հրատարակութեան մէջ զտնուող անկիւնաւոր փակագծերը դրուած են մեր կողմէ՝ բարին իմաստը ուղիղ դարձնելու նպատակաւ, իսկ սովորական փակագծերու մէջ առնուած են աւելորդ նկատուած զիրերը։ Զեռագրին մէջ շատ մը տեղեր պահած ենք գրչին ոճն ու բարբառային ձեւերը, ինչպէս նաեւ ուղղագրութիւնը։

ՍիՓԱՆ ՎՐԴ. ՄԻՍԵԱՆ

1. Զեռագիր Ս. Յ. Թ. 1432, Էջ 13

Յաւուր մեծի տօնին նաւակատեացն որ յԵրուսաղէմ եւ ան-
զըր ժողովեցան ամենայն բազմութիւն քահանայի [ց] ն ի տաճա-
րին տեառն ի հեռաստանէ եւ ամենայն գաւառաց շուրջ զկող-
մամ [թ] քն աշխարհին այնոցիկ, ի քաղաքաց եւ ի գեղջաց եւ յա-
զարակաց գային բազում ընծայիւք մատուցանել պատարագ Աս-
տուծոյ ըստ իւրաքանչիւր չափու հասակի կարեաց, յօդեաց եւ ի
խոյոց եւ ի գառանց ոչխարաց եւ ի դուրակակաց եւ այլ անասնոց
սրբոց չորքոտանեաց եւ ի թոչնոց երկնից:

Եւ նստեալ կային ընդ միմեանս քահանային եւ ծերք ժողո-
վրեանն. եւ մեծ քահանայապեան Եղիազար նստէր ընդէմ բազ-
մութեան մարդկան տեսանել զնուէրս տաճարին, զոր բերեալ մա-
տուցանէին ժողովուրդն յառաջի նորա եւ նոքա թուէին իւրաքան-
չիւր անուանս գրով եւ ուրախ լինէին ի գործս ձեռաց իւրեանց զոր
առնէին: . . .

2. Զեռագիր Ս. Յ. թիւ 1432, Էջ 18

Իսկ այր նորա Յովակիմ յորժամ ել ի տանէ իւրմէ՝ առեալ
զհօսու եւ զնովիւս հօտից իւրեանց, զնաց ի լեռնակողմն ի տեղի ա-
նապատ եւ անդ հարկանէր զիսորանն իւր, եւ կայր աղօթս եւ պահս
զքառասուն ափւ եւ զքառասուն գիշեր լալով եւ արտասուելով, լո-
կով հացիւ եւ ջրով միայն շատացեալ. ինդրէր եւ նա Աստուծոյ
ցաւագին անձամբ եւ ասէր այսպէս.

Յիշեա զիս, Տէր, ողորմութեամբ քոյ եւ գթութեամբ, ըստ
բազում, մարդասէր կամաց քոյ քաղցրութեան, եւ արա առ իս
զրարերարութիւնս քոյ, որպէս եւ նախահօրն մեր Արքահամու՛ ի
ժամանակի ծերութեան իւրում, եւ ետուր նմա զաւակ օրհնու-
թեան, որդի աւետեաց, զիս [ա] հակ միամօ՛ ժառանգ միիթա-
րութեան իւրոյ յազգոս իւր: Եւ որպէս Եղիանայի ետուր զորդի Ան-
նայի սրբութեան զՍամուէլ, ի ժառանգութիւն հօր իւրոյ:

Եւ ապա Յովակիմ հանապատ լալով եւ արտասուելով հայ-
ցէր Աստուծոյ ցաւագին անձամբ՝ ինդրէր զողորմութիւն Աստու-
ծոյ եւ ասէր [ի] միտս իւր, եթէ ոչ իջից աստի, եւ ոչ կե-
րա [յ] ց եւ ոչ արրից, եւ ոչ տաց քուն աչաց իմոց, եւ ոչ հանգիստ
[իրանաց] իմոց, մինչեւ այց արասցէ Տէր ի վերայ իմ եւ ողոր-
մեսցի ծառայի իւրում:

3. Զեռագիր Ս. Յ. թիւ 1432, Էջ 115

Յա [յ] նժամ թագաւորն Մելքոն առեալ զգիր կտակին զոր
ունէին ընդ իւրեանս պահեալ՝ զոր ընկալան յառաջին նախա-
հա (յ) րցն, եւ ատրեալ մատուցին առաջի մանկանն եւ ասեն. Ահայ
նամակն զոր կնքեալ ետուն ի պահեստի նախահարքն մեր առ Տէր.

1. Տպագիրը չունի:

2. Տպագիր, Ա. օրինակ, Էջ 1

Խոկ այրն Յովակիմ յորժամ ել ի տանէ իւրմէ՝ առեալ զհօտըս եւ զհովիւս, գնաց յանապատն, եւ անդ հարկանէր զվրան իւր. եւ կացեալ նորա յաղօթս զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր՝ լալով եւ արտասուելով, լոկ հացիւ եւ ջրիւ միայն. նստեալ խնդրէր յԱստուծոյ ցաւագին անձամբ եւ ասէր այսպէս.

Ցիշեալ զիս, Տէր, ըստ ողորմութեան եւ արդարութեան քո, եւ արա յիս զնշան բարերարութեան քո, որպէս արարեր նախահօրն մերում Արբահամու. որ ի ժամանակի ծերութեան ետուր նմա զաւակ օրհնութեան որդի աւետեաց զԱսհակ միամօր, եւ ժառանդ միթարութեան յազգս իւր:

Եւ այսպէս արտասուելով հայցէր յԱստուծոյ ցաւագին անձամբ՝ խնդրելով ողորմութիւն ի Տեառնէ. եւ ասէր. Ո՞չ իջից առտի, ո՞չ կերայց եւ ո՞չ արբից՝ մինչեւ այց արասցէ Տէր ի վերայիմ, եւ ողորմեսցի ծառային իւրոյ:

3. Տպագիր, Էջ 294

Հ ա տ ա կ ո տ ո ր Զ

Ցաղաց Մոգուց քագաւորաց քէ Ռ'րպէս եկին
Զօրօնն իւրեամց յԵրուսաղէմ

Եւ ապա դարձեալ թագաւորն մոգուց Մելքոն՝ առեալ ըզգիրն կտակին՝ զոր ունէին ընդ ինքեանս պահեալ յառաջին նախահարցն, եւ տարեալ մասուցին առաջի մանկանն եւ ասէին. Ահա նամակն քո՝ զոր կնքեալ ետուր ի պահեստի նախահարցն մերոց.

Բաց եւ ընթերցիր զգիր գրո ձեռին քո: Եւ գիր զբոյն զոր կնքեալ կայր ի պահեստի՝ այս էր, զոր մողքն ոչ արժանի համարեցան ընթեռնուր ումեք քահանայիցն կամ ժողովրդեանն, զի ոչ էին արժանի նոքա որդիք արքայութեան լինելոյ, զի խաչողք եւ ուրաց ցողք էին լինելոց նոքայ:

Այս էր զիրն որ գրեալ էր մատամբն Աստուծոյ եւ կայր ի պահեստի հրամանաւ նորին: (ԶՀետ) [Զի յետ] ելանելոյ նախահօրն Աղամայ ի դրախտէն, եւ կայէնի սպանանելոյ զՄրէլ զեղրայր իւր, սուդ առեալ Աղամ եւ եւայ ի վերայ մահուան որդուոյ իւրեանց: (Ց) Ետ նմայ Աստուած զՄէթ, որ թարգմանի Որդի Մը իիթարութեան, զի առաջ Աղամ ցանկացաւ Աստուածանալ, եւ Աստուած յետոյ խոնարհեցաւ մարդանալ վասն առաւել զթոյ իւրոյ եւ մարդասիրութեան: Եղ Աստուած զոյխա եւ զերգումն իւր ընդ Աղամ, միջնորդութեամբ [գրոյն որ] գրեալ եւ կնքեալ [էր] մատանեաւն իւրով, եթէ ի Զի [վեց հազար] եր(ր)որդ ամի, օր ի վեցերորդի, սկիզբն լինելութեան քո, առաքեմ զմիածին որդին իմ զրանն Աստուած որ եկեալ մարմնանայ ի զաւակէ քում [մ] է եւ լ[ի]նի որդին իմ որդի մարդոյ, եւ զքեզ դարձեալ վերասին յառաջին փառսն գարձուսցէ: Եւ այնժամ զու Աղամ եղիցիս իրրեւ զմի ի մէնջ անմահ մարմնով եւ ընդ Աստուած միաւորեալ:

4. Զեռագիր Ս. Յ. թիւ 1432, Էջ 129 – 130

Ապա խորհուրդ արարեալ քահանայիցն եւ ամենայն ժողովուրդեանն, կացուց [ան] ե(ա)լ քահանայապետ Տաճարին եւ արարեալ նոցա աղօթս, ինդրէին ի Տեառնէ լինել սպասաւոր Սրբոյ Սեղանոյն Աստուծոյ: Եւ արկին վիճակ, եւ ել վիճակն ծերոյնոյն Սիմէոնի: Եւ կացեալ նայ քահանայապետ Տաճարին:

5. Զեռագիր Ս. Յ. թիւ 1432, Էջ 130 – 131

Վասն նգիպտոս Գնալոյ

Խսկ յետ կատարելոյ աւուրցս այսոցիկ, երեւեալ հրեշտակ Տեառն Յովսէփու եւ ասէ. Սրի առ զմանուկն եւ զմայր իւր եւ փախիր Եղիպտոս, զի ի խնդիր է Հերովդէս վասն մանկանդ կորուսանել զգայ, քանզի եկեալ պատմեցին նմայ եթէ մանուկն Յիսուս կենդանի է:

6. Զեռագիր Ս. Յ. թիւ 1432, Էջ 132

Եւ անտի յարուցեալ գնացին մերձ առ սահմանս յԵղիպտոսի ի քաղաք մի, որում անու [ա] նեալ կոչի Խաչը, ի թագաւորական կայանս, ի պալատ արքունական, որ էք տեղի սպարանից, եւ ի բերդի, որ էք բարձրաւանդ [ա] կ մեծ՝ յոյժ գեղեցիկ եւ վայելուչ նկարեալ եւ [յ] օրինեալ, զոր Աղեքսանդր թագաւորն չինեալ էր առաջ, [յ] աւուրս իշխանութեան իւրոյ: Եւ անդ կացեալ նոցա աւուրս բազումս, եւ մանուկն Յիսուս էր ամաց մի, եւ ամսոց թ. [ինն]:

ա՛ռ բաց եւ կարդա զգիրս քո, զի ձեռագիր անուան քո է: Եւ զիր զրոյն զոր գրեալ էր եւ կայր ի պահեստի, այս է, զոր եւ մողջն ոչ արժան համարեցան բանալ եւ տալ ընթեռնուուլ ումեք ի քահանայիցն, եւ կամ ի ժողովրդենէն լսել ուրուք. զի ոչ էին նոքա արժանի լինել ժառանգ արքայութեան երկնից, զի խաչողքն եւ ուրացողքն լինելոց էին նոքա:

Այս է զիր զրոյն զոր կնքեալ եւ պահեալ կայր հարամանան Աստուծոյ: Զի յետ (յօր. զհետ) ելանելոյն Աղամայ ի դրախտէն եւ կայենի սպանեալ զերել, սուգ առեալ Աղամայ ի վերայ մահուան որդւոյ իւրոյ. քանզի յետ ելանելոյն Աղամայ ի դրախտէն ետ Տէր նմա որդի զՄէթ, որ թարքմանի միխթարութեան որդի. զի Աղամ յառաջ ցանկացաւ աստուածանալ, և Աստուած իսոնարհեցաւ յետոյ մարդանալ, եւ զնա աստուածացուցանել վասն առաւել գթոյն իւրոյ մարդասիրութեանն: Եղ Աստուած զուխտն իւր եւ զերդումն ընդ Աղամայ, միխնորդութեամբ զրոյն որ գրեալ եւ կնքեալ էր մատամբն իւրով, ևթէ ի վեց հաղարերորդ ամին, (աւ)ուր վեցերորդի, սկիզբն լինելութեան քո, առաքեմ դմիածին որդին իմ զբանն Աստուած, որ եկեալ մարմնանայ ի զաւակէ քումմէ, եւ լինի որդին իմ որդի մարդոյ, եւ զերդ յառաջին փառն դարձուցանեմ վերստին. եւ յայնժամ եղիցիս զու Աղամ, իրրեւ զմի ի մէնջ, անմահ մարմնով ընդ Աստուած միաւորեալ:

4. Տպագիր, Բ. օրինակ, Էջ 136

Ապա յետոյ խորհուրդ արարեալ քահանայիցն եւ ամենայն ժողովրդեանն, կացուցանել քահանայապես տաճարին. եւ արարեալ նոցա ազօթս առ Տէր Աստուած, խնդրէին ի Տեառնէ լինել բապասաւոր սրբոյ սեղանոյն. եւ արկին վիճակ, եւ ել վիճակ Արմէոնի ծերունոյն: Եւ կացեալ նա քահանայապես տաճարին...

5. Տպագիր, Բ. օրինակ, Էջ 136

Վասն իրեշտակին յայտնելոյ Յովսեփայ փախչել յԵղիպտոս:

Երեւեալ հրեշտակ Տեառն Յովսեփայ եւ ասէ. Արի ա՛ռ ըգմանուկդ եւ զմայր իւր եւ փախիր յԵղիպտոս. զի ինողը Հերովդէս կորուսանել զմանուկդ: Զի եկեալ պատմեցին արքային փասն Յիսուսի. Եթէ մանուկն այն կենդանի է:

6. Տպագիր, Էջ 307

Հ Ա Մ Ա Կ Ո Ւ Թ Ո Ր Ը

Եւ անտի յարուցեալ դնացին ի առհմանս Եղիպտոսի, ի քաղաք մի որ անուանեալ կոչէ Ասրէէ, ի թագաւորանիստ կայյանս ի պաղատն արքունական, որ էր տեղի ապարանից եւ բերդից, կարի բարձրաւանդակ եւ վայելուչ նկարեալ եւ յօրինեալ, զոր Աղէքսանդր թագաւորն շինեալ էր: Եւ կացեալ նոցա անդ առուրս բացում, եւ մանուկն Յիսուս էր առբւոյ միոյ եւ ինն ամսոյ:

7. Զեռագիր Ս. Յ. թիւ 1432, էջ 244 – 246

Եւ Գամաղիէլ ասէ ցթագաւորն. Ասացի քեզ առաջագոյն եւ ոչ լուար ինձ եթէ անմեղ է մանուկն Յիսուս եւ ոչ հաւատացեր ինձ:

Եւ կացեալ որդի թագաւորին կենդանի զօրն ամենայն, եւ ամենայն բազմութիւն քաղաքին մարդկան՝ ի մեծամեծէ մինչեւ ցփոք(ը)ունս գային տեսանել զնա, եւ նա նստեալ խօսէր եւ պատմէր նոցա զտեսիլն եւ սքանչելիս մեծամեծս:

Եւ ապա գարձեալ առէ ցնա Յիսուս. Ձենոն, որդի թագաւորի, երթ ի մահիճն քո եւ ննջեա մինչեւ գայ յարուցիչն: Եւ յարեալ մանուկն աթոռոյ իւրմէ եւ եղ զգլուխ իւր ի մահիճն եւ ննջեաց:

Եւ զայն տեսեալ բազմութիւն քաղաքին մարդկան, հիացեալ զարմանային՝ երկեան երկիւզ մեծ եւ ասէին. Արդար [եւ] մանուկն Յիսուս Աստուած է եւ կամ Աստուծոյ առաքեալ:

Իսկ թագաւորն եւ ամենայն բազմութիւն մարդկան անկեալ առ ոսս Յիսուսի աղաչէին զնա եւ ասէին, եթէ՝ կենդանացոյ ըդմեռեալ զոր յարուցեր:

Եւ Յիսուս ոչ կամեցաւ: Ասէ ցթագաւորն. Առաջ ասացի քեզ եւ ոչ լուար ինձ եթէ շատ աղաչես զիս եւ ոչ օգտիս, զի անիրաւ դասաստանաւ դատէիր զիս.

“Հ յաղագս բարերարութեան քո արարի ես զայդ, այլ յաղազս իմոյ վկայութեան յարուցեալ կացուցի զնա կենդանի:

Ասէ ցնա թագաւորն. Աղաչեմ զքեզ, Տէր, լուր ինձ եւ մի բարեկանար ի վերայ մեր եւ մի հասուցաներ մեզ չարին չար զոր արարաք քեզ, զի բարերար և մարդասէր ես. ողորմեայ ինձ: Զայս և

7. Տպագիր, Բ. օրինակ, էջ 202

Պատասխանի ետ Գամաղեկը եւ ասէ. Ո՞ արքայ, յառաջ ասացի քեզ եթէ լուր ինձ, արդարեւ անմեղ է մանուկս այս, եւ գուռ ոչ հաւատացեր բանից իմոց՝ զոր ասացի:

Եւ կացեալ որդի թագաւորին կենդանի, զօրն ամենայն նստեալ ի մէջ նոցա, խօսէր ընդ մեծամեծուն եւ ընդ իշխանուն, եւ պատմէր նոցա տեսիլ իմն եւ սքանչելիս մեծամեծս, եւ ամենեքեան ի մեծէ մինչեւ ի փոքրունս եկեալ երկրպագէին որդոյ թագաւորին, եւ խնդութեամբ ողջոյն տային, մինչեւ ի մերձենալ երեկրեայ՝ հասանել գիշերոյն:

Ապա դարձեալ Յիսուս ասէ ցնա. Զինոն, որդի Բարէյեսու թագաւորի, եւ լի մահիճս քո, ննջեա եւ հանգիր մինչեւ ի գալուստ արդար գատաւորին: Եւ զայս ասացեալ Յիսուսի, յարեաւ Զինոն յաթոռոյ իւրմէ, եւ եղ զգլուխն ի մահիճս իւր եւ ննջեաց:

Եւ զայն տեսեալ ամենայն բազմութիւնք մարդկան զսքանչելի զգործն զոր արար Յիսուս, յահէ եւ յերկեղէ անտի՝ անկեալ յերկիր, եւ եղեն ամենեքեան առ ժամ մի անշնչացեալ որպէս ըզմեռեալ:

Եւ յարուցեալ ամենեցուն անկանէին առ ոտս նորա լարով եւ արտասուելով, աղաչէին զնա եւ ասէին. Կենդանացո՛ զմեռեալն զոր յարուցեր:

Եւ Յիսուս ասէ. Ո՞ թագաւոր, փոխանակ ողոքական եւ քաղցրութեան բանիցն զոր յինէն լուար եւ հաւատացեր, նոյնահէս եւ ես աղաչանաց եւ բարեխօսութեան ձերոց լուայց ձեզ. որ ոչ ոք ի քաղաքին յայսմիկ միով բանիւ օգնական եղեւ ինձ, այլ ամենեքեան ժողովեցան ժողովք չարեաց, եւ ի մահ գատապարտեցին զիս,

եւ ես յառաջ ասացի քեզ ո՞ թագաւոր, տե՛ս, յետոյ ապաշաւես եւ ինչ որ օգտիս:

Ասէ թագաւորն. Ես ոչ կարացի իմանալ եւ ճանաչել զքեզ, եթէ ո՞ իցէ սա՝ որ մարմնով ի յերկրի Աստուած երեւեալ՝ ունել իշխանութիւն ամենայնի՝ կենաց եւ մահու: Ասէ Յիսուս. Ես վասն փառաւորութեան մարդկան ումեք՝ եւ ո՛չ վասն քո յարուցեալ կենդանացուցի զմանուկն զայն, այլ վասն այնչափ նեղութեան եւ նախատանացն զոր կրեցի ի ձէնջ. վկայ ինդրեցեր յինէն, եւ ոչ ոք եղեւ ինձ օգնական, զնա յարուցեալ վկայ կացուցի ինձ, եւ եցոյց զմահապարտն թէ ո՞ր էր սպանողն իւր:

Ասէ արքայն. Լո՛ւր աղաչանաց իմ եւ ամենայն բազմութեան ժողովոյս՝ եւ կենդանացո զորդին իմ: Ասէ Յիսուս. Ես ի յումեքէ ոչ երկնչիմ, եւ մարդկան ումեք չար ինչ ոչ արարի,

Եւ ո՛չ եթէ յաղակս բարերարութեան արարի ես զայդ, այլ յաղակս իմոյ վկայութեան, որ իմացար եւ ծանեար զսպանող ո՞րդոյ քո:

Ասէ թագաւորն. Մի՛ բարեկանար ի վերայ մեր, եւ մի՛ հատուցաներ չար ինչ զոր արարաք քեզ: Ասէ Յիսուս. Մի՛ այդչափ յաճախեր բանօք աղերսանօք խօսել ընդ իս, եթէ լուեալ էիր բանից

զայլ ինչ բանս աղերսանաց խօսեցաւ առաջի Յիսուսի: Ասէ Յիսուս. Ո՞ւ արքայ, մի՞ այդչափ աճայիսով բանադատեր զիս. Եթէ լսեալ էիր բանից իմոց եւ հուատացեալ էիր վկայութեանս, կարող էի առնել զայդ յազագս բարերարութեան քոր զոր արարեր մեղ:

Իսկ յորժամ ոչ լոււար ինձ զոր եւ ոչ յիշեցեր եւ զմտաւ ածեր զզործ սքանչելեացն զոր արարի յառաջի քոր ի չինուած տաճարին զոր զպակասութիւն փայտին աւել արարի, ընդէ՞ր ոչ հաւատացեր, այլ զամենայն բարութիւն քոր եւ զպարգեւ ողորմութեան քոր չնորհեցեր մեղ այլոց չարախօսաց վկայութեան զամենայն կորուսեր:

8. Զեռագիր Ս. Յ. թիւ 1432, էջ 259 – 260

Ասէ է՛լ. եւ ո՞չ իսկ առաջ ասացի քեզ եթէ ոչ ես գործոյդ ծանօթ, մի՞ ինչ առներ բան [յ] անձնէ զոր ոչ գիտես: Ասէ Յիսուս. Ո՞ւ փարդապետ, հայեց աչօք քոր եւ տես եթէ զի՞ն [չ] վնաս արարի, եւ կամ զո՞ր գործ արուեստի խափանեցի: Ասէ է՛լ. Ահա տես որպէս կարացից տալ իւրաքանչիւր գոյնս ներկիցն զոր խնդրեն: Ասէ Յիսուս. Յորժամ գնաց [եր] խաղաղութեամբ զճանապար [հ] աքո եւ որախութեամբ զարձար ի տանս քո, ոչ մի ինչ զպակասութիւն եղեւ ի տանէ աստի, եւ գործն զոր ժողովեալ էիր եւ կամէիր առնել, խորհեցա ես ի մտի իմում եթէ արարից զայս մինչեւ եկեցէ նա, եւ զոր ինչ այլ ներկ բերիցէ զայն ինքն արասցէ, եւ ես ոչ կամեցայ պարապորդ կ(ե)ալ մինչեւ եկեցես: Ասէ է՛լ. Եթէ եկեցէ եւ խնդրեացն զիւրաքանչիւր զգործն, զի՞նչ տաց պատասխանի:

9. Զեռագիր Ս. Յ. թիւ 1432, էջ 369

Ահանց նեղելոց բժշկութիւն եւ կեանս չնորհէր, եւ հոգոց ազատութիւն եւ կեանս պարգեւէր: Ընդ որոյ եւ մեք ընդ հրեշտակս պարեսցուք, ընդ երկնային զօրսն երգեսցուք, ընդ հովիւսն բարերանեսցուք, եկեղեցիս օրհնեսցուք, առ միմեանս տօնեսցուք, զշայր փառաւորեսցուք, եւ Որբոյն երկիր պագեսցուք, դՍուրբ Հոգին պատուեսցուք, զերրորդութիւն միշտ գովլեսցուք, օրհնութիւն եւ փառս վերառաքեսցուք, եռանձնեայ Տէրութիւն Հօր Եւ Որդոյ եւ Սուրբ Հոգոյն, յայժմ եւ միշտ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

իմոց, կարող էի առնել քեզ զայդ յաղաղս բարերարութեան քո զոր արարեր մեզ.

իսկ յորժամ ոչ յիշեցեր եւ ոչ զմտաւ ածեր զգործ սքանչել-եացն՝ զոր արարի առաջի քո ի շինուած տաճարին, որ զպակասու-թիւն թերութեան փայտին յաւել արարի, ընդէ՞ր ոչ հաւատացեր ինձ. այլ զամենայն բարութիւն եւ պարզեւս ողորմութեանն քո զոր շնորհեցեր մեզ, այլոց չար խօսօք վկայութեան՝ զամենայն կո-ռուսեր:

8. Տպագիր, Ա. օրինակ, Էջ 95

Ասէ Խորայէլ. Ո՞չ ասացի քեզ. մի՛ առներ ինչ յանձնէ քո, զոր ո՛չ գիտես: Ասէ Յիսուս. Վարպետ հայեաց աչօք քո եւ տե՛ս. զի՞նչ վիսաս արարեալ եմ քեզ: Ասէ Խորայէլ. Ո՞րպէս կարացից համարս տալ զգոյն եւ զներկն, զոր ինդրեն յինէն: Ասէ Յիսուս. Յորժամ գնայիր խաղաղութեամբ եւ գարձար ի տուն քո, զի՞նչ պակաս դտար: Ասէ Խորայէլ. Եթէ ինդրեն իւրաքանչիւր զգործն ի՞ր, զի՞նչ արարից:

9. Տպագիրը չունի:

ԱՆԹՈՒԱՆ ՄԵՅԷ ԵՒ ՔՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ

Անթուան Մեյէ եւ Հրաչեայ Աճառեան...

Ահա լեզուաբանական գրականութեան մէջ հեղինակութիւն եւ հռչակ վայելող լեզուաբան եւ բանասէր զոյտ հայագէտներ, որոնց ուսումնասիրութիւնները լրասաւրում են հայագիտութեան ուղին:

Մեյէի կամ Հ. Աճառեանի գիտական վաստակի մասին հրատարակուած ակնարկները, նրանց կենսագրականները ինքնին վկայում են, որ հայ լեզուաբանութեան պատմութեան մէջ այս անունները (ինչպէս նաև Հիմազմանինը) միմեանց հետ սերտ կապուած են մեսրոպատառ մի քանի կոթողներով, որոնցից մէկը, եօթեւանի, կրում է «Հայերէն Արմատական Բառան» համեստ խորագիրը:

Հայ լեզուաբանութեան պատմութեան մէջ (իդ. Աղայեան) որոշ մանրամասնութեամբ եւ վերլուծաբար, իսկ ընդհանուր լեզուաբանութեան պատմութեան մէջ (Գ. Ձառուկեան) ի միջի այլոց ասուած է, որ Հ. Աճառեանը Մեյէի աշակերտն է, նրա հետեւորդը հայերէնի հնդեւրոպական ընույթի, լեզուաբանական եւ հասարակագիտական ուղղութիւնների հարցում: Այստեղ մեր նպատակը աւելի համեստ է. աշխատեցինք ցոյց տալ Մեյէի եւ Հ. Աճառեանի՝ ուսուցչի եւ աշակերտի գիտական ազերսակցութեան, փոխադարձ յարգանքից եւ ըմբռանումից, միմեանց գիտական ու մարդկային արժանիքների դէահասումից ծնունդ առած սերտ բարեկամութեան եւ աշխատակցութեան փաստացի արտայայտութիւնները. փաստացիութիւնը պահանջում է մէջընդունմանը, որոնց համար պէտք է ներողամիտ լինել: Վերջում ներկայացնում ենք Հ. Աճառեանի մի քանի նամակներ՝ ուղղուած Մեյէին:

Ա Ն Թ Ո Ւ Ա Ն Մ Ե Յ Է

Փրանսիացի անուանի լեզուաբան, հնդեւրոպական լեզուաբանութեան ներկայացուցիչ Անքուան Մեյէն ծնունդը է 1866 թ. (վախճ. 1936 թ.): 1897 թ. նրան չորոշուել է բանասիրական գիտութիւնների զոկուորի գիտական աստիճան: Ունի քսանչորս անուն լեզուաբանական աշխատութիւն եւ 540 յօդուած: Եղել է մի շաբթ երկրների գիտութիւնների հակագետների խսկական եւ պատուար անդամ:

Մեյէն միաժամանակ մէծագոյն հայագէտներից է. ունի գասական կամ հին հայերէնի (դրաբարի) երկու քերականութիւն (Փրանսերէն եւ գերմաներէն լեզուներով), տասնեակ հայագիտական յօդուածներ, համառու ակնարկներ, գրախօսել է շատ ու շատ հայագիտական աշխատութիւններ¹, թշութակցել է հայ անուանի գէմքերու հետ: 1891 եւ 1903 թթ. այցելել է Թիֆլիս եւ Հայաստան, իջմիածնի մատենադարանում ուսումնասիրել է հայերէն ձեռագրեր: Փարիզի «Արեւելեան լեզուների դպրոց»ում հայերէնի տարրական գիտելիքներն ստանալով հայագէտ Օկիսաթ Քարիէրից եւ մէկ տարի աշակեր-

¹ Մեյէի հայագիտական յօդուածների եւ գրախօսաւթիւնների մեր կազմած ժամանական ներևանամ գտնվում է մամալի տակ:



ԱՆԹՈՒԱՆ ՄԵԶԵ

տելով անուանի հայագէտներ Հ. Տաշեանին եւ Հ. Ա. Այտընեանին՝ Փարիզի համալսարանում եւ «Փոլեմ որ Թրանս» բարձրագոյն դպրոցում, երկար տարիներ գասաւանդել է հին եւ արդի հայերէն, հայերէնի համեմատական հընչի հայնարանութիւն, աճեցրել է յայտնի գարձած եւրոպացի հայտիտներ, որոնցից են Ֆրանսիացիներ Լուի Մարիէլուր, Ֆրէտէրիք Մաքլէրը, Աթանիսյան Լիոնէն, Ռումինացի Վլատ Պընըցիանուն եւ ուրիշներ։ Նրա հայադիտական վասակի վերլուծումից յետոյ, պրոֆ. է. Աղայեանը եզրակացնում է. «Մեջի հայագիտական հետազօտութիւնները հաստատապէս մտել են հայոց լեզուի ուսումնասիրութեան ոսկէ զանձարանի մէջ։ Նրա ուսումնասիրութիւնները ոչ միայն մնայուն են իրենց բարձր արժէքով, այլև իրենց այդ խորր, գիտական բնոյթով օրինակ են ծառայում թէ ինչպէս պէտք է ուսումնասիրութեան լեզուական երևոյթները։ Մեյէն հայ լեզուարանութեան պատմութեան մէջ մտած մէծագոյն լեզուարաններից մէկն է» («Հայ լեզուարանութեան պատմութիւն», Հու. Ա., էջ 350)։

Հ. ԱՃԱՌԵԱՆԸՆԲ ՄԵՅԷԿԻ ԱՇԱԿԵՐԾ

1895 թ., երբ «Երէկի հրաշեան, Սամաթիոյ վարժարանի անխօսուկ», զրասեղանին զամուած աշակէրոն² Պոլսի Կեդրոնական վարժարանի փայլուն շրջանաւարտը, ուսումնա ծարաւի հայ երիտասարդը լեզուարանական բարձրագոյն կրթութիւն ստանալու համար մէկնում է Փարիզ, Մեյէն Սորպոնում գեռւու 1890 թուականից դասաւանդում էր լեզուարանական մի քանի ստարկայ, յատկապէս համեմատական վերականութիւն։ Զանազան երկրներից դալիս էին նրան ունկնդրելու։ Այս դիտնական դասախոսով հրապարակում է նաև Հ. Աճառեանը եւ մտնում նրա ամենայարատել աշակէրոնների շարքը։ Ասում ենք ամենայարատել, որովհետեւ հաղուազիւտ են եղել Մեյէկի օտարերկրեայ աշակէրոնները, որոնք նրա խիստ դիտական դասրնթացներին կարողացել են հետեւել մէկ կամ մի քանի տարի եւ իրենց հայրենիքն են վերադարձել բարձրագոյն կրթութեան վկայականուն, իրենց հերթին դարձել անուանի դասախոսներ, ծանրակշիռ դիտնականներ։ Հ. Աճառեանը Մեյէխն աշակէրտել է 1895—1898 թուերին³։

Հ. Աճառեանը «Կեանիս յաշերից» իր գրքում (Երեւան, 1967) նկարագրել է իր առաջին հանդիպումը Մեյէխ հետ, խօսել նրանից լսած դասախոսութիւնների մասին։ Հետեւել քաղաքացիութեալ բերում ենք այդ գրքից։

Սորպոնում եղիպատուքիտ Մասփերոյի դասախոսութիւնից յետոյ ամենքը ցըւում են։ «Ես էլ գուրս եկայ դասարանից — գրում է Հ. Աճառեանը, եւ տեսայ մի ... մարդ, այժմ մօրուքով, այսեւը ուսում թաթարի նման, աչքերին ակնոց, վիշն սպիտակ քաշնէ, որ մօտեցաւ ինձ եւ հարցրեց։

— Vous êtes Arménien? (Դուք Հա՞յ էք)

— Այո, — պատասխանեցի։

— Venez chez moi (Եկէք ինձ մօտ), — ասաց եւ հեռացաւ գնաց» (էջ 155)։

² Բիւրակն, 1898, Յուլիս, թ. 23, էջ 448։

³ Մեյէկի հայ աշակէրոններից են եղել նաև Մ. Ա. Գալիք-Բէկը, Կ. Բասմաջեամը, Դիւլեանը, Մեսրոպ Վրդ, Մահմատեանցը, Ճալականցը, Միքամեանցը և ուրիշներ։



ՀՐԱԶԵԱՅ ԱՇԱԽԵԱՆ

Հ. Աճառեանը գպրոցի գրնապանից իմանում է, որ իրեն տուն հրա-
ւիրող մարդը Մեյէն է, եւ գրում է. «Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու ա-
նումը, որ այսուհետեւ իմ ամբողջ կեանքի ուղեցոյցը պիտի լինէր»:

Մեյէն իր տանը շարաթը մէկ անգամ Հ. Աճառեանի հետ պարապում
է հայերէնի հնչինաբանութիւն, իսկ համալսարանում՝ սանսկրիտ, հնդկրո-
պական լեզուների համեմատական հնչինաբանութիւն:

Ուսանողութեան տարիներին Հ. Աճառեանը Փարիզի Լեզուարանական
ընկերութեան անդամ է ընդունուել Մեյէի նորհիւ, իր մի ուսումնասիրու-
թեան համար: Ահա ինչպէս. «Մեյէի հետ տանը ես ունեցայ ուրիշ պարապ-
մունք էլ. լաղերէնի քերականութիւնը եւ բառարանը, որ պատրաստել էի Կոս-
տանդնուպոտում, ցոյց տուի նրան. շատ ուրախացաւ և առաջարկեց, որ նոյ-
նը Փրանսերէնի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետեւում
էր լեզուին, ուղղումներ էր կատարում եւ վերջապէս ամբողջ դիրքը, «Եսծե
սր լա լանգու լազ» վերնագրով, ներկայացրեց Փարիզի Լեզուարանական ընկե-
րութեան, որ հրատարակեց իր Տեղեկադրում մաս առ մաս եւ յետոյ առանձին
գրքով: Ինձ էլ այդ արթիւ նոյն ընկերութեան անդամ ընտրեցին» (էջ 157—
158): Այդ լինում է 1897 թուին:

Հ. Աճառեանը եղել է միջակ արհեստաւորի զաւակ: «Կեանիխ յուշե-
րից» զրքի «Դժբախտ շըջան» գլխում նա վերյիշել է, նրա մտերիմներից մենք
լսեցինք երեւանում, ինչպէս նաև Մեյէն նրա աշխատութիւնների մի քանի
զրախօսականներում նշել է, թէ Փարիզում նիւթական ինչպիսի՞ զրկանքների
զնով է ստացել բարձրագոյն կրթութիւն. «Արտակարդ արիութիւն պահանջող
աշխատանքային պայմաններում է սովորել» (Մեյէ) լեզուարանութիւն, իւ-
րացրել լեզուարանական գիտական մեթոս: «Ասած լինելով —գրում է Հ. Ա-
ճառեանը իր յուշերում—, թէ Ամերիկայում բանուրական ուժի կարիք կայ
եւ շատ Հայեր այսուեկ գործ են զանում, որուցի Ամերիկա զնալ: Այս միտքս
յայտնեցի Մեյէն, որ խոստացաւ տալ ինձ մի յանձնարարական Ամերիկացի
մի իրաւագէտի: Բայց շուտով ես Ամերիկա զնալու մտքից հրաժարուեցի, ա-
սելով, թէ այսուեկ աշխատողը այսուեկ էլ կարող է աշխատել («Կեանիխ յու-
շերից», էջ 163): Անզ Աճառեանը խորոշած պիտակ է զամանել զիշերները
եւ զաստակել եօթ Փրանք: «Յաջորդ օրը զանցի Մեյէի մօտ, դասի օրն էր:
Պատմեցի եղածը: Նս միայն կարող եմ իհանալ մեր վրայ— ասաց նա: Այդ էլ
ինձ համար քաջալերութիւն էր» (Նոյն տեղում, էջ 167):

Հ. Աճառեանի ուսանողութեան գժուարին տարիներին նրա եւ Մեյէի
միջեւ հաստատուել է սերտ բարեկամութիւն, ինչպէս վկայում է Հ. Ներսէս
Ակինեանը. «Աճառեան միակ բարեկամ մ'ունեցաւ այդ տարիներուն յանձին իր
ուսուցչապէտին... որ շուտով ճանչցաւ քսանածեայ երիտասարդին կարողու-
թիւնները, առաւ իր առաջնորդութեան տակ, միանգամայն կնքեց անոր հետ
սերտ բարեկամութիւն»⁴: Դա իրօք եղել է չերմ, անշահամենդիր եւ յարատեւ

⁴ Հանդէս Աժարեայ, 1953, էջ 453, Հրաչեայ Աճառեան (մահախօսական): Այն
հարցին, թէ Մեյէն ինչո՞ւ այդ դժուարի տարիներին միւրափէս չի օգնել իր սիրելի աշակեր-
տին, կարելի է պատասխանել մի այլ հարցով. արդեօք աշակերտը երբեւիցէ կ'ընդունէ՞ր այդ
միւրափան օգնութիւնը. ո՞չ, կը պատասխանեն անձաւու նրա մտերիմները: Պատմում նե,
որ Արևելագանաների 13րդ համազումարին (Փարիզ, 1897) մասնակցելու իրաւումնէ տաւազ
դրամական փաքրիկ գումարը մեռ բերելու համար Հ. Աճառեանը նախըմտնել է իր ամկազմիք
վահանել հենց այդ գումարը, առ Մեյէից կամ մէկ արթշից պարտ անել: Իրականութիւն
է, որ Հ. Աճառեանը մասմակցել է այդ համագումարին. սակայն պատմում են մաեւ, որ ազ-

բարեկամութիւն, որովհետեւ պատրիարք, թշուն ծրագիւն է և ա ի
թիւններից, ոչպայի ռանդաւ է իր արժանաւոր պատրիարք կը ի և ա ոք
զարդարած, ճանալացի է նրա ու ո բնաւուած աշխատ թաւաւ իւ և ա ո
պահած ճանաւուած ներփայացրէ պանց արժանաւուած, իր ու ն արք չնե
յու նպաստակով իր տե տեղեր նշան անդ բնաւուած բնաւուած ու ա ի ա ն
Մեյէի աշակերտ է ֆիւն իր, և ու բնաւուած ի և ա ի ա ն
է, որ Մեյէի աշակերտանքն ընդուածարակն ան և տա րի չն անդ մի և
ների, առըրի կոչաւ և տարրի պայտի երթանարարան, և ա ի ա ն
յացնուած ն ընդուածարակն պատրիարքան պանց անդ պատրիարք, որու վրա Մէ¹
յէն սեւենի է իր խորպանին հայեցքք, բարնեւ գումա կախան սկայր և
ընդպրի ամրողական ուսումնաւուարութիւնների մէջ, Մեյէի մձաւուած մըր
ժերից է եղեւ տաղաւուածներ յայտնարկելու, իրաւ պայտ ուսպիւ տառեւ և
լու արտեսուր, տառեւ սպիայի երանց պարտապարելու իր տեսմաւուածների, Մէ²
ըն աստիճանի յարցելու իր աշակերտանքն անդաւատան սպիոնն ու իրեն
բանութիւնն, մէսու պատրի և երանց յատպուած ու արժեքաւուու չուր ի ը
զեւ զիսութեան համար Խնչուս ամէն մի ուսուցիւ, նու հեւ ուսկցիւ է իր ա
մձաւարիիններին, նրանցից է եղեւ Հ Համաւանքը Արդ ժուրի և մ վիրուն
Մեյէի բարձր համարուած ու զանաւատանին իր այտներար, որպէս զիսու
կանի և անիսոնի համարուու, ինչպէս հուս պատասխանից պարասաւիանները
նրա աշխատաւութիւնների մտին Մէր երկու զիսուականների բայցամատեաց թիւ
թակցութիւնն է զրա մաս պայցուղն է :

Փարիզում Մեյէին աշակերտային է Մէրուապուրեամ Հիւպյմանի
զասախօսութիւնները ունեմնութիւն յիսուարանական կայսուն զիսուիքներ բա
տանարուց, պիկուարանական մեթսուններին խորմանի լինելուց յիսուայ պին
Ահաւաններ պին է Մեյէն, վերազանուած է Հայաստան և եռունգու զրաց
ուու այն ամէնի զարգացմածը, որ վերաբրուու է իր ապսույն յիսուի պատ
ժութեանքն, նու զուու է կիմբանմին, յիսու Շուշի և Պարսկաստան ու ու
րովչուին նախրաւու զրա մանկավարժական զրանունկարին նրա ժորով
անցած չի անցել մնայ չքից Փարիզուու է զանաւ գնոյ ուսպաւին կամ ժրակու
թային ոորդիչ, ինչպէս այն ժամանակ արկան ուսանեւ նրա կորութ այց է :

Տաս հազարեալ պատասխան նրա բոյ չն տուե մանի Ահաւակ զայշին իր պիկուցման
ըզբեր տոյց տալով զամապաթի, նա սպիսու է եղեւ ասէ թ ինք Մեյէի բայտուզար
է և պիտ է այդ բարեր յանձնի նրա վերապաւ յաղուուու է նրա մանեւ իր պայտ
քարուու և պատանի անունը, պարուու անունը է անձակուի Ահաւանը զա
զարերուած լուրին, իր, նո զեսէս անյայս է թ զիսուակարաններից Մէրայ Մէ³
յէն է, որ իր սրա հայեցակ ու անձնանու մեզ անքավ բայտեար է Արա գնան ին
նուու նր ուժերին: Ակըսա նրա անյայս զազպաւու է անձնանու սպիայի նեավեան երա
չու և անու ինձնանու, պատեսնեւ անու և նո յարաւակ իր գրայ է կիմբայացան
զուու իր սրերի ուսացի ուշացրարին և նոյն բայտերու ժամար ենցաւը և նուու
եալ եաւ եա թզուու և անմասարարի նուու ուսեւ այնու յայց է յի եղեւ նուուան
զիսուական զեկուցուններ նամար Այսու է ու նուուան նուու Անյայի և Երայ, նո
նո նուուեալ նրա վեկուցման անունը նուուան է Արա նու վերապաւու է երա
ժիրա Մէրապաւու իր զանաւան բիւններ յայց Պատականուու ետ թ այս պատես
որբան յազաւու պիտ է վեց Մէրա և իր արժան վետանան անցեան կայսուն
զա զա արժանարժեանքի ու պարտաւու անցաւու ուսպաւ է իր ա աւակերտ պատես
սիս եր իր ուսպաւու:

¹ Տաս հազարեալ պատասխան նրա բոյ չն տուե մանի Ահաւակ զայշին իր պիկուցման

**ՄԵՅԻՆ՝ Հ. ԱՃԱՌԵԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ
ՆՐԱՆՑ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ**

Հ. Աճառեանը թէեւ հեռացել է Փարբկից, սակայն 35 տարի նամակագրականն սերտ կապ է պահպանել իր ուսուցչի հետ, որ միշտ էլ մնացել է իր շըջանաւարտ աշակերտի՝ Հայազիստութեան համակողմանի ուսումնասիրութեան նույրուած Հ. Աճառեանի ուսուցչին ու բարեկամը, խորհրդատուն՝ զիտական, երբեմն էլ նոյնիսկ զործնական հարցերում։ Այսպէս, իր «Հայ բարբառագիտութիւն (Ուրուագիծ և դասակարգութիւն հայ բարբառների)» աշխատութեան հայերէն հրատարակութեան հարցով, Հ. Աճառեանը Գր. Խաւաթեանցին զրել է. «Գրքիս գերհազիրը պէտք է զնինք Հայ բարբառագիտութիւն (Ուրուագիծ եւ դասակարգութիւն հայ բարբառների)։ Ուրուագիծ բար անհրաժեշտ է ՄԵՅԻ խորհրդով, որպէսզի Փրանսերէն զրքիս հրատարակիչը իրաւունք չունենայ զրքիս վրայ պահանջներ ներկայացնելու իրեւ թարգմանութեան»⁷։

Առաւելապէս զործնական եւ օգտակար Էն եղել ՄԵՅԻ խորհուրդները յեզուարանութեան ընալուառում։ Խնչպէս ասուեց Երդ ծանօթութեան մէջ, Հ. Աճառեանը ՄԵՅԻ համակները չել պահել, բայց դրանցում քննարկուած հարցերը օգտագործել է, գրանց քննագատական կողմր նկատի առել իր ուսումնասիրութիւնների մէջ։ Դրա օրինակները շատ են։ Նշնք մի քանիսը։

«Քննութիւն Սուչավայի բարբառին» ուսումնասիրութեան առաջարանում Հ. Աճառեանը զրել է. «...Երախտեօք կը յիշեմ ... իմ մեծանուն ուսուցչիներու պրոֆ. ՄԵՅԻ եւ պրոֆ. Հետչմանի քաջական խօսքիրը ... Այս հատորիս մէջ ջանացած եմ զարմանել նախորդ աշխատութեան (և Ալանի բների բարբառին քննութիւնը) — Մ. Մ.» ընդհանուր ուղղութեան մասին այն թերութիւնները, որոնց համար զիտողութիւններ եղան ինձ։ Ուսուցչու պըն. ՄԵՅԻ նախ բերանացի եւ ապա գրաւոր կերպով կը քննագատէր, թէ համեմատութեան նոր առնուած էր առհասարակ մեր արդի հայերէնը... Երկրորդ՝ ձեյնական օրէնքի հանդէս զրուած օրինակներու նույազութիւնը... մանաւանդ երկրորդական օրէնքներու համար պըն. ՄԵՅԻ կը պահանջէր, որ օրինակներն ամբողջական րլան... իմ ներկայ հատորիս մէջ ամբողջ այս թերութիւնները վերցած են»⁸։

Մի այլ օրինակ։

«Քննութիւն և համեմատութիւն նզնկայ նորագիւտ ձեռագրին» ուսումնասիրութեան մէջ խօսելով ձեռագրի պահստամբ ընթերցման մասին եւ պատճառաբանելով, թէ այն հարազատ է զարին՝ Հ. Աճառեանը տողատակում նշել է. «Վերոյիշեալ դիտողութիւնները քաղուած եւ ընդարձակուած են ՄԵՅԻ հայագէտին մէկ անձնական նամակին, որուն հաղորդած էի ժամանակին ձեռագրին այն գեղեցիկ բնթերցուածքը»⁹։

Կամ. «Հայոց զրերը» (առաջն հրատարակութիւն, էջ 322—323),

6 Հ. Աճառեանը Երեւանում վասել է ՄԵՅԻց ստացած նամակները։

7 Երեւան, ՀՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի Գրականութեան և Արևեստի Թանգարան, Գր. Խալարեանցի Փանդ. 1911 թուականի Մայիսի 12ի նամակից։ Նոյն միտքը կըրենաւծ է Ա. Պ. Հոկեմերի 5ի նամակում։ Նշեմք, որ Հ. Աճառեանը, մինչ այդ, նայն աշխատութիւնն աւելի համառու հրատարակութիւնի է քրանչել։

8 Բագմազէս Ապ, 1899, էջ 112—113։

9 Հանդէս Ամօրեայ, 1904, էջ 162։

աշխատութեան մէջ հին հայերէնում վ և ւ հնչիւնների տարբերութեան մասին խօսելիս, Հ. Աճառեանը մէջքերել է Մեյէի մի նամակի հետեւալ տողերը. «Ահա թէ ինչ կը դրէ ինձ հայոց Մեյէ իր նամակին մէջ այս խնդրի առթիւ»՝ «Թարով վ եւ ւ գրերուն, ես համոցուած եմ, որ ասոնք իրարմէ տարբեր ձախներ էին, առանց որոյ այրուբենի հեղինակը զանոնք զանազանած չպիտի րլլար: Հակամէտ եմ կարծելու, որ վ կը նշանակէր խիստան բաղաձայն մը, թերեւս արգէն չըթնատամնային վ ձայնը. բայց այս վերջին կէտին վրայ ապահով չեմ. յամենամ գէպս անջուշ սպիրանտ էր, կրկնաշրթնային կամ չըթնատամնային. իսկ ւ աւելի բաղաձայն ու էր (1913 Դեկտ. 23):»

Իր մի նամակում (1911 թ.) Հ. Աճառեանը հաւանարար Մեյէի կարծիքն է հարցը ել նիկողայոս Մառի լեզուարանական տեսակէտների մասին: Մեյէն նրան պատասխանել է հետեւալ տողերով, որ Հ. Աճառեանը արտադրութիւով (Փրանսերէն լեզուով) հաղորդել է Դր. Խայտեանցին¹⁰. «Բայտ իս, պէտք է թողնել, որ Մառը մինչեւ վերջ շարադրի իր տեսակէտները, եւ ապա միայն ձեռնարկել դրանց քննարկմանը: Յարդ չեմ կարողացել դրանք յստակորէն ըմբռնել. անձեւ մի բան են: Բոլոր նրանք, որոնք մի քիչ լեզուարանութիւն գիտեն, տեսնում են, որ դրանցից ոչինչ չի կարելի եղորականնել: Սակայն երբ նա հերթականութեամբ կը շարադրի խնդիրները, կը տեսնենք, որ դրանք անհիմն են: Պէտք է մի քիչ էլ սպասել: Մէկ յօդուածը ոչինչ չի փոխի եւ կարող է պղտորել գեռեւս չկազմաւորուած մոռքերը»¹¹: Հ. Աճառեանը շարունակում է. «Կ'աւելցնէ, թէ ինքը Մառի բոյոր գրքերը ունի.. Ամենէն վերջը կ'աւելցնէ. նա նորից կը մտածեմ ձեր համակին մասին: Այսպիսով՝ Մեյէ կը հրաժարի գրելէ. սակայն վերջի բառերը յուսալի են. կրնանք կարծել, թէ հանգիստ ժամանակ մը զբաղի այս խնդրով»¹²:

Սակայն Հ. Աճառեանի «Հայերէն արմատական բառարան» է, որ դարձել է Մեյէի եւ Հ. Աճառեանի նամակագրութեան գլխաւոր նիւթը, նա է արժանացել Մեյէի առանձին ուշագրութեան, գիտական աշակցութեան եւ հորիուրգներին: Նրանում ամենից ակնառու է երկու գիտնականների գիտական համագործակցութիւնը: Հիւպշմանից յետոյ հայերէնի հարուստ բառադանձի ուսումնասիրութեան գործում լեզուարանութիւնը շատ բան է պարտական Մեյէին եւ Հ. Աճառեանին. այստեղ երկու հոկայ հայագէտների ջանքերն ու յաջողութիւնները զուգընթաց են եղել: «Հայերէն արմատական բառարան»ի հեղինակը յայտարարել է առաջարանում, թէ որքա՞ն է պարտական իր ուսուցչին այս գործում, և ուսուցիչը մատուցում հրատարակել է, թէ որքա՞ն է հըպարտ իր աշակերտով. «Հպարտ եմ — գրել է Մեյէն—, որ Աճառեանին երկար տարիներ ունեցել եմ իմ աշակերտների թւում. նա մէկն է նրանցից, որոնք պատահ են բերում այն գործոցին, որից անցել են»¹³: Մեյէի աշակերտներից հայագէտ Հ. Լուի Մարիէսը գրել է. «Մտուզարանութեան մէջ եւս Մեյէի լրուով է առաջնորդուել Աճառեանը, որ յաճախ կրկնել է «Ռւդիդ մէկնեց Մեյ-

10 Գրահանութեան եւ Արուեստի քանզարան, Գր. Խալաքեանցի Փոնդ. Հ. Աճառեանի նամակը Գր. Խալաքեանցին (1 Մայիս 1911):

11 Մեյէի նամակի տողերի բարզմանութիւնը մերն է:

12 Ի գէպ նշենք, որ Մեյէն իր գրախօսականներում միշտ էլ խիստ է մննադատել Մառի լեզուարանական տեսականները, սակայն մեծ զովսառ է խօսել վրաց և հայ բառարան վերաբերաց նրա երատարակութիւնների մասին:

13 Ա. Մեյէ, Գրախօսութիւնն «Հայերէն արմատական բառարան»ի մասին (Bulletin de la Société de linguistique de Paris, 1927, հատ. 27, էջ 51):

յէ» . Եւ եօթհատոր «Արմատական բառարանից՝ եօթթեւանի այդ կիկոպեան կոթողը կազուած է «Esquisse»—ին և «Altarmenisches Elementarbuch»—ին՝ երկթեւ այս կայանին, որից սնւում է ամբողջ հայագիտութիւնը : Ստուգա-բանութիւնը, փոխառութիւնների բնոյթը, բառերի մէջ իրենց հետքերը թողած զանազան բաղադրականութիւնների բազութիւնը, բառերի մէջ իրենց հետքերը թողած զանազան բաղադրականութիւնների բնոյթը, բառերի մէջ իրենց հետքերը՝ այս բոլորը բառարանում ուսումնասիրուած է Մեյէի լեզուարանական և բանասիրական ըմբոնումով, Մեյէի պատմական մէթոսով : Հայոց լեզուի եւ հայ ազգի համար ինչպիսի՞ բախտաւորութիւն է այդ երկու մտքերի չաղկապումը այս գործում : Մեյէին այնքան բարձր էր գնահատում այդ բառարանի նշանակութիւնը, որ կեանքի վերջին օրերին ձեռնամուկի է լինում դրա էական մասի Փրանսերէն լեզուով ամփոփման»¹⁴ :

Սակայն Հ. Աճառեանի «Հայերէն արմատական բառարանի» եւ միւս աշխատութիւնների մասին Մեյէի գրախօսութիւնները ներկայացնելուց առաջ ցոյց տանք մի քանի բառով, որ Մարիէսը չի չափագնցել եւ Հ. Աճառեանին չի թերագնահատել, քանի որ Աճառեանն ինըը հայրտութեամբ է նշել, թէ առաջնորդուել է Մեյէի լոյսով :

«Հայերէն արմատական բառարանից յայտնի է (խմորատիպ առաջին հայտարակութիւն, հատ. է¹⁵), որ հեղինակը երկար տարի ներ է աշխատել այս հոյակապ գործի վրայ: 1926 թ. բառարանի առաջին պըրակների մասին հայտարակած գրախօսութեան մէջ, Մեյէն գրել է. «Լեզուարանութիւնը համար աշխատանքային պայմաններում լեզուարանական մէթոս իւրացնելուց յետոյ, պրն. Աճառեանը շդգարեց հայերէնի բառազանձը ուսումնասիրելուց: Երկար ժամանակ նրան թափառական են դրամերէ հայ ազգի գերաեատութիւնները, սակայն յաճախ վշտայի իր կեանքի պայմաններում երբեք աշքաթող չի արել իր ժամադրութիւնը»¹⁶: Բառարանի կազմութեան ընթացքի մասին միշտ էլ տեղեակ է պահել Մեյէին: Դեռեւս 1914 թ. Փետրուարի 9ի նամակում Մեյէն Մ. Վրդ. Մաքսուտեանցին գրել է. «Ընչպէս երեւում է, Աճառեանը բուռն թափով է աշխատում իր [Արմատական] բառարանի վրայ»¹⁷: Նոյն թուականի Ապրիլի 14ին՝ «Ըստ երեւոյթին, Աճառեանը բառարանի գործը առաջ է տանում: Ճեռագիրն արդէն պատրաստ է մինչեւ Դ տառը ներառեալ: Այս ստուգարանական բառարանը շատ օդուակար դիրք է լինելու» :

Հ. Աճառեանի հայերէնի արմատական կամ ստուգարանական բառարան կազմելիս չէր կարկէ, ի հարիկ, բառարարուել լոկ աշխատանքի ընթացքի մասին տեղեակ պահելով իր ստուցչին, որ հնդեւրուական լեզուարանութեան մեծաղոյն հեղինակութիւններից էր, պատրաստել էր լատիներէնի արմատական բառարանը, ստուգարանել եւ ստուգարանութիւնները բառարանի մէջ ընդգրկելուց բացի, Հ. Աճառեանն թղթակցութեամբ յաճախ գիմել է նրա օգնութեանը եւ կարծիքին: «Հետպէմանի մահից յետոյ — գրել է նա—. հայ լեզուարանութեան մեծաղոյն հեղինակութիւնը եղաւ. Meillet, լեզուարանութեան ուսուցի-

¹⁴ Une cérémonie à la mémoire du Prof. A. Meillet, 1937, Փարիզ, էջ 48:

¹⁵ Երևանի Գիտական համալսարանի Հայագիտական կենտրոնը վերահսկակարգութէ է «Հայերէն արմատական բառարանը»: արդէն լոյս է տեսել առաջին հատորը, ուր ընդգրեկուած է նախկին հօքերը:

¹⁶ Revue des Etudes Arménianes, հատ. 6, 1926, էջ 333:

¹⁷ Երևան, Մատենադարան, Մ. Վրդ. Մաքսուտեանցի Փաթի:

չըս, որ եւ այսօր (1935 թ. - Մ. Մ.) ընդհանուր լեղուարանութեան համաշխարհային հեղինակ է: 35 տարիների թղթակցութեամբ բազմատեսակ ցուց ցումներ եմ ստացել իրանից, իր միջոցով ճշտել բազմաթիւ ստուգարանութիւններ, ստացել իր հաւանութիւնը կամ մերժումը, որ և յաճախ յիշատակում եմ բառարանիս մէջ»¹⁸: Եւ իրօք, շատ բառերի ստուգարանութեան վերջում բառարանում կարդում ենք, որ տեղեկութիւնը Մեյէի անձնական մի նամակից է:

«Հայերէն արմատական բառարան»ում ամէն մի բառի մասին խօսում է հինգ բաժնում՝ Բառագիտութիւն, Ստուգարանութիւն, Ստուգարանութիւնների պատմութիւն, Գաւառակառ եւեր եւ հայերէնից փոխառեալ բառեր: Համարեա այս բոլոր բաժններում, «Հեղինակի իսկ խստովանութեամբ առկայ է Մեյէի (եւ Հիւազմանի, ի հարկէ) առաջնորդող միտքը, նրա «Լատիներէն ստուգարանական բառարան»ի նմուշը: Այսպէս.

«Բառագիտութիւն» բաժնում.

Հանգուցեալ Հ. Ն. Ակինեանը «Հայերէն արմատական բառարանօք դրախօսութեան մէջ» (Համիդէս Ամսօրեայ, 1930, էջ 486) քննադատել է հեղինակին նրա համար, «որ ընդդրկել է «անլուր, բարբարոս, ատակուական, անսովոր, հազուազիւտ եւ փոխառեալ բառեր»: Բառարանի առաջարանում (Հատ. Ա., էջ 11) հեղինակը նրան պատասխանելիս վկայակոչել է իրուրի եւ Մեյէի «Լատիներէն ստուգարանական բառարան»ը, «որի «մէջ էլ արդպիսի անսաոյդ եւ անսովոր բառերը յիշուած են իրենց հերթին առանց խարութեան. օր. էջ 863, տեսա: մեկնական բառ, առանց բացարութեան, չստուգարանուած: Եւ այս գրողն է Մեյէ, զգո՞յշ եւ բժախնդիր զիտնական»:

«Ստուգարանութիւն» բաժնում.

Վերեւում մէջ բերեցինք Հ. Աճառեանի վկայութիւնը, թէ 35 տարի ների թղթակցութեամբ նա Մեյէի միջոցով ճշտել է բազմաթիւ ստուգարանութիւններ (Հատ. Ա., էջ 15): Բառարանի առաջարանում հեղինակը համեստաբար գրել է, թէ հայացէտ լեցուարանների (Հիւազման, Մեյէ, Լիտեն, Փետրսեն...) առաջարկած ստուգարանութիւններից բացի ինքն էլ ունի հրատարակուած կամ անտիպ բազմաթիւ ստուգարանութիւններ, որոնք ընդդրկուած են բառարանում. սակայն նա ստոյդ է համարել միայն այն մեկնութիւնները, որոնք արժանացել են Հիւազմանի եւ Մեյէի հաւանութեան:

«Ստուգարաննութեանց պատմութիւն, երբեմն նաև ուղիղ ստուգարանութեանց համար — զգել է Հ. Աճառեանը», օգտուած եմ նաեւ անտիպ գործերից: Գարագաւեակի, Ա. Ալյաստերեանի, Մեյէի, Հիւազմանի եւ ուրիշների հետ ունեցած անձնական ծանօթութիւնն և թղթակցութիւնները շատ արդիւնք են տուած: Յատկապէս, ինչպէս վերը յիշեցի, իմ ուսուցիչ Մեյէի հետ ունեցած թղթակցութիւնն 1898 թուից սկսեալ մինչեւ այժմ անընդհատ, շատ արդիւնաւէտ է եղած» («Հայերէն արմատական բառարան», Հատ. Ա., էջ 20): Նկատենք, որ Մեյէն յիշատակում է առանձնապէս:

Ի գէպ ասենք, որ ստուգարանութեան եւ ընդհանրապէս հայագիտութեան վերաբերող հարցերով Մեյէին դիմել են նաեւ ուրիշ Հայ գիտնական:

¹⁸ «Հայերէն արմատական բառարան» հատ. Ա., էջ 15: Ի միջի այլոց հշեմիք, որ բառարանի սկզբում հեղինակը իր աւսուցիչների նկարների շարքում դասել է նաև Մեյէի թմբ՝ «Նուիրում եմ ձօնալ եւ «Երախտապարտ տաճ»: Հ. Աճառեանը ստուգարանութեամբ:

Բառարանի նոր երախտակալընամ մէջ չկայ այս էշը:

ներ՝ Կ. Բասմաջեանը օտար լեզուների բառերի հայերէն տառադարձութեան¹⁹, Մ. Արեգեանը հայերէնի ուղղագրութեան բարեփոխման²⁰, Խ. Յովհաննիս-եանցը, Լ. Մակրեանցը, Գ. Տէր Մկրտչեանը (Միարան), Մ. Վ. Մաքուտ-եանցը, Ա. Զապանեանը եւ ուրիշներ՝ հայացիտական զանազան խնդիրներով։ Մեյէից ստացուած պատոսիանները մասմբ պահում են երեւանի դիւաներում²¹։ Հայ եւ օտար հայագէտներ վստահութեամբ են գիմել Մեյէի ուսումնասիրութիւններին կամ անհասկէն նրան, որովհետեւ, ինչպէս զրել է Հ. Փետրսոնը, «Հիւպշմանի գործերից յետոյ Մեյէի աշխատութիւնները հայ յեղուարանական որեւէ ուսումնասիրութեան ամենից անհրաժեշտ մեկնակէտն են»²²։

ՄԵՅԷՆ Հ. ԱՃԱՌԵԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

Հետեւեալ տողերը ասում են այն մասին, թէ ինքը՝ Աճառեանը, գեռեւ 1898 թ. ինչպիսի՞ համարում է ուսեցել Մեյէի, որպէս հայերէնի զասախոսի եւ հայագէտի մասին։ «Հայ լեզուի ուսուցման եղանակը յիմուսուս» յօդուածում Օկիւսթ Քարիէրի հայերէնի դասաւանդման եղանակը ընութաղրելուց յետոյ, Հ. Աճառեանը Մեյէի մասին գրել է. «Հայացիտութիւնը սահայն աւելի լուրջ, ծանրախոն և հմուտ ներկայացուցիչ մ'ունի յանձին պրն. Մեյէի։ Սա մի երեսնամեայ նիհար (ինչպէս կ'ըլլան բոլոր աշխատաւոր զիտնականները), սրամիտ, լուրջ, եւ թեթեւաշարժ երիտասարդ մ'է։ Դեռ երեսնամեայ, բայց արդէն ստացած է Վարդապետութեան աստիճանը, որ այնպէս դժուար է Փարիզի մէջ։ Լեզուարան, նուիրուած միայն լեզուարանութեան, հմուտ է հնդեւրոպական բոլոր մայր լեզուաց և այս իսկ նպատակու ուսուած է նաեւ հայերէնը, զոր կատարելազործելու համար անցած էր Կովկաս, ուր ժամանակ մը հայերէն խօսած է։ Տեսած է իշմիածին, Աշտարակ, բարձրացած է Արագած լեռը եւ այլն։ Մանօթ է մեր աշխարհիկ գրական բարրառներուն եւ կը կարգայ հայերէն թերթ եւ ուրիշ լեզուարանական աշխատութիւններ։ Աւսուցիչ Բարձր ուսմանց վարժարանն մէջ, ուր կը գառախոսէ համեմատական քերականութիւն, լիթուաններէն, սլաւերէն, զանկերէն. իսկ այս վերջին տա-

19 Շամակի հայերէնի տառադարձութեան մասին, Բահասէր, 1902, Դ, էջ 253-50։

20 Մեյէի անձնական նամակ, երեսնի Գատմական արխիվ ու Գրականութեան եւ Արևելի բանագրան, Մանուկ Արքեսանի փառ։

21 Մեյէրենի մը հասուած միաց Ստեփան Կամայեանցի նամակը, որ աւղուած է այն ժամանակ (1911 թ.) Փարիզում Մեյէի ուսումնակ Մերոս Գ. Մահաւանեանցիմ. «Համարում եմ Ձեզանց» Մեյէից իմանամ, թէ ոսուսակ մայն զգաւոր է հանակամ եւ զգիւ իւր սահմաններով։ թէ եւ այլ բան. այլու այդ բառը որեւէ կապ ումի՞ մեր առող կերէն ուու բարի հետ։ Արդեօն նա կարող է որեւէ բացառութիւն տալ մեր զիր եւ զաւառ քաներին։ Բաստակը ասորերէ՞ն է. թէ պարկերէնց փախ անմաս։ (նամակի լուսանց-քում՝ «Ո՞ր ձեւ է աւելի նիշա՞ն Բաստակ թէ՞ Բաւատակ»)։ Բացի այդ, նաւակառիկ հաշմական է մաս կատիկ», բայց ի՞նչ է կատիկ... ինդրեն հազարդեցէ՞...պ. Մեյէին շնորհակալիք իւրիս իւր մնաշատութեան (Ազարանցեղոսի մնական երատարակութեան մասին, որ զրել է Մեյէի — Մ. Մ.] եւ ուղարկածի մնայ մնաշատականի առանձանականի — Մ. Մ.] համար (Ծրեւան, Մատենագրան, Մ. Վ. Մահաւանեանցի փոխ, նամակ 28 Մարտի 1911)։

22 H. Pedersen. Les pronoms démonstratifs de l'ancien arménien, Գաֆիթնակըն, 1906, առանձանատիպ, էջ 20։

բին աւելցուց նաեւ հայերէն... ՄԵԼՏ Ֆերանսայի միակ հայտէտն է թիւով եւ արժանիքով...»²³:

Նոյն 1898 թ. Հ. Աճառեանը Փարիզից գրել է Լեւոն Մաերեանցին. «...ՄԵԼՏ հայերէն պէտք եղածին պէս սորզոն է եւ կարող է կարդալ որեւից հայերէն աշխատութիւն: Զարմանալի կը լինի, որ երազացի հայուղտ մը հայդէտ անունն կրէ եւ հայերէն չղիտնայ: Այսպէս օրինակ, ես զարմանում եմ, որ Հիւաշման զանդատ է յայտնում, որ հայադիտութեան վրայ հայերը ուռսերէն կամ հայերէն կը գրեն, այս գրքերը կորուած են մեզ համար կըսէ: Ի զոր խօսք: Երեք տարուան մէջ մի օր չլսեցի ՄԵԼՏից այսպիսի գանգատ մը: Իս կարծուամ եմ, թէ հայագէտները պարտաւոր են հայերէն սորվիլ»²⁴:

Այժմ տեսնենք, թէ ՄԵԼՏ'ն ինչպիսի զրուատանքով է արտայայտուել Հ. Աճառեանի, որպէս հայագէտի եւ անխոնջ հետազոտողի մասին, ինչպէ՞ս է դնահատել նրա աշխատութիւնները:

Հ. ԱՃԱՌԵԱՆԸ ՄԵԼՏԻ ԳՆԱՀԱՏՄԱՄՐԻ

Վերեւում ասացինք, որ Հ. Աճառեանը գիտական հարցերի լուծման համար նամակներով դիմել է ՄԵԼՏին: Վերջինս փոխադարձարար վսուահելով իր գիտանկան աշխարտին՝ հայուղիտական տեղեկութիւններ է խնդրել նրանցից: Սակայն սուածած պատասխանը իր ուսուունասիրութեան մէջ իրբեւ փաստ օդատագործելիք երբեք չի թերացել նշել, թէ այդ տեղեկութիւնը իրեն հաղորդող Հ. Աճառեանն է: Բերենք դրա օրինակներց:

Հին հայերէնում տեղաւթիւն բառի ուղղագրութեան մասին խօսելին, ՄԵԼՏին գրել է, թէ զրութեան ճիշտ ձեւը պէտք է լինէր տերութիւն՝ ե—ով, եւ այդ հաստատելու համար, բացի իր փաստերից, վկայակուել է Հ. Աճառեանի անձնական հաղորդումը. «Եւ իրօք, մի հաղորդման համաձայն, որ պարտական ենք պին. Աճառեանի սիրալիք պատրաստակամութեան, այս բառը, որ մէկ անդամ է հանդիպում Աւետարանում (Ղուկ., Գ, 1), զրուած է ե—ով և ոչ թէ ե—ով, այսինքն՝ տերութեանն»: Այսուհետեւ նշուել են իջմածնի նախկին Մատենագարանի այն ձեռագրերը, որ ՄԵԼՏի ցուցումով Հ. Աճառեանը ընթեցել է այս ինդրիք պարզաբանեան համար: ՄԵԼՏին աւելացրել է. «Թըն. Աճառեանը ենթագրում է նաեւ, թէ 1295 թ. մի ձեռագրում կարելի է կարդալ նորմայն տերութիւն. սակայն ձեռագրի գրչութեան ե—ն եւ ե—ն այնքան են նման, որ պին. Աճառեանը ոչինչ չի անդում»²⁵:

Մի այլ գէպօւմ, Հ. Աճառեանի նամակով իր գիտողաւթիւնն է յայտնել ՄԵԼՏի հրապարակած մի կարծիքի վերաբերալ: Վերջինս օգոստուելով գրուանցից՝ իր յօդուածին ուղղում է աւելացրել, յայտնելով ճշցողի անունը: Այսպէս. հայերէն ջրէք բառը ստուգաբաննելուց որոշ ժամանակ անց՝ ՄԵԼՏին գրել է. «Այս Մետուր ուում [Փարիզի Լեզուարանական ընկերութեան տեղեկագրում — Մ. Մ.], Հա. 18, էջ 62, ես խօսել եմ հայերէն ինչ—որ *ցուք «առաստաղ» բառի մասին: Պին. Աճառեանը ինձ նկատել է տալիս, թէ այս ուղղականը լոկ ենթագրուել է Աւետարանում հանդիպող յոգնակի սեռականի

23 Բազմագէպ, 1898, Յուլիս, էջ 320:

24 Քրակ. եւ Արուեստի քանզարան, Հ. Մաերեանցի Փոմէ:

25 «Etymologies arménientes» («Հայերէն ստուգաբանութիւններ»), Mémoires de la Société de Linguistique de Paris, համ. 11, 1900, էջ 400:

ցուց ձեմ գոյութիւնից, թէ այս ճիշտ չէ և մի ճեռագրում յայտնաբերուած ուղղականի խսկական ճեւն արդէն կայ Վենետիկի Առևտն քառարանում»²⁶:

Հայերէն յηի բառը ստուգաբանելուց առաջ Մեյէն նամակով տեղեկացէլ է Հ. Աճառեանից, թէ ինչպիսի՝ ստուգաբանութիւններ են առաջարկը ւած այս բառի համար: Եւ ըստ այնմ Մեյէն գրել է²⁷: «Այս բառը չկայ պրի: Աճառեանի Արմատական մեծ բառականի լոյս տեսած մասում: Իմ հարցումիս, պրի: Աճառեանը յիշատակում է միայն երկու համեմատութիւն...»²⁸

«Անանքի յաշերից» գրքում (էջ 276) Հ. Աճառեանը պատմում է, թէ Շուշիում Մեյէն նրան կարգալ է տալիս իր կազմած «Դասական հայերէնի համեմատական քերականութեան ուրուակիծ»՝ «*Esquisse d'une grammaire comparée de l'arménien classique*», «Մեյէն կազմել էր իր հայերէնի քերականութիւնը եւ ուղում էր, որ ձեռագիրը միասին կարգայինք նախքան տպագրելը, որպէսզի եթէ պատահական սխալներ սպրդած լինէին, ուղղէինք: Այս աշխատանքը կատարեցինք»:

Մեծ նշանակութիւն տալով Հ. Աճառեանի կարծիքին՝ Մեյէն անտարակոյս խնդրել է նրանից, որ գրափոսութիւն զրի իր “Եսզիսե...”—ի մասին, երբ լոյս է տեսել 1902ին: Աճառեանը պատասխանել է: «...Ինչ վերաբերում է գրափոսութեան, թերեւս այս հրատարակեմ «Մուրնատար դիմէք, որ սա հայերէն պարբերակեններից լաւագոյնը եւ այժմ մամենատարածուածն է: Այդպիսով գրափոսականը դրանում աւելի շատ կը տարածուի, քան այլուր»²⁹:

Հ. Աճառեանի նկատմամբ Մեյէի ունեցած վստահութեան, նրա գիտական կարծիքին վստահելու մի այլ օրինակ՝ Մեսրոպ Վրդ: Մաքուտեանցին գրած մի նամակից (Մարտի 26, 1912 թ.) տեղեկանում ենք, որ Մեյէն գրամարի իր կազմած գերմաներէն քերականութեան սրբագրական մամուների ուղարկել է Հ. Աճառեանին՝ ստուգման համար: «Միրելի Մաքուտեանց —գրի է նա—, վերջապահ ստացայ Աճառեանի սրբագրած փորձնական էջիրը: Ի միջի այլոց, նա ձեռանից աւելի վրիպակներ չի յայտնաբերել»: Մեյէի մէկ ուրիշ նամակից (22 նոյ. 1912) կարելի է եղբակացնել, որ նա Աճառեանի կարծիքն է խնդրել նաեւ նոյն աշխատութեան բառացանիկ մասին: «Աճառեանի ընդունած այրենական հեթականութիւնը հնարաւոր է հնչիմական փոխառութեան տեսակէտից»: Ի դէպ, բառացանկը կազմել է Մաքուտեանցը:

Մեյէն հիմքեր ունէր, անկասկած, հայագիտական առանձին հարցերում դիմելու Հ. Աճառեանին, իրեւ հեղինակաւոր, խոտապահանջ և իր ուսուցչի պէս զգովից հայագէտի խորհուրդներին, գիտական տեղեկութիւններին ու կարծիքին: Դեռևս 1902 թուականի Հոկտ. 14ին Արշակ Զօսպանեանին գրած մի նամակում Մեյէն իր աշակերտին որպէս ժամանակի «հայ լեզուաբանութիւնը»: «Ես այդ յօդուածը գրեցի, որպէսզի նշեմ այն, ինչ որ ուղում էր Աճառեանը՝ իմ եւ որակեալ մասնագէտների կարծիքով հայ լեզուաբաններից լաւագոյնը»³⁰: Կ. Բասմաջեանի «Հայոց արդի պատմութիւն»

26 Mémoires de la société de linguistique de Paris, XVIII, 1913, 377.

27 Revue des Etudes arméniennes, X, 1930, 184.

28 Հ. Աճառեանի նամակի լրիւ քարգմանութիւնը տրաւած է սոյն մենագրութեան վերջում:

29 Նկատենք, որ Հ. Աճառեանի «մատնեանսուականը» «Եսզիսո...»—ի մասին լոյս է տեսել Հանդէս Ամսորեալում, իսկ Մուրնատար երատարակուել է մի այլ գրափոսութիւն, որ Աճառեանը ուղարկել է Մեյէին:

30 Դրականութեան և Արևեսոր քանգարան, Ա. Զօսպանեանի Փոսդ:

(1375—1916)» աշխատութեան գրախօսականում Մեյէն իրոք թերութիւն նշել է հետեւեալը. «Յաճախ պարզ անուանացանկեր ենք գտնում այնտեղ, որտեղ սպասելի էին մտքեր : Եւ այդ անուանացանկերը լրիւ չեն . ժամանակակից հայ դրոզներին թուարկելիս, ինչպէ՞ս կարելի է մոռանալ պրն . Ա. Զօվանեանին, որ, ի միջի այլոց, այնքան բան արեց իր հայրենիքը Ֆրանսիայում ճանաչել աւլու համար . գիտնականներ թուարկելիս ինչպէ՞ս մոռացութեան տալ պրն . Աճառեանին՝ նշանաւոր լեզուարանին եւ բանասէքին»³¹ :

Հ. Աճառեանի մասին Մեյէն մեծ գովեստով է արտայայտուել ոչ մի-այն նամակներում կամ որեւէ առիթով, այլև նրա աշխատութիւնների ժամանակած գրախօսականներում, ի լուր բոլորի : Այսպէս օրինակ. «Հայ րարբանների դասակարգում» աշխատութեան Փրանսերէն հրատարակութեան դրախօսականը սկսում է «Պրն. Աճառեանը իր ողջ կեանքը նուիրել է իր մայ-րէնի լեզուի՝ հայրէնի ուսումնասիրութեան» տողով և եղրափակում է հե-տեւայներով. «Նրա գիտական արժանիքը երեւան է գալիս նրա հրատարա-կութիւնների մէջ : Ես, որ գիտեմ, թէ ինչպիսի՞ կամք, սիրով կ'ատէի՝ հերո-սութիւն անհրաժեշտ եղաւ նրան՝ իր գիտական կրթութիւնը ձեռք բերելու համար, թէ նիւթական ու բարոյական ինչպիսի՞ պարմաներում երկար տարի-ներ, երբեք չժուացող յարատուութեամբ շարունակեց հետագոտութիւններ, որոնք քիչ են իրախուսւել, այսիդու ուղղու եմ անպայման ասել, թէ ինչպիսի՞ հիացմունք ունեմ ու միայն նրա գիտութեան, նրա աշխատանքային հազուա-գիւտ կորովի, այլև նրա բնաւորութեան նկատմամբ»³² :

Ոչ միայն գրաւոր, այլև բանաւոր ձեռվով Մեյէն հրատարակայնօրէն յայտնել է իր յասուկ ոէրը, յարզանքը եւ բարձր կարծիքը Հ. Աճառեանի նր-կատմամբ : 1931 թ. Մայիսին Արեւելքում ճանապարհորդելիս, Մեյէն այե-լում է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը, որի շրջանաւարտներից էր Հ. Ա-ճառեանը : Այդ ժամանակի «Նոր Լուր» հայկական թերթը «Պրոֆ. Մեյէ այցելած է Կեդրոնական վարժարան եւ Ղալաթիոյ եկեղեցին հաղորդագրու-թեան մէջ գրել է³³. «Եղանակուր արեւելքակտութեանկան Պրոֆ. Մեյէ այսօր (Կիրակի, 11 Մայիս 1931 — Մ. Այցելած է Կեդրոնական վարժարան. պը-րութիւնուցիւը ըլլալով Կեդրոնականի նախկին աշակերտ, բազմահռուս բանասէր եւ լեզուագէս Պ. Հրաչեայ Աճառեանի, փափաքած է այցելել անոր ուսած վարժարանը : Աշակերտութիւնը հասացուած է սրահը, ուր տնօրէնը ներկայացուցած է պրոֆեսորը եւ ինդքսած է քանիք մը քաջալերական խօսք ու-սանողութեան համար : Պրոֆեսորը Փրանսերէն լեզուով խանդավագ խօսքեր ուղղած ե ըսած է, թէ ինք համակրութիւն յայտնելու եկած է և տեսնելու այն վարժարանը, ուր չնշան են Փասիքօրի հաստատութեան աշխատակից գիտուն Մանուէլեան եւ Պ. Աճառեան, եւ որոնց մասին լաւագոյն գաղափարը ունեցած է, եւ իրեն համեմ պարտականութիւն համարած է գալ այցելել :

31 Revue Critique, հատ. 83, 1917, էջ 322:

32 Journal Asiatique, 1909, էջ 559-560:

33 Նոր Լուր թերթը հազարդել է մաեւ, որ 1931 թ. Մայիսի 9ին, Պալսի համայս-րանի իրաւարանական բաժնի սրանում Մեյէն դասախոսն է «կեզու և հաղակակրթութիւն» քե-մայազ. «Խակայն — զբա մեզ ամիկն Մեյէն իր նստակում (11 նոյ. 1903)», Թաքինը բաւում կիրավագ յարձակաւեցին մըր (Մեյէի) վրայ այս բանի համար, որ նա չասաց, թէ հերե-րը թուրքեր էին : Դասախոսաւթեամ յարգը օրը (թէ՞ երկու օր յետոյ) Պալսից մեկնեցինք-պրե : Տիւմեզիր, որ այն ժամանակ դասախոս էր Կ. Պալսում, մեզ ասաց, թէ լաւ կը իմիր, որ հեռանանք երկրից»:

«Պատմած է, որ Հ. Աճառեան ի՞նչ անձկութեան մէջ կ'աշխատէր եւ զմայի հի հաստատամառթեան եւ բեղուն ընդունակութեան պանծալի օրինակ մը կ'ընծայէ՝ ամէն ակնածանքի դիտուն մը Հանդիսանալով։ Պրոֆեսորը այցելած է յետոյ դասարանները³⁴ և «Խապորաթուարը»։ Պրոֆեսորը այցելած է նաև Ղալաթիոյ Եկեղեցին»³⁵։

Ժամանակակիցները երանի են տուել Մեյէին, որ Հայոց լաւագոյն լեզուարանը նրա աշակերտն է։ «Երանի՛ պ. Մեյէին — զրել է Կ. Բամաջնաշնորհ, որ Աճառեանի հման յամառ աշխատող եւ բանիքուն աշակերտ մ'ունեցած է»³⁶։ Կամ Մեյէի համար առանձին պատիւ են Համարել նշելով, թէ Աճառեանը նրան է աշակերտէլ. Ա. Զօպանեանը 1936 թ. Մեյէի ժահուան առթիւ զրել է. «Իր աշակերտներէն յիշելու արժանի լեզուարաններ եղած են Դաւիթթ-Բէկի Աճառեանը վարդապետը... եւ մանաւանդ յայտնի լեզուարան Հրաշեայ Աճառեանը՝ Հայ լեզուարաններու մեծադրյալը։ Մեյէի կը հապատանար Աճառեանով, զոր ջերմօրէն կը սիրէր եւ որուն աշխատութեան կը հետեւէր ուշադրութեամբ»³⁷։ Մեյէի ժահուան առթիւ Հանիկան Ամսօրեայն եւ Հայոցէտ պըրով. Ֆրէտէրիք Ֆէյտին բաւարարուել են յիշատակելով միայն Աճառեանին որպէս Մեյէի հանրայայտ աշակերտ. «Անոր մէկ ուրիշ արժանիքն է Հայոցի սուսութեան համար — զրել է Հանիկան», որ Հայոցուցած է կարող աշակերտներ, որոնց կարգին պիտի յիշատակուի նաև Հայ լեզուարանը Հրաշեայ Աճառեան»³⁸։ Պրոֆ. Ֆէյտին զրել է. «Այսպիսի դիտուն ուսուցիչ մը ունեցաւ անչուշու շատ աշակերտներ, որոնցմէտ քանի մը հոգի արդէն մեծ տեղ զրաւած են լեզուարանութեան մէջ։ Միայն մէկը նշանակելով պիտի զոհանամ, որովհետեւ ասիր բոլոր Հայերուն ծանօթ է... Հրաշեայ Աճառեան, Երեւանի համայստանին ուսուցիչը»³⁹։

Մեյէի եւ ժամանակակիցների հիացմունքը Հ. Աճառեանի նկատմամբ ծնունդ է առել Հայ մեծ լեզուարանի աշխատութիւնների ճիշտ արժէքաւորութից, որոնք մեծ ժամանակ լոյս են տեսել Հայերէն, մի քանիսոր Փրանսէրէն եւ դերմաններէն, իրաւամար արժանացնել են Հայ եւ երուպացի լեզուարանների ու րունասէրների բարձր հաւատութեան։ Նրան ըստ արժանույն, առաջինը եւ ամենաբարձր զնաշատողներից է եղել նրա ուսուցիչ Մեյէին, որովհետեւ նա էր ամենից լաւ բժրոնում այդ հետազոտութիւնների խորութիւնը։ Հետեւարար, երուպական մասնակիուական մամուլում դրանց մասին իր հասպարակած հե-

34 Այսի տիկին Սոփիկ Աճառեանն ամուսնուց լած լինելով՝ մեզ պատմեց հետեւնայը. Մեյէն դասարաններում որոնել է Հ. Աճառեանի դիմանկարը և չգտնելով՝ իր զարմանքը յայտնել տօնքէթին։ Սև Աճառեանից նամակալ յինդրել է մի լուսնիկը դպրոցի սրահում կախելու եւ ուրիշ անզամ ամօրով չմնալու համար։ Աճառեանը նրան ուղարկել է մի փոքրիկ լուսնիկը, չափանիկը, որ մի ճանօր իւղանիկարի նրան անմահացնի պատասխի վրայ։ Նկարչիսին ասել է. «Թուգ՝ արտիստներ, սովոր է յարելու։

35 Նոր Հայութ քերքը 1931 թ. Մայիսի 12ի հասրդագրաւթեան մէջ զրել է. «Պրոֆ. Մեյէ, որուն Կեդրուական վարժարան այցելուրինը զրած էիմ երեկ, այս առջել թնեց Ղալաթիոյ Եկեղեցւոյն պատկանող երկու ձեռագիր Աւետարաններ, որոնք իրք հեռած մեծ արձէկ կը ներկայացնեմ։ Պրոֆ. Մեյէ այդ ճենացիթիւններն մասին մաթրաման բացատրութիւններ տառած։

36 Բանասէր, 1902, էջ 320։

37 Անահիտ, 1936, թ. 5-6, էջ 28։

38 Հանդէս Աժառեայ, 1936, էջ 406։

39 Բաղմագիպ, 1937, էջ 39։

դինակաւոր զասախօսութիւններով, գիտական ընկերութիւնների նիտսերում տուած հազորումներով նա Հ. Աճառեանին եւ նրա հետազօտութիւնները ծանօթացքել է լեզուարանների եւ լանասէրների չըջանակներում։ Այսպէս օրինակ, Փարփղի Լեզուարանական ընկերութեան նիտսերի արձանագրութիւնների մէջ կարելի է կարդայ, որ Ընկերութեան մշտական քարտուղար Մեյէն այսինչ նիտսում ընթեցել է Աճառեանի մի դիտողութիւնը հայ բարբառադիտութեան վերաբերեալ (Տե՛ս *Bulletin de la société de linguistique de Paris*, 1908, էջ XIII), կամ ամփոփել է Աճառեանի «Հայերէն սառուղարանութիւնները յօդուածը *Bulletin de la société de linguistique de Paris*, 1916, էջ 122)։ Փարփղի Հայագիտական ընկերութեան (*Société des Etudes arménienes* 1927 թ. Յունուարի 9ի նիտսի արձանագրութեան մէջ կարդում ենք, թէ Մեյէն հազորդել է Հ. Աճառեանի՝ Հայոց լեզուի ստուգարանական մեծ բարեցանի հրատարակութեան մասին (*Revue des Etudes arménienes*, 1927, հատ. 7, էջ 354)։ Այդ զէպքերում Մեյէն մանրամասն շարագրել եւ մեկնաբանել է Հ. Աճառեանի մի կարեւոր ուսամնափրութիւն։ Այսպէս, «Բննութիւն Ղարաբաղի բարբառին» հետազօտութիւնը Մեյէն ամփոփել է 10 էջում⁴⁰, որովհետեւ, ըստ նրան, Աճառեանի տեղեկութիւնները հաւասուի են և շատ մեծ կարևորութիւն ունեն թէ՛ Հայերէնի պատմութեան եւ թէ՛ ընդհանուր լեզուարանութեան համար։ Եւ բացի այդ, թերեւս գիրքը քիչ տարածում կ'ունենայ, քանի որ Հայերէն է զրուած եւ տպագրուած Վաղարշապատում։ Հայերէն կարդացող օտար լեզուարաններ միշտ էլ սակաւաթիւ են եղել։

Մեյէն անշուշն անհամբեր սպասում էր, որ վերջ գտնէին քսանական թուականների հասարակ ուսուցիչ Աճառեանի աստանդական թափառումները եւ, որ կարեւորն էր, նա զասախօսական լայն գործունէութիւն ծաւալէր բարձրագոյն զպրցում։ Այդ ցանկութիւնը իրականանում է, երբ Հայաստանի Խորհրդային կառավարութիւնը Հ. Աճառեանին հրամբում է մշտապէս զասախօսելու Երեւանի նորահաստատ Հայկական Պետական Համալսարանում։ Մեյէն այս առթիւ իր ուրախութիւնն է յայտնել մամուլում «Հ. Ս. Խ. Հ. Պետական համալսարանի գիտական տեղեկագրի» առաջին հատորի մասին դըրախօսութեան մէջ (1925 թ.)։ «Ծնորչիւ այն ինքնավարութեան, որ վայելում են Խորհրդային Հանրապետութիւնների Միութեան անդամները, Հայերը կարդրացնել են Երեւանում կազմակերպել բոն Հայկական համալսարան, որտեղ բանասէր եւ լեզուարան Հ. Աճառեանը վերթապէս գտել էր իր տաղանդին եւ գիտելիքներին պատշաճ տեղը» (*Revue des Etudes arménienes*, հատ. 5, 1925, 187—188)։

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՒԱՍԵԱՆ

Երուսաղէմ
(Նար. 1)

40 *Journal Asiatique*, 1902, էջ 501.

Ա Ղ Օ Շ Ք

Նահատակ բանաստեղծ
Ա. Սեմայի յիշատակին

Կուտակուած են նորէն սեւ ամպերն,
Խաւարը իր քեւերը՝ փըռած.
Ես դարձեալ փոքրիկէն տարութեր,
Ցուսաբեկ ու անհար, շըւարած:

Ու ֆեզի կը դիմեմ ես հիմա,
Դուն միակ ու վերջին ապաւէն.
Մի քողուր որ Սարսափն անխնայ,
Հուսկ վերջին այս յոյս ալ զըրաւէ:

Դուն վըսեմ, անիմաց եւ անհառ,
Հոգիիս մէջ վառէ ֆու նըրագն.
Մըրքէ ֆիչ մ'աւերակ այս տահարն...
Ընդունէ այս որպէս պատարագ:

Ընդունէ այս որպէս պատարագ,
Մասնիկէն ընծայուած Ամբողջին.
Մի մարեր, մեղմէ բայց այս կըրակն,
Փարատէ Մըրքութիւնն աղջաղջին,

Կարենամ որ տեսնել ես Հեռուն,
Արիւնէն, Աւերէն ալ անդին...
Նայուած քըս չըմնայ սեւեռուն,
Ահաւոր, անյատակ Անդունդին:

Մի լըֆեր Մըրքիկին կատաղի,
Միգամած երկինքի մ' տակ անլոյս,
Փոքրիկը քող որ խաղաղի...
Եղիր դուն՝ լուսաւոր իմ փարոս:

Ու հասնիմ երք կայանը վերջին,
Գրտնեմ հոն՝ ինչ կորսուած էր ճամբուն,
Իմ քոլոր ձեւերըս ամբողջիդ
Մէջ, դառնան Սէրերս ալ իրենց բոյն:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԴԻՒԱՆ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲԻ

ՆԱՄԱԿԱՆԻ

ԳՐԻԳՈՐ ՇՂԹԱՅԱԿԻՐ ՊԱՏՐԻԱՐքԻ

• • • • •

ՆԱՄԱԿ ԹԻՒ 14 (22Ա)

ՀԱԽՑԵ

Ի Սումագօլ՝ ի ձեռն Տեսոն Յովաննու!
Աստուածաբան վարդապետին եւ մեծի Պատ-
րիարքին՝ զի բացեալ ընթերցցի առանձին անբաց
յումեքէ հասցէ ի բարին:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Է'

Տեսոնդ Յովաննու Աստուածաբան վարդապետին՝
Եւ մեծի Պատրիարքին՝ պատարեկ անձամբ եւ լալոռ
աշօք՝ զողջոյն սիրոյ ընծայեմ

Յովանդ [1733]

Եւ զայս ինչ յայտ առնեմ մեծութեան քում. զի ի Յովանիսի ամսոյ
գրեալ գիրն՝ զոր յղեցի ընդ զօրինմազ Սարգսին² ոչ գիտեմ ենաս առ քեզ թէ
ոչ՝ յորում գրեալ էի ի նա զրօթ մահուան սիրածին որդոյ մերոյ ԱՌուսակալ
հանձարեկ վարդապետին իմոյ՝ համառօտ³ գրեալ, եւ այժմ զնոյնն գո՛ւժ։
Զի Յովանդ ժաւ յերկուամբի օրն, ի տօնի ներսիսի Սրբոյ Հայրապետին
մերոյ մեծի ի մեսասան ժամուն նստեալ ի խցնակս միամիւս զգիրն զայն գրէի
ի վերջն հասեալ գրոյն՝ յայնժամ սպասառոր որդոյն մերոյ սախովդ եկն թէ
վարդապետն կոչէ զքեզ՝ զոր բաղմիցս այնպէս լեալ էր, զոր հաղճեղ փաթող
զնացեալ իմ առ նա՝ իսկ իրրեւ ետեւ զէքքի իսկոյն աղաղակեաց փո՛ր իմ,
փո՛ր իմ պատառեցաւ՝ եւ իջուցեալ յաթոռոյն յիւրոյ տեղաց վերայ, եւ նոյն՝

1 Գարեգին Վրդ. Յօվովինեաց կրտսարքած է այս նամակը «Ալբորուաց» մէջ (1915, էջ 11—17)։ Իր կրտսարքաւուած մէջ պահած է Ներայակիր կրմառումները, զոր-
ծածելով պատի աւր որ անհրաժեշտ է։ Սակայն այս ձեւը պատճառ եղած է մաքր Վրէննե-
րու, որոց սակայն չեմ անդապանոր այսուհետ։ Կը հզմուիմ միայն կարեւոք զրիգակները,
Այսպէս, Գ. Վ. Յ. ունի Յովանեաւ, փախանակ Յովաննու։

2 Գ. Վ. Յ. առաջին Ս տաց չումիք։

3 Գ. Վ. Յ. մաս (Համառօտ)։ Նամակին մէջ շատ յատի՝ Համառօտ։

4 Գ. Վ. Յ. այս։

ժամայն աւանդեաց զքաղցր Հոգին իւր ի ճեռն բարի հրեշտակին Աստուծոյ. եւ իմ ի դողումն եւ ի հիացումն եղեալ թալկացեալ անկայ յերկիր. իսկ զա զէ՛տ, զկսկի՛ծ՝ զո՞ր եւ զաշխարհն մեր՝ մանաւանդ զսզորմելի մօրն՝ ո՞ կարէ պատմել՝ ո՞չ աւուրն եւ ժամուն ամեմիկ՝ եւ զի՞ յերկարեցից: Ի նմին ժամու. ի սուրբ յեկեղեցին իջուցաք զօրհնեալ մարմին զեղողէչ քաղցր որ զոյս՝ աեսաք սպիտակացեալ զօրհնեալ դէմս նորա որպէս զրոյս՝ եւ հու անուշ բուրէր ի նմանէ. եւ զկարդն սուրբ կատարեցաք ի վերայ նորա. եւ ընդ առաւտն անարժան զի՞րիստոս պատարագեալ չորացեալ ճեռօքս օծի, բայց յահի կայի ի կողմանէ զատարանին. զօրհնայ մեր որդի Գարբիլ վարդապետը տըն՝ զնացեալ թէրծիման Ամէմէտ պէկիմ առ Շահպատնի որդի Ապարագիապըն. նա՛ն եւ մեծ եղբայրն իւր՝ զրազում զարտօսր հեղեալ. եւ յետոյ զաղուհացն ոչ մոռացեալ նայիտ Ապարագահազ: Եւ զինի այնմ բարձեալ զօրհնեալ մարմին որդիոյ, ողբերգական հառաջմամբ տարաք ի դիր Հանգստեան ի սուրբն Փրկիչ՝ զոր գրեթէ եւ քարինք տեղոյն լային՝ զի ամենայն աղքք քրիստոնէից՝ եւ վէքիր՝ նաեւ այլազգիք խուն բազմութեամբ եկին ի թաղումն անդը՝ եւ ոյնպէս մեծաւ փառաւորութեամբ եւ կոկտային դառն աղէտիւ իջի ի խորովիտն եւ զոսացեալ բազկօքս գրկեալ իջոցի ի Հոգ տապանի, զոր ինքն ինձ պարտ էր առնել՝ վա՛յ ո (1000) գլխոյ եւ աչցօ՛ ես իւրն արարի. եւ եղի Հուռ մարմոյ Մինասայ մեծի վարդապետին եւ Պատրիարքին՝ եւ զդիր տապանին կղեցիլ ետու չինել բառ ըզձիցուորոյ Հոգոյ նորա Աստուծան ողբերի եւ երկնից լուսումն լուսուորէ, եւ զքեղ եւ զին Աստուծան սուրբ Հոգին միխթարէ. եւ յիբաւի զի այժմ որդեկորոյ հա՛րս որոնեմ ի սուրբ վանացօ՛ եւ յոշ դտանեն զցանկային իմ, զնամ յօրն մի կամ ք. անզամ ի սուրբ Փրկիհն՝ լա՛մ աղէտիւ ի վերայ սուրբ տապանի ըզձարոյս՝ եւ զամ ուշաթափեալ. բայց զոհանամ զիստուծոյ՝ զի մի փող հաքիմի ոչ զնաց. եւ համայնք՝ զիստուծ ողբերին տան.

(Լուսանցքին վրայ) իսկ զինի սուրբ թաղման ցանկալոյս, յորում ի սուր սպաւրեալ նոտէաք, ի զատարանէն, ի մուսային, եւ յամենայն մեծամեծաց սրբոյ քաղաքին զրոյց եկեալ թէ զո՞ ոչ կամիս զնել վէքիւ, զի մեք ոչ զոք կամիմ թէ լինել, բայց գֆարբիէ՞լ վարդապետն ինդրեմք զի առնիցես վէքիւ, եւ ոչ զեակրն կամ զայլ ոք. եւ իմ արտասուօք ամենեցուն զայս պատասիան ետու. թէ ի Ստամպօլ զիր եմ զրեալ՝ պատասիան նոցա զայ եւ ապա տեսից թէ ո՞վ լինիցի. զի թարց Պատրիարքի եւ իշխանաց զրոյ եւ Հրամանի՝ ես զոչին իր կարեմ առնել տատ. եւ նորս այսու բանիւս համոցեալք զնացին հաւանութեամբ. եւ այժմ թէ իր ինչ գիտեցի¹⁰, Գարբիլ վարդապետն եւ թէրծիման Պօղոսն՝ խզնացեալ՝ աշակերտ առ Քրիստոս հանկուցելոյն՝ զպա-

5. Գ. Վ. Յ. Եկեղեցին:

6. Գ. Վ. Յ. Ապարագահազ (ծակը կարեկատած) ա: Որեւէ զիր կամ բառ կարսուած չէն, եւ պէտք է ըլլայ Ապարագահազ. նա...:

7. Գ. Վ. Յ. Համայն:

8. Գ. Վ. Յ. սպաւոր եալ:

9. Գ. Վ. Յ. զարբերէ էլլ.

10. Գ. Վ. Յ. Յեպացի:

տասիսան տան, այլ ոչ վէքիլ անուամբ, որ եւ զուռըր աջդ համբուրեն լուլոյի : Եւ զի խուճեմն այն երանելին՝ զկտակ իմն ի կենզանութեան իւրում զարմանաւ իր գրեալ էր, յորում եւ զայս՝ թէ ի Հալաթիոյ նորաչէն սուրը եկեղեցին ինձ քառասունք մի տաս կատարե՛ ինձ գրեալ էր, եւ զայս եւս գրեալ թէ թաւս ի դրամի կողմանէ փող մի շունիմ, բայց միայն թաղման պաշտաման¹¹ լ. (30) Խ. (40)¹² զուց եւ ոչ այլ ինչ. զոր ընթերցայ ի լուր ամենեցուն, եւ զարմացան ամենենքին ընդ նախապատրաստ թիւն երանելոյն. վասնորոյ ինգրեմ զի ի մէկ յուփաւարք քառասուն զուուշ փոխ ատցես եւ ի Հալաթիոյ Սուրը լուսաւորիչ Եկեղեցին բահանայից տայցես, զի զուռը պատարագն Խ. (40) կատարեցին իմ սիրուն Աթոռակալ վարզապետի հողոյն: Եւ այժմ նա զնաց րդանապարհ ամենայն մարդկան, եւ եթող ինձ զկսկիծ մշտնջենական, յիշելով վնորա զլանն, զիստապն, դէքրն, քբազցրութիւն. եւ զայս ե՛ւս զի այս ծր. (12) տարի եւ կէս ի միասին ատս բնակեալ, ի մէջ անտանելի գործոյս ոչ լիշտէ թէ օրիկ մի զիմ սրտիկն խոցեալ է՝ կամ ընդդէմ պատասխանակալ. այլ յամենայնի հնագանդ՝ յամենայն իր զոր ասէի իւրն՝ եւ փութով կատարող. զոր կարծեմ թէ այսու սկովու իշանելոց եմ ի հուր. այլ Տեսան կամք օրհնեալ եւ փառաւորեալ լիցի: Եւ այժմ սէր իմ, Տեսան փա՛ռք զոն միարանք ի ուռը յԱթոռս, եւ յայլ մէր վանորայան¹³ նծ. (150) ողիք ընդ կարգաւորս եւ ընդ մահտեսիս՝ սակաւ ինչ պակաս. Են որք միամիաք զգործս իւրեանց թէ հողեւոր եւ թէ մարդնաւոր կատարեն և զիստուած օրհնեն. և յուրիքն այսպէս են. գտանին ե՛ւս որք ի միաս այլ եւ ի սիրու եւ ի լեզուս¹⁴ ալլայլք են բայց ոչ յայտնի. Յակոր վարզապետն՝ զկնի մահանելոց ցանկալոյն¹⁵ իմոյ՝ ի խուցըն մտեալ, յազօթս եւ ի սեղանն միայն զայ՝ եւ ոչ ընդ ուժեք խօսի. եւ ոչ ի բան կիսանուի. եւ ոչ մէք ասեմք թէ ի վերայ գործոյ կաց, եւ թէ կոչեմ զայ առ իս եւ կնայք՝ բայց զսիրսու ամենեցուն Տէր քննէ: Եղրայրն մեր Սահակ վարզապետն զէն յոյշ չնորհակալ եւ զմեկ մսիմարէ յար. սակաւ ինչ մադմանն ծուռ կը մանէ՝ այլ խեզն զի՞ն ասնէ՝ իւր գործն այն է. զներհակն իմ որդոյս զմէր չկազան Պետրոս կրկին յեափայ յղեցի. եւ զԱրդիսն ասս ըերի. Յովանէն ի Շամայ եկեալ մնաց աստ՝ եւ բարեկամ այլազգիքն ասեն թէ մի՛ պահէք զսս աստ՝ զի մեզ զնասէ. եւ ոչ զիստեմ թէ որպէս յղեցի. յաւուր միուն ժողովեցի զամենայն զմիարանսն¹⁶ եւ ասացի ի մէջ սրբոյ Եկեղեցոյն, թէ Եղալարք, այս բ. ամ¹⁷ բ. ամիս ի մէջ ցաւոյ զուուշ փէմ որդին, Տան¹⁸ ցաւե յիմ լուսւս էր, եւ յօժարութեամբ կատարէի զամենայն զգործն որպէս զիտէքը, ակին ունելով առողջութեան նորա. եւ այժմ այսպէս եղեւ եւ խաւարեցոյց զաշ իմ. ինգրեմ ի ձէնձ զի որպէս մինչեւ ցայժմ էր այս բ. ամ միս, այլուր թող այնպէս մնայ՝ կրկին ես կրեցից զիկչու՝ զի վասն իմ մեղմացրս եղեւ այս՝ համբերեսցուք մինչեւ ի մեծ Քաղաքէն զիր զայ. եւ ամենայն գործակալ ի վերայ իւր գործոյն հասաւա թող մնայ հաւատարմութեամբ. եւ ընդ այս բան համայնքի զաւանութիւն տուեալ արժակեցան խաղաղութեամբ.

11 Գ. Վ. 8. պաշտաման:

12 Գ. Վ. 8. զիւ:

13 Գ. Վ. 8. ժանրայ:

14 Գ. Վ. 8. լուսաւոյ:

15 Գ. Վ. 8. զանկալոյ:

16 Գ. Վ. 8. զմիարան:

17 Գ. Վ. 8. զեղչուած՝ Բ. ամ:

18 Գ. Վ. 8. չէ կըցած կարգալ պար բառ՝ Տան:

եւ զի երկոքինքս այս՝ անհաշտ թշնամիք եւ միմէանց Յակոբն եւ Գարբրիէլն. արդ՝ թէ հարիմի, թէ այլազգեաց եւ թէ միաբանից՝ զայս ասացի թէ ի Բիւ- զանիխոյ եւ ի Պատրիարքէն զիր պիտիր գայ. դու այլ թոյլ չը թողուս՝ ժո- ղովեա զիորհրդական մեր բարեկամուն. եւ լաւ խորհրդով իր մի հաստատեցէք եւ զգիրն ծածուկ ինձ յղեցէք՝ տեսից թէ ո՞րպէս կլինի: Խոկ թէ դու եւ բարե- կամք Սրբոյ Տանս՝ Հրամայեցէք թէ Տունն եւ բանն քո է, մեղ զի՞նէ փոյթ. սէ՛ր իմ հաւառու' զի բնաւ բանականութիւնս զնացեալ է և ախ եւ վախ անելով ժամ մի ի տեղ մի ոչ կարեմ հանդարտիլ. զայս զիրս այլ ի գիշերի գրեցի բա- զում հեծեծանօք եւ արտասուօք. խոկ թէ ասացես թէ անհնար է թարց քո կա- մացն մեք զոք ո՛չ կարգեմք այդր վէքիլ ի վերայ քո. արդ՝ ես յայտնեցից զիորհուրդն իմ. ո՞հ եւ ո. զայ իմ զիորդ, ես զիմ ըղձալի Հաննայն խնդրմ ինձ Աթոռուակալ. եւ այն ո՞ւր է. զնաց թռեաւ իմ զեղեցկատես թռչունն յիմ ձեռացս՝ եւ այլ աստ ոչ գտանեմ զնա, բայց թէ ի հանդերեալն. Հոգոյ նորա Աստուած ողորմի: Եւ որովհետեւ այս այսպէս եղեւ, այլ զառաջնորդութիւն ես զինչ անեմ¹⁹. բայց թէ նոտայց եւ ողբացից զմելս իմ եւ զորդիս. իմա՞ զինչ ասեմ վարդապետ՝ Աստուած քեզ շատ յերկար կեանք տայ՝ այլ ըստ ասիցն թէ այս ուղարկն յամշնու գուռն կըողի, այսուհետեւ ինձ խորհուրդ եւ կամք այլ որիշ ոչ գոյ՝ բայց միայն այս՝ զի զտեղոյդ²⁰ բանն հոդասցես՝ յերկու զմինն կամ զիարութիւն կամ զիակոր վարդապետք զո՞վ ոք որ համայնքն կամին՝ ի տեղի քո վէքիլ անուամբ հաստատեցն եւ դու աճապարեալ աստ ժամանեաւ Տան բարութիւն առնիցես, մինչդեռ ժամանակս ի ձեռու է հոգա. վասն այնորիկ յորդոյս հրանցութեան ժամանակն զայն գիրն քեզ եւ ժողովրդեան գրեցի. եւ վասն ասորիկ այժմ ամենեցուն ասացի թէ ի Ստամպօլոս թուլսա պիտիր զայ՝ եւ յիմ միտս ոչ զրոյ վասն է՝ այլ վասն քո զի²¹ բարով եկեալ զայցես մեծաւ պատրաստութեամբ՝ տեղոյդ հաստատութեան լաւ, և զայս ի միտ ա՛ծ²² զի այժմ թէ լուսաւորեալ Հոգին առ Տէր կնաց, ոչ բարին զոյուիս իմ կիսակենդան գոլոր զամենայն որպէսն մի ըստ միոնչ գրեցի քեզ. խոկ թէ Հրամանն Աստուծոյ հասանէ՝ եւ օր մի ես պարզուայ՝ ո՞վ պիտիր²³ զրէ քեզ՝ թէ այսպէս եղեւ. եւ կամ թէ միսյեւ գրեն եւ մինչեւ դու դարցես՝ պատ- ճառելով²⁴ զպատճառս, Տան համ ո՞ւր կերթայ հասանի. ի սէ՛րն քրիստոսի լաւ խորհեաց զայդ, եւ զայս վասն այն դրեցի զի իմ հաստատ խորհուրդն այս է՝ զի զան քո հոգացեալ լաւ՝ եկեալ Աստուծով զայցես ի Սուրբ յերուադէմ, ի Սուրբ Տունս քո՝ զի ես կամ զնացից կամ առանձնացայց՝ եւ այն եւ վասն օպտի քո. եւ զի ես իմ կամաւ՝ զանուն որդոյ իմոյ՝ ի վերայ այլոյ ումեք ոչ կարեմ դնել՝ բայց թէ ի հարի, եւ զի թէպէտ զայս ամենայն դրեցի քեզ՝ սակայն եւ զայս ես գրեմ, զի մի կիսաս եւ չուտափոյթ զբանդ անեցես՝ որ Աստուած չինչ յերկուց յողմանց՝ տեղոյդ եւ տեղոյս եւ մեղ վնաս չլինի, թէ- պէտ յաջողումն յԱստուծոյ է, զոր տէր Աստուած տացէ քեզ կարողութիւն և բարի յաջողումն: Պետ իմ, ես յիմ կողմանէ՝ առաջի Աստուծոյ զամենայն ստուգութեամբ քեզ առանձին դրեցի զի զանխուլ ընթերցցիս, եւ ընդ ճշմա-

19 Գ. Վ. Յ. առնեմ:

20 Գ. Վ. Յ. զանեցագ:

21 Գ. Վ. Յ. զանցած է զի:

22 Գ. Վ. Յ. ծանօթութիւն ունի, ուր կ'ըսէ. «Պատիմ աւելորդ»: Սակայն Եղրա- յակրի ծանապրիմ մէջ շնոր է շածքին վրայ, ոչ թէ պատիմ Աստուած հշանակութեամբ:

23 Գ. Վ. Յ. պիտի:

24 Գ. Վ. Յ. պատճառը:

ըիստ բարեկամացն մերոց զխորհուրդն բարի առնիջիք. եւ որպէս գրէք ինձ
ա՛յնպէս Աստուծով առնեմ, թէպէտ առաջին մարդն չեմ, այլ զայրէթ է²⁵.
զՊրոխորոն եւ զԼևատիք փարտապեսն շթողուս յուրեկ երթալ, այլ ընդ քեզ
բերցեն՝ կամ յղիցես. բայց ընդ քեզ բերելն լաւագոյն է: Ողջ էեր ի տէր զո-
րացեալդ Աստուծով, ի պարծանս հողոյս սպասոր Գրիգորի որ ի Յունիսի 1.
զդիրս ցնդեալ մտօք գրեցի, ամէն: Ցոյժ տենչանօք զողոյն, զԱստուծոյ օրհ-
նութիւն եւ զՀնորհ Սրբոց Տեղեաց ընծայեմ իմ սիրածին որդոցս՝ Յարութիւն
եւ Յակոր հանճարաշատ փարդապետացս. եւ սիրով եւ հարկիւ պատուիրեմ իմ
որդոց՝ թէ զԱստուծոյ՝ եւ զՄրբոյ Աթոռոյն՝ եւ զմեր ծերութեան օրհնու-
թիւն կոփէք, պարտիք հնազանդիլ հրամանաց Հօրն ձերոյ մեծի փարտապե-
տին, եւ ամենայն մեծամեծաց տեղոյզ մեր բարեկամացն, բարի կամացն եւ
խորհրդոցն, կրկին պատուիրեմ. եւ այլ ամենայն փարդապետաց՝ եւ նորըն-
ծայից՝ եւ պաշտօնէիցդ՝ կրկին զԱստուծոյ²⁶ օրհնութիւնն ընծայեմ մանա-
ւանդ իմ Գաղպար տիրացուին, տնօրինական տեսրեացն տպելոյ հոգս արէք
փասն Աստուծոյ, եւ այդ զբարերիդ լաւ աղաթ անէք, զի պարծեցայ իւրն թէ
կդրեմ որ քեզ լաւ մտիկ անեն, եւ զի պարծեցաւ թէ զդիրս չուտով կհասուցա-
նեմ, զոր Աստուծած յաջողէ, ա՞մէն:

(ԱԱկիննը) Մեր բարեկամ Երուսալէմացի Տիղոտար Ֆաղլոտին աղային՝
ի մէնջ չառ բարեւ անէք. եւ ասիցէք իւրն թէ զըր քաղցր բարեկամ հանայն՝
յորժամ բարով գաս՝ այլ ոչ տեսնանս, ո՛հ զլիսոյս, եւ ի քէն խնդրեմ Պետ
իմ զի լաւ տիրութիւն մժա առնիցես, փասն սիրոյ որդոյն մերոյ, զի յոյժ բա-
րեկամ էր նմա: Մեր բէիդ փարդապետն այլովք եղբարբք զողոյն սիրոյ քեզ
բնծային՝ եւ ասեն յԱստուծոյ միմիթարիս, զորովդ պայծառ ողջ կացցէ²⁷:
Վասն Աստուծոյ Պետ իմ զԼալաթիոյ զքառասորցն որ փասն ցանկալի որդոյն
մերոյ գրեցի ի վերոյ՝ չմոռանա՝ տաս կատարել աղաչեմ:

(Դուռսի երեսին, հասցէն վար) Մէ՛ր իմ զայս զիրս²⁸ զանիսուլ քեզ
զրեցի՝ եւ զու ունեք սաստի կամ մեղաղքանաց զիր տաս մի՛ գրեր՝ բա՛ց ի
միմիթարանաց եւ ի յորդորանաց. զորպէտն Տան քո՛ իմանալոյ վասն զրեցի
քեզ զի զամենայն իմասցիս. բայց կրկին զրեմ. այլ զդիրդ ի՞նչ անեմ, զոռ
բարով զալու խնդրեմ, մինչ յաշնարհ իմ զի տեսից, և գո՞նէ օրհնեալ մեռօք՝
զհողս հողոյ²⁹ տայցես. զի խոցուկ ձագուկն իմ³⁰ «ա՛խ պասպաս չեկաւ որ տե-
սեր էի» ասելով՝ հէսրաթով եւ յաշնարհէ, եւ նա՛ զի ունէր զմիթարութիւն
ոչ սակաւ եւ զայս ասէ՛ ե՛ս եղկելիս՝ եւ սգով պաշարեալս զի՞նչ սասցից.
մտօք խորհրդաց. եւ մի՛ մեղաղքեր. ահա հասարակաց զիր մի զրեցի եւ ընդ
դրոյս յղեցի³¹. թէ պիտոյ է՝ յայտնեա՛, եւ թէ ոչ դու զիտես. եւ կրկին ի
Տէ՛ր ողջ էեր՝ ամէն:

(Գարձեալ դուռսի երեսին, հասցէն մօտ, տարբեր զիրով) Վասն
մահուան աթոռակալ Հեննէ փարդապետին:

25 Գ. Վ. 8. զայրէթ:

26 Գ. Վ. 8. զայս:

27 Գ. Վ. 8. կացցես:

28 Գ. Վ. 8. զիր:

29 Գ. Վ. 8. զողս հողոյ հողոյ:

30 Գ. Վ. 8. զեզուած իմ:

31 Տեսմել յազորք՝ թիւ 15 (24Ա) նամակը:

ՆԱՄԱԿԻ ԹԻՒ 15 (24Ա.)

ՀԱՍՏ

Աստուծով

Հասցէ զիրս յԱստուծակեցոյց Մա'յը Քաղաքացն
ի Ստամպօլ, ի ձևոն Լուսաւորչաղաւան
օրհնեալ տղիս մերոյ, ամենայն քահանայից
եւ ժողովրդոց՝ ի բարին:

ԲՈՎԱՆԴԱԿԱՌԻԹԻՒՆ

Է

(Պատրիարքական կնիք)

Անձր - Յունիս 1.

Առ սրբամէր քահանայոց, եւ առ բարեպաշտ ժողովուրդով. առ մեծամեծ իշխանութ եւ առ երկիւզած յԱստուծոյ մահուսեացդ եւ մահուսացու անձինոց՝ որք ի մեծդ Բիշոպանդիայ բնակեալք էք Լուսաւորչաղաւան երամբորդ՝ եկրդ եւ բնակեգ՝ երլիքը եւ միսաֆիլքը՝ հոգեւոր Հա'րքը՝ եղբարբորդ՝ եւ որդիքը իմ. Հողեւոր օիրոյ սիրեցեալք իմ. Ե՞ս մեղապարտ Գրիգոր սպաւոր վարդապետ՝ անարժան սպասաւորս Սուրբ Տնօրինական Տեղեացա Քրիստոսի Աստուծոյ մերոյ՝ եւ աստուծադիք Սրբոյ Աթոռոյն Տեառնելզօր Արքոյն Յակոբայ, եւ Սուրբ Գիլանդիք մեծի Առաքելոյն Սրբոյն Յակոբայ: Գրեմ զծիր աստուծային օրհնութեան՝ եւ զուրբ ողջունի չնորհիւ Սուրբ Տեղեացոյ. եւ հայցեն յԱստուծոյ զի պահևսցէ զնեղ յամենայն շար փորձաւթեանց: Բնդ որոյ եւ դայս ծանիք սի'րելիք մէք ի Տէր. զի բան նախիին ուիշտին մերոյ առ ձեզ՝ զի զոր ինչ իր Սրբոյ Աթոռոյոյ՝ այսր գիպիցի՝ զամենայն սույզ՝ եւ անսխալ գրեցից ձեզ՝ եւ զուք ի լսեն հաւատայցէք գրոյ եւ խօսից մերոց՝ զոր մինչեւ ցայժմ այնպէս է եղեալ, զոր Տէր Աստուծած զնեղ զամենեսին օրհնեսցէ՝ ա'մէն: Եւ այժմ ահա այս ինչ զիպեցաւ՝ զի բարդաշխատ ծառայն Աստուծոյ եւ Սրբոյ Աթոռոյոյ, Հոգէծին որդին իմ Աթոռակալ Հանայ Յովհաննէս վարդապետն՝ որ այս ք. տարի եւ ք. ամիս հիւանդ անկեալ կայը՝ ի Յունիսի մա. փոխեցաւ առ Քրիստոս երանելիք մահուսամբ, եւ թաղեցաւ ի Սուրբ Վանձն Փրկչին. որոյ հոգոյ նորա Աստուծած ողորմի, եւ ձեր օրհնեալ պատուական գլուխն ողջ լիցի. այլ զիս ո՞վ ոք ողրացէ՝ զի աշխ կուրքացաւ եւ իմ մէջքս բեկաւ եւ եզկ խնդ եւ ուղրմելի՝ այս Տեառն կամք օրհնեաւ լիցի: Եւ յետ երանելիք թաղման իմ քաղցր որդոյոյ՝ թէ՛ Հաքիմքն՝ թէ քաղաքաց սիք ստիպեցին զիս թէ նո'ր վէքիլ գիր. եւ ես ասացի թէ մինչեւ ի Ստամպօյու Պատրիարքէն՝ եւ յիշխանաց զիր ոչ դայ՝ Ե՞ս վէքիլ չեմ հաստատեր ինքնաւդուիւ: Եւ այժմ արտասուօք զծեղ աղազեմ, ո՞վ Տեա՛րք Սրբոյ Տանկ' ժողովիցարուք ի միասին՝ եւ Աստուծով զայս բարի խորհուրդս խորհեցարուք. ի յիմ Պատրիարք վարդապետի յաշակերտաց զթարութիւն կամ զթակոր վարդապետն՝ զորն որ զուք կամիք՝ զրէք վէքիլ Պատրիարք վարդապետին յայդ տեղդ՝ եւ Սուրբ Երուսաղէմայ նազըր կարգեցէք քանի մարդ կամիք ի վերայ նոցա որ զՍուրբ Աթոռոյն բանն ի տեղդ հոգան. եւ զթովաննէս Աստուծածարան վարդապետն եւ զմեծ Պատրիարքն՝ ուկտիտ անուամբ Արքունի Համամաւաւ և մարդով յեցէք ասա՝ զի եկեալ իւր եւ ձեր Սուրբ Տանն տիրութիւն առնիցի. զի Ե՞ս ահա ծերացայ. եւ ցուպ ծերութեան մանրացաւ և մարդոյ զորութիւն եւ իմաստ ոչ մնացեալ յիս՝ զուք զիտէք՝ բարձի թողի շանէք զայս բանն՝

յետին փոշիմանութիւն օգուտ չունի. եւ ահա սպասեմ գալստեան մեծի Պատրիարքի վարդապետին եւ ոչ այլոյ վէքիլի. եւ թէ հրամայեցէ ինձ՝ թէ դու զբո բանն յայդ տեղդ տես եւ քեզ վէքիլ հաստատէ՝ զի անհնար է Պատրիարք վարդապետին (լուսամցվին վրայ) ի Ստամօլու ելանել, զայն ձեր կամքն զիտէ՝ տունն եւ մեք մե՛ր եմք. բայց վախեմ թէ յետոյ փոշիմանութիւն լինի. զի ես այլ Հանայ ո՛չ կարեմ զսանել, և թէ այդ մարդդ չի գայ՝ շաշինութիւն շատ կինի. թէպէտ յոյս մեր յԱստուած է, այլ զիտէ Տէր զի վետրաթափ եւ թեւակորոյ թռչոյ նման եղեալ եմ. զդրածն եւ զիսասածն այլ չեմ զիտեր, միայն ի Սրբոյ Տան պայծառութիւն, եւ յիմս խղճութիւն հայելով՝ ողբած թէ վերին ի՞նչ ածէ կլինի: եղր արարից խօսից՝ զի կուրացայ յարտասուաց. ես զիմ խորհածն եւ զիտցածն զրեցի եւ հաստատ ի մերայ այնմ խորհրդոյն եմ. դուք քան զիս՝ ա՛յլ զիտոմեր եւ խորհրդականք՝ որպէս կամիք ամազէս արարէք որ ի տեղու եւ յայդ տեղդ վնաս մի չինի, եւ մեղադիր ինձ լինից շեր, թէ ուս արիր սաելով. եւ ո՛րն որ բարի է՝ Աստուած զայն յաջողէ. միայն դառաջին հան եւ զձեր քաշածն ի միտս ձեր բերէք, զի այլ տան եւ վանից նըման չի այս օրհնեալ Սուրբ Տունն՝ հըմբէթիկի (այսպէս) վրայ է՝ շատ ըրտացաւութեամբ տիրութիւն և օգնութիւն պիտոյ է ամա. և խնդրեմ յԱստուծոյ զի զձեղ հոգով եւ մարմնով օրհնեսցէ՝ ա՛մէն: ի թէ. ոնձը. ի Ցումիսի և գրեցաւ ի սուրբ յԵրուսաղէմ թալիկացեալ ձեռամբս՝ և բաղում արտասուաք. բառ է:

ՆԱՄԱԿ ԹԻՒ 16 (28Ա)

ՀԱՍՑԷ

Աստուծով

Հասցէ զիրս ի Ստամօլ՝ ի ձեն Հայոց Պատրիարքի,
Տեան Յովաննու Աստուածարան Վարդապետին. անբաց
ի նու հասուցանողն յԱստուծոյ զիարձն առցէ. ամէն:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Է

Տեառնդ Յովաննու Աստուածարան Վարդապետիդ՝ եւ մեծի
Պատրիարքիդ, զողջոյնն սիրոյ արտմաթալիծ սրտիւ ընծայեմ:
Յուլիս իր. [1733]

Եւ զայս ինչ քումդ մեծութեան յայտ առնեմ, զի յետ առ Տէր փոխեցնոյ սիրասուն որդոյ իմոյ Աթոռակալ վարդապետին, երկու՝ եւ այս երկոցն եղեւ զիր զոր զրեցի քեզ՝ եւ ի քին եւ յայլ բարեկամաց մերոց զմի զիր ոչ ընկալայ. եւ այս մեծ հիացումն, զի յօրէ յորմէ հետէ՝ ուխտաւորքն աստի գնացեալք են՝ բնաւ մի զիր եւ խապար ի մեզ չի հասեալ. եւ զվասն էրն ոչ զիտեմ զի այլոց ազդաց կու զայ զիր՝ եւ մեզ՝ ո՛չ. վասն այսորիկ կտառապիմ. եւ թէ զանդոյս՝ եւ զմեր զորպէսն կամիս իմանալ՝ չխմանալդ լոււ՝ քան զանդեկանալը. զի Սուրբ Երկիրս անակրունչ ի տեղապահաց եղեալ զմիմեանս քանթնուել համեմն չարքն. եւ ոչ զոյ ոք ի քաղաքիս զի զնոսս անձաւարիցք. Տէր պահեսցէ զմել յամենայն յորովայթից, զի միարանք Սրբոյ Տան՝ զմիմեանս փոխարկեալք՝ մինչ ի լոյս զեգերին յերդս մեր տանց. միթէ յԱստուծոյ

լիցի ճար: Եւ յետ փոխման որդոյ մերոյ Աթոռակալ վարդապետին առ Տէր, իբրեւ աւուրք ինչ անցին, ի Յուլիսի ին: օրն Ուրբաթ, ի զիշերի յորժամ ըստ Սաղմուն լրացայ, ի փոքր աթոռոյս վերայ գիր մի տեսի եղեալ յորում զամբասանութիւն ի մեր Գարդիէլ վարդապետէն գրեալ սուս եւ իրաւ անթիւ, զի այժմ նու' է որ խօսի ընդ այլազգիս վասն Տանս օդտի, այլ ոչ թէ վէքիլ անուամբ: Երկուցեալ չարացն թէ մի գուցէ հաստատեցի, եւ զիս ընդ նմա պահարակեալ, եւ թէ ի Բնկանդ բողոքեմք: եւ ի Մէջարաթի օրն զանէծս եւ ըստ կապան ի վերայ զրոյին հրապարակաւ եղեալ արձակեցի զնոսա գնալ ուր եւ իցէ: բայց ոչ իմացայ թէ ո՞վ ոք զայն արար: եւ զայս վասն այնը գրեցի, զի իմասցիս թէ յիտ Հեննէին՝ Տուն յո՛ր կէտն հասաւ: եւ Աստուած փրկէ յայլ փորձնաց, զի այս սկիզբն է երկանց: թէ յայս երկիրս ոչ հասիք փութով: զորաչս Սրբոյ Տանս յետոյ կիմանայք: եւ այս ոչ ի դրսէ է, այլ ի ներսէն եւ յընտանեաց եւ աներեւոյթ՝ զոր Տէր զշար խորհուրդս նոցա խափանեսցէ: Եւ գմբեր ողորմէի Պետրոսն յեաֆայ յլեցի թէիզ: ծ (50) օր չմնաց նա այլ մեռաւ: Տէրն ողորմէի իւրն: Եւ Ազարն մեծ բարեկամութիւն արարեալ թողեաց ի տեղ ուղն յայն՝ զոր կամէր օրհնաւլն յլստուծոյ մահտեսի Մելքոն Աղայն գնել եւ ոչ ետուն եւ այժմ այսպէս եղեւ: Տուր ողջոյն յինչն Հաջի աղային (լուսանցքին վրայ) եւ աւետիսի՝ զի յոյժ ցանկայր իւրն առնել յիշատակ: Եւ այժմ վասն այնու ոչ զրեցի իւրն, զի գեռ զգինն չկարեցաք: Առ Մալիսաս Օղլի մահտեսի Յովսէփն սառափ մեր Պետրոսին գրամ կայ՝ թամասուկն առ Պալատցի սառափ մահտեսի Գարդիէլն է: լեր մուզայիթ զի առցես: Եւ զՂօրիմազ Սարդիսն յառաջ քան զնաւն յլեա՝ զի իմացուք զորաչսն քո: Եւ ողջոյն տամ ամենայն բարեկամաց մերոց մահտեսեաց, եւ որդոցս հարազատց վարդապետաց, եւ ամենայն սպասաւրաց քոց՝ եւ ողջ լեր ի պարծանս հողոյս Գրիգոր սպաւրի, որ ի Յուլիսի իք: զգիրս ծրեցի, սաստիկ սուիզով, վասն զրարերից փութացուցանելոյ: բաւ է: Տէիզ վարդապետն ողջոյն սիրոյ քեզ ընծայէ: Եւ Գարդիէլ վարդապետն եւ թէրճուման Պօղոսն զաջդ համբուրեն:

ՆԱՄԱԿ ԹԻՒ 17 (29Ա)

ՀԱՅԾ

Աստուծով

Հասցէ զիրս՝ ի Ստամպօլ՝ ի ձեռն մեծի Պատրիարքի Տէառնի Տէառն Յովաննու Աստուածարան վարդապետին
անբաց ի բարին:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Է'

Տէառնի Յովաննու Աստուածարան վարդապետիդ ողջունիւ
ի Քրիստոս, կրկին յայս լիցի:

Յուլիս 1. [1733]

Զի զշեն Սունաւէհի որդի չեխ Խալին՝ որ այժմ պաշքաթիպ¹ է, լուաք թէ մանզուլ արած է, և զԱպու Սուռաւտի որդիքն, զԱպուահմանն կամ զիւր

1 Դիւանապետ:

Եղբայր զԹաճիտինն ի տեղի նորա պաշքաթիվ է արած. եւ եղեւ մեղ երից ալ-
գաց յոյժ տրամութիւն, զի դրաստարանի մեծ զիրքն պաշքաթիվն կպահէ, և
մի՛ արասց Տէր՝ թէ յայն ք. եղբարց ձեռքն անկաւ այս մեծ զիրքն. երիցս
այլ մեծամեծ դռներ կրանան, վաներոյ նոքա փոքթացան դրել ի բըեանց մար-
դոցն, ահա եւ մեկ գրեմք քումդ մեծութիւնն զի երեք ի միասին ժողովիցից
ազգաց գլխաւորք, և կրկին ի մերայ չեխ Խալիխն թէճիտիս² տայք անել րոշ-
պաշքաթիւրութիւն. զի է ան երից ազգաց յոյժ բարեկամ, եւ զոր ինչ ինդ-
րմէք նոյն ժաման կաստրէ. եւ նոցա նարց արդի է, եւ սա արդ այլ էտա ի
զտաւորէն, եւ ըերեաւ ինքն չեխ Խալիխն մեղ ետ՝ որ եղաք ի մէջ դրոյս եւ
առ քեզ րդեցաք, զի սրտացաւութեամբ հովայցես՝ ընդ միւս աղրացն. եւ րոշ-
նոսա յորդորեցես առնել զայդ՝ եւ ինքն իսկ չեխ Խալիխն՝ ողջոյն տայ քեզ եւ
խնդրէ զշնորհն զայս առնել նմա, յիշերվ գայայրենական բարեկամութիւն. եւ
զոր ինչ խարթ³ ֆէրմանին զնացէ՝ երեք հովայք, եւ մեք աստ ի նանէ կոռ-
նումք, զի ո՛չ քան դայլս. բայց Խստուծոյ համար ի ծածուկ լիցի, զի մի՛ ք-
եղբարն իմացնին, դի թէ իմացնան՝ մեղ մեծ զնակ կհասուցանն, որպէս այս
քանի տարի միշտ հասուցին. եւ այդր քեզ բարեկամ կձււանան՝ մի՛ հաւա-
տար նոցա զի բուն թնամիք են Սյրոյ Տանա, եւ չեխ Խալիխն մեծ բարեկամ.
ահա եւ տիկնոսա ֆալգուտ աղային եւս դրեայ է չեխ Խալիխն՝ անպատճառ
զայս բանս հովայք. եւ ի մէնջ ողջոյն մատո՞ ֆալգամին աղային եւ սաս թէ
յաւ որ յայս ժամանակս յնրուազիմ չեխ զի յո՛յժ ի խառնախութեան միշի
գոն՝ անդիտաւոր գոլով. եւ մեք յահին եւ ի կսկծանիք միջի կեամք: եւ մէր
միւս մեծ բարեկամ Շահպատնի որդի Նայիկ չիս Ասպարհապ էֆչնոտին զիքդ
ողջունէ, եւ վասն չեխ Խալիխն բանին խնդրէ եւ նա զի ժուղայիթ լիցիս. եւ
ինքն եւս արդ մի յիեաց, եւ անցիալ տարոյ Հաշիմ զատէ տեղոյս զտաւորին
զիր՝ եւ խնդրեաց զի նախ զիքին առ նա յիշես, եւ թէ զարդն խնդրեաց՝ եւ
զայն եւս յիշես. նա հովայք. եւ թէ նա չհովաց՝ գուտ տաս հովալ. թէ քանի
մի փող կդնայ՝ պատուական զլուկա ողջ կացէց. զի՞նչ առնեմք, հարի ի վե-
րայ կայ. (Լուսանցինի վլայ) եւ յայս ամի մեղ չափ չառ լաւութիւն արարին այս
երկու արքն, աւելի բան զամենայն նայիպ էֆչնոտին. վանորոյ ինդրմէ զի
հովայցէն զոցա բանն. եւ ահա նայիպն մէկ արդ այլ յիեաց, զերկուսն այլ ի
զրոյս մէջն եղեալ յիշեց զի հովացէն որպէս է վերն զրեցի. զիտիմ զի զահ-
մէթ⁴ է քեզ՝ այլ խնդրեմ զի մի՛ նեղասրացիչս. եւ զիւս զիրն որ առ տաղ-
նապ սրտի զրեցի, ումեծ մի՛ յայսնիցէն՝ միայն դո՛ւ իմա, եւ զջանս և զըշ-
դաւորի հովան Աստուծոյ հովա. եւ թէ հնար է՛ զպալդ փութաց աղաչեմ.
զի այժմ յոյժ խզուուկ եղեալ եմ, եւ միշտ յլստուծոյ ժաեմ թէ մի՛ ընկենուր
զիս Տէ՛ր ի ժամանակս ծերութեան, եւ ային միթէ լուիցէ Տէր. եւ ողջ յեր ի
Տէր եւ ի պարծանս յո՛յժ հքացելոյս Գրիգորի, որ ի Յուլիսի 1. զիկիս ծրե-
ցի: Որդոցս պետաց, եւ առհասարակ քոյդ սպասաւորաց կրկին զողջոյն եւ
զիստուծոյ օրհնութիւն ընծայմէ: Ա՞հ այլ սրտիկ չունիմ չառ զիր գրելոյ՝ զի
եմ ի մէջ անփարատ սովոյ՝ այլ կամք Տեսան որհնեալ լիցի, ա՞մէն:

2 Նորոգել, վերահաստատել:

3 Մախս:

4 Նեղուրիսն, աւելորդ աշխատանք:

ՆԱՄԱԿԻ ԹԻՒ 18 (30Ա)

ՀԱՍՑԵ

Աստուծով

Հասցէ զիրս ի Ստամպօլ՝ ի ձեռն Հայոց Պատրիարքի՝ Տեղան Յովաննու Աստուծարան մէծի Վարդապետին. անրաց ի նա հասուցանողն՝ յԱստուծոյ գլարձս առցէ, ամէն:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Է

Տեղանդ Յովաննու Աստուծարան Վարդապետիդ, եւ մէծի
Պատրիարքիդ, զողջոյն սիրոյ ընծայեմ կարօտիւ:

Օդոսոս դ. [1733]

Եւ հայցեմ յլսուծոյ զի կացցես անփորձ ազատ յամենայն չարէ. և այս ինչ լիցի քեզ յայտ, զի յայս ամի՞ քան զայլ տարիսն՝ ա՛յլ չատ զիր զըրեցի քեզ խոցեալ սրտիւ, զորն որ իմ յօժարութեամբ եւ զորն որ ի հարկէ ինդրողաց. եւ թէ ամենայն հասեալ է ի քեզ գիտեմ զի յընթեռնուրդ կրարկանաս. եւ խնդրեմ զի մի լիցիս մեղադիր, որպէս ահա եւ այժմ հարկ եղեւ ինձ գրելոյ քեզ զայտ. բայց ճշմարտիւ զրեմ վասն այդ Սէհմէտ Աղայ ոսկէպիխոց իշխողիդ՝ որ յանցեալ ամն եկն ասո՞ ի Սուրբ Քաղաքս երուսաղէմ, եւ խոյն համբաւն տարածեցաւ քաջութեան, և նկուն եղեն ամենեքին, որ և ոչ կարէին յայտնադիս չըջիլ, որ եւ զրագում տիրութիւնս արար, եւ միշտ յուսադրելով թէ ոք զմեզ նեղեցէ ինձ ա՛ղի արարէք. բայց ո՞վ ոք կարէր յոսկէպիխոցն յաւուրս զրորա՞ ումեք զիսաս ինչ հասուցանել. եւ ա՛յնաէս թուի ինձ թէ ի բաւում ժամանակաց՝ այսպէսի քաջասիրա Աղա՝ ի Սուրբ Քաղաքս ոչ էր եկեալ. որ զհամայնս յաղթէր՝ եւ դա յաղթեաց ա՛յնքան՝ մինչ զի սարսէին ամենեքեան ի լսել զանուն. եւ ի մանդուլն լինիւ գրորա՞ յիրաւի զի բնաւքը տրտմեցաք այլ զի որպէս օրէն է ինքեանց՝ զայն առնեն միշտ անխռով զմիմեանս փոփոխելով մեծաց հրամանաւ. վասնորոյ ի դալ նորոյն՝ ահա դա մեր բարեկամ երեալ եկն այլը. ուստի ի տեսանեն՝ ինդրեմ զի զնորհակարութիւնս յուզու մատուցեա՞ թէ զիէն շատ չնորհակարութիւն գրեալ են ի Սուրբ Սաղմայ՝ քանզի ինքն զոյն խնդրեաց, եւ ահա եւ զրեցի. եւ քեզ դիւրին է կատարեի՝ թէեւ թէեւ ընծայիք լիցի՝ չէ ի կորուստ քանդի կամի կրկնակի դալ այր՝ թէ տայցեն: Եւ թէ կամի զուելոյս զորպէսն իմանալ զաշխարհին՝ ցգս իսկ հարց՝ նաեւ զմեր խզնութիւն՝ թէ յո՞րպէսի զառնութեան միջի կւամք. իսկ զծան քո՞ զամենայն զորպէսն եւ զիմս խզնութիւն՝ ի սաւիանու զրոյն լիապէս ծանիր եւ զգալդ փութեաց թէ հնար է. եւ զի՞ է երկրորդեն կրկն եւ զգատուական զլուխդ ցաւեցնել. եւ զի գիրդ որ ոչ եկն յայցան ժամանակո՞ է՛ ինձ տագնապ մեծ. վասնորոյ մի թողուր զիս այսպէս խրդնալի, զի եմ իրը դիւրաց չորացեալ ի տրտմութեան եւ ի սպոյ միջի ընկրմեալ. այլ կամ թէ Տեղան լիցի օրնեալ, եւ պատուական գլուխդ ապրեալ. եւ ողջ երի ի պարծանս խզնոյս Գրիգորի, որ յօգոսոտիս դ. զգիրս ծրեցի՝ բաւ է:

(Լուսանցքին վրայ) Ողջունեմ օրհնութեամբ զիեսան խոհեմս զորդիսն իմ զհամայնս, եւ օրհնութիւն տամ սպասաւորաց պատուական անձին, եւ ամենայն բարեկամաց զմեզ հարցանողաց: Պես իմ վասն Աստուծոյ զմեր որդի Պրոխորոն եւ զիւետիք վարդապետան՝ մի՛ թողցես յուրեք գնալ՝ նախ

աստ զայցեն եւ ապա զոր Տէր առաջնորդեցնչ՝ մ'յնպէս առնիցեն. եւ տամ սիրով զողջոյն նոցա, եւ Տէր լիցի ինքեանց գարձահատոյց : Իմ որդոցն բար-ժաշխատից՝ Փաղպար, Յակոր եւ Ալէքսան հարազատաց զկրկին օրհնութիւն ընծայեմ . բաւ է :

Կրկին լալոտ աշօք զողջոյն եւ զշնորհ Սուրբ Տեղեացս ընծայեմ երկուց և պիտիոպոսացզ բարունեաց Յարութիւն եւ Յակոր խոհեմ պետացզ, եւ Յով-Հաննէս վարդապէտիդ եւ համառօտ զայս ասեմ. իմ Հէննէն զիմ լոյս աշացս խաւարեցոյց եւ զնաց առ Աստուած. տեսանեմ զմեզ ո'րդիք, թէ ո'րպէս լե-նիցիք ցու'ւպ ծերութեան մեծի Հօր մերոյ, եւ զառամեցեալ պապուս նորա դը-նոլոյ՝¹ եւ Տէր զմեզ օրհնէ : Ամէն :

ՆԱՄԱԿԻ ԹԻՒ 19 (32Ա)

ՀԱԽՑ

Աստուծով

Հասցէ զիրս ի Ստամպօլ, ի ճեռն Հայոց Պատ-
րիարդի՝ Տեառն Յովաննու Աստուածարան Վարդապէտին .
անրաց ի նա հասուցանողն՝ յԱստուծոյ օրհնեալ
լիցի . ո'մէն :

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Է

Տևառնդ Յովաննու Աստուածարան Վարդապէտիդ
եւ մեծի Պատրիարդի զողջոյնն սիրոյ՝ ընծայեմ
մեծաւ սիրով :

Սեպտեմբեր ի թ. • [1733]

Երջանիկ Պետիդ իմոյ եւ աշացս լուսոյ¹ եւ յայտ առնեմ զայս
ինչ, զի ի Սեպտեմբերի իլը . զիր քո մէնզիլով ի մեզ եհաս, յորում զրեալն էիր
թէ Փէրժանն եղեւ որ վասն ճանապարհաց, եւ շաւուշիւ յզելոց եմ. և թէ էն (700) զոռու կզնայ. Հոգի թէ Աստուած յաջողեաց որ այն հրամանն էանց՝ եւ
ճանապարհաց անդորրութիւն եղեւ որ ուժաւորքն հանգիստ գան՝ ոչ միայն
էն. այլ եւ աւելի արժէ՝ եւ յօժար եմ Աստուծով ի տալն՝ զի չես լեր թէ
զինչ կգործեն ի խօճերաց զլուխն. մեծ վարձք է քեզ թէ մուզայիթ լինիս՝ եւ
թէ շլնի՝ կրկին զամաս մինչեւ Աստուծով հաստատ լիցի. գիտես զդա տու-
նոյ գաղմիր² բանն. եւ թէ ինչ կզնայ թող զնայ՝ պատուական գլուխով ողջ
կացցէ՝ մեծ յիշատակ է թէ հաստատեսցի. եւ միւս բանն Հալապու, որ մեր
որդի Գարբիէլ վարդապէտն զնեղութիւն եւս կրեալ է այդր՝ ի ճեռաց այն մա-
լիքանայ առնողին. եւ ահա զանունն եւ զտեղն գրեաց եւ է ի մէջ գրոյս. զայն
այլ ճար մի արա կամ ի նմանէ զերցո եւ կամ թէ յիւրնէ զնեա, եւ Փէրժան

1 Նամակի բուլքը կարուած ըլլալուն, շատ յստակ չեն այս երկու բաները. թե-
րեւս՝ «Յոր զնալոյց»:

1 Նամակացրին կազմէ բաց հգուած:

2 Ընդգծումը իմ կազմէս: իմաստը անձամօք կը մնայ ինձի:

արա, եւ յրեա ի Հալապ՝ ի ճեռն մեր հոգետան զործակալ հալապցի սարկաւագն թովանէսին որ անդր է ի Հոգետան մէջն, զի բազմիցս զաղաղակ զրեցին. խեղճ են սէֆիլ մարդիկին. եւ եկեալ մահտեսիքն եւ ո՞ւմ համար կթողուս բանն՝ զի ամէն ոք հետ իւր բանին է. եւ Տէր քե'զ տուեալ է զշնորհ զի զայդպիսի վարձուց իրոն հոգացես. մե՛ ճանճրասցիս զայդպիսի իրոն հոլալ եւ յԱստուծոյ զվարձս առնուլ մինչդեռ ժամանակս ի ճեռսդ է՝ եւ Տէր տացէ քեղ կարողութիւն, ա՞մէն: լո՛ւր և զայս խղճալի լուր, զի մեծ Պէկն՝ եկն ասու՝ եւ այնքան ընտանեցաք ընդ նմա, զի ասէլոյ չէ. բայց անրախտութիւն մեր ոչ Եթող շատ յառաջանալ զի տկարացաւ հիւանդացաւ որ եւ մեռաւ՝ ի Զորեք շաբաթի զիշերն՝ լոյս ի Հինգշաբթի, Ժ. Ժամուն եւ թաղեցաւ, եւ եղեւ կըսկիծ մեզ նաեւ բոլոր քաղաքին եւ յաէսա մեզ. զի զայլ ոք ոչ զիտէր՝ բայց թէ զմէզ: Շա՛տ զրերօք զլօրիխամազ Սարդին նախի քան զիտէկի ժահն յրեցաք, եւ ժահն Պէկին եւ թաղումն ի Սեպտեմբերի իշէ. եղեւ՝ զու ողջ կացցես. եւ ըստակի էնուալ եմ զրեր ի մէջ Զօրիխամազի թխտերացն. բան ի վեր մի՛ Հանցես՝ զի յետ մեռանելոյ Պէկին զթէմէսկիկն ի խաղնատարն⁴ տուաք պատառեալ եւ զմէր զրամն առաք. բան շմնաց առ նա մել, բայց թէ դոր ինչ ընծայ նմա ժառուցաք. այս այսպէս եղեւ: Փա՛ռք բարերարին Աստուծոյ, եկող մէնդիին այսօր ի Սուրբ Քաղաքս Լմուտ. եւ յորժամ ետես զէփէնտին իւրն մեռեալ թափծեալ սրտի՛ յղեաց առ մեզ՝ թէ զիր ունիք տուէք զի ի վաղին ի Բիւղանդ զնալոց եմ. եւ իմ ի լոյս Շարաթի զիշերն ի տօնի (Լուսանցքին վրայ) Սրբոյն Գէորգայ զզիրս ծրեցի շաշնացեալ. եւ ողջ լեր ի Տէր ի պարծանս խղճոյ Գրիգորի, որ ի Սեպտեմբերի իթ. զիիրս ծրեցի ստիպով. եւ զօրհնութիւն եւ զողջոյն սիրոյ ընծայեմ Յարութիւն եւ Սարդին վարդապետացն, և տիրապու Գաղպարին եւ մահտեսի Ալէքսանին եւ այլցն ամենեցուն: Որդիքն իմ եւ քոյդ՝ քառ՝ զա՞ջդ սուրբ Համբուրեն արտօսրախառն. նաեւ մեր ծերն եւ Գարրիէլ վարդապետն համայն միաբանիւք զսուրբ աջդ համբուրեն և աղօթըս առնեն, զի զայցես բարով, բաւ է:

(Հասցէին տակ.)

Մէ՛ր իմ, այսօր խղճալի զիր մի ի Հալապու զիտէն եկն եւ ի մեծ որողայթ ճգեալ են զնեղճն. եւ զիտեմ առաջի Աստուծոյ եւ մարդոց վկայեմ զի սո՞ւս է և ի Բիթիրայ, զի հաւաստեաւ վերահասու եղէ, և արօդքն այս չար իրացն հետեւելքն ի մէջն են արարեալ, վասն հալածելոյ զնա անտի. եւ թէ նա ել ի Բէրիոյ՝ շատ ազմուկ եւ շփոթ լինելոց է. ինդրեմ զի որքան կարեն օգնեա նմա. աղաչեմ եւ զարձեալ աղերսեմ, վասն Աստուծոյ օգնեա նմա եւ Տէր քեղ օգնեսցէ՝ ամէն:

Հրատ. ԱՐԱՅ ԳԱՎԱՑՃԵՆ

(Ծար. 4)

3 Թշուառ, հէզ:

4 Գանձապահ:

ԶԵՐԱԳՐԱԿԱՆ

ԻՐԱՆՏԱՑԻ ՏԸՊԼԻՒՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

ՀԱՅԵՐԵՆ ԶԵՐԱԳԻՐՆԵՐԸ

Հանդուցեալ մեծանուն եւ մեծահարուստ Sir Chester Beatty անդիմային իրանտացի Հանրապետութեան Տըպիին մայրաքաղաքին մէջ հիմնարկեց իրապէս կարեւոր ձեռադրաց մատենադարան մը, եւ զայն նուիրեց իրամասայի Հանրապետութեան: Իր մատենադարանը կը պարունակէր ճոխ հաւաքածոյ մը Հնդիկ, Պարսկէ, Արար, Ղպտի եւ այլ կարեւոր ձեռադիրներու, որոնց մէջ նաեւ 56 ամբողջ եւ 10 հասակասոր հայերէն ձեռադիրներ:

Զինք անձնապէս ճանշած ըլլալուս իմ Տըպիին այցելութեանց բնթացքին, բազմաթիւ տոփիներ ունեցած եմ վայելելու իր հիւրասիրութիւնը եւ հայերէն ձեռագրաց հաւաքածոն անձամբ քննելու: Գուցէ աւելորդ չրայաց բաեւ որ իր հաւաքածոյին մաս կը կարթէին նաեւ 18 հատակոտորներ եւս իրը թէ հայերէն ձեռագիրներու, որոնք ինք տարիներու ընթացքին հաւաքած էր: Բոլորն ալ «ընտիր» մանրանկարներով զարգարուած էին եւ ոսկային իրեն ցոյց տուի որ ատոնք կեղծիքներ էին շատ վարպետուէն պատրաստուած մանրանկարներու հնադարեան թուղթերու վրայ, որոնք բրցուած պարագ թերթիք էին զանազան հին ձեռագիրներէ: Այս կեղծ մանրանկարները, որոնց հանդիպած եմ նաեւ լուսուն եւ Փարիզ անհասներու և հնամանառներու մօս, ինչպէս նաեւ աճուրդներու մէջ, ըստ իմ ստացած տեղեկութեանց կը պատրաստուէին Փարիզ, լաւ համբաւ շահած ո՛չ Հայ հնավաճառի մը ցուց-մունքներով:

Քանի որ կեղծիքներու մասին խօսեցանք հոս, թող ինծի ներուի յիշելու, որ օր մը Տըպիին, Սըր Զէստըր Բիտսի, իր տան մէջ կէսորուան ճաչէն վերջ, առաջարկեց նորակառոյց մատենադարանը երթալ՝ 14 արծաթ հայկական կազմեր տեսնելու համար: Ասոնք միայն արծաթ կիտուածեալ կամ ան-կիտուած կազմեր էին, որոնք իրը թէ պոկուած էին իրենց ձեռագիրներէն: Խնդրեց որ քննեմ եւ որոշեմ թէ որո՞նք կեղծ կամ ճիշդ էին: Քննելէ վերջ ցաւ ի սիրու յայտնեցի որ միայն երեք հատը ճիշդ էին, իսկ միւսները՝ շատ վարպետուէն պատրաստուած կեղծարարութիւններ: Մանրանկարներու նման ասոնք ալ անմիջապէս հանեց իր հաւաքածոյէն:

Սակայն Սըր Զէստըրը չափազանց ուշիմ գնորդ մը ըլլալուն, կրցեր էր իրապէս լաւ հայերէն ձեռագիրներ ձեռք բերել, որոնք մասնաւորաբ զեղարուեստական արժէք ունեին՝ հաւաքածոն գլխաւորաբար Ա. ենտարաններէ բաղկացած ըլլալուն: Ան աւելի մանրանկարեալ ձեռագիրներով կը հետաքրրերուէր:

Օր. Սիրարփի Տէր Ներսէսեան պատրաստեց Սըր Զէստըրի հաւաքման ձեռագրաց ցուցակը, ուր գժերանուարաբ ձեռագրաց յիշատակարաններուն հայերէն մնազիրները չտրուեցան, այլ անոնց թարգմանութիւնները ըստ մասի: Օր. Տէր Ներսէսեանի աշխատաւթիւնը հրատարակուեցաւ երկու հատորով, 1958ին:

Նկատի առնելով Սըր Զէսթըրի հայերէն ձեռագրաց կարեւորութիւնը, աւելորդ չեմ սեպեր այս գրեթէ անմատչելի հաւաքման դոնէ կարեւորազոյն ներուն հայերէն յիշատակարանները հոս հրատարակել, աւելցնելով միայն ծանօթութիւններ՝ որոնք չեն արուած Օր. Տէր Ներսէսեանի ցուցակին մէջ:

Թիւ 554

Ա Խ Ե Տ Ա Բ Ա Ն — 1174

Թղթեայ, երկաթագիր, միասին եւ առանց համարարատի, մանրանկարեալ: Մատթէսով բոլորիշեան մանրանկարին աշ անկիւնը երկաթաղիր: «Աւետարանիշիս բարեիսաւութ(եսամ)ր տ(է)ր ողորմեա Գրիգ(որ)ի կրանաւորի որ ստացաւ զաւետարան յարզար վաստակոց իւրոց»:

իջ 196թ. Դուկասու վերջը գրչէն. «Փառք Փրկչին եւ յիշատակ դրչիս: զիարսեղ մեղսապնդեալ գրիչո յիշենիթք աղաշեմ աղաշեմ»:

իջ 252թ. Յովկաննու վերջը գրչէն. «Առք ամենաս(ուր)ր տ(է)րութեանն եռակիս եռահիւսակ մեսակի Ամեն Ամեն»:

իջ 253թ. գրչէն զլխաւոր յիշատակարան. «Արդ չնորհիւ տ(եսու)ն սկսա եւ ողորմութեամբ նորին կատարեցի զուուր եւ զա(ստուա)ծայարմար պատուիրանս. զնողիաբուխ աղրիւրս. ուստի յեղեմագիր դրախտէն որ է նոյն ա(ստուա)ծութիւնն, յորոց բիսեցի մեզ աղրիւր կենաց հոգին ս(ուր)ր. ուստի չորեգլուակեան զետահոսեալ յեկեղեցի, եւ լուսաւորեաց զհաւասո ք(րիստոս)ի դրանաւոր կենդանիքս որ հաւաքեալ կան ի զալթի ս(ուր)ր եկեղեցոյ. յորոց իրրեւ ի հոտոց խնդոց եւ ի տաշխից եւ ի բազում զանազան հոտոց անուշ ի ... ցան ամենայն տիեզերք. փայլմամբ լուսոյ արեգականն արդարութեան, ուստի ցայթ շառաւեղիա ... յս լուսաւորեաց անուտազեի փայլմամբ զիիւսո հեթանոսաց: Ես Բարսեղս փցուն գրիչո եւ յետինս ամենայնոք մեծ ջանիւ եւ աշխատութեամ(ր) ի յանդ հանի զայշ. (էջ 253թ.) ի թուականիս Հայոց ՈՒՓ (1174) ի մեծ եւ հռչակաւոր քաղաքիս Եղեսեայ, ընդ հովանեաւ սրբոյ հայրապետիս Վասլի:

«Արդ որք ընթեռնոյք կամ ընդաւրինակիք դմեռեալ մեղաւք յիշես ջիք ի տ(է)ր, եւ զնոնզան իմ ննջեցեալք ի ք(րիստո)ս. զի սովոր է մարդասէրն ի ձեռն այլում ողորմել. ընդ ննջին եւ զատացող ս(ուր)ր աւետարանիս զարսոցն քահանան զԳրիգոր որ ցանկացող եղեալ պատուիրանիս տ(եսու)ն որում զնմանութիւն բերելով յ...իսն զանուանակիցն իւրոյ զլուսաւորիչն. եւ որք յիշէ յիշեսջիք եւ դուք ի տ(եսուն)է ...:

«Եւ անմահին փառք յաւիտեանս յաւիտենից ամեն ամեն»:

Օր. Տէր Ներսէսեան իր ցուցակին մէջ (էջ 14) կը նոյնացնէ Բարսեղ զրիչս Վասիլ Ուռհայեցի գրչին հետ, որ զրած է Աւետարան մը 1161ին յեղեսիս (Գ. Արքեպս. Յովսէփեան, «Յիշատակարանի Զեռագրաց», թիւ 184): Նրան նոյնացման մը սակայն կը պակսիս որեւէ ապացոյց: 1174ին Բարսեղ ինքը զինքը երկիցս լոկ «գրիչ» կը կոչէ եւ ո՛չ մէկ ատեն 1161ի Աւետարանին Վասիլ կամ քահանայ կոչումը: Յիշատակարանին ոճն ալ կը տարբերի:

Թիւ 555

Ա Խ Ե Տ Ա Ր Ա Ն

Երկու տարրեր ձեռադիքներէ առնուած մասերով վերակազմուած է իր մէկ հասոր :

Հոս ես իւրաքանչիւր մասին զատ համար պիտի նշանակիմ եւ առան ձինն պիտի խօսիմ :

Թիւ 555Ա. : 1297Հ :

Ներկայիս միայն 7 թիւրթ :

Էջ 1ա. զրէն . «Աւղնեա հողի ա(ուր)ր անպիտան զրչիս յակորայ» : Բոլորդիր :

Էջ 2ա. Բ. սիւն, զրէն տարրեր գրչութեամբ : Բոլորդիր : «Յիշատակէ է ա(ուր)ր աւետա(ա)ր(ան)ս ցաղնեցի : միրզի որդի ամիրին եւ եղրօրծ : որարինին . եւ ծընողացն . միրզուն . եւ սիրիքին . եւ իւր կողակցուն երին(ա)րին . և որդոցն . ուհանին . և առաքէլին : Առ ի հայու յրնչից իւրաց եռու յիշատակէ կենդանեաց եւ նընչեցելոց . (տարրեր զրչէ) նիկողոսին» :

Էջ 3ա. զրչութեան նման, սակայն տարրեր զրչէ . «...հացն քրիստոսու(ի) եւ ունկնդիր ...զոցն եւ վարդապետաց հրամանացն եւ պատուեիթ հայրըս (այս) ապրէլու : եւ կենակիցս իւր խերխաթունս զատացան զա(ուր)ր աւետարանս ի հալալ արդեանց իւրեանց . յիշատակ իւրեանց սարզունի : և ապից տիկնայ . եւ այլ ամեն արեան մերձաւորաց իւրեանց կենդանեաց եւ հանգուցելոց . եւ յ(ա)ս(ն) յերկար կենդանութեան վարդափթոյթ զատակաց իւրեանց ստեփանոսին : եւ չնուոր տիկնայ զորոյ ա(ն)իր ա(ստուա)ծ պահեցի զատայ անվրդով : Երկու կենաւոք եւ երկու աշխարհաւոք : եւ տացէ սոցայ զիբրտ ա(ուր)ր : եւ զնողի ուղեղ : եւ յաւելիցուոցէ ի սոսայ . զա(ստուա)ծախն երկուն աւր ըստ աւրէ : եւ աւրհնեսց զատայ այն աւրհնութեամ(րն)որ ոչ անցանէ րդ պատուական այրու այր . ապրէլուս, լուղեայ ա(ստուա)ծախն հրամանացն . որ ասէ : Երանի որ ունիցի զաւակ ի սիռն եւ ընտանեակ իցի նորայ յե(րուաղէ)մ : արդ ա(ստուա)ծասէր այրու ապրէլուս . եւ խերխաթունս ստացան զայ զանձ անպակաս յերկին : որ ոչ ցեց . եւ ուտին ապահունեն : և ոչ գոզք ական հասանեն եւ զորանան : արդ այս է զատակ սոցա անքակ իւ զիշտուակ անզուկան եւ անհատ յայսէհեակ մինչ յուշտար :

Օր . Տէր Ներսէսեան վերի յիշատակարանները առւած է յատ համառու թարգմանութեամբ : Կանոնատախտակներուն մասին արտեսակի մերլու ծումներ բնելի վերջ ձեռապրի այս մասին կր նշանակէ «Երդ զարու երկրորդ մասը :

Դժրախտարար յարգիլի որիորդը կր սիստի իր անութեանց եւ եղրակացութեան մէջ :

Թիւ 555Ա. Աւետարանի եօթր թերթեան հատակուորը սկզբի մասն է վերին Ազուրիսի Ա. Թումայի Առաքելոյն վանքին թիւ 17 մեռացիր Աւետարանին, որուն նկարադրութիւնը Մեսոպոտ Վրտ . Մարտունուն 1496-Շ թաւակն ներուն ցուցակապրեի վերջ, տուած է Ապարատ անուղըի մէջ եթքանին էջ 462-463 : Հոն կր արտիք զրչութեան զիխուոր յիշատակարանը բռու սթամի եւ թնհարիւրերորդի քառաներորդի վեցերորդի 1297 թիւկանիս հայոց : պրիցաւ ա(ստուա)ծախուս մասեան մեռած խարերայի ուժեմն եւ գծուն զրչի յակր կուրեցիս : ի վանանցն զատափի ի զեւզ որ զողիս կոշիք : մերժ ի մայրաքաղաք Կարս :

Բւրեմն թիւ 555Ա. դրուած է 1297ին եւ ոչ թէ «12րդ դարու Երկրորդ» կէսին :

Թիւ 555Բ. 1358էն :

Մարկոսի սկիզբը կիսաշխան մանրանկարներ Մկրտութեան, Ղաղարու Յարութեան; Փալուստ Տեառն յերւսաղէմ, Ոտնլուայ: Միաէշեան է Մարկոսի մանրանկարը:

Էջ 131Բ. Ա. սիւն, զրչէն. «Բ(րիստո)ս ա(ստուա)ծ յիշեա յարքայութեան քում զստացող ս(ուր)ր աւետարանիս զթանկ նաթունն, եւ զծնաւզն եւ զաղզն ամենայն: եւ քեզ փառք յաւիտեանս ամէն»:

Էջ 132Ա. թէ եւ բոլորդիր, բայց զրչէն տարրեր. «Արդ դիմերջին բատացող ս(ուր)ր աւետարանիս զբարեմիտ եւ զա(ստուա)ծասէր կինն զՀերիքնակն որ նորոգել ետ յիշատակ հոգւոյ իւրո եւ իւր ծնօզացն հաւրն իւրոյ Խուտավերառն եւ մաւրն իւրո Մելիք աղին եւ իւր որդոյն Մուրատին. և Յակորին: եւ այլ ազգականացն. եւ որք հանդիպիք մամ լի բերան ա(ստուա)ծ ողորմի ասցէք զբարեմիտ կիոցն Հերիքնազին եւ իւր ծնօզացն ամէն: Նորոգեցաւ ս(ուր)ր աւետարանս ի թագաւորութեանն Բարսից փոքրու Շահապաղին ի կաթողիկոսութիւնն է հմմածնա տ(հառ)ն Փիլիպպոսի. ի յառաջնորդութիւնն Թուման ս(ուր)ր ուլիտին զնաշատուր արհեալ(ի)սկ(ոսո)սին. նորոգեցաւ թրցին մէծ եւ երկուս (1653) ձեռամբ յոդնամեղ Սիմօն Երիցոյ եւ զիս զրադառնեղոս յիշել ազաշեմ եւ գուք յիշեալ լիջիք ի ք(րիստո)սէ ամէն»:

Ասկէ գերջ մանրանկարներ Ալյակերպութեան, Յուլայի հոմերոյիցին, Խաչէլութեան, Թաղման եւ Ղուկասի միաէշեան մանրանկարը:

Էջ 141Բ. Բ. սիւն, լուսանցքին տակ երեք տող. «Ըի(րոս) խիստ տըրտում կայլը յայս վայրս. յաղուէ եւ ի տանէ (հեռացեալ?): Ո՞չ, Ո՞չ զմեղաւք մենեւալս»:

Օր. Տէր Ներսէսեան գարձեալ մանրանկարներու մասին տեսութեամբ Կ'Եղբակացնէ որ այս մասը 1չրդ դարուն վերջիքը կամ 15րդ դարու սկիզբը դրուած եւ մանրանկարուած է Վանայ լճի բնդհանուր ըլջանին մէջ:

Տարերախտարար ի վիճակի եմ ըսերու որ այս Աւետարանի հաստակուտորն ալ բաժնուած է Վերին Ալբուկեաց Ս. Թովմայի վանքին թիւ 18 ձեռապիր Աւետարանէն, որ նոյնպէս նկարագրուած է Մեսրոպ Վրդ. Մաքուտեանէ Արարատի վերոյիշեալ չիշերուն մէջ: Հոն տրուած է նաև զրչէն զիխուոր յիշատակարանը, ըստ որուն «բագմանեղ եւ անարժան սուտանուն կարապետ կրրանաւորի (ձեռքով) զրեցի զա ի թուարերութեանս Հայոց. յութհարիւրերուրդի. Եւթներորդի (1358)», Թանկ Խաթունի համար: Գրչութեան վայրը չէ հշանակուած: Եթէ այս «բագմանեղ եւ անարժան» կարապետ զրիշը նոյնն է Երեւանի թիւ 4674ի զրիշ «բագմանեղ» եւ «անարժան կարապետ» զրչէն հետ, զրութեան վայրը պէտք է բլայ Աղթամար, ուր զրած է 1333ին վերոյիշեալ Երևանի թիւ 4674 Մեկնութեան ձեռազիքը: Ան հոն կը յիշէ Հայր՝ Թովման մայրը՝ Մամա: Դարձեալ իրը պէտք է ըլլայ Երեւանի թիւ 2843 Աւետարանը, 1354էն, նոյնպէս Աղթամար զրուած, որուն համար կ'աւելցնէ «եւ զԶաքարիայ՝ ծաղկող սորա»: Իրմէ է նաև Երեւանի թիւ 5332 Աւետարանը «սուտանուն կարապետ» զրչէ զրուած 1357ին, ուր զրիշը ոչ միայն կը յիշէ իր ծնողը Թովման եւ Մամաս, այլեւ եղբայրները՝ Մկրտիչ քահանայ եւ Շահապ «տարածամ հանդուցելոյն»: Այս Աւետարանին ծաղկուն ալ կը յիշուի Զաքարիա: Վաստակաւոր Լ. Խաչիկեան իր կոթողային «Յիշատակարաններ» հատորներուն առաջինին «անձնանուններու ցանկ»ին մէջ սիալ նոյնացումներ կատարած է Զաքարիա ծաղկողի եւ կարապետ զրչէ մասին: Օրինակ, Երեւ-

ւանի թիւ 4815 Աւետարանին գրիշը Կարապետ, նոյնը չէ վերոյիշեալ Կարապետի հետ՝ պարզապէս անոր համար որ այս երկութը տարբեր ծնողներ ունին:

Թիւ 557

Ա. Ի Ե Տ Ա. Ր Ա. Ն

Էջ 49թ. Մատթէոսի Աւետարանը կր վերջանայ «...աշոկերուցէք զամենայն»: Գրչութիւնը երկաթապէր: Մաղաղաթեայ:

Էջ 50ա. պարապ, սակայն վերը վեց տող բոլորդրով կը շարունակուի Մատթէոսի «Հեթանոս, մկրտեցէք...ևն», մինչև չի կատարած աշխարհի»: Աւեմն թերթ 50 բուն գրչութենէն չէ, այլ յետոյ ամբողջացուած նորոգողէն: Էջ 50թ. Մարկոսի մանրանկարը, որ բնական է բուն գրչութեան ժամանակէն և ծաղկողն չէ, այլ նորոգողն, գուցէ 14 կամ 15րդ դարէն: Նոյնպէս նորոգողի յաւելում է թերթ 199 Ղուկաս ամբողջացուած բոլորդրով, եւ նորոգողն է նաեւ Յովհաննու և Պրոփտորոնի մանրանկարը:

Աւետարանին ընթերցման գալով, Մարկոսի սկիզբը ունի «զրեալ Յեսայի մարգարէ» եւ նոյն առեն յուսանցքին զըչէն մանր երկաթապէր ունի «ի մարգարէ»: Մարկոս կ'աւարտի էջ 110թ. Բ. սիւնի տակ «...ասէ ցնոսա, երթայք յաշխարհ», իսկ Ղուկասի սկիզբը պակասաւոր է էջ 111ա. եւ այժմ կը սկսի «...եւ եկն յամենայն կողմն Յորդանանու...», արինքն Ղուկասի մինչեւ Գլուխ Դ. հատուած 3, այժմ կը պակսի ձեռադրին մէջ: Բնադիրը չունի Յորդանու գլուխ եւ հատուած 4, այսինքն հրեշտակին աւաղանի ջուրը միրովելլ, որ վերջն մէկը աւելցուցած է լուսանցքին նոտրդրով:

Յովհաննու Աւետարանը Ղաւարտի էջ 271թ Ա. սիւնի կէսին, ուր կայ գրչէն երկաթապէր մից տող. «Փառք ամենաս(ուր)ր երրորդութեանն որ արժանի արար զեղկելի գրիշ տեսանել զիւրին դիս ամէն»:

Էջ 272ա. Ա. սիւն, ըրչէն երկաթապէր. «Յիշեսիք ի ք(րիստո)ս ըդ սուրբ յարդապետն Միիթար, եւ զամենայն միաբան եղբարթ սուրբ ուխտիս. որք կամակից եւ ձեռնուու եղեն ս(ուր)ր Աւետարանիս: Յիշեսիք զՍագունն դրաբիպաշտ իշխանն. որ զծախոն սորո ետ, յիշեսիք զՄերոյր եւ զՊովասափ. եւ զեղբար նոցա եւ զծախոն իրեանց. որ զնիւթո պատրաստեցին եւ ետուն (Բ. սիւն) կամբէլ զաւետարանս, յիշեսիք զՄարգիս իմաստուն հեռետոր եւ սրբասէր կրօնաւոր. եւ զծող սորա. եւ զԱտեքանոս աշակերտ նորին որ ըսպասաւորեցի նմա: եւ որք յիշէք ք(րիստո)ս ա(ստուա)ծ ամենեցուն վարձն բարեաց պարզեւեցէ եւ նմա փառք յափակեանս ամէն»:

«Կազմեցաւ ս(ուր)ր Աւետարանս ի վանս Յովհաննու, ընդ հովանեաւ սրբոյ Կարապ(էջ 272թ. Ա. սիւն)ետի ձեռամբ Արտափ կրաւաւորի աշակերտ մէծին Յովհաննիսի. Ասասչիք լի բերանով տ(է)ր ա(ստուա)ծ ողորմեցի (Յ.ովհ)աննիսի, (Արտ)ա(ի) (ա)շ(ակ)եր(տ)ի նորա որ աշխատեցաւ ի կազմ սորա: Ամէն»:

Օր. Սիրարփի Տէր Ներսէսեան իր ցուցակին մէջ յիշելէ վերջ որ երեք Սագուն իշխաններէն Սագուն երրորդը մեռած է 1285ին, կ'աւելցնէ. «Այս վերջի անուանուած Սագունը պէտք է ըլլայ մեր ձեռապրին մէջ յիշուածը, ու ճի եւ հագրութեան պատճաններով, (թիւ 557) չէ կարելի 13րդ դարէն առաջ թուագրել: Որով Սագունի մահուան թուականը, 1285 արին, մեզի կուտայ եղբակացութիւն (գրչութեան ժամանակին)» (էջ 23): Օրիորդը կ'եղաւ կացնէ որ ձեռագիրը Յովհաննավանք գրուած ըլլալու է հաւանաբար, եւ չի

կրնար 1300ին վերջ գրուած ըլլալ՝ քանի որ Սադուն Գ մեռաւ 1285ին : Ի դուր կը ջանայ Միկիթար վարդապետ մը գտնել եւ կը խորհի որ Յովհաննասիանքի Մկրտիչ (1243) եւ Համազասպ (1285) առաջնորդներուն միջեւ տեղ մը պէտք է ըլլայ Մկրտիչի զոյութիւնը :

Նախ ըսենք որ «ոճի եւ հասպրութեան» վրայ հետեւելով անթուական ձեռապիրներուն թուական նշանակել, այն ալ վերջական կերպով՝ ինչպէս որ Օրբորդը ըստ է («չէ կարելի 13րդ դարէն առող թուապրել»), սիալ է : Օրբորդը ասիկա պէտք է լաւ զիտնայ, քանի որ իրեն ծանօթ է Տիրապինկինի Աւետարանը, եւ իրեն յիշեցնենք նաեւ իր եղագացութիւնը թիւ 555 երկմասեան հատակուոր Աւետարանին : Գրչութիւնը թիւ 557ին իր հասպրութեամբ շատ աւելի հին կ'երեւ քան 1285 թուականը :

Թիւ 557ին յիշատակարանին համաձայն, «վարդապետն Միկիթար» սովորական վարդապետ մը չէ, ընդհակառակը՝ «զուուրծ կոչուելու չափ արժանաւոր եւ մեծ մէկն է : Միկիթարը որ հոս իրը «սուուրը վարդապետ» կը կոչուի, Գոշն է, որ մեռաւ 1213ին : Ան «սուուրը» կոչուած է ուրիշ յիշատակարանի մէջ ալ («Ցիշատակարանի Ձեռագրաց», թիւ 420, 1238 թուականէն) : Գարեղին Սրբազն Յովհակիեան, որուն ծանօթ է եղած ձեռապիրը եւ յիշատակարանը, այլուստ կ'ընդունի որ յիշուած Միկիթար «սուուրը վարդապետ»ը Գոշն է, սակայն կ'աւելլոնէ : «Բայց ձեռապիրը զրուած չէ Միկիթարի կենդանութեան ժամանուկ, այլ՝ նորա մեռնելուց յետոյ, երբ վանքը հոչակ էր ստացած, իսկ հիմնադիրը՝ սրբացած» («Ցիշատակարանի Ձեռագրաց», էջ 1018) : Սրբազնին այս կարծիքը ընդունելի չէ : Մահօթ եւ շմեռած անձեր մէր յիշատակարաններուն մէջ, որոնք «սուուրը» կոչուած են իրենց առաքինութեան համար : Նոյնիսկ Գարեկին Սրբազնի վերոյիշեալ աշխատութեան մէջ (էջ 1009) մեռապիր ստացողը կը կոչուի «ստացողի սորա՝ Ստեփանոսի՝ սուուրը եւ ոգելից քահանայ» : Դարձեալ անդ (էջ 1003) Աւետարանի ստացող կը յիշուի «սուուրը զիտապետո Հայոց տէր Կոստանդիին, որ սրացաւ զսա ի վայելումն իւր», կամ «զուուրը կաթուզիկոս տէր Կոստանդիին, որ ստացաւ զսա» : Անդ, էջ 949, քանի մը վանականներու մասին «համաշունչ Նզրաց մերոց սուուրը քահանայց» Յովհաննիսի եւ Վարդանայ եւ Խաչատրոյց : Վերջապէս, օրինակ մը եւս, «զուացողք սուուրը զրուց՝ զՎարդան սուուրը եւ զերահոչակ վարդապետն» : Ասոնց նման կան զես բազմաթիւ վկայութիւններ, որոնց մէջ յիշուողները՝ թէեւ ողջ՝ կանուանուին «սուուրը» քահանայ, վարդապետ կամ կաթուզիկոս, Գարեկին Արքեպոս . Յովհակիեանի վերոյիշեալ կարծիքին հակառակը ապացուցանելով :

Թիւ 557ի «զՄագունն զբարեկացտ իշխանն, որ զծախսն սորս ետա Օրբորդ Տէր Ներսէսեանի կարծած Սադուն Գը չէ, որ մեռաւ 1285ին, այլ այն Սադունը՝ զոր կ'իրակու Գանձակիցի կը յիշէ իրը Քուրդ իշխանին որդին, որ Տիլիսի ամիրա եւ Կանենի ու Մաշեկարերդի իշխանն էր : Քուրդը ունէր երկու որդի, Դաւիթ եւ Սագուն, որոնցից վերջինն է որ թիւ 557ին մեկնասը եղած է ձեռապրին զրչութեան ծախսը վճարելով : Այս Սադունը, որուն Բ կոչումը տրուած է, նիւթապէս օգնեց Միկիթար Գոշին որ Գետիկայ վանքը վերաշինէ 1191—5ին եւ անտարակոյս այլ առթիւ այս մեռապիրն զրչութիւնն ալ կատարուեցաւ նորաշէն վանքին համար :

Թիւ 557ի յիշատակարանին մէջ Սադունէն անմիջապէս վերջ կը յիշուին «զՄագուրը եւ զԲովասափ և զեղբարս նոցա եւ զծնաւզու իւրեանց, որ զնիւթիւն պատրաստեցին եւ ետուն կազմել զաւետարանն» : Սովորական անձեր չեն երեւիր, յիշատակարանին մէջ իրենց ունեցած տեղէն . հաւանաբար տանու-

տէր, աւատապետ կամ հարուստ վաճառականներ, որոշ կերպով աշխարհական, որոնք ձեռագրին կազմին նիւթը եւ կազմաբարութեան ծախոր կը հայրայթնեն: Դժբախտաբար այլուստ կը մնան անծանօթ: Չեմ կասկածիր որ Սադուն իշխաննէն անմէջապէս գերջ յիշուելուն պատճառը իրենց գիրքն ու կարեւորութիւնն է:

Յիշատակարանին մէջ յաջորդ յիշուողը «զՄարզիո իմաստուն հետեւոր եւ սրբակը կրամաւոր. եւ զծող սորա. եւ զիտեկանոս աչակերտ նորին որ սպասաւորեցի նմա»: Օրիորդ Տէր Ներսէսեան կը հաւատայ որ այս Սարդիսը գրիշ մըն է, «Սարգիս վարդապէտ», որ կը յիշուի 1273 թուականին Հաղպատի Յովհաննէս առաջնորդի հոգեւոր որդի, երեք տարբեր արձանագրութիւններու մէջ («Հապրատ», Կարո Ղաֆակարեան, թիւ 59, 60 և 96): Սակայն ոչ մէկ անգամ Սարգիս վարդապէտ «զրիշ» կամ «զբշութեամբ» զրադուելուն յիշատակութիւնը կայ եւ ո՛չ ալ անոր Ստեփանոս անոնք աչակերտ մը ունենալուն: Ըստ իս, «զՄարզի իմաստուն հեռեսոր եւ սրբակը կրամաւոր նոյնինք Սարգիս վարդապէտ Կոմետ (Ճաղատ) կոչուածն է, աչակերտ Յովհաննէս Սարկաւազի, հեղինակ մեկնութեանց եւ զրող: «Փմաստուն հոետոր» սովորական կոշում մը չէր այս տաեն եւ սովորական գրչի մը կամ վարդապէտի մը չէր կրնար տրուիլ: Խոկ յիշատակարանին «զՄաստիանոս աչակերտ նորին որ սպասաւորեցի նմա» կը նոյնացնեմ «զմեղապարտ գրիշս զՄաստիանոսի հետ, որ թիւ 557ի զըշութիւնն ատանեակ տարիներ գերջ, 1232ին, «ի զաւոտի Կայենոյ ի գերանչակ սր. ուստի Գէտկայ» դեռ զըշութեամբ կը զրադիր Խաղբակեան գերդատանէն անդամներու համար:

Յիշատակարանը կը հաւատաէ որ Քազմեցաւ սուրբ Աւետարանն ի վանս Յովհաննու: Գրչութիւնը բառ իս կատարուած է 1195ին Գետկայ վաճքին վերաշնուռեթեան մնանալէն վերջ, երբ հանդիսաւոր արարողութիւններ կատարուեցան: Նորացէն վանքը հաւանաբար իր կազմաբարը եւ կազմատունը ունենալու շափ պատրաստուած չէր, որով անկազմ ձեռագիրը կը դրկուի Յովհաննավանք՝ հոն կազմուելու համար: Ասիկա ինքնին ապացոյց մըն է որ ձեռապիրը Յովհաննավանք չէր զրուած Կազմը կը կատարուի «ձեռամբ Արտափ կրաւանաւորի աշակերտ մէծին Յովհաննիսի», եւ դարձեալ յիշատակարանին գերջը, քիչ ինչ եղծեալ, կը կարգացուի «աստուած ողորմեսցի Յովհաննիսի, Արտափ աշակերտի նորա որ աշխատեցաւ ի կազմ սորա»:

Օր. Տէր Ներսէսեան կը խորհի որ «մէծին Յովհաննիսի» կ'ակնարկէ Հաղբատի առաջնորդ Յովհաննէս Դ Դոփեանի մը եւ այս ազնուական եկեղեցական իշխանաւորին աշակերտ կը նկատէ կազմաբար Արտափ: Օր. Տէր Ներսէսեան Յովհաննէս Դ Դոփեանը Հաղբատի առաջնորդ կը նկատէ 1257—1285ի շրջանին: Սակայն ծանօթ չէ Յովհաննէս Դոփեան մը իր Հաղբատի առաջնորդ: Նոյնիսկ ծանօթ չէ Յովհաննէս Դ Հաղբատի առաջնորդի մը ինքնութիւնը: Հաղբատի առաջնորդներուն առաջին Յովհաննէսը կը յիշուի 1198ին: Անոր յաջորդէ ծանօթ է իրեւել Գրիգորի եպիսկոպոս (Դոփեան), եւ ասոր կը յաջորդէ Խաչենոյ իշխանական տումէն Յովհաննէս միջնէւ 1220: Վերջոյն կը յաջորդէ դարձեալ Յովհաննէս մը, որ քրոջ որդի էր Զաքարէի եւ իւանէի, որմէ հասած է Հաղբատ 1233 թուականաւ արձանագրութիւն մը եւ իր անթուական տապահնագրը: Կատակաւոր Կարո Ղաֆակարեան կը վկայէ որ ան եղած է նաեւ Սանահինի առաջնորդ, ուր իրմէ կան 1221, 1222 և 1225 թուականով արձանագրութիւններ («Հապրատ», էջ 184): Յաջորդ Հաղբատի առաջնորդը զարձեալ կը կոչուէր Յովհաննէս «յազգէ Բաղրատունեաց»: Ասոր յաջորդեց

Համազասպ (Անեցի), որմէ հասած արձանադրութիւնները 1242էն մինչև 1257 կը գտնուին Հաղպատ : Մինչեւ հու լու :

Հաղպատի մէջ կան արձանադրութիւններ Յովհաննէս եպիսկոպոսնեռու 1258, 1261, 1262, 1268, 1273, 1274, 1275, 1278, 1279, 1280 եւ 1288 թւ-
ւականներով, որոնց համար հմուտ դիտնական Կարո Ղափաղարեան կ'ըսէ
հաւանաբարար մի քանիսը միմիանց յաջորդող» եւ կ'աւելցնէ որ կան բազմաթիւ
ժի դարեան անթուական արձանադրութիւններ «Յովհաննէս առաջնորդների
անուամբ» (Անդ, էջ 276) : Ուրեմն Օր. Տէր Ներսէսեանի «Յովհաննէս Դ Դոփ-
եան» մը ինժի համար կը մնայ հանելուկ :

Պէտք է նկատել, եւ ասիկա շատ կարեւոր է, թէ թիւ 557ի յիշատակա-
րանին մէջ կ'ակնարկուի «Մէծին Յովհաննիսի» մը, ատով ստիպելով մեղ
խորհելու որ այդ ատեն ծանօթ Յովհաննէսներուն մէջ Մեծ մը կար եւ այդ
Մէծն է հոս յիշուողը : Միիթար Գոչի հետ կապուած երկու կարեւոր Յովհան-
նէսներ կան : Անոնցմէ մին Միիթար Գոչի ուսուցիչը եղած է եւ ծանօթ է իրը
Յովհաննէս վարդապետ Տաւուչեցի : Իսկ երկրորդը Միիթար Գոչի աշակերտ
Յովհաննէս վարդապետ Տաւուչեցի, որ կ'անուաննուէր Վանական վարդապետ :
Ըստ իս Միիթար Գոչի ուսուցիչը Յովհաննէս Տաւուչեցիի համար գործած-
ուած էր այս «Մէծին Յովհաննիսի» ձեւը, զայն զատորոշելու համար Յով-
հաննէս Վանական վարդապետն . թէեւ շատ աւելի բազմարդիւն եւ նշանա-
ւոր, սակայն բնական է որ Միիթար Գոչի նորաշէն վանքին համար գրուած ձե-
ռապքի մը յիշատակարանին մէջ անոր ուսուցիչին տրաւէր «Մէծին» կոչումը :
Վերջապէս, երբ գրչութիւնը գրուեցաւ հաւանաբար 1195ին, Յովհաննէս Վա-
նական (մեռած 1251ին) վարդապետ անդամ չէր :

Արտա կազմաբար, աշակերտ «մէծին Յովհաննիսի», այլուստ անծա-
նօթ է ինծի : Արտա անուան համար Հ. Աճառեան «Քից(ական), ծագումն ան-
յայս» («Հայոց Ամենամասնների Բառարան») կ'ըսէ եւ կու տայ միակ օրինակ
մը . «Արտա, գուստոր Թորոսի եւ թոռն Խուրէն Ալ» : Յիշատակարանին մէջ
սակայն Արտա ընթերցումը որոշ է եւ տարակուանելու տեղիք չկայ : Արտա
կ'երեւի թէ «մէծին Յովհաննէս Տաւուչեցիի մօտ աշակերտեր է եւ կարգարա-
րութիւն ալ սորվեր եւ գացեր է Յովհաննավանք : Արտօր այդ աւերակ վանքին
ծանօթ արձանագրութիւններուն մէջ, որոնք մէծ խնամքոյ հաւաքած եւ հը-
րատարակած է Կարո Ղափաղարեան, Արտայի յիշատակութեան չենք հանդի-
պիր : Միայն յիշենք որ հոն դատուած է (եւ առաջին անգամ ըլլալով Ղափա-
ղարեանք հրատարակուած) Յովհաննէս վարդապետ Տաւուչեցիի եղօր՝ Խոս-
րով կրօնասորի խաչքար—տապանը :

Թիւ 557, էջ 272ր., կայ նաեւ ոս յիշատակարանը սեւ մէկսն նոտրդր-
րով . «Յիշար(ա)տ(ա)կ է այս ս(ուր)բ աւետարանս ս(ուր)բ Գէորքա եկեղե-
ցուն» : Խոկ ասոր տակ անկանոն հին բոլորգորով, գրչութեան սկիզբը քիչ մը
կտրուած . «(կ)ամաւն եւ չնորհուն յ(իսուս)ի ք(բիտոս)ի եւ ս(ուր)բ կոյսին
մարիամու (Աստուա)ծածնին եւ ամենայն սրբոց երկնաւորաց եւ երկր(ա)ւո-
րաց ի զառն եւ նեղ ժամանակին ի կորըս(տ)ին անաւերէն Շահ Աշրափին (իշ-
խա)նութե(ա)ն Զան(ի) զանին եւ ի թագաւորութեան վրաց Մելքիսէթ(ե)կին
ի զան Խանէի որդոյ բարեպաշտ իշխան(ի) . պ(ա)ր(ոն) Բուրթելին որ եւ
Հայրենական վանքս Գետկայ կրկին սիկէլով հաստատեցաւ ի վերայ (ա)էր
Միքայելին որդից Արդութայի (Ո)մեկին եւ Գրիգորին յորս եւ անկեալ յայցեմ
եւ ի սրբոյ աւետարաններ զշմութիւնն և զառնութիւնն տեղույն ի փառ
իւրոց ետում եվ յաւիտեանս ամեն : յամի թուականութե(ա)ն Հայոց Պֆ զը-
րեցաւ Տփիիս» :

Օրիորդ Տէր Ներսէսիան ՊՄ կարգացեր է Թուականը, որ Կ'րնէ 1401, որ տակնուժիայ Կ'ընէ յիշատակարանը, հուն յիշուած անձերը եւ Թուականները իրաւու ևս անհամապատասխան ընթլով։

Յիշատակարան կալուածազիր մըն է Գետկայ վանքը Տէր Միքայէլի փրայ վերահաստատող Արդութայի որդի Ոմեկի եւ Գրիգորի կողմէ։

Նախ ճշդէնք կալուածազիրն մէջ յիշուող անձերը։

Եաւ Աշբաֆ Թիմուրզաչի որդին, որ կր ամբէր իլուաներու կայսրութիւն Հայկական Հողամասերուն ալ, վերջապէս սպաննության 1355ին, իր սարսափէն պահ մը ազատելով Երկրին Հայ բնակչութիւնը։ Զի՞ն սպաննողն էր Զանիբէկ համ դամ որ Կաֆան պաշարեց 1343 Մեստեմբէր Ցին մինչեւ Մարտ 25, 1345, զայն դրաւելով։ Ուրեմն 1361 թուականը կալուածազիրն ձիշդ է և համաձայն յիշուած անուններուն և «իշխանութեան Խանի Ղանին»։

Կը յիշուի նաև «ի թագաւորութեան Վրաց Մելքիսեթէկին»։ Այդ անունով Վրաց թագաւոր ծանօթ չէ ինձի 1361ին կը յիշուի թագրատ Միքէլիւթիւնի (Պոռը Դաւիթ Նարինի), որ իրը գահապահանջ հրապարակ իջաւ 1361ին։

«Ի գայն հւանէի որդոյ բարեպաշտ իշխանի պարոն Բուրթելի»։ Հւանէ որ կը յիշուի իրը մէծ սպարապետ Հայոց եւ Վրաց, կ'երեւի վերստին տիրացաւ այն Հողամասին ուր Գետկայ վանքը կր զանուէր։ Կր յիշուի Ցաղացարի (Վայոց Չոր) արձանագրութեան մէջ ՊՓԶ (1367) Թուականով։

Յիշուած Արդութան եւ իր Ոմեկ եւ Գրիգոր որդիները նոյնպէս ծանօթ են։ Արդութան որդին էր Ճար (Ումեկան) իշխանին որ աէրն էր Գևոկայ վանքին ուլ Ճար, ինչպէս յաւ ծանօթ է, որդին էր Վախոսանդի որուն համար Յովհաննէս Պլուզ Երդիկոցի իր Յաղողու Երկնային Շարժմանց աշխատութիւնը պատրաստեց եւ թուռ Ումեկ մէծ վաճառականութեան իշխանին, Թիգիսի հաստատուած։ Արդութ իր հօր Ճարին յուղագելով, իր ըրոջ՝ Խորիչ Խաթօնի հետ ոիրացաւ չընանին եւ Կեռկոյ վանքին, ըստ ԶՈՒ 1345) թուր որ ծանօդրութեան մը։ Երբ Պարոն Բուրթելի որդին հւանէ ոիրացաւ Երկրամատին, Արդութայի որդի Ոմեկի եւ Գրիգորի ոիրացաւ կարստածք Գետկայ վանքը և ոիկէլով (հնիքով) վերստին արուեցաւ Տէր Միքայէլին, որ Գետիկի վանքին վանահայրը կուտ առաջնորդը ըլլուլու է։

Թիւ 558

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

Զեւողին ուկիցը կոյ զահպանէ մողագոթեայ Երկաթողիր Մաշտոցի մը («մեւելթեպող», բան ձեռագրին ծառարով։

Էջ 13ր զեւողին իւրանէ մէջ անկերտուի վրայ կողդայ Երկաթոցը ուրուց 8 ոսոց, շուր զեւէ գունդուիր։ Որոնք ոզուցութեանց հետ պարզելով կ'արտադրեմ հոս, պահելով ուղերը։

Տէր մը ըւրիսաւ ու գրիչ մարդկան
Պետ Հովութեան) կարդա անման
Որ ըստ մասեան Անեսորան
Մեղ Շնչեցիր ձայք յնեւոթեան
Ան զարու անեալ քեզ ամ
Բարձեալ ի մաս առաջի զամ
Առ զար նուելու բարինան
Եւ յիս հայրաց ու է ը հաշուկով

էջ 14ա., նոյնպէս .

Ով յանոկիզրն ծոցդ բան
Նոյն ի ծաղկեալ յազգս մարդկան
Որ մեզ զշնորհո՞ քո շրթան
Հւզեր աւրհնեալդ յաւիտեան
Դու զպմողս քո բանի
Եւ զարդարող այսմ տառի
ԶՃ(է)ր Կոստանդին հովիւ բարի
Յաթու նստոյ բնդ Պետրոսի

Ընափի ծաղկուած ձեռադրիս բուն յիշտուկարանը կորսուած է , որոյ զրիչ , ծաղկող , տեղ եւ թուական անծանօթ կը մնան : Ձեռադրիս մեկնաս կը յիշուի Տէր Կոստանդին , նոյն ինքն Կոստանդին Ա Կաթողիկոս Բարձրբերդցին , որ կաթողիկոս եղաւ 1221ին եւ մեռաւ 1267ին . ուրեմն ձեռադրին այ զրուած եւ իրմէ ստացուած է 1221էն 1267ի մէջ ատեն մը : Գարեղին Արքեպոս . Յովհանքին 1913ին նիւ եռքք հրատարակեց «Կոստանդին Ա Կաթողիկոս» խորագրով ընտիր յօդուած մը , որուն մէջ Կոստանդին Ալին պատկանող ձեռադրիթ ներուն շարքին պէտք է աւելցնել նաեւ ար թիւ 558 Աւետարանը : Մեր տուած ընծայականը կը յիշեցնէ կ . Պոլոսյ Աղբային Մատենադարանի թիւ 68ր , որ այժմ Աւաշմենքընի Ֆրիբ Կալըրի ամ Արդ կը զանուի , եւ որ զրուած եւ ծաղկուած է 1253ին Հոռմէկա : Դարձեալ նման ընծայական ունի Երուազդմի թիւ 251ը , 1260ին գրուած Հոռմէկա : Նման ընծայականով է նաեւ Սերամուոյ Աւետարանը , այժմ Բալթիմորի Աւալթրրդ Արդ Կարրիքի սեփականութին , 1262ին Հոռմէկա գրուած : Ասոնց մօս ընծայական ունին նաեւ Երուազդմի թիւ 1956ը , որ 1265ին գրուած եւ մանրանկարուած է , եւ Զէյթունի Աւետարանը՝ 1256ին գրուած : Անտարակոյս թիւ 558ն ալ գրուած է Հոռմէկա :

Աւետարանին մէջ շատ շահեկան է որ էջ 253ր . , Ղոկասի ՄԶԳ հասուածին գէմ , լուսանցքին կարմրագիծ շրջանակի մէջ , բոլորդրով , հաւանարար գրչէն , կայ . յայլ այս բան ի փրուանքաց աւետարանին եւ յասորցն եւ ի Հոռմատան : Բայց յայլ քսանդրոցցոցն շկայ : Եւ թիւ թէ Հայոցս ի նոցանէ կ Քարդմանուածն : Վասն այն որ շկայր ի Հայոց աւետարանքս այս բանս : Բայց մեկնիք յիշէն ամենայն ուրեք եւ միտք առան եւ մեկնութիւնն : Դնին : Եւ ես յաւընակս գտայ զրեալ զրեցի եւ ես :

Իսկ Աւետարանին վերաբորութեան , էջ 339ր . Բ . սիւն , վերջին տող , զրշէն . «Ի թվ(ին) Հ(այոյ) Յ(թիե)», որ հաւասար է մեր ներկայ Քրիստոսի 876ին : Գրիչը հաւանաբար ուղեր է ըսել որ օրինակը այդ թուականին էր :

Մարկոսի սկիզբը կը կարգայ . «Յիսուսի Քրիստոսի որդոյ Աստուծոյ որպէս զրեալ է նսայի մարդարէ» :

Շատ շահեկան է մանրանկարչական մանրուք մը լուսնաձեւ , զոր կը զտնենք էջ 118ր . , 302ր . եւ 312ա . , ինչպէս նաեւ Մատթէոսի խարսնին մէրեւ : Այս մահկաձեւը 15րդ եւ 16րդ զարերուն շատ զորածուած կը զտնենք Օուժանեան թրքական սուլթաններու համար շնուած Պուրսայի դիպակներուն զծածեւերուն մէջ : Պուրսայի դիպակսը մէծալոյն մասմբ Հայեր էին : Բստ երեւոյթին ուաւորեալ սկիհէ մը ուրուազիծն է :

Յ . ՔիիթՏելլն

(Եար . 1)

ՄՈՆԹՐԵԱԼԻ ՄԱՔԿԻԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ՀԱՅԵՐԵՆ ԶԵՐԱԳԻՐՆԵՐԸ

Մոնթրէալի McGill համալսարանի կեդրոնական ժատենադարանի ձեռագրատան մէջ պահուած են երկու հայերէն ձեռագիրներ, զորս տեսնելու եւ ուսումնասիրելու առիթը ունեցանք համալսարանին մէջ կրօնագիտութեան ուսանող Պրի. Յարութիւն Փալանձնանի միջոցաւ։ Հարկ է մեր չնորհակալութիւնը յայտնել նաև Mrs. E. Lewisի, ձեռագրատան տեսչուհիին, որուն արտօնութեամբ կարելի եղաւ ցուցակագրել ձեռագիրները եւ այդ ցուցակագրումը հաստարակել։ Mrs. Lewisի մօտ պահուած թղթակցութենէ մը յայտնի կը լար որ ցարդ ձեռագիրները Պրի. Փալանձնանէ զատ ոչ չէր տեսած եւ թէ Ժիայն անոնց շերօնով օրինակուած էնքը արամագրուած էին Dr. Michael Stoneի։

ԶԵՌԱԳԻՒԹԻՒ ԹԻՒ Հ

Մանկութեան Աւետարան Ցիսուսի Քրիստոսի

ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ. —

Կազմ՝ տախտակեայ կաշեպատ, մաշած։ Մեծութիւն՝ $14\cdot5 \times 10 \times 4\cdot5$ սմ.։ Նիւթ՝ թուղթ։ Պահպանակ՝ 3 թերթ սկիզբը եւ 3 թերթ վերջը։ Թերթ՝ 158, ներառեալ երկու գտատրկ թերթեր։ Հանգաման՝ գոհացուցիչ։ Գրարդիւն՝ նոտրդիր։ Բովանդակութիւն՝ երկու մաս՝ առաջին՝ քարոզք եւ աղօթք (գլուխք Ա—ԺԴ)։ Երկրորդ՝ Մանկութեան Աւետարան Ցիսուսի¹ (ԺԵ—ԻԳ)։ Ցիշատակարան՝ ունի «երկրորդ կազմութեան» առիթով։ Թուական՝ դարձեայ «երկրորդ կազմութեան» ԱՄԿԲ, Հայոց 1262 եւ Քրիստոն 1813։ Գրիչ՝ «Երկրորդ կազմութեան» Շահընեան տիրացու Յակոր։

ՑԻՇԱՏԱԿԱԲԱՑՄԱՆ. —

Սկիզբի պահպանակներուն յաջորդող առաջին էջին վրայ կայ հետագայ գրիչին ձեռքով գրուած հետեւել յիշատակարանը։

«Երկրորդ կազմութիւն սուրբ գիրքս որ գոչի մանկութեան աւետարան Ցիսուսի Քրիստոսի ի թվին ԱՄԿԲ մարտի ամի ի ձեռամբըն Շահընեան տիրացու Գրիգորն այլեւ կարգացողքն յիշեցէ ըղնընթեցեալս մէկիւ հայր մեղաւի ած—ին չնորհիւ ամէն»։

ԲՐՎԱՋԱԿԱՑՄԱՆ. —

Քսաներեք զլիակարգումները կատարուած են մեր կողմէ, զիւրացը նելու համար մատեանիս բովանդակութեան մատուցումը։

Գլուխք Ա. Սկիզբէն թերթեր պակաս են։ Բովանդակութիւն ապաշխարութեան իրատ։ Թերթք 1—7։

Գլուխք Բ. Տևսիլ սրբոյն Գրիգորի Հայոց սուրբ Լուսաւորչին, Հարցմունք եւ պատասխանի հրէտակապետին վասն Հոգոցն արդարոց եւ մեղաւոց։ Թերթք 7—15ա, ներառեալ երկու գտատրկ Թերթք։

¹ James, M. R., The Apocryphal New Testament, p. 83.

Գլուխ Գ. Տեսիլ աստուածածնին ի լեսոն ձիթենեաց, զոր յայտնեաց նմա հը-
րեշտակապետն վասն մեղաւորաց թէ որպէս տահջին: Թերթք 15բ—
28ա:

Գլուխ Դ. Քարոզ վասն զալստեան քրիստոսի եւ զատաստանի նորա: Թերթք
28բ—31ա:

Գլուխ Ե. Քարոզ վասն գալստեան Քրիստոսի: Այս է պատմութիւն վասն զա-
լստեան Քրիստոսի յաւուր ուրբաթուն, երկինք եւ երկիր չարժի,
տէրունական խաչն երեւի ի կողմէն յարեւելից . . . : Թերթք 32բ—39ը:

Գլուխ Զ. Քարոզ վասն ողորմութեան: Որպէս առէ Քաւիթ մարդարէն, երանի
որ խորհի զադքատն եւ զոնաներն . . . : Թերթք 40—46ա:

Գլուխ Է. Քարոզ վասն Նինոչացոց: Յանձման նինուէացիքն բազում չարս
գործեցին եւ մեղօք ապականեցան կամէր տէր սատակել զնոսա . . . :
Թերթք 46—54բ:

Գլուխ Ը. Այս է պատմութիւն Կայենայ եւ Արենայ: Թերթք 55—
68բ: Սոյն զլիուն ներքեւ Կայնարկուի հետեւեալ դէմքերուն եւ
դէպքերուն . . . Արրաւամ, Մովսէս, մարդարէք, Յովհաննէս, Յի-
սոս, Հրաչք Յիսոսի, Երուսաղէմ մուտք Տեան, մերլին ընթրիք,
Յարութիւն, Խմմասւ, թերահաւատութիւն թովմասու, Համբար-
ձում եւ Հոգեկալուսա:

Գլուխ Թ. Այս է պատմութիւն Կայենայ եւ Արենայ: Թերթք 68բ—74բ:

Գլուխ Ժ. Վասն աւետեացն Սէթայ: Եւ քաղցրացաւ Տէր ի վերայ ադամայ եւ
առաքեաց զըհեշտակ իւր առ ադամ եւ ասէ . . . : Թերթք 74բ—79ա:

Գլուխ ԺԱ. Քարոզ վասն ազօթից, Գրիգորի ասացեալ: Այսպէս ասէ տէն մեր
Յիսուս Քրիստոս արթուն կացէք եւ յամենայն ժամ ազօթու արա-
րէք. մի անկանիցիք ի փորձութիւն, քանիդ յազօթքն դուռն է յերկ-
նից եւ ճանապարհ արքայութեան . . . : Թերթք 79ա—86ա:

Գլուխ ԺԲ. Այսաննու Մանդակունեցուն ասացեալ վասն անշահ մեղացն եւ
հայշոյուղաց: Երկերուք, երկերուք, զարհուրեցէք եւ սասանցէք,
վասն անշահ մեղացն . . . : Թերթք 86ա—91ա: Այս իրատը հաւանա-
րար վերազրուած է Մանդակունիին, քանի որ բովանդակութիւնն
ու ոճը եւ ճանաւանի բառամթիքը չեն հասնիր որակի եւ մտքի այն
բարձրութեան որուն հասած են Մանդակունոյ Ճաւերը:

Գլուխ ԺԳ. Առանաւոր. (ա) Ազօթք պահպանութեան ի Առաքել վարդապետի:
Տէր եւ փրկիչ Յիսուս աստուած, հօր ճառապայթ եւ լոյս վառաց
. . . : 13 տուներէ բաղկացած բանաստեղծութիւն մը, հեղինակի ան-
ուան սկզբնատառերով հիսոււած — Տէր Առաքելալ Ասեն:—
(բ) Դարձեալ ոտանաւոր նոյն Տէր Առաքելչն: Տարփմամբ ճայնիւ
հառաշանաց, առ քեզ զոչեմք Յիսուս Աստուած, տուր պահպան
դառք Հրեւակակաց . . . : 14 տուներէ բաղկացած, հեղինակի անուան
սկզբնատառերով: Թերթք 91ա—93բ:

Գլուխ ԺԴ. Յաղագս հրեշտակին յարանելոյ Յովսիփայ զնալ նոցա վախստա-
կան յեղիպտոս, յանօրէն ամբարշտէն հերովկայ, զի մի սպանցէ
զմանուէին: Ասս նկարագրուի Յիսուսի եւ ծնողաց վահուուտը Ե-
գիպտոս, երբ մանուկը Երկու տարու եւ չորս ամսու էր, ուր եւ կը
զտուէին Ապողոնի կուռքը եւ տաճարը: Թերթք 93—98:

Գլուխ ԺԵ. Յաղագս վասն Յիսուսի խորակիլոյ զիսոց պատկերն ապղոնի-
եւ զմիհէեան զիւացն եւ բաղմութիւն մարդկան որ մեռան եւ յա-
րութիւն որ եղեւ իսկ: Եւ Յիսուս յարուցեալ դնաց անդը եւ ևմուտ

ի տաճարն կռոց եւ հայէր շուրջ զնոքօք տեսանել զվայելչութիւն շինուածոցն... : Ասո կը նկարագրուի Յիսուս երեք տարու եւ չորս ամսու, երբ քաղաքին մէջ մեծ տօն պիտի սարգուէր նուիրուած Ապողոնի : Իսկ մանուկն Յիսուս ելեալ զնաց ծածուկ եւ նոտաւ ուր կուռքն էին : Կործանումն կռոց եւ քաղաքի : Եւ Յիսուս գնացեալ լուռթեամբ առ մայր իւր նոտէր յանկիւնս տանն, եւ նոցա կալեալ դեռքէի կացուցին ատաջի ատենին... զի կախարդութեամբ իւրք կորուսիք զեազաք զայր : Թերթք 98—108ր :

Գլուխ ԺԶ. Յաղագս գարծեալ վասն Հրեշտակին զառնալոյ Յովսեփայ զնայ նոցա յերկիրն խորայէի եւ բնակել նոցա յաշխարհէին զալիկացւոց ի քաղաքն Նազարէթ : Թերթք 108ր—117ա :

Գլուխ ԺԷ. Յաղագս վասն երանելոյ նոցա յեղիխոսուէ եւ զալ ի կորմանս Հարաւոյ յաշխարհս արարիոյ, եւ աղայութիւն զոր առնէր Յիսուս եւ մահանա որ եղեւ յարութիւն մեռնոց : Մեկնում յերկիրն ասուց ի քաղաք մի որում մատուն էր շահապարաւ, եւ Յիսուս էր ամաց հինդ եւ ամսոց երեք : Թերթք 117ա—125ա :

Գլուխ ԺԲ. Յաղագս վասն վախելոյ նոցա անտի եւ զնալ նոցա յերկիրն ասուրաննեայ, ի քաղաք մի որ կոչի մաքրիամ . եւ Յիսուս էր ամաց վեց : Թերթք 125ա—127ա :

Գլուխ ԺԹ. Յաղագս վասն երթալոյ նոցա յերկիրն քանանու եւ աղայութիւն զոր առնէր Յիսուս, եւ մահուան որ եղեւ յարութիւն մեռնոյն զոր արար : Թերթք 127ա—129բ :

Գլուխ Ի. Յաղագս վասն զնալոյ նոցա յերկիրն խորայէի ի գործ աղայութեան զոր առնէր Յիսուս, եւ տալ զնա յուսումն զպրութեան և մահուան որ եղեւ խոկ յարութիւն որդոյ թաղաւորին : Թերթք 129բ—136ա :

Գլուխ Ի. Յաղագս վասն զնալոյ նոցա ի քաղաքն տապարեայ, տալ զնա ի արուեստ ներկութեան . եւ տղայութիւն զոր առնէր Յիսուս, եւ սքանչելեացն զոր արար Յիսուս : Թերթք 129բ—141բ :

Գլուխ Ի. Յաղագս վասն երթալոյ նոցա յարենմաք եւ տղայութիւն զոր առնէր Յիսուս և մահուան որ և իսկ յարութիւն արար Յիսուս : Թերթք 142—149ա :

Գլուխ Ի. Յաղագս վասն երկմտելոյ նոցա գնալ արտեւան յերինն, եւ տղայութիւն զոր առնէր Յիսուս ընդ մանկունսն : Թերթք 149ա—158 :

ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՔ ...

Զեռագիրս որեւէ յուսանցազարդ չունի : Արուեստի բարձր դործ մը շի ներկայացներ : Վերնագրերու սկզբանատուերը միայն թռչաղիր են կարմիրով եւ կապոյտով, զրիչ հասարակ ճաշակով : Զեռագիրս կարեւորութիւնը կը կայանայ անոր բովանդակութիւնը, յատկապէս Յիսուսի մանկութեան վերաբերեալ մասը, բաղդատելուն մէջ շարդ ծանօթ օտար լիզուով հրատարակուած պարականոն (Aprocryphal) աետարաններուն հետ : Մնացեալ քարողներն ու ազգօթեները կարեւոր նորութեամբ մը չեն ներկայանար մեղի, երբ զանոնք ուղինք քաղաքանի շարդ մեղի ծանօթ հայ ծխարանի կամ ժամադրոց հետ : Այսուհանդեռ հետաքրքրական պիտի ըլլայ ձեռագրին բովանդակութեան դոնէ մասնակի հրատարակութիւնը, քանի որ ան կը պարունակէ, թէ իսկ ոչ-վաւերական, պատմութիւնը Յիսուսի մանկութեան, որու մասին առ հասարակ լուրթիւն կը տիրէ :

ԶԱՀԻՆ Ն. ՎՐԴ. ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Մոնթրէալ, Փետրորար 1972

ՊԱՏՄԱԿԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ԲԱՐԵՅԻՇԱՏԱԿ

Տ. ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱԴՐԻԱՆԱՊՈԼՍԵՑԻՈՆ

Տեսուր այժմ թէ զի՞նչ զործեցան ի թագաւորեալ քաղաքի անդ, յաւուրս պատրիարքութեան Պօղոսի եպիսկոպոսութիւն համարձակութիւն զտեալ նեղէին եւ չարչաքէին գհայկազուն ժողովութեան ուրբեք եւ գտանէին, ի քաղաքու ի փուլու, նախատելով եւ արհամարհէլով զագէ, եւ զեկեղեցի մեր «գոմ» անուանէին եւ «արոտ ձիոց», եւ զեկեղեցական կոչէին «փարերայա» եւ ստախօսո, հերձուածուր եւ հերձուիկոսո, որովք գրազմաց որդիս յորդորելով եւ համոզելով որոշէին ի ծննդաց իրեանց, զեղբայր յեղօրէ եւ զիին յառնէ իւրմէ օտարաց ցուցանելով. եւ զրոս միանգամ որսայինն, խրատէին ի սպառ հեռանալ ի հազորութիւնէ նեղեցւոյն Հայոց, իրեւ անթողիլ մեզս իմն համարելով: Եւ իրեւ այս այսպէս լինէր, ի պարում քաղաքաց սկսան աղաղակը եւ զիր բողոքոյ հասանել ի պատրիարքարան, զի Պօղոս Պատրիարք հնարա ցացէ բառնալ ի միջոյ զանբուժելի ախտն: Ընթերցեալ Պօղոս զայս ամենայն զրեան, ոչ կամեցաւ լռել ի սպառ, այլ ի նոյեմբեր 9 1816 ամի սկսաւ խորհել ընդ իշխանաւոր ապիթն եւ հրաւիրեաց ի պատրիարքարան զրեւելիս միւս կողման, որք էին՝ Տիգեան Գրիգոր Զէլէպի, Արքիկեան Պօղոս, Կարնեցի Աստուածուուրեան Մատթէոս, Տավուտեան Անոն եւ Թնկըրեան Յովհսէփ:

Եհարց Պօղոս. «Զի՞նչ է պատճառն այսր թաժանման եւ վնասուց, ո՞չ ապաքէն միենայն ապր եմք, միոյ ուրբ նեղեցւոյ ծնունդք, զմի եւ զնոյն սուրբ հարս հեղինակ ուղղափառ հաւատոյս մերոյ ունիմք, զուրբ լուսաւորիչն եւ զուրբ ներսէն Շնորհալին, եւ ահա զրեանք նոցին Յանձնապատումն եւ Ընդհանրականն զօրհանապազ պաշտին յեկեղեցւոյ մերում, եւ զոր ինչ ընկալար յերից Սուրբ ժողովոց եւ ի սուրբ հարց մերոց՝ զնոյն անհամար պահեալ եմք հաւատովք եւ արարողութեամբ: Արդ, ընդէ՞ր կարգաւորք ձեր ջանան թիւրել զազս մեր, օտարացուցանել եւ թաժանել յեկեղեցւոյ մերմէ, եւ այսր ամենայնի խոռոշութեան եւ չարեաց ճնշնին լինել պատճառո: Առ այս պատասխանի ետուն և ասեն. «Մեկ եւս ընդունիմք զուրբ լուսաւորիչն և ըդներսէն Շնորհալին, եւ ամենայն բանք նոցին ուղղափառութիւն են»: Յայն ժամ ասէ Պօղոս Պատրիարք. «Այդ իսկ են սքանչելիք, զի մեք եւ թէ զուք միարան ընդունիմք զուրբ հարս եւ այսու ամենայնի վիճմթք ընդ իրեարու ուստի եկայք քննեցուք թէ նախքան թաժանին մեր ի մէնչ, զի՞նչ գաւանութիւն ունէր Ս. Եկեղեցին մեր և այժմ զի՞նչ զաւանի. եթէ զկեի նոր ինչ մուծեալ եմք ի հաւատու մեր, ցուցէք եւ վկայեցէք, եւ մեք զիստացուք եւ ուղեացուք: Ասաւ թէ ոչ՝ զի՞նչ զի այս չարեք եւ զրպարտութիւնք յառաջ զան ի մերոց կարգաւորաց եւ զի՞նք կարասուք լուեք»:

Պայման եղին ի ժողովի անդ գրել յամենայն քաղաքս զի սիրով եւ

խաղաղութեամբ վարեսցին Հռովմէական Հայք ընդ Հայոց, մինչեւ ասու ինք-
ևնաք տացեն զպատասխանի: Բայց առաւել եւս յաճախեցին խռովութեան ա-
ռափք եւ ազդի ազդի զրպարտութիւնք եւ վնասք, մինչեւ եւ զեկեղեցիս մեր
փութային գրաւել եւ յափշտակել ի Գաղատիա եւ ի Տրապիզոն, եւ այս ամե-
նայն դրութիւնք հասանէին առ Պօղոս Պատրիարք:

Վերսարն կոչեաց Պօղոս զիշխանս նոցին, որք էին՝ Գրիգոր Զէլէպի
Տիւղեան, Կարնեցի Մատթէոս, Արձեան Անտոն եւ Թնկրրեան Յակոր: Եւ ի
ժողովին եցոյց նոցա զպանատանաց թուրթուն, եւ ընթերցան զո-
ղեստի զործն եւ զմահառիթ վնասն որք լինէին ի Հռովմէական Հայոց ի
քաղաք բազմում: որոց ընթերցեալ իրաւուն ետուն պատրիարքին, բայց
ինեղեցին երթալ խորհել եւ տալ նմա զպաշչած պատասխանին:

Քնաց Պօղոս Պատրիարք ի զիւղն Գուրուու Զէլէպի ի պատրիարքարանն.
ի 15 Յունիսի կոչեաց զիերոյիշեալ իշխանն եւ ստիպեաց զնոսա զի պատրա-
տեսցն եւ զայցեն տալ ինքեան պատասխանի: Եւ նոքա խնդրեցին Համբերել
եւ տալ միջոց վաթուուն աւուր, որպէսզի խորհեցին ընդ իրեարս եւ լրումն
տացեն պատասխանոյ հարցուածոց պատրիարքին:

Ետո վաթուուն աւուր կրիկն հրամբեաց պատրիարքն զնոսա եւ եկին
Միան Գրիգոր Զէլէպի Տիւղեան եւ Կարնեցի Մատթէոս աղայն եւ մնացին ըն-
կերաց իւրեանց, բայց նոքա ոչ էկին: վասն որոյ եւ նոքա տրտնջերով զնոցա-
նէ ինդերեցին ի պատրիարքին յառաջիկայ Ուրբաթի ժորովս առնել եւ ի նոյն
ատենի զոր ինչ արժանն է խօսել եւ տալ պատասխանի: Խսկ Պօղոս Պատրիարք
կամեցեալ յայտ առնել զայտ ամենայն ազդի մերում, արար ժողով մեծ ի 17
Հոկտեմբերի: կոչեաց զըահանայս եւ զիշխանն եւ զդիլաւոր անձին յամենայն
արհեաէք, եւ յայտ արարեալ զամենայն որ ինչ մինչեւ ցայս էին խօսակցու-
թիւնք, էտ բացարձակ հաւանութիւնն ի ժողովոյն անօրինել զամենայն բառ
իւրումն խոհեմութեան, եւ օրհնեալ զնոսա արձակեաց զամենեսին: Ապա յա-
տուկ հրամանազրով իւրով կոչեաց ի Հոկտեմբերի 23 զերկուց կողմանց իշ-
խանաւորս ի պատրիարքարանն Գուրուու Զէլէպի, եւ ի մեծին ատենի արար զայտ
ատենարանութիւն (1817), որ սկսանի այսպէս: «Հոգին սուրբ, որ է աղբիւր
սիրոյ եւ խաղաղութեան, տացէ մեղ խորհել զհաճոյսն իւր եւ մեղ լսել եւ ի
զորդ զնել, որպէսզի բարձցի ատելութիւն եւ խոսկութիւն ի պայծառութիւն
ազդին լլութեանց: Եւ ապա զրեցաւ կոնդակ, յորում որոշեցան յերկուց կող-
մանց արք երեւելիք խօսիլ ի փրց ի վերայ հաւատոյ եւ գաւանութեան (Տե՛ս
ի գիրս Աւետիս Պէրպէտրեան, երես 85):

Արդ, ի կատարի պայմանադրեալ քան աւուրց զոր նոքա խնդրեցին,
ըստ սեփական սովորութեան իւրեանց յանձնու կային, ոչինչ բան եւ լուր
պատրաստութեան իւրեանց ծանուցանէին մերոյս կողման: Խսկ պատրիարքն
ի մեռն Աղնաւորեան Կարապետ ամիրային ազդ արար նոցա թէ ահա անցին
պայմանեալ աւուրքն, հրամայեցին ի կատարումն գործոցն, զոր ի մեծա-
հանցէն ժողովին զանձարեալ ուրախ յանձն առին: Բայց վերստին ինդրե-
ցին ի պատրիարքէն, զի թէ Հնար է զրով յայտնեցին զմիտս իւրեանց: Ընդ
այս բնաւին ոչ հաճեցեալ պատրիարքին, զրեաց առ նոսա թէ՝ «Կամք իցին
մեղ, փութասչիք օր յառաջ ի կատարումն գործոյս: բայց զրութեամբ խօսա-
կից լինելոյ չունիմք հրաման, զի ոչ կամթիմ զիշխանութիւն, վասնի ան-
թիւ վիճարանութեան զիրք մինչեւ ցայժմ ոչինչ զօրեցին բառնալ զերկպառա-
կութիւն ազդիս: մի խօսեցի զիրէ ի մեռին, այլ լեզու ի բերան յանդիմոն
ամենեցուն, զի եւ զայտ պահանձէ քան հաւատոյ, համարձակ խօսել եւ յայտ-
նել ունկնդրաց զմանալորութիւն սրտի եւ մատաց: Ընթերցեալ իշխանաց նո-
ցին զդրութիւն պատրիարքին, յորդորանօք եւ սպառնալիօք չեզէն բաւական

առաքել զկարդաւորս իւրեանց ի պատրիարքարանն առ ի յայտնել զուղղափառութիւն հաւատոյ իւրեանց, զոր պահանջէին ի մէնջ. ուստի եկեալ առ իշխանապես մէր ի չուկայն ի սենեակ նոցին, սկսանին զանդատանօք ամրաւանել զկարդաւորս իւրեանց ասելով. «Նոքա բնաւին ոչ կամին զալ եւ երեւի առաջի ձեր եւ երես առ երես իսուել. Տէր հասուացէ նոցա զարժանն: Աւստի զոր ինչ կամի պատրիարքն առ մեզ արացցէ, պատրաստ եմք ի բանաս, ի գանոս եւ յայլ ինչ եւ իցէ պատիմու տառապել:

Զայս լուեալ պատրիարքին եւ զայրացեալ յոյժ ընդ արհամարհութիւն եւ զանցառութիւն նոցին, գրեաց առ ամենայն արհեստաւորս յերկուց կողմանց միանզամայն ժողովիլ ի պատրիարքարանի: Եւ այս վերջին ժողով եղեւ ի Դեկտեմբերի 12, ուր գումարեալին էին աւելի քան դիտուն թուով ի նոցանէ յիւրաքանչիւր արհեստէ: Եւ սկսաւ յատենարունութեան իւրում իսուիր այլազգական բարբառով առ ի դիւրաւ իմանալ նոցին, եւ պատմեալ զամենայն որ ինչ մինչեւ ցայն վայր անցեալ բանք եւ կոչմունք եւ հրաւէր սիրոյ, սկսաւ ապա գանդատանօք իսուիր զապստամբութենէ նոցին եւ խնդրել ի ժողովոյ զպատասխանէ: զոր լուեալ նոցա որք էին ի ժողովին ի կողմանէ նոցին, սկսան ազգակել միաբան եւ ասել. «Իրաւունս ունիս, Հայր սուրբ, զոր ինչ կամին առնել ընդ նոսս, զի գուու յօվուս ազդիու փութացար մինչեւ ցարդ տքնել եւ աշխատել, եւ նոքա եղածնել եւ խոյրնդոտն իինել քեզ հասուակեցան եւ մաստակին»: Եւ բազումք ի նոցանէ սկսան արտասուել առաջի պատրիարքին, զոր տեսեալ մերայնոց ցաւակից եղեն ընդ նոսս եւ պատրիարքն օրհնեալ զնոսա, արձակեաց զամեննեսեան խաղաղութեամբ ի տեղիս իւրեանց: Խոկ նոքա զնացեալք եւ իւրաքանչիւր արհեստաւորք առանձինն ժողով արարեալք ի տեղիս իւրեանց, պատմէին մի առ մի զամենայն զոր յուանն ի պատրիարքէն, եւ յորդորիլով զմիմեանս ժողովին առաւել քան զերիք Հարիւր Հո. զիս ի Բերա յերրորդութեան եկեղեցւոյն Լատինաց, եւ կոչեն անդ զկարդաւորս իւրեանց, զի իսուսեցն եւ Հարցցեն թէ ո՞ւր փախուստ տան ի դնալոյ եւ վասն ի իսուելոյ ընդ գիտնական վարդապետու Հայոց: Բայց ի սադրելոյ կարդաւորացն սպասաւորք եւ քահանայր եկեղեցւոյն արտաքս վանեն զնոսա րրութեամբ եւ գանիք, ասելով թէ այս եկեղեցի է Լատինաց եւ չէ ձեզ տեղի գումարելոյ եւ խորհուրդ առնելոյ: Եւ նոքա պատասխանի տան արագակելուս եւ ասեն. «Յորդամ նուէրս պահանջէի ի մէնջ, եկեղեցին ձեր է տէք, եւ ի պահանջէլ Հարկին խորհուրդ առնելոյ արտաքս վանիք դմեկ յեկեղեցւոյն. զինչ այս քրիստոնէութիւն, որպիսի՞ հույսութիւն, եւ զի՞նչ անիրաւ զրկողութիւն է զոր առնէք ընդ մէնց»: Եւ քանդի բազմութիւն մնաց արտաքս եկեղեցւոյն եւ անձրեան նեղէր զնոսա առ ժամն, անճարացեալ նոցա զնան ի տուն պարուն Աթանասի գրացրին Ծիլցեանց. եւ ի ժողով գումարեալ տան բերել անդք զկարդաւորս իւրեանց քառասնել չափ, եւ սկսանի ժողովն աղաղակել եւ ասել. «Ո՞չ ապաքէն զուք էք որք զօր ամենայն նախատինս ծանունս զնելով ի վերայ ազգին Հայոց պախարակէիք զնոսա, եւ հերձուածողը եւ հերետիկոս ճանաչել զնոսա Հարամայէիք մեզ. եւ աւա կոչէ զմեղ ազդն ո՞չ իշխանութեամբ եւ բարկութեամբ, այլ՝ սիրով եւ Հանգարսութեամբ. ընդէ՞ր ոչ երթայք ապացուցանել, զի յարնի արասլիք զշշմարտութիւնն. ո՞չ ապաքէն եւ պաշտամանց ձերց պայման զայս պահանջէ, զի եւ մահ կացցէ ձեր առաջի՞ չէ պարտ ձեզ խուսափել, այլ զմաց յանձն առնուլ վասն հաւատոյն Քրիստուի: Արդ ահա չիք մահ եւ ոչ երկիւղ ինչ, այլ սէրն Քրիստոսի կոչէ զմեզ, ընդէ՞ր զանդիտէք. մեք աշխարհական մարդիկ եմք եւ որդւոց եւ բնանեաց տէք, եւ ոչ կարեմք ի պատճառս ձեր անկանիլ ի փորձութիւնս եւ ի տուգանս»: Զայս եւ սոցին նման բանք իսուին ժողովուրդք ընդդէմ կարդաւո-

րաց իւրեանց, եւ անհնարին սրտմտութեամբ ելանեն եւ զնան ի տունս իւրեանց :

Իսկ նոցա ոխացեալ ընդ այս սատանայական քինու, եւ վրէժս առնուլ կամեցեալ ի Հայոց, ի ձեռն շարագրպի և քուր արանց թիկասպահից իւրեանց Լատին քահանայք, ամրասուն յինին զազգէս մէրմէ առ վոխանորդն Գովիռտան փաշալին, որպէս թէ ժողով արարեալ Հայոց կոփեցին զեկեղեցին Լատինացւոց եւ առաջադրեալ են նաեւ կոփել զազալատ գեսպոնին յայտ զիշերի : Եւ նորա հաւատացեալ, բազմութեամբ դօրաց իւրոց զայ ի նմին զիշերի եւ յանկարծուստ մտանէ ի Ս. Երրորդութեան եկեղեցին մեր ի Տերա, որպէս թէ անդ գումարեալ իցեն Հայք . Եւ ոչ զոք զտեալ, այսր անզր հարցուփորձ առնէ եւ քննէ զի սուռ են բանք նոցին բոլորովին եւ զուր դրպարտութիւն . դառնայ ի տեղի իւր զայրացեալ : Լուեալ զայս խարզախութիւն նոցին պատրիարքին եւ ժողով արարեալ ընդ իշխանս ազգին, վճուեցին լոել առ ժամն, ոչ խօսել ինչ, այլում ժամանակի թողնալ զիարեւոր զայս գործ սիրոյ եւ միարանութեան . եւ մնաց այսպէս անկատար, որ ամեննեցւն փափաքելին էր տեսաննել մարմնոյ աշօք զիատարումն այսր աստուածահաճոյ փափաքանացս եւ գործանութեան :

Մ Ա Ս Ն Զ

Օմանեան պետութեան փողերանոցի պաշտօնն ժառանգեալ էին յորդւոց որդի Տիւկեան գերղաւատանն : Իսկ յաւուրս Պօղոսի Պատրիարքի 1819 ի 29 Ծղոստոսի աղետալի իմն պատահեցաւ զիպուած, քանդի Հալէթթ Էքինտի՛ ոռիերիմ թշնամի քրիստոնէից, պատրուակաւ հաշուց փողերանոցի իրք պարտապատաւ եւ անհաւատարիմս ի զանձն արքունի, ես բանտարկել զնոսս զի տացեն զշաշիւն : Եթիշանաց մերոց ոչ ոք համարձակեցաւ մերձենալ առ նոսս թէ՛ դրամով եւ թէ՛ երաշխաւորութեամբ : Նախարարք բացին զտունս եւ մերձաւորաց նոցին, հանին ի վաճառ զինչ նոցին, եւ տեսին ի տունս ամեննեցւն յատուկ սննեակ պատարազամատոյց խորանի, որ ընդդէմ էր կանոնաց առանց հրովարտակի եկեղեցի կանչնել : Վասնորոյ զզդեստս պատարազի եւ զպատկերս եւ զայլ անօթս սրբութեան զորս դտին անդ, զամենեսին առաքեցին առ պատրիարքն մեր, որք էին եօթն բեռնք, եւ պատուիրեցին իրեւ ի զին նոցա հաւաքել ի Հոռվէտական Հայ ժողովրդոց դրամս հազար քսակ եւ տալ ի փողերանոցն արքունի . եւ նա արար :

Եւ ի 4 Հսկտեմբերի յաւուր տօնախմբութեան 72 աշակերտացն Քրիստոսի, քարեյիշաւակ երեք եղբարքն գլխատեցան առաջի մեծի զրան արքունի պալատին, եւ միւս եղբարքն Միքայէլ եւ Հօրեղորորդի նոցին Մկրտչէ կանեցան ի պատուհանն ծովեղերեայ յարկի իւրեանց յէնին Գիւղ : Ողբաց ազդն Համօրէն ընդ մահ պայազատացս : Այլ ի Գանտիլի, ի տան Անտոնի Տավուտեան խնջոյս կազմէին Թնկըրեան Յակոր եւ Յովսէփ, Գրլմեան Գրիգոր եւ այլ Հարազատ որդիք Գոլէճեան քահանայից : Իսկ մնացեալ երեքին եղբարք նոցա, կարապետ, Յակոր եւ Պօղոս աքսորեցան ի Կեսարիա, եւ Ալեքսանեան Յովհաննէս՝ քեռայրն Տիւկեանց եւ երեք եղբարք նորս՝ ի Նիյտէ, Զամշեան Յովհաննէս՝ Քիւտիլի կղզի, Մարիանէ՝ կին Հօրեղորօր Տիւկեանց՝ ի Հոռոնս, Թընկըրեան Յարութիւն եւ Աթանաս՝ ի Կիպրոս եւ Հ. Ստեփաննոս վարդապետն, որ դտաւ ի նմին զիշերի ի տանն Տիւկեանց, աքսորեցաւ յիւթմիա :

Բացաւ պատրուակն զայտնի եւ ակնյայտնի ծանուցաւ աէրութեան թէ անձնիւր Հոռվէտական Հայք ունին ի տունս իւրեանց զեկեղեցիս, եւ չեն

ընդ Հայս միարան։ Ուստի սաստիկի հրաման առաքեաց առ Պատրիարքն Պօղոս բառնալ զայս բաժանումն, զի մի է մեզ, ասէ, ծանօթ ազգն ողջոյն, եւ դոր անհնապանդ կտանին ինքեան ծանուցանել ի Դուռն։

Արդ, արքունի ճարտարապես Գրիգոր եւ Պէտքեան Յարութիւն, որ առաջնորդութեամբ Գրիգորի յաջորդեաց զաեւք Տիւզեանց ի փողերանցն, սոքա անզուզական սիրելիք էին միմեանց, միախորհուրդ եւ միասիրտ զտան յայս գործ եւս. քաջ խեմասուա էին անցից եւ մտաց երկուց կողմանց եւ զիտէին թէ բանակուութիւն հոյուաց եւ առաջնորդաց է, որ զպարզամիտ զտափ-նըս միակ հօտին Քրիստու ի միմեանց հարորդակցութենէ խորչեցաննն։ Վասնորոյ փոյթ կալան ազգասէր բարոյիւթ եւ երկիւզած սրտիւթ յեկեղեցւոյն Քրիստոսի գերկպառակուութիւն բանալ։ Եւ նաի թախանձէին զպարիարքն Ամենի մայրաքաղաքին Պօղոս Արքեպիսկոպոսն քաջախորհուրդ զի հոյուական ցպովն յուշիք ի բաց խրտուցելոցն գհես ընթացի, մեղմածայն սուլիսցէ, ի ըրթունա բարբառեցի, սրինդ հարկանիցէ՝ գարձուցանել զնոսա ի հօտ խա- շանց իւրոց։

Արդ, զերոյիշեալ արքունի ճարտարապես Գրիգոր եւ Յարութիւն Պէտքեան Հայրենասէր իշխաննես խորհրդակից իւրեանց զտին զձանիկ սեղա- նաւոր հպարփոսին, եւ զամանէ Յովհաննէս եւ զՅարութիւն եւ զՅակոր Մանան- եան, այլ եւ սաստիկութեամբ բանից սպառանցան Ազնաւորեան Կարապետին, որ համախոն էր զպարիարքին, զի անխարդան իրցի ի բանս, եւ ի զիստորել զպացային միարանութիւնս ամենայն հաւատագութեամբ տնօրինեսցէ։ Ի սոյն միտոս եւ ի խորհուրդ բազումք ի բարեսիրաց ապդիս փառեալ էին բարենա- խանձ փութով։

Յամսեանն Յունուարի 1820 ամէ ի խորհրդոց իշխանաց մերոց պատ- րիարքն կոյէր մի առ մի ի Հռոմէական Հայ ժողովրդոց զերեւելի իշխանս եւ զմիջակային արհեստաւորս եւ առաջարկէին նոցա զրան միութեան։ Եւ զի աշ սաստիկ պաշարեալ էր զնոսա, բազումք գային ի հաւանութիւն և ստորագրէին զոյայմանադիրն, որ ունէր օրինակ զայս։ «Ճ Սրբոյն Գրիգորէ Լուսաւորչէն մերմէ սկսեալ մինչեւ ցարդ, եւ այլն։ Ի հաստատութիւն այսր ողջամիտ զա- անութեանս յօժարաման կամօք կնքեցի և ստորագրեցի ես...» (այս անուն)։

Եւ ընդ առաւտուն Գրիգոր զայֆա համձ Զէլչպի, ձանիկ, Մանանիան Յակոր եւ Ազնաւորեան Կարապետ առին զթուղթն զայն եւ զնացին ի պատ- րիարքարանն ատրան ընդ ինքեանս եւ զդրիգոր վարժապետն, զի եթէ վասն բանից թղթոյն զէս ինչ լինիցէ խոսեսցի։ Մտեալ իշխանաց առ պատրիարքին, պատմեն նմա զիորհուրդ իւրեանց, յետոյ յերեւան հանեն զթուղթն զոր ի զիշերի գրեալ էին, ուր իրեւ յաղագ բղիման Հոգուոյն Սրբոյ եւ յիրդույ բանք է թեն։ ասէ Պատրիարքն։ «Ճ ոք ի հարց մերոց սրբոց այդպէս դրեալ կամ բացատրեալ։ ես ընդունիմ եւ ասեմ թէ Հոգին Սուրբ Հոսի ի Զօրէ եւ յիրդույ, կամ առնու ի Զօրէ եւ յիրդույ, զի բղիումն նշանակէ զծառումն ա- ռաջին սկզբանէ, եւ յահնամ լինին յերրորդութեանն երկու սկզբունքն։ Տա զի Լատինէ Հոգին բրօչէտի ասեն, որ նշանակէ Հոգին յառաջակայի համ հոսի կամ առնու եւ ոչ թէ բղիի։ Ուստի եթէ Լատինէ բղիի ոչ ասեն, զմեզ ընդէ՞ր ստիպեն րդիս ասէլ։ Ապա որպէս ասացեալ են Ս. Հարք Հայաստանեաց Եկե- ղեցւոյ, զնոյն ասեմ եւ ես ըստ նոցին բառից, որպէս ստոցեալ է հ. Շնորհաւի սուրբ հայրն մեր, թէ՝ ի Զօրէ բղիումն Հոգուոյն ոչ քննեցան, եւ հոսման յիրդույ առումն ոչ առեցան։ Զայս այսաշափ բնդունիմ եւ ասեմ, եւ այլուր բառիւթ ոչ կարեմ բացատրել եւ չունիմ հրաման առաջի բդիս բառին զնել բդ- բառն ե յիրդույ, զի հաւատամ եւ թէ Հոգին Սուրբ բղիի ի Զօրէ ե առնու յիրդույ, ըստ Սուրբ Շնորհաւոյն, որպէս ասէ. բղիումն Հօր անքննաբար,

առողջ յԱրդւոյ անհառաբար: Զայս զիտեմ ես եւ զայս հրամայեմ գրել . աւելի ինձ բացատրել արժան չէ»: Զայս հրաշանդ առեալ նոցա , առաքեցին զիարժապետն յԵնիք Գափու առ Հ . Մեսրոպի պատմել նմա զհրաման պատրիարքին , զի այսու եղանակաւ լրացուցեն վիօսա իւրեանց , եւ մի բնդունայն վէճք լինիցին : Որոշեցան Արքայեան վարդապետք եւ Հայ վարդապետք ի վերայ բառոից եւ բանից հաւատոյ , զի Արքայեանք վիճէին ի վերայ Հինգ խորհրդոց . նախ թէ Քրիստոս ունի զերկուս բութիւնս , զերկուս կամս եւ զերկուս ներգործութիւն . երկրորդ՝ թէ Հոգին Սուրբ բղին ի Զօրէ եւ յԱրդւոյ . երրորդ՝ թէ Հոգիք զղացեալ եւ խոսովանեալ մեղաւորաց գնան ի կայսն քաւարանին , եւ անդ գտանեն զներումն չնորհօք սուրբ պատարագին եւ գնան յարքայութիւն . չորրորդ՝ թէ Պետրոս զլուխ է առաջելոց եւ զնոյն գլխաւորութիւն ունին յաղորդէ նորս ի յաղորդս առաքելոց . հինգերորդ՝ թէ վերջին օծումն է խորհուրդ Ս . Եկեղեցոյ , և պարտ է առնել զայն ի ծանր մահամերձ հիւանդո :

Ի վերայ Հինգ խնդրոցս այսոցիկ եղեն բաղմաքնին վէճք իրեւ զամիս երիս . և այսպէս յես բաղմաքիմի բանից վիճմանց և հակառակութեանց , զինի երից ամոց բանախօսութեանց եւ ժողովոց , հաճութեամբ եւ հաւանութեամբ երկոցունց կողմանց եւ միաբան խոսովաննեամբ սոտրագրեցին ամենեքեան : Եւ ընդ առաւօտն իշխանապետքն աստուածասէրք տարան զամանագրութիւնն առ պատրիարքն եւ նա մի առ մի քննեալ զամենայն հաւանեցաւ եւ ինքն եւս ժողով արտրեալ եպիսկոպոսաց , յորս էր եւ աստուածընտիր կաթոլիկոսն Սոյոյ Տէր Կիրակոս , եւ վարդապետաց եւ քահանայից , եւ ամենեցուն եւ զքաղցր արտասուս ժամանակաքնիլ սիրոյ եւ խաղաղութեան , յոր վառաւալք աստուածայինս սիրով յօժարեցան եւ սոտրագրեցին ամենեքին՝ կընքերոյի զամանանագրութիւնն , եւ ինդրեցին զի ապեսի այն ի յիշատակ յաւերժական սիրոյ եւ մնասցէ հասատուն ի մէջ արդիս . որ եւ յետոյ միաբան խորհրդով իշխանապետաց ազգին տպեցաւ եւ կոչեցաւ «Հրաւէր Սիրոյ եւ յերին կնքեցաւ կնքով Պօղոսի Պատրիարքին , եւ այնպէս տարածեցաւ ընդ ամենայն աշխարհ :

Արդ , զօրինիկ սահմանագրութեան այնորիկ բարեւք վարկայ զնեւ աստանօր , զի ծանիցին թէ ոչ նորոց եմուս ի մեզ ուղղափառութիւնն , ու զոր ի սկզբանէ ունէաք եւ անփափան պաշտէաք յեկեղեցիս մեր , նոյնիսկ այն է , զոր եւ անփոփոխ ունիմք եւ պահեմք ի սպառ (Տէ՛ս ի գիրս Պէրսէրեան , յէջ 122) :

Մ Ա Ս Ն Ե

Բայց յետ այսր յաւելին Արքայեանք զերիս այլ եւս խնդիրս յարարողութեանց սակի եւ ասէին թէ պարտ է զսոսա եւս ուղղել , զի բոլորովին շահեսցին միտք ժողովրդոց իւրեանց , եւ մի նեղեսցէ զնոսա խիդա մտաց իւրեանց ի գալ յեկեղեցիս Հայոց . որովհետեւ այնպէս էին նոքա ուսեալք եւ զիտացեալք , թէ այն երեքին արարողութիւնք զորս առնեն Հայք հերետիկոսական ինչ իցեն , եւ էին այսոքիկ . նախ՝ ո՛չ երգել զնոպիսն Լեւոնի եւ ժողովոյն Քաղկեդոնի յեկեղեցական պաշտամունս մեր , ի շարականէ եւ ի ձեռնագրութեան գրոց բառնալով . երկրորդ՝ ո՛չ յիշել ի պատարագի զանուանը Յովհան-

նու Որոտնեցւոյն, Գրիգորի եւ Մովսէսի Տաթեւացեաց . Երրորդ՝ ընդունիլ զամենայն ուղղափառական եւ սուրբ ժողովս սրբազն հարց, զորս արարեալ են ի պէս պէս գար ի ջաղխումն աղանդոց արձմաղիմի հերետիկուաց : Պօղոս Պատրիարք ոչ իշխանց զայր փոփոխութիւնս առնել ինքնիշխան հրամանաւ իշ-րով, պատճառելով թէ սոքս հայցեալք եւ արմատացեալք են յազգիս, եւ եթէ փոփոխեցուք զոսսա, զուցէ զայրակղութիւն եւ խոռոշութիւն ծագեցի ի մէջ հասարակութեան աղդիս . մինչեւ ցայր վայր նա այսպէս է ուսեալ իւ լուեա: «Ալրդ, ոչ կարեմ, առէ, փոփոխութիւնս ինչ առնելի ի պաշտամունս մեր ես ինքնին, միայն հրամանաւ իմով եւ կամեցողութեամբ»: Այստ թէպէտ բազմօք հանացին իշխանք մէր ինիլ ընդունելի եւ ի գործ զնել, այլ ո՛չ կարացին հա-նեցուցանել Պօղոս Պատրիարք, «զի, ասէր, եթէ ընկեցէք զիս ի պատրիար-քափան աթոռոյս, եւ զայր ոք կարգեցէք եւ նա կատարեցէց զննվրուածս սրտի մէրոյց»: Ի լսեն զայր իշխանապետացն մէրոց, սկսան վերստին սուզ զգենուց եւ տրտմել, զի ոչ յաջողցաւ նոցա տեսանել զկատարումն ասուուածային պատուիքանին, այսինքն հոգեւոր սիրոց եւ միաբանութեան աղդիս, եւ զօր ամենայն ջանալին եւ ինդրէին յևսուուծոյ առաջնորդէլ եւ ցուցանել նոցա զօ-դուտն եւ զգիտանին, որ հաճոյ իցէ բարերար կամաց իւրոց :

Հալէթ էֆէնտի սիրելի յաշս արքայի եւ կործանի տանն Տիւզեանց, ի գեսպանութեան իւրում ի Փարփի գտանէ զՄեսրովք վարդապիտ Ազաշըրադ- եան իրր թարգման եւ ուսուցիչ: Այժմ իշխանապետք մէր յուսահատեալք ոչ կարէին գտանել զելս հնարից հաճեցուցանել Պօղոս Պատրիարքն վասն ինդ- րոցն այնոցիկ: Զմտաւ ածեալ Հայր Մեսրովք զծանօթութիւն իւր առ Հալէթ էֆէնտի, զնայ առ նա ի կիշէրի միում եւ գտաել րնդունելութիւն և պատիւ ի նմանէ, խօսակցի ընդ նմա բարդօք զան գործոյն միաբանութեան եւ զան ինդրոցն այնոցիկ որ խոչընդուռ լինին ի զրուի հանելոյ զիրս միաբանու- թեան: Խնդրէ ի նմանէ հրամանաւ արքայի բռնադատել Պօղոս կամայ ակամայ յընդունելութիւն խնդրոյն այնորիկ: Ընկալեալ Հալէթ էֆէնտի զին- զիր նորուն եւ յաջորդ աւուրծն խօսակցեալ ընդ արքայի եւ հաճեցուեալ զնա, արքունի հրովարտակ անդառնալի հրամանաւ զայ առ Պօղոս Պատրիարքն րանալ զնողումն Լեւոնի եւ ժողովոյն Քաղկեդոնի, եւս եւ զանուանն Յովհան- նու Որոտնեցւոյն, Գրիգորի եւ Մովսէսի Տաթեւացեաց, եւ ի գործ զնել զիեր- շին օծման խորհուրդն ի պէտու ձանր հիւանդաց, զի այսոքիկ, առէ ի հրովար- տակին, չեն հաւատոց ձերոց հակառակք, այլ ընդունելիք եւ պաշտէիք:

Եւ այս հրօմատակ եկն յաւուր մէծի Զորեցարաթի Ս. Զատկին, որը ընթերցեալ Պատրիարքին իսկայն աղդ արար եւ կոչեան զիշխանաւորս զամե- նեսին ի Պատրիարքարանն եւ Հաճութեամբ ժողովոյն գրեաց առ ամենայն ե- կեղեցիս յատուկ գրուց զհրաման սստիք չչիշխատակել ի պատարագի զանուա- նսր Յովհաննու Որոտնեցւոյ եւ Գրիգորի եւ Մովսէսի Տաթեւացեաց: Եւ այս բարձումն անուանց նոցին սկիզբն եղեւ ի գերեկեան պատարագի Աւագ Հինդ- շարաթի աւուրծն Զատկին ի Մարտի 29 յամի Տեսան 1820, եւ յայնձնեաէ մէաց այն անխափան յամենայն եկեղեցիս Կ. Պոլոյ, եւ ի յաջորդ ամի բարձաւ եւ յօրացոյցին որ տպագրի ի Կ. Պոլիս. եւ թէպէտ մէրթ ընդ մէրթ եղեւ յիշա- տակութիւն անուանց նոցին յոմանս յեկեղեցեաց, այլ պատիւք աքսորանաց բույրովին վերջացուցին ահարեկս առնելով դքահանայս եւ զարդաւաղուն- գամենեսին:

Եւ եղեւ յառաջնում աւուր Ուրբաթու յետ Ս. Զատկին արար Պօղոս Պատրիարք ժողովի իշխանապետաց աղդիս եւ ի ժողովին այնմիկ արար ատենա- րանութիւն իմն սքանչելի, եւ հաճեցոյց զամեններին զեկեցիկ խորհրդով չըն-

գունել յանուանէ զգողովն Քաղկեդոնի, զի անուն, ասէ, խրտեցուցանէ զլուիս հասարակութեան, որովհետեւ չեն սովորեալք այնու անուամբ ընդունել զգողով սրբազնա հարց. ուստի առանց տալոյ զանունն լաւ է ընդունել զիրն, եւ այժու ընդունել զամենայն ժողովս սրբազնա հարց եկեղեցւոյ: Եւ հաւանեալք ամենեցուն ընդ այս, զրեցան ի վերջոյ սահմանադրութեանն այն երեքին ինդիրք այսպէս. «Այս ի բառնայոյ գոյայթակղութիւն և գերպառակութիւն ապիւ արժան համարեցաք նախ», ոչ երգել զնովովն լեւոնի եւ ժողովոյն Քաղկեդոնի յեկեղեցական պաշտամուն մեր, ի շարականէ եւ ի ծեռնադրութենէ զրոցն բառնայով: Երկրորդ՝ ոչ յիշել ի պատարալի զանուանն Յովհաննու Որոտնեցոյն եւ Գրիգորի եւ Մովսէսի Տաթեւացեաց: Երրորդ՝ որեւ իցէ բան, որ վասն հաւատոյ պարունակեալ յամենայն ժողովս եւ ի սուրբ Հարուս, Եթէ գացին համաձայն երից սուրբ ժողովոցս, զոր տօնեմք, որք են՝ առաջին ժողովն Ներիոյ 318 Հաւատպիտաց, առաջին ժողովն կ. Պոլսի 150 Հարդապետաց, առաջին ժողովն Եփողին 200 Հայրապետաց, միշտ ընդունելիք են եւ նոցին ուղղափառութեանն երգակցմք: Չորրորդ՝ առ ի անիստան պահել միշտ զամենայն վերոյգրեալս մի ըստ միոնչէ, ըստ վարդապետութեան Սուրբ Եկեղեցւոյս մերոյ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին եւ Սրբոյն Ներսէսի Շնորհալույն եւ զայլ ամենայն վարդապետութիւնս նոցին ամբողջ եւ անպակաս խոստովանիմք, եւ այնպէս ճանաչեմք եւ ընդունելիք մեք ամենեքին ի միոյ սուրբ աւագնէ Ճնեալ լուսաւորչազարակ Հայազգի Հարազատոց»: Այս ամենայն բան վասն սիրոյ եւ խաղաղութեան կարգեալ սահմանեցաւ խորհրդով եւ հաւանութեամբ համայն ազգիս Եկեղեցականաց որ ի կ. Պոլիս, եւ յոդնախումբ սիրայրդոր սիւնողոսի իրաւուն գոտեալ վճռեցաւ, յորո գումարեալ էին այսոքիկ. սաստածարեալ Կիրակոս Սրբազն, Կաթուղիկոս Տանն Կիրիկիոյ, Պօլոս Պատրիարքին կ. Պոլսոյ, արքեպիսկոպոսունք եւ զործակալք տիեզերական Ս. Աթոռոցն իշմիածնի եւ Երուսալէմի, եւս եւ այլ եպիսկոպոսք, վարդապետք, բոլոր Եկեղեցեաց քահանայք, իշխանապետք եւ ամենայն արհեստառարարաց գլխաւորք: Այսոքիկ ամենեքին միաբան Համութեամբ ընկալեալ՝ իւրաքանչիւր ոք ստորագրութեամբ կնքեցին զարձանապրութիւնն, այն է՝ այսր ամենայնի Հաստատութեան Ժահսէրն, որոյ խնն է ի պահեստի Պատրիարքարանին, եւ օրինակեալ անտի եղաւ եւս ի կրկն զպրութեան ի դիւանի Պատրիարքարանին եւ ի գրատան ազգի Մայր Դպրատան. Եւ այն խնն օրինակ ըստ ամենայնի զգուշչութեամբ տպեցաւ եւ իւրաքանչիւր տպագրոցն ի ճակատն պատրիարքական կնքոյ կնքեցաւ ի նշան Հարազատ նոյնութեան ընդիւկ զաղափարին, եւ անունն եղաւ «Հրաւեր Սիրոյ» եւ սփոնցաւ ընդ ամենայն տեղիս ի գիտութիւն եւ ի գործարգութիւն ազգիս և ի յայտարարութիւն ուղղափառութեան Հայաստանեաց Սուրբ Եկեղեցւոյս, զոր յամենեարանեալ Սուրբ Լուսաւորչին մերմէ եւ ի նորին շատակից սրբազն հարցն մերոց վարդապետութեանց աւանդեալ պահեմք անիստան:

Մ Ա Ս Ն Ը

Ճեսին Արքայեանը թէ ստորագրութիւնք ժողովին է Հայոց ի վճար առաջարկեալ խնդրոց իւրեանց, խորհուրդ կարեալ յինքեանս Հաստատեցին՝ զի Եթէ Հաստառաց Են, մի Եկեղեցն յեկեղեցին մեր, և պատասխանի տացեն թէ ուչ մերովք ինչ վճարի միաբանութիւնն եօթնեցումք վարդապետք, եւ ժողովով իւրագրովք սակաւուգ, մինչ առելի կան զվարթուն կարդաւոր եւ զեօթն

Հազար տունո աշխարհականաց . նախ զնոսութեալ փոյթ կալիթք , մեք պատրաստ եմք եւ ի զալստեան նոցին զամք անխափան» :

Արդ ի լրանալ ստորագրութեան աղջին , առին իշխանք մեր զայն բաղմակնիք թուղթ եւ տարեալ ցուցին նախարարացն արգունի , թէ օսհա մեծամեծք եւ փոքւնք ազգին հաճեալ ստորագրեցին այսմ , եւ չունիմք յայնմ-հետէ խոչ եւ խուր խափանարար նոցա առ մեղ զարստեան» : Կոչեաց Հայէթ էֆինտի զշայր Մեսրովը եւ եցոյց նմա զթուղթն , ասելով . «Ունի՞ք բաց ի սո-ցանէ այլ ինչ ինդիր» : Պատասխանեաց Հ . Մեսրովը թէ ոչ : Զոր իբրեւ յայտ արարին արքայի , եւ Հարման դալ յեկեղեցին մեր վարդապետացն այնոցիկ : Տեսին Արքայեանք թէ այլեւս ոչ կարեն խարել խարել աշմարտութեամբ դիչիան մեր , եւ շարժառակիթ տիփող բանազոսէ , յանձն առին դալ : Բայց ինդիրեցին զի յառաջնոմ աւուր գարստեան իրեանց լիցի ձեռնադրութիւն և հրապարա-կաւ բարձիք նորովք Լեռնի Հայրապետին եւ ընդհանութը ժողովոյն Քաղկեդո-նի : Վասուրոյ 1820 ի Ապրիլի , յաւուր Միահարաւթու յերրորդուն Կիւրա-կէի Զատկին , յաւերմական յիշատակաց արքանաւոր հանդէս յարդարեցաւ մեծավայինչ հանգերձանօք ի Գում Գարու ի նորաչէն Պազէս ժամն , որ է ի հիւսակողմն Սուրբ Աստուածածնի Մայր Եկեղեցւոյն : Բաղմաժողով եւ յոդ-նագումար էր յայս Եկեղեցի Հաւարաւուն միաբանեալ բազմութեան Հայոց եւ Արքայեանց : Յայնմ գիշերի էին յեէնի Գարու ի ծովելերեայ տան Աղնաւոր-հան Կարապետ աղայի յերրայեան կոնճաւորաց Հ . Մեսրովը , Հ . Թովմաս , Հ . Թադէս , Հ . Գրիգոր , Հ . Մեսրովք (զի Հ . Քերովքի Աղնաւորեան աւուրք ինչ յառաջ նաւարկեալ էր ի Վենետիկ) , և ի Կ . Պոլիս քահանայացելոց Սահակ եւ Պօլոս վարդապետք : Եւ ընդ առաջուուն գացին ի Պատրիարքարան եւ իւրա-քանչիւրն զգեցան վեղար եւ փիլոն , բատ արարուած Հայ վարդապետաց : Մինչ զշարական Հարցին Երգէին , ընդ առաջ անկեալ նոցա վլիքին եւ Տէր Մեսրովքն եւ Գրիգոր ճարտարապետ եւ Աղնաւորեան Կարապետ , մուծին յեկեղեցին , ուր ի վերայ աթոռոյն իւրոյ բազմեալ էր Պատրիարքն գաւազան ի ձեռն ունելով , եւ ի գասի անդ կանգնեցան : Եներեւելի ժողովրդոց նոցա կային անդ Մաթոս աղա եւ Նազարէթ աղա , նաեւ բազումք ի Հասարակաց . և Եօնուեկան պարոն Յովհաննէս մի ի նոցունց Հաղորդեցաւ յայն օր մարմնոյ եւ արեան Փրկչին : Խսկ ի Հայոց Երեւելեաց բազումք էին եւ ժողովրդք անթիւ . բայց բազմա-ծանօթքն էին Գրիգոր ճարտարապետ , Երկանեան Հանի Յովհաննէս , Ճանիկ , Պէցնեան Յարութիւն , Կարնեցի Յակոբ եւ Աղնաւորեան Կարապետ : Ի Հանդի-սին Պատրիարքն ատենարանեաց գեղեցիկ վարդապետութեամբ , եւ ի նմին ա-ռաւաօտուն կատարեաց զկոչումն Երկուց սարկաւագա , եւ ոչ ընկերցաւ ըշ-նողվան եւ յետոյ պատարացեաց ինքն եւ զնոսա ձեռնադրեաց ի կոսակոն քահանայ եւ անուն նոցա եղ Թադէսին եւ Բարթուղիմէսու : Եւ Հ . Մեսրովքն ընթերցաւ զաւետարանն Հանգանակին : Ետ արձակման Եկեղեցւոյն , ելին ա-մենայն իշխանք մեր առ Պատրիարքն , եւ զամենայն վարդապետսն տարան առ նա , ուր զառաջինն տեսաւորեցան ընդ Պատրիարքին եւ սիրալիր բանիւք խօ-սեցան : Յետ բազում բանից ստիպեաց Պատրիարքն զի գհարս Աքրայեան առ իւր պահեացէ , քանզի յատուկ սենակս պատրաստեալ եմք ասէ . այլ իշխանք մեր ոչ թողին անդ մնալ , այլ առին իւրաքանչիւր ի նոցանէ զվարդապետն . Համբ Զէկիպէ՛ զշ . Մեսրովք , Ճանիկ աղա՝ զշ . Թովմաս եւ զշ . Թադէս , Գրիգոր ճարտարապետ՝ զշ . Գրիգոր եւ Պօլոս Վարդապետ , Յարութիւն աղա՝ զշ . Մեսրովք եւ Յակոբ աղա՝ զմահակ Վարդապետ , եւ տարան ի տուն իւր-եանց եւ պահէին եւ պատուամեծար յարգանօք առնէին ընդունելութիւնս . ինքեանք զամենայն զգեցւատ նոցա արարին , նաեւ զգեղար եւ զփիլոն , ի Հան-

դիմակաց կիւրակէն, որ էր Տօն Երեման Սուրբ Խաչին, Պատրիարքն եւ ամենայն Հարք Արքայեանք զնացին ի Գուրու Զէջմէ յեկեղեցին։ Յեսոյ Հրաւիրեցան ի տուն Հաճի Զէլէպի Յովհաննէս ամերային։ Ի 12 Յունիսի, քանզի տօն էր Գիւտ Նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ, Պատրիարքն էր, յեկեղեցին Ղալաթիու, յորում աւուր Հ. Գրիգոր մատոյց անդ զուուրը պատարազն։ Ի միւսում աւուր ի Միհաշաբուն, Հ. Մեսրովը մատոյց զպատարագի Գուրու Զէջմէ եկեղեցին մեծաչուք Հանդիսիւ։ Անդ էին Մաթոս աղա եւ Նալպարէթ աղա եւ Բաղումք ի մերոց իշխանաց եւ անդ ատենարանեաց Հ. Մերովը զճառ սիրոյ եւ յետ արձակման եկեղեցոյն Հրաւիրեցան ի Հացկերոյթ յայդի Հաճի Զէլէպիին։ Եւ ի 20 Յունիսի ի տօնի Գիւտ Տփոյ Ս. Աստուածածին, Հրաւիրեցան Հարք Արքայեանք յեկեղեցին որ ի նոր Գիւտն ի նեղուցն Կ. Պոլոյ. անդ էին եւ Աստուածատուր, Երեմիս եւ Դիոնիսիոս եպիսկոպոսնք։ Եւ տարաւ զամենեսին զիսաս Մաթոս աղա ի Թարապիա ի մեծաշէն զուարձալի ծովեղերեայ ամարանոց իւր եւ զաւուրս երիս արար Ընդունելութիւն անդամոր։ Գնացին եւ ի Մամաթիա ի Ս. Գէորգ եկեղեցին, եւ ի Պալաթ ի Ս. Հրեշտակապես եկեղեցին եւ մատուցին պատարազս։ Կոչեցան եւ ի Խասդիւզ, ուր Հ. Մեսրովք ես զբարողն եւ Հ. Մերովք նուիրեաց զննացին խոր Հրական, եւ ի տունս աղա Պոլոսի Մարդարեան եւ Կէլկէլեան Պոլոս աղայի Հրաւիրեցան ի կոչուն։ Այլ մեծ էր խրախճան խնճոյիցն որ եղեւ ի տան Քարաքանայ Արքահամ աղայի, եւ ընդունելութիւն բաղմահարկի։ Ցաւուրս յայսոսիկ Պոլոս Պատրիարք Համահաճութեամբ իշխանաց ազդիս դրեալ դայս ամենայն անց պատմարանորէն եւ ստորագրութեամբ ամենեցուն կնքեալ առաքեաց ի Ս. իշմիածին, առ Սրբալամ Կաթուղիկոսն ի ձեռն վէքլ Ցակորոս Վարդապետին, յորում եւ խնդրէին ի վեհապետէն զհաճութիւն եւ զհաւանութիւն յաղադս այնը ամենայնի որք եղեն ասս ի Կ. Պոլիս, եւ զգրաբեր վէքիլ Ցակորոս Վարդապետն խնդրէին ձեռնադրէլ եպիսկոպոս եւ օրհնառուք կոնդակաւ իւրով առաքէլ ի Կ. Պոլիս։

ԱՍՏՈՒԱՄԱՏՈՒՐ ԵՊՍ. ՏէՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԱՆՑ

(Շաբ. 2)

ՀԱՅ.

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

Michael E. STONE. Concordance and Texts of the Armenian Version of IV Ezra. Oriental Notes and Studies No. 11, Computer Program for Concordance prepared by Zion Bushnash. Jerusalem, 1971.

Միայն Աթոն. Դ նկրի հայերէն քարզմանութեան բնագրեր եւ համարաբառ, Ժէ չը Ներածութիւն եւ 340 Է: Բնագրեր՝ Էջ 2—83. Համարաբառ՝ 87—346: Երուսաղէմ, 1971. Երաւաղէմի հրայական Համայրա-սարանի Արեւելագիտութեան բաժնի հրատարակու-

թիւն:

Եղրի կամ Եղրասի Զորբրոգ գիրքը կամ Յայոնութիւնը Աստուածա-չնչի անկանոն գրքերից է: Իր այս աշխատութեան հրատարակութիւնից առաջ լրյաց ընծայած յօդուածներում, Մ. Սթոնը ցոյց է տուել ամեանոն գրքերի հին հայերէն թարգմանութեան նշանակութիւնը հենց այդ գրքերի, ինչպէս նաեւ Աստուածաշնչի, հետևարար երայական հին գրականութեան ուսումնասիրութեան համար: Պարականոն գրքերի կարեւորութիւնը ցարդ անտեսուած է ե-ղել, և գրանց ուսումնասիրութեան ուղղութեամբ կատարուելիք շատ բան կայ գեռեւս: Իր յօդուածներում Մ. Սթոնը բանասիրական տեղեկութիւններ է տը-ւել Դ Եղրի հին հայերէն թարգմանութեան եւ նրա յայտնի 18 ձեռագիրների մասին, վեր հանել նրա բնագրային—իմաստային առանձնայատկութիւնները լատիներէն, ասորերէն, եթովպէրէն, արաբերէն եւ վրացերէն լրիւ կամ մաս-նակի թարգմանութիւնների համեմատութեամբ: Այսուհանդերձ, իրաւամբ գրել է Մ. Սթոնը, այս պարականոն գիրքը համակողմանօրէն ուսումնասիրե-լու համար անհրաժեշտ է ունենալ քննական բնագիրը, որ նա պատրաստում է, ինչպէս տեղեկանում ենք 1969 թուականին հրատարակած մի յօդուածից: Նա իր յօդուածների մէջ կանց չի առել Դ Եղրի հայերէն թարգմանութեան թուա-կանի մասին, այլ միայն ենթադրում է, որ հին թարգմանութիւն է: Գիրքն անցեալում տպագրուել է, 1805ին Չորսապեանի հրատարակած Աստուածա-չնչում, Վենետիկի չորս ձեռագիր հիման վրայ:

Մ. Սթոնի այս հրատարակութիւնն ուշագրաւ է նրանով, որ Դ Եղրի գրաբար հին թարգմանութեան 18 ձեռագիրների երկու գլխաւոր ճիշդերի ներ-կայացուցիչների անփոփոխ եւ լրիւ բնագրերը տպագրուած են հանդիպակաց էջերում: Հրատարակութիւնն առաւել ուշագրաւ է նրանով, որ հաշուէչ մե-քննան, կարծում ենք առաջին անգամ, կազմել է հայերէն բնադրի համարա-բառը: Աշխատութիւնը ներկայացնենք ներածութեան մէջ չօշափուած հարցերի հերթականութեամբ:

Առաջարանում ասուած է, թէ աշխատութեան նպատակն է սատարել Դ Եղրի ուսումնասիրութեան և նրա համարաբառով համալրել հայերէն Աստ-ուածաշնչի Համարաբառը (Երուսաղէմ, 1895), քանի որ գերջինս չի ընդգր-կել Դ Եղրը:

Համարաբառը տպագրուած է լատինական տառագարձութեամբ, որի համարական աղիւսակը տրուած է էջ ժեկում: առայժմ արդպէս է պահանջնել հաշուէչ մէքննայի տպագրող մասը: Մէքննան հայերէն տառերով զինելը անտարակոյս երկար ժամանակ եւ մէծ ծախս է պահանջում: Ցոյս ու-նենք, որ մի օր այդ կիրազործուիք: Զնայած տառագարձութեան, համարա-բառը գիւրընթեանելի է եւ հասկանալի:

Մ. Սթոնը գտել է, որ Դ Եղրի հայերէն թարգմանութեան ձեռագիր-ները բաժանուում են երկու գլխաւոր ճիշդի: Մէկի ներկայացուցիչն է, ըստ

նրա, երեւանի թիւ 1500 ձեռագիրը (Մատենադարան), գրուած 1272—1288 թուերին. միւս բոլոր ձեռագիրները իրք կազմում են երկրորդ ճիւղը, որի որպէս ներկայացուցչէ ընտրուած է Երուսալէմի (Ս. Յակոբեանց վանք) թիւ 1933 ձեռագիրը՝ գրուած 1643ին: Այդ երկու ձեռագրերի բնագրերի ուսումնասիրութիւնը ցոյց է տուել, թէ Հնարաւոր չէ երկու ճիւղերից մէկին նախընտրութիւն տալ: Միւս կողմէց՝ քննական բնագրի կազմութեան բանասիրական դժուարութիւններն ու բարդութիւնները այնքան շատ են, որ հայացէտն աւելի յարմար է համարել ճիւղերի ներկայացուցչէ երկու ձեռագիրների բնագրերը տպագրել հանդիպական չէ երրում, մէկն ընդունել որպէս համարարրառի հիմք՝ ներառնելով նաև միւս ձեռագրի այն բառերը, որոնք պահտում են առաջինում: Այդ գժուարութիւններից են Հայերէն Դ Եղրի իմաստային տարրերութիւնները միւս թարգմանութիւնների համեմատութեամբ:

Համարարրառը կազմուած է Երուսալէմի թ. 1933 ձեռագրից: Դրա պատճառն այն է, որ Երեւանի ձեռագիրն ունի 13րդ գարի ձեռագիրներին յատուկ ուղղագրա-գրչայրական առանձնայատկութիւններ. և փոփ. ես և է, ձայնաւորից առաջ և փոխ. ու, երշտակ փոփ. իրշտակ, որ փոփ. տեր, եր փոփ. երուապեմ, իս փոփ. նորայիլ, բառապերջում ա եւ ո փոփ այ եւ ոյ, դ փոփ. ու ընդդեմ փոփ. ընտրել, աւ փոփ. օ: Երուսալէմի 17րդ գարի ձեռագիրն այս բոլորի գիմաց ունի ճիշտ համարուած ուղղագրական նորագոյն ձեւեր: Եւ քանի որ Մ. Սթոնի ասհմանափակուել է միայն Երեւանի ձեռագրի մասնակի ւրբագրութիւններով բնագրում եւ համարարրառում, ուստի համարարրառի համար նախընտրել է Երուսալէմի նորագոյն ձեռագիրը իրբեւ կայուն ուղղագրութիւնը ունեցող: Նրա կարծիքով երկու ձեռագիրներից մէկի կամ միւսի ընտրութիւնը կարեւորութիւն չունի, քանի որ Ընդհանրապէս Դ Եղրի բոլոր բառերն են ընդդրկուած համարարրառում:

Համարարրառում բառերն այրքենական կարգով դասաւորուած են իրենց ձեւաբանական եւ գրչագրական այն բոլոր ձեւերով, ինչպէս հանդիպում են բնագրերում: Պէտք է սաել, որ Երուսալէմի ձեռագիրն էլ զերծ չէ սփառյագրաբուած ձեւերից: Թե քրուած տեսքը տեսած են գլխարարաբերից յետոյ: Անունների եւ գերանունների գլխարարը են եղակի ուղղականը. բայերը ներկայացուած են սահմանական ներկայի եղակի առաջին դէմքի տակ, ինչպէս բառարանում: Նախդիմները նշուած են այրքենական կարգով, բայց իրենց ինդորի հետ միասին նաև վերջինի բառայօդուածում: Երկու անգամ են նըշուած նաև գարձուածքների մէջ մտած բառերը՝ առանձին եւ գարձուածքում: Ցատուկ անունները, ինչպէս նաև մէկ շաղկապը համարարրառում ներկայացուած են յաւելուածներում: Համանուն բառերը համարակալուած են: Փորձով գտանք, որ բառամբներից յետոյ նշուած թուերը յղում են գրուինների և նորան տուուններին. լատիներէն թարգմանութեան համաձայն Մ. Սթոնի հայերէն բնագրը գլխակարգել է (Դ զիմից սկսած) եւ տեսատել: Երեւանի ձեռագրից համարարրառի մէջ մտած բառերը բնագրի տպագրութեան մէջ կրում են աստղանիշ: Համարարրառը պատրաստուած է Երուսալէմի երբայական համալսարանի հաշուողական կենարունում: Երեաքանչիւր գլխարարուից յետոյ տրուած է գործածութեան յաճախախանութեան վիճակագրութիւնը, իսկ առաջարանում՝ գործածուած բառերի ընդհանուր գումարը:

Մ. Սթոնի աշխատանքը հաշուիչ մեքենայով հայերէն մի բնագրի համարարառ կազմէլու առաջին յաջող փորձն է, որ խսուածնալից է եւ մեծ ծառայութիւններ կը մատուցի հայտպիտութեան ուստի կարծում ենք, որ յար-

զելի հայաղէտը միանգամայն բարեկամօրէն կ'ընդունի հետեւեալ խորհրդաւ-
ծութիւնները իր աշխատանքի մասին:

1. Յանկալի էր, որ առաքարանում հակիրճ կերպով ներկայացուէր
Դ. Եզրը. մանաւանդ Երեւանի ընթերցողի համար զա աւելի օգտակար կը լի-
նէր, որովհետեւ նա զժուար թէ գտնի եւ կարդայ Հեղինակի յօդուածները,
որոնք վերաբերում են Դ. Եզրին եւ նշուած են առաջարանի տողառակում:

2. Կարծում ենք, որ համարարառը կազմելուց առաջ աւելի նիշտ կը
լինէր կազմել համահաւաք ևննական բնագիրը:

Այսպիսի աշխատանքի համար, ինչպիսին է համարարրառը, բնակրի
անթերութիւնը, բանասիրական եւ լեզուական բարձր որակը շատ կարեւոր
են: Ասացնք, որ Հեղինակը յայտնում է, թէ իր աշխատանքի նպատակներից
մէջն է եղել՝ համարել հայերէն Աստուածաշնչի դոյութիւն ունեցող Համա-
րարառը (աշխատասիրութիւն Թագէսս Վարդապէս Աստուածատուրեանի,
Երուսաղէմ, 1895): Արդ, զիտենք, որ այս համարարրառը Աստուածաշնչի
դիտական հրատարակութիւնից չէ կազմուած եւ չէր էլ կարող կազմուել, քա-
նի որ ոոյնիսկ մինչեւ օրս դժբախտարար չունենք հայերէն Աստուածաշնչի
գիտական հրատարակութիւն: Սակայն մեր ժամանակներում, երբ գիտութիւն-
նական հրատարակութիւնները անհրաժշտութիւն են ճշգրիտ բանասիրու-
թեան համար, որքա՞ն նպատակայարմար էր արդեօք համարարրառ կազմել
տասնութը ձեռապէր ունեցող բնագրի միայն երկու ձեռապրերի ճիշտ եւ սիրալ
տուեանների հիման վրայ: Զե՞ս որ երբ Դ. Եզրի բնագիրը կազմուի,
բնթերցուածների բնարութիւնից յետոյ շատ բառեր դուրս կդան կազմուած
համարարրառից: Երբ նոյն նախազասութեան մէջ երկու տարբեր բառեր են
գործածուած երկու ձեռապքերում, բնականարար այդ բառերից միայն մէկը
կ'իրունուի դիտական բնագրի եւ, Հետեւարար, համարարրառի մէջ: Բերենք
օրինակներ.

Երուսաղէմի ձեռադիր (Ա) — «Ես քեզ ասացից» (էջ 6, տող 1).

Ենեւանի ձեռադիր (Բ) — «Ես քեզ պատմեցից» (էջ 7, տող 1):

Բնական է, որ երկու բայերից մէկը միայն կը մտնի դիտական բնադ-
րի եւ, Հետեւարար, համարարրառի մէջ: Կամ.

Ձեռ. Ա — «Բարուք խօսեցար» (էջ 6, տուն 20).

Ձեռ. Բ — «Բարիք զատմեցար» (էջ 7, տուն 20):

Ինչպէս տեսնում ենք, այստեղ նախազասութեան երկու բառերն էլ
տարբեր են եւ բոլորն էլ չեն մտնի բնագրի եւ համարարրառի մէջ:

Գիտական բնազրում տեղ չեն գտնի ձեւաբանական տեսակիտից սիսալ
ուղղագրութեամբ ձեւեր, ինչպիսին են, օրինակ, տեսա փոխ. տեսայ, ամբա-
րբշտաց փոխ. ամբարշտաց եւ, Հետեւարար, սրանք եւս դուրս կդան այսօր-
ուայ համարարրառից, ուր տեղ են գտել ճիշտ ուղղագրութեամբ ձեւերի
կողքին:

Այսպիսով, եթէ կազմուած համարարրառից բառեր պէտք է դուրս
գան եւ նորեր մտնեն, ապա կազմուած համարարրառը պէտք է վերակառուց-
ուի: Ռւստի մեր կարծիքով աւելի նպատակայարմար էր նոսի գիտական բնա-
գրիր կազմել եւ յետոյ համարարրառը, որ բնագրի արտացոլումն է: Զենք
կարծում, որ կազմուած համարարրառը նպատակ բնագրի կազմու-
թեան, որ խոստանում է Հեղինակը իր յօդուածներից մէկում:

3. Նախընտրեի էր, մեր կարծիքով, համարարրառը կազմել Երեւանի
ձեռագրից:

Ինչպէս ասացինք, համարարրառը կազմուած է Երուսաղէմի ձեռադիր

հիման վրայ, եւ ընտրութեան պատճառն այն է, որ Երեւանի ձեռագիրն ունի հնագոյն ուղղագրութիւն. վերևում նշուած ուղղագրական ձեւերին աւելացը նենք, որ բառամիջում աւ եւ ո ձայնաւրներից յետոյ պակառում է չ կիսամայնը: Սակայն Երուաղէմի ձեռագիրն էլ ունի ուղղագրական սիմլ ձեւեր, որոնք մտել են Համարաբրառի մէջ. օրինակ՝ սկսա (էջ 2, առև 3), շրջեց (էջ 4, առև 33), ամերքրշտաց (էջ 8, առև 23) մուսի (էջ 2, առև 17) եւ ոյլի:

Սակայն Համարաբրառի Համար ընտրուած որեւէ ձեռագրի առաւելութիւնը կամ որակր միայն միշտ ուղղագրութեամբ չի որոշում: Նաև աւելի կարեւոր է ընթերցուածների հարազատութիւնը եւ ոկդրական լինելը: “Manuscripts and Readings of Armenian IV Etz” յօղուածում (էջ 47–51), Մ. Աթոնը ցոյց է տուել Երեւանի ձեռագրի ընթերցուածների հարազատութիւնը միևնույն ձեռագիրների Համեմատաւթեամբ: Ի միջի ոյլոց ունենք, որ իր յօղուածներուն Մ. Աթոնը նոյնուուի մանրամասնութեամբ չի խօսել իր ընտրուած երուաղէմի ձեռագրի մուսի, ոչ էլ իշտուուի եւ նրա բնագրոյին որժանիքները, բացի նրա ուղղագրութեան կայուած լինելուց: Նշուած րդուածուած երուաղէմի ձեռագրին առեւ է 1934 թւահամարը, իսկ այյն Հարազատութեան էջը՝ 1933: Դարձեալ վերը նշուած յօդուոծի էջ 55ում, իր Եզրակացութիւնների մէջ առ զրել է, թէ միւս ձեռագիրների Համեմատաւթեամբ Երեւանի ձեռագիրը պահել է աւելի հարազատ և աւելի ընթերցուածներ. սակայն, աւելացը է նաև, միշտ չէ, որ բնագրոյին ընթերցուածների տեսակից ոյտ ձեռագիրը միւսներից աւելի լու է. երկու խօսեր ձեռագրերի մէջ էլ կարելի է զանել ոկդրական եւ հարազատ ընթերցուածներ: Համամայն ենք այս վերջին մաքին. մի ձեռագրից չի կարելի ոպասել, որ բուրը ոչնուրուում եւ ամէն անակիսից միշտ անթերի լինի միւս ձեռագիրների Համեմատաւթեամբ: Ճիշտ է, որ Երուաղէմի ձեռագիրը Երբեմն պահել է լուսագոյն ընթերցուածը: Բացառուած չէ նաև, որ Երկու ձեռագիրը Երկրորդական ձեռագրերից մէկը պահանձ լինի նաև ձիշտ ընթերցուածներ. որոնք պատազաւած լինեն միւսներում: Բագամձևաղբայնութիւնը առանցքութիւն է: Կարծում ենք, որ Մ. Աթոնը միշտ է դամանաւել Երեւանի ձեռագիրը, և աւելի բաւ էր այս վերցնել որպէս Համարաբրառի հիմք, որը ուն էլ սփուրցաւած լինէր նրա ուղղագրութիւնը. նկատելի է, որ նա էլ ունի իր կորուած ուղղագրութիւնը, որը ուն էլ վերջինս այսօր սփուր համարուի: Առաջին խել առկերց Երեւան է Երեւանի ձեռագրի առաւելութիւնը.

Երաւաղէմի ձեռագիր

Երեւանի ձեռագիր

1. Ես Սակարի որ եւ Եղի կուշցայ
2. Եւ ի բարեկան յամին Երեւանբրոցի
3. ...ապէեալ լինէի ի հոգի իւ-
4. ակասա առել ցրաբրեալ զրան
5. ահապինս. եւ առացի-
ասեմ,
- տէր ասսուած իւ...

- Ես աղաթիւ որ եւ եղը կուշցա
- եւ ի բարեկանի յամին Երեւանբրոցի
գերաւրեանն երեւանանի
- ափէալ լինէի յոզի իւ:
- Յեւ այնորիկ
- սկս առել ցրաբրեալ բան
- ահապին. եւ առացի
- ուէր ասսուած իւ...

Կարծում ենք, որ թէկազ միայն այս մի բանի առկերուած Երեւանի ձեռագրի ընտրուում աւելի ընտրել է, բայ Երաւաղէմինը. աւելորդ է մանրամասն ցոյց առաջ ոյլ:

Երեւանի ձեռադրին ունի նաև քերականական ճիշտ ձեւեր միւս ձեռագրի խսկապէս սխալ ձեւերի դիմաց . օրինակ .

Երուսաղէմի ձեռագիր

Եանց զայնիւ (Էջ 2, տուն 7)

Խոստացար ծառային բո (2·18)

որում պատուէր ետուր զի ծանիցին (2·7)

անտառոց (7·21)

Երեւանի ձեռագիր

անց զայնու

խոստացար ծառային բում

որում պատուէր ետուր զի ծանիցին (խոսքը Աղամի մատին է, ուստի ճիշտ է ծանիցին եղակին):

անտառաց (բառ «Հայկակեան» եւ Ալոձեռն» բառարանների, այս գոյականը եղակիում բնդունում է ի, յոդի . Ա կամ ի հորովէւը, բայց ոչ Ո):

Երուսաղէմի ձեռադրի այս եւ նման բազմաթիւ սխալ ձեւեր մտել են Համարաբրափ մէջ, որոնցից սխալ եղրակացութեան կարող է հանդել անփորձ ու սումնասիրող:

Երուսաղէմի ձեռադրին ունի նաև անիմաստ ընթերցուածներ, որոնք առաջացել են բնագրի աղաւաղումից, ինչպէս հետեւեալ նախազառութեան մէջ. «ո՞ր արդ պահեաց զպատուիրանս քո? թերեւս ուրիշ նուազարանս գտանիցիս ազգ. ոչ որեքք», սրա զիմաց Երեւանի ձեռագիրն ունի «ո՞ր արդ պահեաց զպատուիրանս քո? թերեւս նուազ արք գտանիցիս: ազգ եւ ոչ որեքք»: Գրաբարի բառարանները չունեն «հոււազպարան» բառը, որ այսուեզ անիմաստ է:

Երուսաղէմի ձեռագիրը բնագրի տեսակիտից ունի նաև չառ ուրիշ թերութիւններ, որոնք նկատի առնելով՝ նախրնտրելի էր Համարաբրառոր կադրել Երեւանի ձեռագրից: Առաջարանում ասուած է, թէ ձեռագրի թատրութիւնը հշանակութիւն չունի, քանի որ միայն Երեւանի ձեռագրում հանդիպող բառն էլ են մտել Համարաբրափ մէջ: Կարծում ենք, որ սա գենեւս բաւարար արգարացում և միիթարութիւն չէ, որպէսզի լաւագոյն ձեռագիրը չընդունելի իրբեւ Համարաբրափ հմք:

4. Բնագրերի բնտրութեան եւ տպագրութեան վերաբերեալ մեր ընդհանուր կարծիքն այն է դարձեալ, որ Համարաբրառոր կալմելուց առաջ անհրաժեշտ էր կազմել քննական բնագրերը, բնագրերը բռնանթափել լրջադրական եւ իմաստային սխաններից: Զենագրերեց նոյնութեամբ տպագրուած՝ նրանք միայն մտաւոր զպաֆար են տալիս զրքի բովանդակութեան մասին: Միայն զրանց վրայ հիմնուելով՝ չի էլ կարելի քննական բնագրի կաղմել. անհրաժեշտ էր մինի աշքի առաջ ունենալ բոյոր ձեռագիրները:

Բնագրերի տպագրութեան մէջ ամենից առաջ աշքի է զարկում ոչ միայն միջնադարեան ուղղագրութիւնը, այլև դրանց ատրօրինակ եւ անօպուտ կէտագրութիւնը: Նկատելի է, որ դրանցում չկայ ստորակէտ: Մէծաղոյն պատահականութեամբ այս ու այն տեղ զրուած են վերջակէտ, միջակէտ կամ բութ, յաճախ իրաբից բաժանեալիք բառակապակցութեան անդամները: Ընթերցողին է մնում այդ մացանների միջից ուղի բացել եւ վերահասու լինել բնագրի իմաստին:

Բնագրերի բաժանուած են վլույնների եւ տառների ըստ լատիներէն թարգմանութեան: Լաւ կը լինէր, որ զիմակարգումը նշանակուէր Հայերէն այրուենի զիմագրիներով եւ ոչ թէ Հասմէական: Առաջարանում ասուած չէ, թէ ինչու բնագրերը սկսում են Գ դիմից, ինչու բնագրերում բացակայում են

սուշ տուներ . օրինակ՝ էջ 8—9 տուն 41, էջ 10—11 տուն 46, էջ 42 տուն 131 և 133, էջ 43 տուն 131 եւ այլն . չէ ասուած, թէ ինչո՞ւ էջ 42ում է զըռուած 118րդ տունը, որ իր տեղում բացակայում է : Արգես՞ք զարձեալ լատիներէն թարգմանութեան համաձայն :

5. Մէնք տարբեր կարծիք ունենք նոեւ համարաբառի վերաբերեալ : Իրբեւ սկզբունք, համարաբառի մէջ չեն առնուած միեւնոյն բայի տարբեր ժամանակաձեւեր կամ նոյն անուան ձեւարանական այլ ձեւեր, որոնք հանդիպում են միայն երեւանի ձեռագրում . այսպէս օրինակ, համարաբառի մէջ մտել է Երուսաղէմի ձեռագրի «Ճամանեցաւ» բայածեւը, իսկ Երեւանի ձեռագրում դրան համապատասխանող «Ճամանեցեր» բայածեւը՝ ոչ : Առելին . Երուսաղէմի ձեռագրի «Պայնիւ» սիսալ հոլովաճեւը մտել է համարաբառի մէջ, իսկ Երեւանի ձեռագրի «Պայնու» ճիշտ ձեւը՝ ոչ : Կարելի է այսպիսի տասնեակ օրինակներ բերել : Արդ, եթէ համարաբառը կոչուած է արտացոյելու որեւէ բայի կամ անուան բոլոր ուղիղ եւ թիք ձեւերը, ապա ինչՅ՞ հիման վրայ կարելի է համարաբառի մէջ ընդգրկել Երուսաղէմի ձեռագրի բոլոր, այդ թւում և սիսալ ձեւեր եւ անտեսել Երեւանի ձեռագրի աւելի ճիշտ և յաւ ձեւերը : Ի միջի այլոց նշենք, որ նոյն բայի թեքուած ձեւերից միայն մէկը համարաբառում նշելու սկզբունքից չեղումներ են նկատուում . օրինակ, Երուսաղէմի ձեռագրի «Ճննդոց» ձեւը հետ համարաբառում նշուած է նաեւ Երեւանի ձեռագրի «Ճննդից» համապատասխան ձեւը, երկուքն էլ «Ճննւնդ» դիմարառի տակ :

Կարծում ենք, որ աւելի լուրջ է հետեւեալ բացթողումը : Գրաբարում ունենք կրինակի ուղղագրութեամբ բառեր, որոնք նշուած են գրաբարի բառարաններում : Համարաբառում անտեսուած են նաեւ Երեւանի ձեռագրի այդպիսի բառեր, ինչպիսին են հետեւեալները եւ ուրիներ . ափշեալ (զլ. Գ, 3), կրտկն (զլ. Գ, 5, Երուսաղէմի ձեռ. «Կրտւնկ»), շաւեղ (զլ. Գ, 7, միւուր՝ «Հաւեղ»), բարիս (զլ. Գ, 20, միւուր՝ «Բարւուր»), չորրարիեան (զլ. ԺԴ, 48, միւուր՝ «Ծորրորդ») եւ այլն :

Հաւանաբար անուշագրութեան հետեւեանք է, որ բնագրում աստղանիշ չեն կրում եւ համարաբառի մէջ չեն մտել Երեւանի ձեռագրի որոշ բառեր . օրինակ, ակնի (զլ. Գ, 29), զ (զլ. Գ, 9), եւ (զլ. Գ, 24, երկու «Եւ»), հաւատացեալ (զլ. Գ, 43, միւս ձեռագրին ունի «Հաստուցանելոցն») եւ այլն : Բոլոր թերացումների գէպրում պէտք է որոշել, թէ հաչուիչ մէքինան վատ շի՞աշիատել արդեօք :

Գլխարառի տարբեր ձեւերը զասաւորուած են այբբենական կարդոյն : Կարծում ենք, որ հետեւեալ զիտումնաւոր խախտումները զժուարացնում են համարաբառի օգտագործումը . ԵՍ—իմ—յինէն—ինձ—իս—զիս—յիս—ցիս . ԵՄԵՍՔ—երեսաց—զերեսս—յերեսս—երեսք . կամ բայի դրական ձեւին անմիշապէս յաջորդում նրա ժխտականը՝ խախտելով այրբենական դասակարգումը՝ է—չէ—հաք—չէաք . . . էր—չէր . կամ ի՞նչ սկզբունքով «Անձել» բայով սկսուող դարձուածները՝ «ածաք զմտաւ . . . ած զմտաւ» Միջ զիմարառի տակ դրուած են, «Դնել» բայով սկսող «զիր ի մտի . . . եզ ի մտի» դարձուածներից յիսոյ : Կարծում ենք, որ այսպիսի եւ նման զէտքերում նպատակայրմար էր պահպանել խիստ այրբենական կարգը, մանաւանդ երբ նոյն գլխարառի տարբեր ձեւերը անցնում են մի էջից միւսը շարունակար, եւ մոռանում ես կամ գժուարանում կուածել, թէ դրանք ո՞ր բառին են վերաբերում :

Գլխարառերի այրբենական կարգը խախտուած է էջ 166ում, ուր ԵՐԿՈՒԻ գլխարառից անմիջապէս առաջ (ԵՐԿՈՒՏԱՍԱՆԵՔԻՆ գլխարառից յետոյ)

զրուած է ԵԽ գլխարապը և յղում արուած այս բառի յատուկ համարարառո—յաւելուածին։ Այս բառը պէտք է զրուէր յաջորդ Էջ 167ի սկիզբը ԵԽԹՆ գլխարապից անձիշապէս առաջ։

«Աձ զմտաւ» դարձուածքի դիմաց նշուած առաջին տեղում Երուսա-ղէմի ձեռագրում կարդում ենք «ած մտաւ»՝ առանց զ նախդրի։

Միայն Երեւանի ձեռագրում գործածուած «մատ» բառը համարար-քառում զբուած է ՄՕՏ զլխարառի տակ. կարծում ենք, որ համարարբառում պէտք է պահել ձեռագրի ուղղագրութիւնը, քանի որ Երուսաղէմի ձեռագրում երբէք գործածուած չէ այս բառը։

Համարարբառում գլխարապի տարբեր ձեւերից յետոյ զրուած են թը-ւեր. սակայն առաջանում ասուած չէ, թէ դրանք ի՞նչ են ցոյց տալիս. փոր-ձով միայն կարողացան կուահել, որ դրանք ցոյց են տալիս բնադրերի զլուխ-ներն ու տուները։ Կոանումը գժուարանում է մանաւանդ նրանով, որ բնադրե-րում զլուխները նշանակուած են հոռէչական զլիազիրներով, իսկ համարար-քառում՝ արարական թուանշաններով։

Երեւանի ձեռագրին յատուկ բառածեւերը Համարարբառում Ա տար-բերակիշ տառով գասաւորուած են Երուսաղէմի ձեռագրի ձեւերից յետոյ. թէ եւ այս մասին յայտարարուած է առաջանում, սակայն կարծում ենք, որ համարարապի գործածութեան տեսակիշտից աւելի նպատակայտմար էր այդ տարբերութիւնը չդնել երկու ձեռագրերի միջեւ, քանի որ տարբերակիչ զիրն արդէն բաւական էր. այլ կերպ՝ նոյն բառածեւը երկու համարարբառի մէջ ենք որոնած լինում։ Երբմէն էլ խախտուած է թէ՛ այս և թէ՛ բառաձեւի զոր-ծածութեան տեղերն ըստ զլուխների հերթականութեան նշելու սկզբունքը. օրինակ, ՄԻՆԶԵՒ բառայօդուածում <3:23> զրուած է նոյն ձեռագրի յաջորդ գլուխներից եւ Երեւանի ձեռագրի տեղից յետոյ։

Բնագրերի տպագրութեան մէջ նկատելի են վրիպակներ. օրինակ՝ Էջ 82, տուն 48, «Վարաթուն ամաց» փոխ. «Հարաթուն», «յորջորեցայ» փոխ. «յորջորեցայ»։ այս ձեւերը համարարբառում ճիշտ են տպագրուած։

Այս մանր-մունք թերութիւնները նշելով մենք պարզապէս ուզում ենք լի. Աթոնի և նրա օգնականի ուշադրութիւնը հրահրել հաշուիչ մեքենայի աշխատանքի վրայ, որպէսզի յետազայ աշխատանքներն աւելի լաւ եւ անթերի կատարուեն, որովհետեւ համոզուած ենք, որ այս համարարբառին կը յաջոր-դէն ուրիշներ՝ դարձեալ հաշուիչ մեքենայի օգնութեամբ կատարուած։

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԻԱՆ

Երուսաղէմ

Զ Ե Կ Ո Յ Յ

ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՈՒՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

1972/73 ՏԱՐԵԾԲՑԱՆԻ ՀԱՄԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԲՈՒՋԱԿԱՆԵՐ

1. Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը 1972/73 ուսումնական տարե-
շրջանին համար, վերանորոգելի նախկին կրթաթոշակներէն զատ, պիտի յատ-
կացնէ նաեւ որոշ թիւով նոր կրթաթոշակներ սրժանաւոր հայ ուսանողներու:

2. Հիմնարկութեան ներկայ ծրագիրը կը վերաբերի միմիայն այն ուսա-
նողներուն՝ որոնք համարաբանական լրիւ մակարդակ ունեցող ուսումնական
հաստատութեան մը մէջ կը փափաքին կանոնաւրաբար հետևելի մասնադի-
տութեան մը: Գիշերային, մասնակի կամ ոչ—ակադեմական դասընթացքներ
մաս չեն կազմեր ներկայ ծրագրին:

3. Կրթաթոշակներու յատկացումը կը կատարուի ընտրութեամբ, հայկա-
կան ծաղում ունեցող ուսանողներու՝ որոնք իրենց ընակավայրին եւ կամ այլ
երկրի մը կրթական հաստատութիւններէն մէկուն մէջ բարձրագոյն ուսման հե-
տեւելու համար զուրկ են նիւթական անհրաժեշտ միջոցներէն: Աղջոռունքով
Հիմնարկութիւնը չի հովանաւորեք ուսանողներ՝ որոնք իրենց ուսման կ'ուզեն
հետեւելի հեռաւոր երկիրներու համարաբաններուն մէջ: Շատ բացառիկ պա-
րագաներու տակ է միայն որ կրթաթոշակներ կրնան արածագրուիլ այս վեր-
ջիններուն, եթէ նախրնարուած մասնադիտութեան կարելի չէ հետեւելի տեղա-
կան համարաբանի մը մէջ:

4. Թեկնածուներ պարտին ունենալ ուսումնական բարձր մակարդակ, լը-
րացնել անհրաժեշտ բոլոր պարաբանները եւ ընդունուած բլալ նուազագոյն
«Սօֆմօր» դասարանը ամերիկան համարաբաններու մէջ: Կամ համապա-
տասխան դասարան մը այլ համարաբաններու պարագային:

5. Ներկայացող թեկնածուներէն Հիմնարկութեան դատողու-
թեամբ արձանաւորագոյն նկատուածները միան:

6. Միեւնոյն ընտանիքին պատկանող երկու անդամներ միաժամանակ չեն
կրնար օգտուիլ Հիմնարկութեան ներկայ ծրագրէն, եւ նախնատրութիւնը կը
տրուի ամբանաբար ա'յն ուսանողներուն՝ որոնց ընտանեկան անմիջական պա-
րագաներէն օգտուող չէ եղած անցեալին Հիմնարկութեան համարաբանական
կրթաթոշակներէն:

7. Թեկնածուները իրենց ձեռագիր զիմումնագիրը պէտք է ներկայացու-
ցած ըլլան աստրիւ նշանակուած հասցէներէն մէկուն (պարագային համաձայն)
ամենէն աւշ մինչեւ 31 Մայիս, 1972 (Հարաւային Ամերիկայի երկիրներուն,
ինչպէս նաեւ Աւստրալիոյ համար այս թուականը պիտի ըլլայ 15 Դեկտեմբեր
1972): Ի պատասխան թեկնածուներուն կը զրկուին հարկ եղած տեղեկութիւն-
ներն ու հարցաթերթիկները:

8. Շփոթութիւններ կանուելու համար, զիմուցները պարտին իրենց անունն
ու մականունը թղթակցութեանց եւ հարցաթերթիկներուն մէջ գրել միօրինակ
ձեռու, այնպէս ինչպէս կ'երեւելի անոնք ենթակային ինքնութեան թուլթին
կամ անցագրին մէջ:

9. Հիմնարկութիւնը սահմանափակ թիւով կրթաթոշակներու համար նը-
կատի պիտի ունենայ նաեւ զիմումներ թեկնածուներէ՝ որոնք արդէն արբա-
ցած են համարաբանական վկայականի մը եւ կը փափաքին կատարել ապորդել

իրենց ուսումն իրենց ընակած երկրին կամ արտասահմանի ուսումնական բարձրագոյն հաստատութիւններէն մէկուն մէջ : Նախընտրութիւն պիտի տրուի արժանաւորագոյն թեկնածուներէն անոնց՝ որոնք նախապէս ընաւ չեն օդուց ևս ձևմարկութեան կրթաթոշախներէն : Դիմումները պէտք է կատարուին վերոյիշեալ ձեւով զարգեալ, նկատի ունենալով նոյն պայմանաժամերը :

10. Ներկայացուած բոյոր թղթածրանները ի վերջոյ կը կեդրոնացուին կիզակո՞ն՝ ուր արժանաւոր նկատուած թեկնածուներու ընտրութիւնները կը կատարուին Օգոստոս/Սեպտեմբեր ամիսներու ընթացքին (Հարաւային Ամերիկայի երկրներուն եւ Աւստրալիոյ պարագային՝ Փետրուարի վերջը) : Որու շումները թեկնածուներուն կը հաղորդուին ուղղակի կիզակո՞նի Կեդրոնի Կեդրոնի :

11. Անհամաժեշտ հարցարանները ստանալու համար դիմումները պէտք է ներկայացնել հետեւեալ հասցեներուն,

ա. — Կիրանա բնակող քեկնածուներ՝

Educational Committee of the Calouste Gulbenkian Foundation in Lebanon,

Stephen Building.

Riad Solh Street,

BEIRUT — LEBANON.

բ. — Յիրանա բնակող քեկնածուներ՝

Service Armenien des Bourses d'Etudes Fondation Calouste Gulbenkian,

51, Avenue d'Iena,

PARIS XVle — FRANCE.

գ. — Անգլիա բնակող քեկնածուներ՝

Calouste Gulbenkian Foundation

U. K. & British Commonwealth Branch,

98 Portland Place,

LONDON WIN 4ET — ENGLAND.

դ. — Վերոյիշեալներէն տարբեր երկիրներ բնակող թեկնածուներ, ինչ ալ ըլլայ իրենց հպատակութիւնը, պէտք է զիմնեն ուղղակի Հիմնարկութեան կեղունիի, հետեւեալ հասցեով,

Calouste Gulbenkian Foundation

Department of Armenian Affairs,

Avenida de Berna,

LISBON—1 — PORTUGAL.

12. Ներկայ ուսումնական տարեշրջանին Հիմնարկութենէն համալսարան նախուն կրթաթոշակ ստացող ուսանողներ իրենց կրթաթոշակները 1972/73 տարեշրջանին վերանորոգել տալու համար պարագին իրենց գիմումները յշել ուղղակի Հիմնարկութեան Կեդրոնին, Մարտ 1էն մինչեւ Մայիս 31, 1972 (Հարաւային Ամերիկայի երկիրներուն, ինչպէս նաև Աւստրալիոյ համար՝ Մեպտեմբեր 15էն մինչեւ 15 Դեկտեմբեր 1972), ստանալու համար հարկ եղած հարցաթերթները : Նշանակուած պայմանաժամերը չյարգող նւասնողներու դիմումները նկատի չեն առնելիք :

ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒՂԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Կիզակո՞ն

1 Մարտ 1972

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

* Եշ. 1 Մարտ.— Երեկոյան սկսած Ա. Հըմէտպատկանաց Եկեղեցի Մէջ Պահոց Հսկումներ:

* Եշ. 2 Մարտ.— Երեկոյան Հսկումների բարողեց Լուսաբարձրական Գէր. Տայրիկ Արքապիտիոսոս, Ամրագրացուանձ զանձ իւր խոնարհնեցի և որ խոնարհնեցանձ զանձ իւր արքագրացի մարտարանց, և բացասարչ Փաթուացի և Մարտարանց առաջի, և բարգավաճակ Մարտարանի մատուցուած առաջի, և բարգավաճակ Եկեղեցին սկսադիր միավահեր Երկու սեպամաներուն և բարգրացին ներկաները որ Մէջ Պահոց այս օրենքն փոքրն Մարտարանին հմտ դժուածով և ապաշխատութեամբ ժամանակաւոր առաջաւոր Ա. Կոտուածոյ:

* Եշ. 3 Մարտ.— Կէսօրէ տաջ ժամը 10-30ին, Ա. Յակոբանց Մայր Տաճարին մէջ կոտառեցաւ Մէջ Պահոց «Ճաշոյ» տաջնին ժամերութիւններ:

* Եշ. 4 Մարտ.— Ա. Կիրքի Երաւանիմայ Հայրապետին: Ա. Պատարացը մատուցուածաւ Մայր Տաճարի առաջնառն մէջ՝ Ա. Կիրքի սկզբնէի Վրույր: Ժամարանին էր Հոգէ. Տ. Միքան Վրու. Միանան:

* Եշ. 5 Մարտ.— Անտալիին: Բայ սովորութեամ, Ա. Պատարացը մատուցուածաւ ի Ա. Հըմէտպատկանական Ժամարանին էր Վահեր Տևուչէ՝ Հոգէ. Տ. Ներէկ Վրու. Մարտարանին էր Հոգէ. Տ. Վահեր Տաճարի առաջնառն մէջ՝ Վահերի մատուցուածաւ Մայր Տաճարի առաջնառն մէջ, Ա. Գրիգոր Արքապիտիոս:

* Եշ. 6. 9 Մարտ.— Երեկոյան Հսկումների բարողեց Գէր. Տ. Եաչէ եղոր, Անէտէնին, մարտար առնեալով Հայոր, մէկայ յերինա և տաջէի բայ: Վերուուեց Անուակ Արդիի առնորուանիս սուակի և մասնաւու Մէջ Պահոց այս օրենքն Անուանին հման միքամփառակցութիւններին:

* Եշ. 11 Մարտ.— Ա. Յովհաննու Երաւանիմայ Հայրապետին: Ա. Պատարացը մատուցուածաւ ի Ա. Գրիգորի: Ժամարանին էր Հոգէ. Տ. Միքան Վրու. Միանան:

* Եշ. 12 Մարտ.— Տնիկին: Ա. Պատարացը մատուցուածաւ Մայր Տաճարի Ա. Ցովէ. Կարապետի բարութիւնի վրոյ: Ժամարանին էր Հոգէ. Տ. Ներէկ Վրու. Մարտարանին էր Հոգէ. Տ. Վահեր Վրու:

* Եշ. 16 Մարտ.— Երեկոյան Հսկումների Ա. Յակոբանց առաջնառն Տ. Միքան Վրու. Միանան:

* Եշ. 17 Մարտ.— Վաղուան Մերաստիոյ 40 ժամերու տախն առելով, կէսօրէ կոր մատաւոր «Անուական» ժամերութիւնի հաստարեցաւ Ա. Հըմէտպատկան Տաճարի առաջնառն մէջ, իսկ գէրեք Հըմէտպատկան Տաճարին առջն շինուած սկզբնէի վրայէն, մարտարանին էր Հոգէ. Տ. Վահեր Վրու. Կամասանութեամբ ժամեր Տևուչէ Հոգէ. Տ. Ներէկ Վրու. Մարտարանին:

* Եշ. 18 Մարտ.— Ա. Քանառան Մասկենան Սերաստիյ: Ա. Պատարացը մատուցուածաւ ի Ա. Գրիգորի: Ժամարանին էր Հոգէ. Տ. Անան Վրու. Կարաբերուաւ Ա. Կամարեցի Ա. Քանառան Մասկենան Տաճարի առջն շինուած սկզբնէի վրայէն, որուն դիմաց, կաթասայի մը մէջ կը պւլուայի 30 դոյն զիմունին կամբթիւն:

— Կէսօրէ եղոր, Անն. Պատրիքը Ա. Հօր գիտառութիւնի, Մարտարանութիւնը՝ «Հրաշափառով յառաջ գործ Ա. Յակոբան Տաճարի Ա. Գրիգոր Վրու. Կամարեցի Ա. Կամարեցի Վրու. Պատառան Տաճարի Ա. Գրիգոր Վրու էր Գրիտ Ասէի այդի ամեան կոր կիրանու կից Ա. Գրիգոր Վրու Եկեղեցին մէջ պատուեցաւ:

Ժամերկութիւնն եւ նախատանկի: Ապա կատարուեցաւ Տեղբանական Մրցանակուց այցելութիւնն հանդիսաւոր Թափառէն ներս: Թափառականն էր Հոգէ. Տ. Ներէկ Վրու. Մարտարանին:

* Կէր. 19 Մարտ.— Դաստուրին: Գէրեային Եւ առաջաման ժամերութիւնների պաշտուածանի ի Ա. Յակոբանին, Ա. Լուսաւորիչ կէղեցիին մէջ: Ապա, Հիւրարու Ա. Ալուս զանուու Գայիի Փորսիոնի Առաջամանին:

* Կէր. 20 Մարտ.— Երեկոյան Հսկումների նախագահաց կամաց պատուածաւ Մրցանակուց Մարտարանին կամաց պատուածաւ Մարտարանին էր Պատառակ Մարտարանին:

* Կէր. 21 Մարտ.— Երեկոյան Հսկումների նախագահաց կամաց պատուածաւ Մարտարանին էր Հոգէ. Տ. Վահեր Վրու. Մարտարանին:

* Կէր. 22 Մարտ.— Երեկոյան Հսկումների նախագահաց կամաց պատուածաւ Մարտարանին էր Հոգէ. Տ. Վահեր Վրու. Մարտարանին:

* Կէր. 23 Մարտ.— Երեկոյան Հսկումների նախագահաց կամաց պատուածաւ Մարտարանին էր Հոգէ. Տ. Վահեր Վրու. Մարտարանին:

* Կէր. 24 Մարտ.— Նախատանկին ի Ա. Յակոբանց կամաց կամաց պատուածաւ Մարտարանին:

* Կէր. 25 Մարտ.— Ա. Գրիգորի Լուսաւորիի (Մարտի Վիքրայ): Բայ սովորութեամ, առաջաման ժամերկութիւններ Եղոր, Ա. Լուսաւորիչ մատուցուած իր չափանականին թափորով փախուուեալու Անդ Մեղու, ձևումը լուսաւորաց կամաց պատուածաւ Վահեր Վրու. Հայրի Արք. Ալուսանինի: Ապա, Ա. Պատարագ մատուցուած Մայր Տաճարի առաջնառն մէջ, Ա. Գրիգոր Լուսաւորիչ սկզբնէի վահարան էր Հոգէ. Տ. Վիքրայ Վրու:

— Կէսօրէ եղոր, Հոգէ. Տ. Վահեր Վրու. Գորիկնուի վլսաւութեամբ, Միարան Հայրը բնաքարեք բարձրացան Զիթէնեաց կեսու ու Համբարձու Մրցանակուու վրա պատուածաւ ժամերկութիւնն եւ նախատանկի: Երկնադիմին, նոյն վայրին մէջ պայտացան վեհեցչին և Հսկումն կարգը, և պայ կէրեային ու առաջաման ժամերկութիւններ: Մատուցուածն հայուաններ և անդաւուաններ առաջնառն մէջ պատուածաւ Համբարձու Մրցանակուու մէջ պատուածաւ Անդ Վիքրային էր, սու սովորութեամ, Սրբարայիրն նոր Տևուչը Հոգէ. Տ. Առաջեղ Արք. Բարձրացանի:

* Կէր. 26 Մարտ.— Գալստիաման: Առաջաման ժամը 7-30ին, Լուսաւորացին Գէր. Տ. Վահեր Վրու. Ալուսանինի վլսաւութեամբ, Միարան Հայրը բնաքարեք բարձրացան Զիթէնեաց կեսու ու Համբարձու պատուածաւ մէտու գործեց Համբարձու Արբանակնեն, ուր մէր գրամատամարտն մէջ պայտագառական իւրաք ի գործի պատարաց Հոգէ. Տ. Գիրեզ Մ. Վրու. Գորիկնու:

* Եշ. 30 Մարտ.— Երեկոյան Ա. Յակոբանց Մայր Տաճարին մէջ՝ պատուածաւ Մէջ Պահոց Հայուան պատուածաւ Մարտարանին:

* Եշ. 31 Մարտ.— Ա. օր Մէջ Պահոց: Առաջաման, Մայր Տաճարին մէջ՝ պատուածաւ Մէջ Պահոց Հայուան պատուածաւ Անդ Վիքրայի մէտու ժամերկութիւն:

— Ժամը 8-30ին կատարուածաւ Մէջ Պահոց Հայուան պատուածաւ Անդ Վիքրայի մէտու ժամերկութիւն:

— Խոհ կէսօրէ եղոր, պարձեալ Ա. Յակոբանց Մայր Տաճարին մէջ՝ կատարուածաւ Մէջ Պահոց Հայուան պատուածաւ Անդ Վիքրայի մէտու ժամերկութիւն:

Այս կամաց կամաց պատուածաւ Անդ Վիքրայի մէտու ժամերկութիւնը կամաց պատուածաւ Անդ Վիքրայի մէտու ժամերկութիւն:

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ Ք

* Աւր. 17 Մարտ.—Երեկոյեան, Ս. Աթոռ ժամ—Հիւսիսյին Ամերիկայի Արևմտեան թեմի փոքրիկա Աստվածորդ Գերշ. Տ. Վաչէ նուս. Ցողը հա: Կրտակի, Մարտի 19ին, Գերշ. Վերապանը ուրիշ կրտակի Հանդիսաւոր Ս. Պատարաց ժամի Ս. Յարութին, Քրիստոսի Ս. Գերեզմանին եւ Երկու օրեր եաց մէկնեցաւ:

* Գհջ. 28 Մարտ.—Յունաստանի Անկախութեան 151րդ տարեթարձի առթիւ, Յունական լեզու: Հեւազատունարանի տան մէջ սարբուած բնուունելութեան ներկայ գոնուեցաւ Լուսագրապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս Առանեան, ընկերակցութամբ Հոգ: Տ. Կիրեղ Ծ. Վրզ. Գարեգինանի եւ Տիգր Կարպիս Հինգլենի:

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁԱԽԱՉԻ ՏԸՀԻ ԶՈՒԹԻՒՆ

Դպրիկի 1ին, Ամեն. Պատրիարք Ս. Հայրը ախաչ կրելու արտօնութիւն տուաւ Ս. ուսոյս Միաբաններէն Հողչ. Տ. Դանիէլ . ։ Շամշւանի, Հողչ. Տ. Սիփան Վրդ. ւեանի, Հողչ. Տ. Նարեկ Վրդ. Մարֆա-անի եւ Հողչ. Տ. Սեւան Վրդ. Դարիալի:

Հողչ. Տ. Դանիէլ Վարդապետ Կուսակրօն անայ ձեռնադրուած էր 1963ին Ամեն. որիարք Ս. Հօր ձեռամբ եւ 1966ին ըն-նած էր վարդապետական դաւագան: Ս. ուսոյս մէջ վարելէ ետք Մատակարարուուն եւ Ս. Հքեշտակապետաց վանքի Տես-թիւները, 1968ին մէկնած է Հարաւային ըրքիա, Հոգուական պաշտօնոյ: 1971ին աղարձած է Ս. Աթոռ:

Խոկ մէրս երեքը, ձեռնադրուած 1968ին, ունալ Ամեն. Պատրիարք Ս. Հօր ձեռամբ,

տակաւին ամիս մը առաջ ընդունած Են վար-դապետական դաւագանի իշխանութիւն:

Երեքն ալ իրենց ձեռնադրութենէն ի վեր ծառայուծ են եւ կը շարունակեն ծառայել Ս. Աթոռոյս, իրենց երիտասարդական ուժե-րուն լաւագոյնը տրամադրելով:

Հայր Սիփան նախ իրեւ Տեսուչ Ս. Աստ-ուածածնայ Տաճարին եւ այժմ իրեւ Աւազ Թարգման Ս. Աթոռոյս:

Հայր Նարեկ իրեւ Տեսուչ Ս. Հքեշտա-կապետաց վանքի, իսկ Հայր Սեւան նախ իր-եւ Փոխ—Տեսուչ Ժառանգաւորաց Վարժա-րանի եւ Ընծայարանի, իսկ այժմ իրեւ Մա-տակարար Ս. Աթոռոյս:

Սիսն արդիւնաշատ զործունէութիւն կը մաղթէ չորս վարդապետներուն, ջերմադինս չնորհաւորելէ ետք զիրենք:

ՈՒՐԱՐԻ ՏԸՀԻ ԶՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 12 Փետրուար 1972, Ս. Յարու-ան Տաճարի մեր աւանդական թափորի ացքին, Քրիստոսի Ս. Գերեզմանին առ- ։ Տաճարի նոր Տեսուչ Հողչ. Տ. Վաղարշ. Խ. Աղամատուրեան, Ամեն. Պատրիարք Ս. Հաւանութեամբ, Աւրար կրելու արտօ-թիւն տուաւ Տրց. Վրէժ Յարութիւն-ի:

Վարեզարդ Տիգրացուն ծնած է 1953ին,

Պէյրութ: 1967—1970 աշակերտած է Ս. Ա-թոռոյս Ժառանգաւորաց Վարժարանին: Ա-պա նուիրուած է սրբատեղեաց ծառայու-թեան զործին: Ատեն մը ծառայելէ ետք Բեթղէհէմի Ս. Մնաղեան Տաճարին մէջ, վո-խադրուած է Ս. Յարութիւն:

Սիսն կը չնորհաւորի բարեշնորհ Տիգր-ցուն եւ օգտաշատ զործունէութիւն կը մաղ-թէ իրեւն:

ՅԱԻԵԼՈՒԱԾ

«ՍԻՈՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԴԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՍԱՑԱՌ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Խօրհնառն Յարիներու Յուշեր — Խաչեր Սարգիսեան (Խուրատու): Գէյրութ,
Տպ. Տօնիկեան, 1970, էջ 1142:

Անկրկնելի Ալբումներ — Արմէն Ժատուր (Խուրատու): Գանիբէ, Տպ. Ակետառ,
1971, էջ 229. [19]

**Մեր ՄԵացորդը — թիւ 1: Պուէնոս Այրէս — Արքէնմիխնա: Տպ. Արարտ, 1971, էջ
Յուրայէներու Պաւաննուրիւնը (Պատէկերազարդ Պատմութիւն Հայոց) — Հաւան
Շանուր: Խաչեր Յանաչէն: Փարիզ, Մատենաշարք «Յառաջ», 1971, էջ 216:**

Գաղղիս Խ Բրուսիա — Ճակատամարտք 1870 ամին: Վենետիկ, Ա. Ղաղար:
Մասն Ա., 1870, էջ 375: Մասն Ա., 1870, էջ 546: Մասն Գ., 1871, էջ 276:

**Մայր Յուղակ Ջենարտա Մըրոց Յակոբաննց — Նորայր Յեղու: Պողարեան: Հայ-
կակն Մատենաշար Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան: Հատոր Կորրորդ,**
1969, էջ 194: Հատոր Հիմնարկորդ, 1971, էջ 613 Երևանդէյ, Տպարան Ա-
Յակոբեանց:

**Սուացնորդ Գրկաւրեան (Գ. Տպագրութիւն) — Տէր Գարբիէլ Քահանայ Տէր Յա-
րութիւնեան: Գէյրութ, Տպ. Տէր Արևակեան, 1919, էջ 118:**

**Ճշմարացման — ժողովածական Բանականգծների և հմատունների Զափա-
ծոյ Ասոյթների: Թարգմանեց՝ Յաշէնենէս Մարդ (Խուրատու): Թէկրան,**
Տպ. Մոդեռն, 1971, էջ 95:

**Էջեր Գրականուրեան Խ Արևիստ (1920-1970) — Խմբ. Արմէն Դարեան: Գէ-
րութ, 1970, էջ 128:**

**Մատենազարան Նախնաց — Հատրնետիր Քաղուածք Աւետարաններէն, Գոր-
ծաց Եսթերայ, Տուրիթայ, Յուղիթայ, Երեք Մակարակցւոց, և հմատու-
թեան Գրքերէն, Ենդինակ՝ Ա. Մ. Վ. Գ. Գ. Հատոր Ա. Կ. Գոլիս, Տպագրու-
թիւն Արամեան, 1816, էջ 400:**

**Համառօս Պատմութիւն Երկուսամ Կարողիկոսաց Կիլիկիոյ — Գեր. Գեր. Ան-
դրէս Կերպազածա Ազէքասնդրեան: Վենետիկ, Ա. Ղաղար, 1916, էջ 70:**

**Մատիշի Բարոզնե ձև Ժամանդականաց Կարողալու Համար (Բ. Տեղաք) —
Հեղինակ՝ Մ. Ե. Բ. Բարիսուդարեանց: Վաղարշապատ, Տպ. Մայր Աբովյան Ա.
Էջմիածնի, 1911, էջ 1(0):**

**Յօդուածների Ժաղանածու — Նուղար Տէր-Միքայէլեան Նորու: Անթիւիան,
Տպ. Կաթողիկոսութեան Հայոց Մէծի Տանն Կիլիկիոյ, 1970, էջ 172:**

**Նոր Կամիառան Ենակ Մերօյ Ծիսուսի Քրիստոփ (Յանական բնագրէն Բարգ-
անաւած): Գ. Գոլիս, Տպագրութիւն Յ. Մատթէսնեան, 1922, էջ 182:**

**Նոր Մանկապատէկ (Փաքրի Մանուկներուն Առաջին Կիրքը) — Զպէէլ Զա-
քարեան Բ. Տպագրութիւն (Բարեփախուած, Արքագրուած և ճոխացուած
բազմաթիւ գանեաւոր պատէկներով): Վաւերացեալ Եղիպատակ Աւում-
նական Կերհաւրդէն: Գանիբէ, Տպ. Սահակ-Մեսրոպ, 1956, էջ 105:**

**Ալոյօմ Ա. Պատմագրեանի Համերգներու — Ա. Պատմագրեան: Հալէպ, Տպարան
Ալի, 1946, էջ 19:**

**Թորխանյ Լեպցիցը 1832-1932 Հարիւրամեակ — Վահան Զարդարեան: Յի-
շատակարան Մատենաշար թիւ 4: Գրատուն Վահան Զարդարեան: Գանիբէ,
Տպ. Սահակ-Մեսրոպ, 1932, էջ 16:**

**Հայ Թագուանը — Վահան Զարդարեան: Յիշատակարան Մատենաշար թիւ 3:
Գրատուն Վահան Զարդարեան: Գանիբէ, Տպ. Սահակ-Մեսրոպ, 1932, էջ 16:**

**Հայ Անենախիկ (Առաջին Հայ Տպագրութիւնը) — Վահան Զարդարեան: Յիշատա-
կարան Մատենաշար թիւ 6: Գրատուն Վահան Զարդարեան: Գանիբէ, Տպ.
Սահակ-Մեսրոպ, 1932, էջ 16:**

- Հայ Աննեսիկ (Բ.)** — Վահան Զարդարեան: Թիշտատկարան Մատենաշար թիւ 7: Գրատուն Վահան Զարդարեան: Գաէրէք, Յակոր-Փափազեան Ծպագրա-տուն, 1932, էջ 16:
- Թիշտատկարան (1812-1933)**: Վահան Զարդարեան: Գրատուն Վահան Զարդարեան:
- ա) Հարթառմանայ Յորեիսան Մատենակ Յարարին Ամիրան Պէզնեանի (1834 - 1933) Յունկար 15 և Նշանաւոր Ազգային (Բ.): Թիշտատկարան Մատենաշար թիւ 10: Գաէրէք, Տպագր. Յակոր Փափազեան, 1933, էջ 16:
Նոյնէն Հատորը մը ևս, Յիշտատկարան Մատենաշար թիւ 8 - 9:
 - բ) Նշանաւոր Ազգային (Բ.): Բ. Հատոր: Թիշտատկարան Մատենաշար թիւ 15 - 16: Գաէրէք, Տպագր. Յակոր Փափազեան, 1933, էջ 20:
 - շ) Նշանաւոր Ազգային (Ե.): Բ. Հատոր: Թիշտատկարան Մատենաշար թիւ 18 - 19: Գաէրէք, Տպագր. Յակոր Փափազեան, 1933, էջ 20:
 - դ) Հայ Մելիքիներու և նենազգութիւնները, Լուսանկարները, Անռադիրները Գրուրինները եւն. եւն. — Թթւահայ Լուսգուրիւն (Բ.): Գ. Հատոր: Թիշտատկարան Մատենաշար թիւ 22-23: Գաէրէք, Տպագր. Յակոր Փափազ-եան, 1934, էջ 20:
 - ե) Նշանաւոր Ազգային (Հ.): Գ. Հատոր: Թիշտատկարան Մատենաշար թիւ 24: Գաէրէք, Տպագր. Յակոր Փափազեան, 1934, էջ 16:
- Վանիկունին Սէր (Ա.է.շ.)** — ծան Մառօ: Թարգմանեց Տ. Ա. Հ. Կոլիս, Տպագր. Ա. Յագակիմեան, 1926, էջ 291:
- Դասագիրք Հայկական - Խելդեցական Զայնագուրքան** — Հայոց Եկեղեցական Միական Երկդասեան Ռւումանարանների և Միջնակարգ Դպրոցների Հա-մար Աշխատասիրեց Գոյիր Արշակ Բրտեանց: Վաշարչապատ, Տպ. Ս. Կա-թողիկէ Էյմիաննի, 1970, էջ 134: [Փայեան, 1971: Սիման Յանեզիրիւր - 1971: Հայ Աւետ Գոյէէ (Խուրիստու): Գէյրութ, Տպ. Գալ-Հայենի Վայելիստրեան (Հատունիր Բէյթեր) — Սաէրէք Թարրիդի: Թարգմանեց պարսկերէնից Անման Գառունէ (Խորո.): Թեհրան, Տպ. Նայիրի, 1971, էջ 105: Մանուկ ու Մարզը (Քերթուածեր) — Երւանդ Պարսումեան (Խուրիստու): Գէյրութ, Տպ. Ան.ան., 1971, էջ 115:
- Վարժութիւն Աննանարեան** — Աւաշինկիր կէտքն: Վերաշինութեան Մատե-նաշար թիւ 4: Հրատ. Աներինական Պօրտ Ընկերութեան: Կ. Պոլիս, Տպագր. Յ. Մատթէսսեան, 1921, էջ 23:
- Կենանը և Կենանի Նպատակը** — Երւանդ էտի: Թարգմանուած Երիտասարդաց Քրիստոնէական Ընկերութեան նիւ Եորքի Միջնազգային Յանձնաժողովո-ցին կողմէ Հրատարակեաւած անդիմական բնագրէն: Կ. Պոլիս, Տպագր. Յ. Մատթէսսեան, 1920, էջ 32:
- Աշխարհագուրիւն Թւումնական կամ Տիկներացրւիւն** — ի Գէտ Ազգային Դպրոցաց, Ա. Մ. Գարագչեան: Երրրդ Տպագրութիւն — Յաւեւեալ և Աւողեալ: Կ. Պոլիս, Տպագր. Միքրան Յ. Փափազեան, 1891, էջ 89:
- Միջնադաշտի Հայաստան Բառաւաննուրական Սալշարմաններ (16-17դդ. Դ.):** — Հ. Մ. Անդան: Նուէր Մատենագրաբան Սալշարմաններ, Հայկ, Ա. Ա. Գիտու-թիւնների Ակադեմիայի Հրատարակչւթիւն, 1971, էջ 312:
- Յորեինական Հանճիսուրիւն** — Նուիրուած Վաստակաւոր Ռւուցիչ, Գրագէտ, Հեղինակ, Հրապարակադիր Կարօ Մեհեւանի (Կարօ Ղազարստանի): Հովա-նաւուրութեամբ Հայորենիք Յրամերթիւն: Անու. 27, 1970, նիւ Եորքի Մթա-լըր Հիւթը Խանգակի մէջ: Նուէր Բարթող Մինասեանէ:
- Անուանին մը Յուշերէն - Սոսեաց Տպան (Կարօ Մեհեւան):** Նուէր Բարթող Մի-նասեանէ: Գէյրութ, Տպ. Հայազգային, 1969, էջ 107:
- Ազգերու Հարցը և Միւրեան Մէջ** — Հրատ. Հ. Յ. Դաշնակցութեան Արհմտ. Եւրոպայի Կեդր. Կոմիտէի: Նուէր Բարթող Մինասեանէ: Փարիզ, Տպագր. Յառաջ, 19 3, էջ 29:
- Կենանին Հացեցը** — Կարօ Մեհեւան (Դէտ): Նուէր ըստ Նախորդին: Գէյրութ, Տպ. Համազգային, 1970, էջ 66:
- Հայրենադար Անազոնը** — Հրատ. Հ. Յ. Նոր Սիրունդի Կեդր. Վարչաթեան: Նուէր ըստ Նախորդին: Փարիզ, Տպ. Յառաջ, 1965, էջ 16:
- Հարթառմանակ Կոմիտաս Վարդապետ Ժննդեան առթիւ** — Կազմէց կ. Քեղա-զարգէց Մինաս Մինասեան: Նուէր Բարթող Մինասեանէ: 1969:
- Քառակարան** — Արման Յարութիւններ (Խորո.): Թեհրան, Տպ. Նայիրի, էջ 86:

Ընթիւ Ժազգածածկ Հոգեւոր Պատմութիւնները — Նարգուչի Յ. Արդիսեան (հաւաքեց)՝ Նուէր Սամուէլ Յ. Գյշեանէն Գյյրութ, Տպ. Տօնիկեան, 1971, էջ 366:
Թարեկանական, Պաշտօնական, Ընանեկան և Քանազամ Հոգեւոր Նամակներ
 . . . Սամուէլ Փաշեան (Խույրատու), Գյյրութ, Տպ. Տօնիկեան, 1970, էջ 396:
**Հայուժ Հրաշտի Գյայակաւածք և Յառաջդիմութիւններ Անցեալ և Խերկոյի Ապագայ Հետախոիով — Վեր. Յակոբ Կիւրէքեան (Խույրատու), Եփա-
 կո, հիլինոյ, 1970: Գյյրութ, Տպ. Եփրակ, 1970, էջ 223:**
Համասեղ (1895-1966)՝ Նուէր Բարեզ Մինասեանէն Յինանեայ Օրիկեան Համասեղի Գրահանակ Պարունակութեան՝ Նիւ Եփր, 1966, էջ 112:
**Հայ Գորգնեան Ե-Ժ-Ֆ. Դար) — Նարայր Ապա. Պողարեան Երաւացէմ, Տպ. Արրաց
 Յակոբեանց, 1971, էջ 610:**
**Դէկոր Զօրերիքան (Տաղանդաւոր Տաղարան-Բանառակց, Մանկագարժ, Ազ-
 գագրագէտ, Պատմագիր, 1855-1926) — Ուսումնասիրեց և Կրատարակեց
 Արամ Երմենան, Նուէր Մ. Յ. Հայկունեանէն Վենեսիի, Մ. Ղազար, 1971,
 էջ 58:**

Զայդ Թատերախատղեր — Ա. Այրէ Խնչ ու Պայտեցիր (հ. Արար):

**Բ. Արրար Կը Համեմի՞ Թաղաւոր Պատմասեցէ (Եր-
 դիճախազ՝ երկու արար, մէկ պատկեր):**

**Նիատաղարդուած հեղինակն Կողմէ՝ Ալ. Արտուրիան (Խույրատու): Գահե-
 րէ, Տպ. Ասկետառ, 1971, էջ 158:**

Ցար Արքի Սմիթ Պէզնին և Եւ Ժամանակները — Առաջ Թիւթիւննեան:
Նուէր Աս. Անդրէասեանէն Գահերէ, Տպ. Ասկետառ, 1971, էջ 158:

**ԱՌ Կազմակերպեց Փեղուաւեան Ազգամարդութիւնը և ԽՌՇ Ապա. Անոր Հենե-
 ւանիքը — Աւետիս Խափուննեան: Նուէր ըստ նախորդին: Գահերէ, Տպ. Աս-
 կետառ, 1969, էջ 136:**

**Արենմանայասանի Կառաւոր և Անօր Պատմախանութեց — Հեղինակ և
 Նուէր ըստ նախորդին: Գահերէ, Արքիս թերթոն, 1970, էջ 224:**

**Եւ Վեհածնն Հայ Ծողովաւոր Հուրեն ու Սուրեն — Հեղինակ և Նուէր ըստ
 նախորդին: Գահերէ, Արքիս թերթոն, 1971, էջ 342:**

**Յուլյամանան Համբառում Գարոյնանի 1907-1978 — Նուէր ըստ նախորդին:
 Գահերէ, Տպ. Ասկետառ, 1969, էջ 244: 1971, էջ 207:**

**Շիրակ Մըրգուս Թիւ 13: Նուէր Շիրակ Տպարանէն: Գյյրութ, Տպ. Եփրակ,
 Տէզիք Քափրեցիս (Մանկութիւնը) — Զարդ Տիւքնզ: Թարգմ. Երաւանդ Կոպէլ-
 եան: Հրատ. և Նուէր Թրքանայ Առաջցաց Միաբնան: Արկածախնդրա-
 կան Վիպաշարք: Խօթանպար, Տպագր. Երմոն, 1970, էջ 142:**

**Ալիս Հարազիլիկներ Ալիսարին Մէջ — Էլիսիս Քէրըլ: Թարգմ., Նուէր, Երատ.
 և ապ. ըստ վերնոյն: 1970, էջ 136:**

**Մանն Ավանն (Թատերախան՝ երկշ. արարուածով) — Մարիս Ալեքրիլինկ:
 Թարգմ. Զապէլ Մ. Ենկոպազ: Հրատ., Նուէր և ապ. ըստ վերնոյն: 1970,
 էջ 112:**

Մարդ և Եր Մարդինները — Ալի Պըզանթ: Թարգմ. Գառնիկ Տէյրմէննեան:
Նուէր ըստ վերնոյն: Խօթանպար, Պայքար Տպարան, 1967, էջ 173:

**Սամակ Մէջ (Ինցազնալիք) և Համանուած — Մուրատ Մանուկեան (Խույ-
 րատու): Երաւանցէմ, Տպ. Ա. Խակորեանց, 1971, էջ 82:**

**Վարդուն Օր Մեւանի Մէջ — Ֆեղամ-Ֆեղան (Խույրատու): Հօրիգուտ, Գալի-
 ֆունիա, 1971, էջ 114:**

**Յուլյամանան Թուուրոյի Ճայերան 1806-1922 (Երկրորդ և Լրացեա, Հրատարա-
 կութիւն) — Մուրգիս Յ. Փաշանեան: Նուէր Տիկին Գեղաւէր Տէսէեանէ:**
Գյյրութ, Տպ. Տօնիկեան, 1971, էջ 266:

**Վարձուն Պուտորիկուն (Գատմանածներ) — Յ. Նորունի (Խույրատու): Գյյրութ,
 Տպ. Տօնիկեան, 1970, էջ 185:**

**Ճիք Ալիս՝ — Աշխարհի Սակցագործութիւնից Մինչ Քրիստոս: Կրօնի Գառա-
 գիթիւն: Հայոց Տարրական Դպրոցների Համար (Հինգերորդ Տպագրութիւն):
 Կազմեցին՝ Ա. Մ. և Ա. Ա. Նուէր Ամատաւոնի Արզւումանեանէ: Թէկրան,
 Տպ. Ալիք, 1967, էջ 84:**

**Հայ Ալիս — Յիսուսի Կեանքը և Քարաջները (Եսթերագ. Տպագրութիւն): Կրօնի
 Դասագիրք: Հայոց Տարրական Դպրոցների Համար: Կազմեցին՝ Ա. Մ. և
 Ա. Ա.: Նուէր ըստ նախորդին: Թէկրան, Տպ. Ալիք, 1968, էջ 96.**

- Poetry Australia* — No. Thirty-Three: April 1970. Editor: Grace Perry. Sydney, South Head Press, 1970, pp. 84. Presented by the Dept. of Supply, Australia.
- Canberra — A Nation's Capital*. Edited by H. L. White. Prepared for the Thirtieth Meeting of the Australian and New Zealand Association for the Advancement of Science. Held at Canberra, 13th - 20th January 1954. Presented as above. Sydney, Angus & Robertson Ltd., 1954, pp. 243 + LXIV Plates.
- Melbourne — Capital of Victoria*. Presented as above. Melbourne, printed in Australia by Photogravures Pty. Ltd.
- Queensland — Land of the Sun*. Presented as above. Printed in Brisbane, Queensland, by S. G. Reid, Government Printer, pp. 48.
- Australian Wild Life* — Birds and Animals of Australia in natural colour, by Howard A. Hanstein. Presented as above. Published by Nucolorvue Productions, Mentone, Australia. Melbourne, printed by Renwick Pride Pty. Ltd. pp. 40.
- This is Victoria* — Presented as above. Victoria, The Ruskin Press Pty. Ltd. Published by the Tourist Development Authority of Victoria.
- Woomera* — Ivan Southall. Presented as above. Sydney, Angus & Robertson, 1962, pp. 264.
- Official Year Book of the Commonwealth of Australia* — No. 55, 1969. Presented as above. Prepared under instructions from the Right Honourable the Treasurer by K. M. Archer, Commonwealth Statistician. Canberra, Commonwealth Bureau of Census and Statistics, 1969, pp. 1292.
- H. Saraydarian presents the following books:—
- Inner Blooming* — R. T. Saraydarian. Los Angeles, California, 1964, pp. 19.
 - The Science of Becoming Oneself* — H. Saraydarian. Reseda, California, published by the Aquarian Educational Group, 1969, pp. 319.
 - The Magnet of Life* — A Psychological Key to the Inner Man. Reseda, California. Published as above. 1968, pp. 126. Author: H. Saraydarian.
 - The Science of Meditation* — H. Saraydarian. Reseda, California. Published as above. 1971, pp. 364.
- Golda* — The Life of Israel's Prime Minister. By Peggy Mann (presented by her). New York, McCann & Geoghegan, 1971, pp. 287.
- Bibliographie du Quebec* — 2^e trimestre Avril - Juin 1971 (Nos. 479 à 929). Montréal, Bibliothèque Nationale du Québec, 1971, pp. 59 + A — 33.
- The Principles and Practice of Freedom of Speech* — Edited by Haig A. Bosmajian (presented by him). Houghton Mifflin Company, Boston, 1971, pp. 448.
- Readings in Speech* — Edited and presented as above. New York, Harper & Row, Publishers, Second Edition, 1965, pp. 442.
- The Rhetoric of Nonverbal Communication Readings* — Haig A. Bosmajian (presented by him). Glenview, Ill., Scott, Foresman and Company, 1971, pp. 180.
- Arquivos do Centro Cultural Portugues* — Volume I — Arthur Beylerian. The title is: *La Mission du Duc de Rauzan, Envoyé de Charles X, au Portugal*. Offert par la Fondation Calouste Gulbenkian. Paris, Fundação Calouste Gulbenkian, 1969, pp. 490.
- The Art of the Possible* — Diplomatic Alternatives in the Middle East — Michael Reisman (presented by the author). Princeton, New Jersey, Princeton Univ. Press, 1970, pp. 161.
- Odyssey of an Armenian Doctor* — Herond Nishan Sheranian (presented by the author). 1970, U. S. A., pp. 527.
- The Mormon Story* — Rulon S. Howells. Presented by Fr. T. Sahagian. A Pictorial Account of Mormonism. Ninth Edition, 1962. Copyright by Rulon S. Howells. Salt Lake City, Utah, Bookcraft, 1962, pp. 179.
- This Nation Was Not Born to Perish* — John Sinanian. A Novel of the First World War. New York, Vantage Press, 1969, pp. 247.
- East Armenian Reader* — Selected and Edited by Paul Essabal (presented by him). Berkeley, California, University of California, 1966, pp. 377.
- The Middle East and the West* — Bernard Lewis. New York, Harper Torchbooks, Harper & Row (publishers), 1964, pp. 164 + 11. Presented by the author.
- The Holy Bible* — Containing the Old and New Testaments; translated out of the Original Tongues, and with the former translations diligently compared and revised. London, British and Foreign Bible Society, pp. 808 + 245.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ն Մ Բ Ա Գ Բ Ա Կ Ա Ն

Հայ երուսաղէմը

ԽՄԲ.

102

Ե Ն Ո Բ Հ Ա Խ Ո Բ Ա Կ Ա Ն Ք

Ս. Զատկի շնորհաւորական զիր Ն. Ա. Օ. Տ. Տ.

ԽՄԲ.

103

Վ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսէն

Ս. Զատկի շնորհաւորական զիր

ԽՄԲ.

105

Տիար Ա.եքս Մանուկեանէն

106

Ն Ա Մ Ա Կ Ն Ե Ր

Նամակ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի
Ընդդատության Հայոց Պատրիարքական Խորհուրդին

107

Ս. Գ. Բ. Ա Կ Ա Ն

Հեքանձնաց Առաջնալը

Ե.

108

Ա Ս Տ Ո Ւ Ա Շ Ա Բ Ա Ն Ա Կ Ա Ն

Տեսական Ասուուծաբանութիւն

ՄԱԴԱԳԻԱ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ

113

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

Մամիւր Եամ Աւետարան Քրիստոնի
Ամբուան Մեյէ եւ Հրաշեայ ԱնառեանՄԻՓԱՆ Վ.Ր. Մ.ԽՍԵԱՆ
ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՒԱՍԵԱՆ122
132

Բ Ա Ն Ա Ս Ե Ղ Ա Կ Ա Ն

Աղօք ք

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

148

Դ Ի Ա Ա Ն Ս. Ց Ա Կ Ո Բ Ի

Նումականի Գրիգոր Շաքայակիր Պատրիարքի

Հրատ. ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԵԱՆ

149

Զ Ե Ռ Ա Գ Ի Ր Ա Կ Ա Ն

Իրլանայի Տրպիթի Մատենադարանին Հայերէն
Չեազգիրներ Մուրքակի Mc Gill Համալսարանի Հայերէն
Չեազգիրները

Յ. ԳԻՒՐՏԵԱՆ

161

ԶԱԻՆ Ս. Վ.Ր. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

171

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Կենսագործքին Բարեյիշատակ Տ. Պօղոս Վ.Ր. Ի
Աղքամագլուխցույց

Ա. ԵՊՍ. Տ. ՅՈՎԱՆՆԻՍԻՍԵԱՆՑ

174

Գ Ր Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

Միժայէ Մրօն. Դ Եզրի Հայերէն Թարգմանութեան
Բնագրեր եւ Համարքարան

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՒԱՍԵԱՆ

184

Զ Ե Կ Ո Յ Յ Ն Ե Ր

Գ. Կիւլպէմկան Հիմնարկութիւն
Համայստանական Թաշակինք

191

Ս. Ց Ա Կ Ո Բ Ի Ն Ե Ր Ս է Ա Է ՚

Եկեղեցականք մ. Բնականք

193

Պաշտօնականք

194

Վարդապետական Լանգախաչի Տրւշութիւն

194

Ուբարի Տրւշութիւն

194

Ց Ա Խ Ո Յ Յ Ն Ե Ր

Ցանկ՝ «Միօնչ» Խմբագրութեան եւ Գ. Կիւլպէմկան
Մատենադարանին Խորիուած Գիրքներու

195

Բովանդակութիւն

199

C O N T E N T S

| | | |
|--|----------------------------------|-----|
| EDITORIAL | | |
| The Armenian Jerusalem | <i>Ed.</i> | 102 |
| MESSAGES | | |
| Congratulatory letter of His Holiness the Armenian Catholicos | | 105 |
| Congratulatory letter of Mr. A. Manoogian | | 106 |
| LETTERS | | |
| Letter from Dr. E. C. Blake, General Secretary of the World Council of Churches | | 107 |
| THE BIBLE | | |
| The Apostle of the Gentiles | <i>Y.</i> | 108 |
| THEOLOGY | | |
| Rudiments of Theology | <i>Archbp. Maghakia Ormanian</i> | 113 |
| PHILOLOGY | | |
| The Apocryphal Gospel of Christ's childhood | <i>Rev. Sipan Mekhsian</i> | 122 |
| Antoine Meillet and Hrachia Ajarian | <i>Mardiros Minassian</i> | 132 |
| POETRY | | |
| Prayer | <i>M. Manougian</i> | 148 |
| THE ST. JAMES ARCHIVES | | |
| The correspondence of Patriarch Gregory the Chain-Bearer | <i>Ed. Ara Kalaydjian</i> | 149 |
| MANUSCRIPTS | | |
| Armenian manuscripts in the Chester Beatty Collection, Dublin | <i>H. Kurdian</i> | 161 |
| Armenian manuscripts in the McGill University, Montreal | <i>Rev. Zaven Arzoumanian</i> | 171 |
| HISTORY | | |
| The Biography of Patriarch Boghos of Adrianople | <i>Bp. A. Der Hovhanniantz</i> | 174 |
| REVIEWS | | |
| Michael E. Stone: Concordance and Texts of the Armenian Version of IV Ezra | <i>Mardiros Minassian</i> | 184 |
| COMMUNICATIONS | | |
| By the Calouste Gulbenkian Foundation | | 191 |
| Monthly news from the Armenian Patriarchate | | 193 |
| SUPPLEMENT | | |
| Books received by the Redaction of "Sion" and the Gulbenkian Library | | 195 |
| Contents | | 200 |

Yearly subscription: 5 U. S. Dollars

All correspondence should be addressed to:

Ara Kalaydjian
The St. James Press
P. O. Box 14001
Jerusalem — Israel